



Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատմենել և տպածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format


Adapt — remix, transform, and build upon the material

Հ Ա Յ Ե Ր Ե Ն


Ք Ե Ր Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ա Շ Խ Ա Ր Հ Ա Բ Ա Ր Լ Ե Զ Ո Ւ Ւ

Ե Ր Ր Ո Ր Դ Տ Ա Ր Ե







## Ա. Զ. Պ.



Դպրոցական աշակերտներու համար խնամքով պատրաստուած ներկայ աշխարհաբար լեզովի Քերականութեանս նեղինսակն է Մեծ. Հ. Աթանաս Վ. Տիրոյեան, Ազգիս մէջ քաջածանօթ անձ մը իր քազմաթիւ գրական տպուած եւ անտիպ երկասիրութիւններովը, - որ իր բարի սովորութեան համեմատ չուզելով զլանալ կրօնակից եղբօր մէկուն փափաքք - սակաւ օրերու մէջ գրեց ներկայ Քերականութեանս ԿԱՆՈՆԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ, որուն նետ աւարտեց նաեւ, գրեթէ անակնկալ մասով մը, իր անխոնց եւ բազմարդիւն կետանքք, սրտի տկարութեան նետեւանքով։

Սոյն պիտանի գործս ի սպաս դնելու համար ազգային վարժարաններուն՝ իբր դասընթացք մը, եւ օգտաւէտ ընելու դիտումով անոր գործածութիւնը ուսանողներուն, յարմար դատեցայ երեք առանձին տարեշրջաններու վերածել զայն համառօտելով, որով տղուն միտքք պիտի կարենայ աստիճանաբար զարգանալ, եւ մայրական լեզովի կանոնները նիմնովնն իւրացնել։ Դարձեալ նոյն նպատակաւ, այսինքն աւելի գործնական եւ դիւրիմաց ընելու համար զայն, հարկ տեսնուեցաւ յատկացնել իւրաքանչիւր Դասին՝ օգտակար ընթերցում մը արձակ կամ ոտանաւոր, եւ կրթիչ հրահանգներ, որոնք պիտի դիւրացնեն միանգամայն աշակերտին ընելիք գրաւոր պարտականութիւններուն մասը։

Կը խոստովանինք որ ներկայ աշխարհաբար Քերականութեանս ընթացքը առաջնը չէ որ լոյս կը տեսնէ Ազգիս մէջ, եւ ոչ ալ իբր աններին նկատուած գործ մը մեզմէ եւ կամ ընտրելագոյն քան իր նախորդները, որոնք երկար տարիներէ ի վեր ամենամեծ ծառայութիւն մատուցած են ազգային մանկուցյն իրենց նըմատավից պարունակութեամբը, ոնի եւ կարգի լաւ դասաւորումովը։ Ասով նանդերձ իւրաքանչիւր երկ ունի իր առամճնայատուկ լաւութիւնը եւ դիտումը։ Ներկայ աշխատութիւնս ալ ունի իր առանձին տեսակէտը որով կրնայ միեւնոյն նպատակին ծառայող դպրոցական կարեւոր գործիքներէն մէկն ըլլալ, եւ մինչեւ օրս ուրիշներէ չաւանդուած քերականական օրէնքներու պիտանի գիտութիւն մը ներմուծել հայ լեզուին դասաւանդութեան կամ ուսուցման եղանակին մէջ, որ կը շօշափէ մասնաւորապէս ՏԱՅԵՐՈՒ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՒԹԵԱՆ բարդ խնդիրը՝ ներհուն եւ պայծառ ուսումնասիրութեամբ մը։

Ցարդ ըսուածներէն կը նասկցուի արդէն որ ներկայ Աշխարհաբար Քերականութեան Ա. ՏԱՐԻՈՅՆ ՇՐՋԱՆԲ, ինչպէս նաև Բ. ՏԱՐԻՈՅՆ ՇՐՋԱՆԲ՝ աստիճանաբար նամառօտութիւններ են Հեղինակին բուն երկանախրութեանը որ կը կազմէ սոյն քերականութեան ընթացքին այս Գ. ՏԱՐԻՈՅՆ ՇՐՋԱՆԲ, որ նոյնպէս ընթերցումի ընտիր նատուածներով եւ գործնական նրանանգներով նոխացած է եւ յարդարուած մեր կողմանէ։

Պայելողք գրոյս եթէ - ողըրմիս մը - նանեն Հեղինակին հոգւոյն, այս պիտի ըլլայ նահոյական գովեստն ու վարձատրութիւնը իրեն եւ մեզ նամար։

Հ. ՑԱԿՈՎՔ ՏԻՐՈՅՆԵԱՆ

## ՆԱԽՈԳԻՑԵԼԻՔ

Տառ կամ Գիր

1. Մարդս բանական ըլլալով, որ է ըսել խելք  
ունենալով՝ կը մտածէ, և ընկերական ըլլալով՝ իր  
մտածածը ուրիշին կը յայտնէ խօսքով և կամ զրով։  
Կը խօսի՝ երբ խօսակիցը իրեն մօտ է, իսկ երբ  
խօսակիցը իրմէ հեռու գանուի՝ կը զրէ։

2. Որպէս զի ձայնով կամ զրով խօսակցութիւն  
մը կարելի ըլլայ՝ պէտք է որ խօսողները զիտնան  
աճսխալ խօսիլ ու ձասկնալ և զրել ու կարդալ, որով  
յեզու մը կը զիտնանա։

3. Լեզու մը զիտնալու համար հարկաւոր եղած  
ուսումը կամ տեղեկութիւններն ամփոփուած են վեւ-  
րականուրիւն կոչուած զրթին մէջ, որ կը պարունակէ  
հասկնալու, խօսելու, կարդալու և զրելու կանոն-  
ները. ուստի լեզու մը զիտնալու համար հարկ է  
սորվիլ անոր քերականութիւնը։

4. Հայ լեզուն՝ որ յայերեն կը կոչուի՝ երկու  
տեսակ է, մէկը հին ժամանակ գործածուած և հիմայ  
դադրած, որ կ'ըսուի զրարար, իսկ միւսը՝ որ հիմայ  
կը գործածուի և կ'ըսուի աշխարհարար։ — Այս  
դասագիրը միայն աշխարհարար լեզուին քերակա-  
նութիւնն է։

**5.** Խօսիլը ձայնով կ'ըլլայ, կարդալը՝ կրնայ ձայնով ալ ըլլալ, կրնայ առանց ձայնի՝ մտքով ալ ըլլալ. իսկ զրուած մը հասկնալն ու զրելը կ'ըլլան առանց ձայնի, բայց ձայն ցուցնող նշաններով, այսինքն տասերով կամ զիրերով։ Ուրեմն տառ կամ զիր կոչուած նշաններն արուեստական (այսինքն՝ մարդիկներէ հնարուած) ձեւեր են, որ ցոյց կու տան այլեւայլ ձայներ կամ ձայն համերու զանագան կերպեր։

**6.** Մարդս այլեւայլ ձայներ կրնայ հանել՝ իր երկու շրթունքներուն զանազան բացուածքներով և ամփոփութերով։ — Այս հանուած ձայները երկու տեսակի կը բաժնուին, այսինքն՝ պարզ ձայներ և բաղադրեալ ձայներ, որ է ըսել՝ երկու կամ երեք պարզ ձայներէ ծուլուած ձայներ։

**7.** Պարզ ձայներու նշաններն հետեւեալ ձեւերն են. — ա, է, ը, ի, ու, ո, ե, եա, եօ, իւ։

Աշակերտ մը՝ որ քերականութիւն սորվիլ սկսելէ առաջ՝ պէտք է սորված ըլլայ այրբենարան և կամ հեղարանը, այսինքն՝ զրերը ճանչնալու և կարգալու զիտութիւնը, կրնայ իր անձին փորձով վերը նշանակուած պարզ ձայներու նշաններն հնչելով՝ անզրագառնալ՝ որ

ո հնչած ատեն՝ երկու պոկունքներն իրարմէ կը հեռացնէ, մէկը դէպ ի վեր և միւսը դէպ ի վար տանելով։

և հնչած ժամանակ՝ երկու պոկունքներն հորիզոնական կերպով կ'երկնցնէ։

ը հնչելու համար՝ կիսարաց կը թողու պոկունքները և լեզուին ծայրը ստորին ակուններուն կը մօտեցնէ։

ի հնչելու համար՝ կիսաբաց կը ձգէ պոկունքները և լեզուին ծայրը վերին ակոաներուն կը դարձնէ: ու հնչելու համար՝ երկու շրթունքները կ'ամփոփէ և ուժով դէպ ի զուրս կը ցըցէ:

ո հնչելու համար՝ շրթունքները տկար կերպով դէպ ի զուրս կը ցըցէ կլորակ ծակ մը ձեւացնելով:

օ հնչելու համար՝ միեւնոյն գործողութիւնը կը կատարէ՝ ուժով դէպ ի զուրս ցըցելով շրթունքները:

և ձայնը կը հանէ թեթեւ կերպով հորիզոնական դիրքով պոկունքներն երկրնցնելով:

ևս ձայնը կը հանէ նման ա ձայնին, բայց ստորին շրթունքը դէպ ի վար ցածցնելով:

ևօ ձայնը կը հանէ նման օ ձայնին, բայց լեզուն գոզացնելով:

իւ (ամփոփ իու) ձայնը կը հանէ շրթունքները թեթեւակի դէպ ի զուրս ցըցելով և լեզուին ծայրը ստորին ակռաներուն գացնելով: ինչպէս իր փորձովը կը տեսնէ ուրեմն աշակերտը՝ պարզ ձայները կը ձեւանան շրթունքներուն, լեզուին և ակռաներուն զանազան ձեւեր առնելնէն, որով կոկորդէն ելած միեւնոյն ձայնը՝ այլեւայլ իրարու աննման ձայներու կը փոխուի: — Այս զիտողութիւնները կարեւոր են՝ մնացած տառերուն ինչ բանի ծառայելը բացատրելու համար:

Տ. Այս պարզ ձայներուն ըովէրով գալէն կը ձեւանան բաղադրեալ ձայները, այսինքն՝ քերականութեան մէջ երկրարրառ և եսարարրառ կոչուած հնչումները. զոր օրինակ. իս, ափ, այի, էի, իէ, իու, ուի, ուո, ուա, ուե, եւայլն:

Գ. Ցառերը կը բաժնուին նաեւ ձայնաւոր և անձայն կամ բաղաձայն զասակարգի: — Ձայնաւորներն

Են պարզ և բաղադրեալ ձայներու նշանները, որոնց վրայ արդէն խօսեցանք (6-8), կը մնայ որ բացատրենք թէ ինչ են և բանի՝ տեսակ և որոնք են անհայե կամ բաղաձայե կոչուած տառերը և ինչ բանի կը ծառայեն:

**10.** Բաղաձայե տառերը ձայնի նշան չեն, այլ կը ցուցնեն թէ պարզ և կամ բաղադրեալ ձայներն ինչ ճամրէ անցնելով մարգուս բերնէն դուրս կ'ելլեն, ուստի կը ցուցնեն ձայնի կերպաւրիչ զործարանը, այսինքն ձայնին տեսակը որոշող զործիքը, և այդ զործարաններուն համեմատ ալ կը բաժնուին հետեւեալ գասակարգներուն, որ են

շրբնային տառեր, այսինքն՝ նշաններ որ կը ցուցնեն թէ ձայնը շրթունքներէն անցնելով և կամ անոնց շարժումով դուրս կ'ելլէ բերնէն:

Կոկորդային տառեր, այսինքն՝ նշաններ որ ցոյց կու տան թէ ձայնը կը ձեւանայ ուղղակի կոկորդին շարժումով:

Ատամեային տառեր, այսինքն՝ նշաններ որ ցոյց կու տան թէ ձայնը ակռաներու միջոցաւ կը կազմուի:

Քմային տառեր, այսինքն՝ նշաններ որ կը ցուցնեն թէ ձայնը քիմքին զործակցութեամբ կը հնչուի:

Հազարային տառեր, այսինքն՝ նշաններ որ կը ցուցնեն թէ ձայնը հազարէն կամ շնչափողէն դուրս կու գայ:

Ատամեանազազային տառեր, երբ ձայնը ակռաներու և հազարի զործակցութեամբ կը հնչուի:

Ատամեանաշական տառեր, երբ ձայնը ակռաներու միջէն շշելով կամ սուլելով դուրս կ'ելլէ:

Էայ կամ բոյլ ու սահուեն տառեր, որոնցմէ իւրաքանչիւրը վերը յիշուած մէկ և կամ միւս դա-

սակարգին կը վերաբերի, ինչպէս բիշ վերջը պիտի  
տեսնենք:

11. Այս դասակարգներուն պատկանող նշաններն իւրաքանչյուրը ցոյց կու տայ ծայնի մը երեք տեսակ աստիճաններէն մէկը, այսինքն՝ կամ սուր և ուժով աստիճանը, կամ բոյլ և հազարային աստիճանը, և կամ այս երկու ծայրազոյն աստիճաններուն միջինը, այսինքն ոչ առաջիններուն չափ սուր և ուժով և ոչ ալ վերջիններուն չափ թոյլ և հազարային: — Դնենք նախ ցուցակը այս տեսակ բաժնուած բաղաձայն տառերուն, և յետոյ անոնցմէ իւրաքանչյուրին վրայ առանձին խօսինք:

Սուր,	Ուժով*	Թաւ,	Թոյլ,
Առարք	Միջին*	Հազարային	
Երթնայինք	.	.	պ
Կոկորդայինք	.	.	կ
Ատամնայինք	.	.	տ
Քմայինք	.	.	ճ
Լոկորդահազարայինք	.	դ	ջ
Ատամնահազարայինք	.	լ	հ
Ատամնաշականք	.	ժ	չ
Նայք	.	գ	զ
	ժ	ժ	շ
	մ	ն	շ
	բ	ր	ռ
	ռ	ո	ո

12. Երթնային պ, բ, փ տառերուն իրարմէ ունեցած աստիճանի տարրերութիւնը լաւ կերպով կը բնայ աշակերտն ըմբռնել, երբ փորձէ որեւէ ձայն մը հնչել. զոր օրինակ ա, նախ՝ պոկունքներն ու

\* Արեւելեան Հայերը (գրաբար լեզուի հին հայմունքներուն աւելի համաձայն) հոս գրուած միջին տառերը՝ ուժովներու աեղ կը գասակարգեն, և ուժովներն ալ միջիններուն աեղ, և այնպէս ալ կը հնչին: — Մեր հոս ըրած գասակարգութիւնը Արեւելեան Հայոց հայմունքին համեմատ է:

ժով իրարու հետ սեղմելով և յետոյ ու հնչած ըռպէին բանալով, և պիտի զգայ որ անպատճառ պահնչումը զօրեղ կերպով բերնէն դուրս կ'ելլէ, (որով ա ձայնին շրթնային զօրեղ կամ սուր ձայնը կ'ունենայ): — Իսկ եթէ միեւնոյն ա ձայնը հնչէ՝ ամենաթոյլ կերպով իրարու միացած շրթունքները բանալու պահուն, անպատճառ փա ձայնը պիտի լսէ, (որ ա ձայնին շրթնային ամենաթոյլ աստիճանը կը ցուցնէ): — Իսկ եթէ շրթունքները ոչ այնչափ պինդ իրարու սեղմէ՝ ինչպէս պա հնչելու պահուն, և ոչ ալ այնչափ թոյլ իրար մօտեցնէ՝ ինչպէս փա հնչած ատեն, այլ անոնց երկուքին միջին ուժով մը սեղմէ և բացած պահուն ա ձայնն հնչէ, անհրաժեշտ է որ բա հնչումն արտաքերէ, (որ ա ձայնին շրթնային միջին աստիճանը կը կազմէ: — Եւ ահա այս փորձառութեամբ աշակերտը լաւ պիտի ըմբռնէ և իր ականջները լաւ պիտի զանազանեն շրթնային ա ձայնին պա, բա, փա երեք աստիճաններուն տարբերութիւնը և երբեք խօսած ատեն անոնց հնչումը իրարու հետ պիտի չշփոթէ և ոչ ալ զրած ժամանակ պ նշանը բ-ի տեղ և կամ բ-ը փ-ի տեղ պիտի զործածէ:

Ինչ որ ըստնը հիմայ պ, բ, փ շրթնային նշաններուն համար, նոյնը թող փորձէ աշակերտն ընելու շրթնային վ և փ տառերուն համար, որոնք ցոյց կու տան թէ ձայնը պէտք է հանել՝ ստորին շրթունքը դպցնելով ստորին ակռաներուն, որով զօրաւոր կերպով դպցուցած ժամանակ՝ պիտի հնչէ վա, իսկ թոյլ դպցնելով՝ պիտի հնչէ փա:

Ուրիշ շրթնային տառ մ'ալ կայ նայ կոչուած դասակարգին տառերուն մէջ, որ թոյլ ու սահուն

տառ ըլլալով՝ չունի աստիճաններու զանազանութիւն. այս տառն է մ նշանը, որ կը ցուցնէ ձայնին դուրս ելլելը՝ վերին և ստորին շրթունքներուն իրարու դպչելու և բացուելու ժամանակ, որով կը կազմուին մա, մը, մե, մէ, մի, մո, մու, եւայլն, ձայները:

13. Եթէ աշակերտը լաւ ըմբռնեց շրթնային տառերուն աստիճաններու տարբերութեան վրայօք տըւած բացարութիւնս, և լաւ զգաց ականջը պա, բա, փա ձայներուն զանազանութիւնը, զիւրաւ կը նայ նոյն ոճով ինքիրեն փորձել և զգալ նաեւ միւս դասակարգներու տառերուն աստիճանները, միայն թէ կոկորդային կ, զ, ը տառերը ձայնի հետ միացուցած ժամանակ՝ շրթունքներուն տեղ՝ սեղմումի գործողութիւնը պէտք է կատարէ իր կոկորդին վրայ, այսինքն՝ կոկորդը պինդ սեղմելով դուրս պիտի ելլէ անհրաժեշտ կա հնչումը, ամենաթոյլ սեղմելով՝ բա հնչումը, իսկ միջակ սեղմելով՝ զա հնչումը: — Ինչ որ իբրեւ օրինակ ա ձայնին վրայ կը փորձէ՝ նոյնը թող փորձէ աշակերտը նաեւ միւս ձայներուն վրան ալ. զոր օրինակ. կի, զի, ըի, կու, զու, են:

14. Եթէ կոկորդին տեղ՝ աշակերտը գործածէ իր լեզուն և ակռաները և զանոնք աւելի կամ պակաս ուժով իրարու դպցնելով հնչէ ձայները, պիտի ունենայ բնականաբար ատամնային կոչուած դասակարգին տա, դ, թ նշաններուն իրարմէ ունեցած տարբերութիւնը, քանի որ լեզուն վերին ատամներուն (այսինքն ակռաներուն) հետ ուժով սեղմելով՝ պիտի ունենայ տա, տի, տու եւայլն, սուր ձայները, ամենաթոյլ սեղմելով՝ բա, րի, րու եւայլն, թոյլ ձայները, և միջակ սեղմելով՝ դա, դի, դու եւայլն, միջակ ձայները:

**15.** Թող միեւնոյն փորձն ընէ աշակերտը քմային կոչուած խումբին ճ, ջ, չ նշաններուն համար ալ, ձայն մը հնչած ատեն՝ լեզուին ծայրը ուժով, միջակ և թոյլ սեղմելով ցիմքին հետ, և պիտի զգայ ձա, ձի, ձո եւայլն սուր ձայներուն տարբերութիւնը չո, չի, չո եւայլն, միջակներէն, և ասոնց ալ խտրութիւնը չա, չի, չո եւայլն, ամենաթոյլ ձայներէն։

**16.** Կոկորդահագագային կոչուած դասակարգին դ, խ, հ նշաններուն զօրութիւնն ըմբռնելու համար՝ նախ պէտք է աշակերտն հասկնայ թէ ինչ ըսել է հագագային։ Հազար կ'ըսուի այն շունչը՝ որ մարդս հառաչելու համար իր կոկորդէն զուրս կը հանէ. ուստի հազարային եշտն ըսել է նշան կամ տառ մը՝ որ կը ցուցնէ թէ ձայնը շունչի կամ հառաչանքի հետ միացած զուրս պիտի ելլէ կոկորդէն։ — Երբ հազարը զուրս ելլէ՝ ուժով սեղմուած կոկորդէ՝ կ'ունենանք դա, դէ, դի, դու եւայլն, ձայները, իսկ երբ թուլագոյն սեղմումէ ելլէ՝ կ'ունենանք իսա, իսէ, իսի, իսու եւայլն, ձայները. իսկ երբ առանց սեղմումի զուրս ելլէ՝ կ'ունենանք հա, հէ, հի, հու եւայլն, զուտ հազարները։

**17.** Ատամենահագագային դասակարգէն ծ, ծ, ց, նշանները ցոյց կու տան որ լեզուին ծայրը վերին ատամերուն դպած ժամանակ այնպիսի ձայն մը զուրս կ'ելլէ՝ որ միացած է միաստիճան թեթեւ հազարի մը հետ, թէպէտեւ լեզուի ծայրին ակռաներուն հետ աւելի կամ նուազ սեղմումէն կը ծագին ծա, ծի, ծու եւայլն, սուր ձայներն, և ծա, ծի, ծու եւայլն, միջին ձայներն, և ցա, ցի, ցու եւայլն, թոյլ ձայներն։

**18.** Ատամենահագագային կ'ըսուին սուր զ, ժ և թոյլ ս, չ նշանները, որոնց ցոյց կու տան թէ ինչ-

սլէս մարդուս շունչը՝ աւելի կամ նուազ սաստկութեամբ ուղղակի կ'անցնի ակռաներուն աւելի կամ նուազ բացուած ճամբաներէն՝ լեզուին միջոցաւ, որով միջատներու նման մարդս ալ կրնայ բզզալ և կամ օձերու նման ֆըշալ և կամ սարեակներու նման սուլել:

19. Եայ կամ բոյլ ու սամուն կոչուած տառերէն արդէն յիշեցինք (12) շրթնային մը, ուսկից դուրս՝ կայ քմային ն տառը, ուսկից կը ձեւանան նա, նե, նի, նու եւայլն, ձայները՝ լեզուի ծայրը քիմբին զարնելէն: Խսկ ը և ո տառերը նշան են ձայնին՝ որ կը ձեւանայ լեզուի ծայրին նուազ (րա, րէ, րի, րու, եւայլն) և կամ աւելի (սա, սէ, սի, սու, եւայլն) թրթոացումէն:

ՄԱՅՈԹ. Ա. — Այս ըստածներէս և ըրած փորձերնէս կը տեսնենք որ բոյլ կամ հազարային կոչուած տառերն սուր կոչուած նշաններուն ցոյց տուած ձայներէն ուրիշ տարբերութիւն չունին՝ բայց եթէ հազարով մը վերջանալնին, այնպէս որ արտաքերութեան մէջ փ=պհ, ֆ=վհ, ք=կհ, թ=տհ, չ=ճհ, ց=ծհ, եւայլն:

ՄԱՅՈԹ. Բ. — Բաղաձայն տառերուն վրայօք այսրան երկար խօսելնուս առաջին պատճառն է՝ որ աշակերտը լաւ գիտնայ զանոնք իրարմէ զանազանել, որով ուղիղ հնչէ և գրէ բառերը, համոզուելով որ մեր այրուշներն մէջ թարմատար կամ աւելորդ և կամ նոյնազօր տառեր չկան (ինչպէս շատերը ոգիտաբար կը զուրցեն), և երկրորդ՝ որ մինչեւ օրս հրատարակուած քերականութիւններէն ոչ մէկուն մէջ բազաձայն տառերու զանազանութեան վրայօք այս ոճով բացարութիւն տրուած է:

20. Հայ տառերու այրբենական ցուցակին մէջ՝ յիշած տառերէս զատ՝ երկու տառ ալ կայ, այսինքն յ և ւ: — Այս տառերէն առաջինը կէս ձայնաւոր մ'է, ձեւով ու ձայնով ալ նման յունական թաւ-

կոչուած հազագին, ուստի բառերու սկիզբը թեթեւ  
հ-ի, այսինքն՝ հազագային ձայն կը հանէ, բառերու  
վերջը չի հնչուիր, բաց ի քանի մը միավանկ բա-  
ռերու մէջ (նայ, բայ, խոյ, վայ, ճայ, եւայլն), ուր  
կէս ի ձայնը կը հանէ. խոկ՝ բառերու մէջը և ո ո  
ձայներուն հետ միանալով՝ այ, ոյ երկրարրառները  
կը կազմէ՝ կէս ի-ի ձայն հանելով. զոր օրինակ, սա-  
կայն, խոկյն, ոյ երկրարրառը ուի պէս հնչուելով՝  
երր իրմէ վերջը բաղաձայն տառ մը յաջորդէ:

**21.** Խոկ և տառը միւս ձայնաւոր գրերուն հետ  
միանալով՝ կը ձեւացնէ երկրարրառներ (8). առան-  
ձին չի զրուիր, բայց եթէ ոտանաւորի մէջ և այդ  
պարագային վ-ի ձայն կը հանէ, ւա=վա, ւե=վե,  
փ=վի, եւայլն: — Եմանապէս վ-ի պէս կը հնչուի՝  
երր ա, ե, ի ձայնաւորներէն վերջը զրուի, որով՝  
աւ=ավ, եւ=եվ, իւ=իվ, զոր օրինակ, աւանդ,  
տակաւ, բարեւ, կեղեւ, թիւ, հովիւ, կոիւ, եւայլն:  
— Բայց երր իւ զուզազրութեան յաջորդէ բառին  
մասն կազմող բաղաձայն տառ մը՝ այն ժամանակ  
իւ-ը կը հնչուի իու. զոր օրինակ, արիւն, ալիւր,  
օրհնութիւն, սիւն, իւր, աղրիւր, միւս, հիւս, եւայլն:

**22.** Այրուբենի տառերը չորս տեսակ ձեւերով  
կը զործածուին, որ են.

Դիմագիր, որ կը ծառայեն յատուկ անուններու  
առաջին զիրը գրելու. ինչպէս խօսքի մը սկզբնական  
զիրը և ոտանաւորի մը ամէն տողերուն առաջին զիրը  
գրելու:

Բոլորագիր, որով ընդհանրապէս կը տպազրուին  
զրեերը:

Եկղագիր, զրելու համար մարդկանց սովորական  
զործածած ձեռագիրը մետաղեայ զրչածայրով, որուն

նման է նաեւ տպագրական շեղագիրը, որ այն պարագային կը գործածուի՝ երբ յատուկ ուշադրութեան առարկայ կ'ուզուի ընել բառ մը և կամ խօսք մը շեղագիր տպելով, ինչ որ ձեռագրի մէջ կ'ընդգծենք:

Նօտրագիր, որ կը գրուի փետուրէ պատրաստուած զրչով, և կը գործածուի նաեւ տպագրութեան մէջ՝ շեղագրի պաշտօնը կատարելով:

## 1. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Ընդորինակել նետազայ ընթերցումին նատուածը ամրադշութեամբ:

2. Սորմիլ ամոր բառերը:

3. Միտք առմել նոյնին իմաստը և նշանակել ամոր գլխաւոր կէտերը:

4. Կարգալ նետեւեալ առակը և ենթագծել ամոր մէջ եղած երկրարբառները:

### Մկնիկը եւ կրիայն

Մըկնիկ մ'հոս ու հոն վաղելու ատեն

Դէպքով կրիայի մը կը հանդիպի

Եւ կ'ըսէ անոր. «Տունըդ, տըխուր բանտ.

Քեզ պէտք է տայ ստէպ բնութիւնն անիծել:

Տես պալատա հոսկէ. ես հոն կը բնակիմ

Թագաւորին հետ»:

Այն ատեն կու տայ լիրին պատասխան

Մեր երկակենցաղն. «Իմ փոքրիկ խորշէս

Ես գոհ եմ, զի ան ինձ կը պատկանի»:

5. Պատասխանել (գրաւոր) նետեւեալ նարցումներում:

1. Ըսէք թէ ինչո՞ւ մկնիկն իր վիճակը լաւագոյն կը համարէր քան կրիայինը. — 2. Կրիային պատեանը կամ տունը իրաւցնէ իրեն համար տխուր բաննտ մըն է: — 3. Այս խեցիէ պատեանին օգտակարութիւնը ո՞ր բանին մէջ է. — 4. Ինչո՞ւ համար մկնիկը պէտք չէ



Հպարտանայ թագաւորին պալատին մէջ բնակելուն համար . — 5 . Հոն Բնչ վտանգ կայ վախնալու . — 6 . Մեր երկակենցաղն ըսելով ո՞ր կենդանին կը հասկնայ . — 7 . Ծնդլայնեցէք կրիային տուած պատասխանը . — 8 . Թրւարկեցէք, կրիային՝ իր խեցեպատեանին մէջ ապրելու տառելութիւնները, եւ հակառակաւ ուրիշներու չետ ապրելուն մէջ եղած անյարմարութիւնները :

6 . Հետեւեալ խօսքին մէջ եղած բաղաձայններուն իւրաքանչիւր տեսակին ո՞ր խումբին պատկանիլը բաէք . (շրթնայի՞ն, կոկորդայի՞ն ... եւայլի) :

Տղմներ, կ'ուզէք սիրելի ըլլալ և փայփայուիլ ձեր ազգականներէն, բարեկամներէն և զրայիններէն : Զանացէք պարկեցաւ և շնորհալի ըլլալ և ազնիւ ամէնուն հետ, զիտցէք սանձել ձեր լեզուն, և յիշեցէք ո՞ր՝ ով շատ կը խօսի ստէպ կը սիսալի : Յանասանեղծ մը կ'ըսէ «Լուծ ըլլալուս վրայ երբեք չեմ ցաւած» և վազեմի պատզամ մ'ալ նոյնը կը հաստատէ թէ, «Խօսքը արծաթէ և լուռթիւնը ոսկի» :

7 . Որոշեցէք հետեւեալ բառելուն մէջ՝ բաղաձայն նմանաննում զիրերէն ցոյց տրուած ձայնի աստիճանաւորութիւնները (սուր, միջին, թոյլ) :

Պարփակ, փապուղի, բամպակ, ֆրանդ, վրիպակ, փառարանիչ, վիպասան, կարագ, կանգուն, քարակոսի, կանդ, զաւակ, քարկոծ, կիրք, կաքաւ, կոնք : Տաղանդ, տարագէպ, զիտող, Տալիթայ, Դաւիթ, ճիչ, թունդ, զեղթափ, թատրոն, թաւուտ : Ձրակարիճ, ճրագաջահ, ճանչնալ, չարաճճի, ջերմաչափ, ջեռուցիչ, ջնջիչ, հող, խաղալիք, խաղաղիկ, հաղորդ, հեղուկ, խոհեմ, խոկուն, խոհակեր : Ծայրաշերձ, ծանրաձայն, ծնծաղիկ, ծփոց, ձուածին, ծինապիծակ, ծրարոց, ցած, ձմերոց : Զգաստ, զսպել, զմուսել, սրբազան, զգոյշ, զուգակշխո, շարժական, ստաշխ, սրափուշ : Լմել, լնդերք, լրաբեր, նրբագոյն, լռակաց, մնացորդ, մռայլ, նռնենի, մառան :

Օրիմակ . Պարփակ, բամպակ, վրիպակ, պ (նուրբ), փ (թոյլ), բ (միջին), վ (միջին) :

8. Գրել ութը բառ որոնց մէջ զտնուիմ, վերի օրինակիմ նման, շրթնայիմ, կոկորդայիմ, ատամթայիմ, քըմայիմ ... և այլն գիրեր, և նայ (լ, մ, ն, ս, ո) տառերն:

9. Գրել տառը բառ՝ որոնց մէջ իւ զուզադրութիւնը (իվ-ի) տեղ իու հնչուի:

Երինակ, Զիւն, Հիւլէ, Հիւթ, Հիւսիս:

10. Ընդլայնել նետեւեալ շարապութեան նախագիծը:

Մարտի սկիզբը երբ արեւուն ջերմութիւնը հողին մէջ կ'իջնայ՝ գարունը կը վերսկսի ... իրարու կը յաջորդեն պայծառ ... օգեր: Զմեռուան ցուրտին դէմ ձեռք տունուած զգուշական միջոցները կը թողուին ... առաջին անդամ բաց կը թողուին ամբողջապէս պատուհանները ... աստղագարդ գիշերները ... կը ներկայացնեն: Բնութիւնը կը զարթի ... ծառերը ... կը զարդարուին ... որոնց մէջ թիթեռներ, մեղուներ ... հիւթերով կը սնանին: Ճամբաններուն մէջ ... կը զգանք ... քաղցրաբոյր սղի ալիք մը: Ուսկի՞ց է ան ... Անորոշ և խառն անուշահութիւններ են որ դարարութիւն ... և կեանք կը բուրեն: Գարնան մէջ ... զեղեցիկ է: Մանուկները ուրախամիր և զուարթերես ... ծաղկաւէտ մարգերուն վրայ: Պարտէզներուն և պուրակներուն մէջ ... ծառերու խորշերէն ... ճուռողումներ կը լսուին ... թռչուններու զոյգեր կ'երթեւեկեն հոն շարունակ ... իրենց ճագերուն քով: Զօրս եղանակներուն մէջ դարունը....:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

Գարունը Յունաստանի մէջ

Բախտաւոր նահանդիս մէջ՝ ուր կը գտնուիմ, գարունը զուարթ և գեղածիծաղ օրերու նմանութիւնն ունի, վասն զի անոնցմով որ նա իրը երախայրիք կ'ընծայէ և անոնցմով որ կը խոստանայ տալ, երկու բարիքներով ալ սրտերը կ'ուրախացնէ: Այսեղակին ճառագայթները այլ եւս թանձր գոլորշիներէն չնսեմանալով և զեռքոցակէզ չնիկ աստղին ազգեցութենէն չբորբոքուած

պայծառ. և անփոփոխ լրյու մը հեղաբար կը հանգչի բոլոր  
բովանդակ տեսանելի իրերուն վրայ:

Անոր ոսկեզոյն ճառագայթներուն սփռուելովը դէպ  
ամէն կողմ՝ ծառերուն նոր ծլած տերեւները կ'երերան,  
իլիսիա գետին ափունքը քաղցրածայն կը հնչեն թըռ-  
շուններուն երգերովը և գիւղական սրբնաներուն արձա-  
գանդները կը լսուին Հիմեւ լերան բարձունքը: Եւ երբ  
արեւը կը պատրաստուի մայրը մտնել՝ երկինք ասուե-  
զազարդ քօղովը կը ծածկուի և Ատափկէի յաւերժա-  
հարսերը կ'ելլեն երկշոտ ոռքերով թեթեւորէն ցատքը-  
տելու գալարւոյն վրայ: Բայց ան շուտով կը ծագի վեր-  
ըստին և ալ չի մնասուիր զիշերուան զովութիւնը և  
երեկուան պայծառութիւնը. վասն զի համարէ թէ նոր  
արեգակը նոր սաեղծուած տիեզերքին մէջ ցրուած կը  
ծաւալի, և մարգուն անծանօթ զոյններով կը գեղեցկացնէ-  
արեւելքը: Վայրկեանէ վայրկեան բնութիւնը երթալով  
տելի կը գեղեցկանայ, և ամէն բոսէ կը ձկտի լրացը-  
նելու բոլոր արարածներուն երեւան զալու մեծ գործը:

Ո՛ գեղտպայծառ օրեր, ո՛ զուարճալի զիշերներ,  
ինչպիսի յուզում կը ներդործեն. իմ մէջս ձեզմէ շա-  
րունակ ազդուած տպաւորութիւններն իմ զզայութիւն-  
ներուս վրայ: Ո՞վ ուրախութիւններու չաստուածներ. ո՛  
գարնանային գեղեցկութիւն, այս տարի զարդարուած  
կը տեսնեմ զքեզ քու բոլոր փառքերովդ: Դու յաղթա-  
նակաւ Ելլադայի դաշտին մէջ ժուռ գալով և վարսերէդ  
ծաղիկները քակելով՝ անոնց վրայ զարգեր կը սփռէիր.  
Հովիտներուն մէջ երեւնալովդ՝ անոնք գալարագեղ մար-  
զերու կը փոխուէին, լեռներուն վրայ երեւնալուդ պէս,  
ծոթոր և թիւմ ծաղիկներն տեսակ տեսակ անուշա-  
հոտութիւններ կը բուրքէին, և օդին մէջ թռչելովդ, քու  
երեսիդ զուարթութիւնը կը տարածէիր այն տեղերը:  
Քաւ խօսքիդ վրայ դէպ առաջ վազելով սէրը՝ չորս դին  
հրավառ նետերը կը ցրուէր և երկիրը անոնցմէ վառ-  
ուած կը բորբոքէր: Ամէն բան նորէն կը ծնանէր զար-  
գարուելու համար և ամէն բան կը գեղեցկանար հա-  
ճելի ըլլալու համար: Այսպէս երեւցաւ աշխարհ հա-  
մապարփակ անդունդէն ելած ատեն, այն երջանիկ

պահուն՝ որուն մէջ մարդն իր օթեւանին պայծառութենէն շլացած, և շուարած և հաւան իր գոյութեան վրայ, ուրիշ բանի համար չէր համարեր ընդունած ըլլալ իր միտքը՝ բայց եթէ ճանչնալու համար իր երջանկութիւնը, ուրիշ ոչ մէկ բանի համար ընդունած իր սիրալ՝ բայց եթէ անոր բաղձալու, և ոչ ալ ուրիշ բանի մը համար՝ իր հոգին, բայց միայն զայն զգալու համար։

#### ՊԱՐԹԵԼԸՄԻ

1. Գարթելիրմի – Հմուտ Գրանուացի գրագէտ (1716–1795) Հեղինակ Ուղևորութիւն Կրտսերոյն Անաքարսեայ յԵլլագա գրաքար 6 հատոր գրքին. որոնց մէջ կ'աւանդէ Հեղինակը՝ Յունաց հին ազգային սովորութիւնները, օրէնքն և քաղաքական պատմութիւնը. – Թարգմանուած Գերող. Եղուարդ Հերմիւգեանէ. Տպ. 1843–46 տարիներու ընթացքին.

Երախայրեք – կանուխ հասած բերք, առաջին առուղը: Նսեմանալ – մրջնեալ, շուր բրդար: Բոցակէղ – բոցի տէս այրող: Հեղաբար – հեղուկ, մեղմ: Մայրը մտնել – մարք մանելը արեշին, իսաւարիլը, ձորիզոնէն վար իջնելը, աներեւոյր բլրալը: Յաւերժահարսունք – չաստուածունիներ, շինծու սգիներ: Տիեզերք – բոլոր աշխարհը, աշխարհին բոլորափիք: Մաւալիլ – սփսիլ, տարածուիլ: Գեղապայծառ – զարմանալի գեղեցկուրեամբ: Խլխիս – առուսակ մը Ատահիկէի մէջ Հյուստ լիսան ստորոտը: Հիմես – լիս Ատահիկէի՝ Արենիք հարաւակողմի, նշանաւոր իր ազնիւ մեղրովի և մարմարիոնի բարահանքովի: Ելլագայ – Յունաստանի հին անունը: Վարս – մազ զլիսու՝ երկնցած, նմանուրեամբ՝ աստղերուն ձաձանջլ, ժասի տերեւ՝ ձիւղով: Ծոթոր – ժարուին: Թիւմ – մեղրուկ, եղնաղեղու: Համապարփակ – բոլորին շուրջ պատող: Ելլանալ – աչքին լոյսը պակսիլ, կոյրեալ: Բաղձալ – վափարքիլ, ցանկալ: Օթեւան – իջեւան, պանդոկ, բնակարան:

Վանկ Խւ բառ.

**23.** Փարզ և կամ բաղադրեալ ձայնաւոր մը (6) առանձինն և կամ իրմէ առաջ և ետեւ գտնուաղ բազամայն զրի կամ զրերու հետ հնչուած՝ կը կազմէ վաճէկ մը. զոր օրինակ, և, ու, առ, մի, կեր, զիր, բստ, օր, զործ, տուր, հայր, կոյր, կեանք, կրօնք, եւայլն։ — Հետեւարար առանց ձայնաւոր տառի վաճէկ չի կազմուիր։

**24.** Մէկ կամ մէկէ աւելի իրար հետ միացած վանկեր՝ երբ նշանակութիւն մ'ունին, այսինքն բան մը և կամ զործ մը կը ցուցնեն՝ կը կոչուին բառ. ուրեմն բառ ըսելով կը հասկցուի մարդիկներէ հնարուած այն զբաձեւը, որով մարզն իր մտածած իրը կամ զործը ուրիշն կը հազորդէ։

**25.** Բառ մը որ մէկ վանկէ կազմուած է՝ կ'ըսուի միավաճէկ. զոր օրինակ, բյու, բիր, տուն, ցեց, օձ, րի, եւայլն։ Բառ մը որ երկու վանկ կը պարունակէ իր մէջ՝ կ'ըսուի երկավաճէկ. զոր օրինակ, արոս, մո-իսիր, տա-նիր, եւայլն։ Բառ մը որ երեք, չորս, հինգ, եւայլն բառերէ կազմուած է՝ կը կոչուի եսավաճէկ, բառավաճէկ, հեղավաճէկ, եւայլն. իսկ հինգէ աւելի վանկերով կազմուած բառը կը կոչուի բազմավաճէկ։ Զոր օրինակ, եռավանկ են՝ ծե-րու-նի, դաշ-տա-վայր, երկ-նա-տր, եւայլն. բառավանկ են՝ խո-նար-նու-րիւն, աս-տուա-ծա-սէր, հա-շա-տա-դրուժ, բատր-եր-զու-րիւն, եւայլն. — հեղավաճէկ են՝ բա-գա-րո-րու-րիւն, մե-տա-սան-ոտ-նեան, ա-նա-նա-բա-րոյ, եւայլն. — բազմավանկ են՝ հա-րբա-տա-նա-րու-րիւն, բա-սա-նը-կար-չա-կան, ել-եկ-տրա-մե-քե-նա-զի-տու-րիւն, եւայլն։

**26.** Բախնը որ վանկ մը կազմելու համար ան-

հրամեցած է որ ձայնաւոր տառ մ'ըլլայ վանկին մէջ. բայց զիտնալու է որ լ ձայնաւորը սովորաբար բառերուն մէջ նիւթապէս չի զրուիր՝ համառօտութեան համար, բայց կը հնչուի, ուստի և վանկ կը կազմէ. զոր օրինակ. կոնակ=կըս-եակ, կարծր=կար-ծըր, մրտենի=մըր-տե-եի, ընկղմել=ըն-կըդ-մել, սկիզբ=ըս-կիդ-բըն, եւայլն:

27. Բառերը՝ իրենց կազմութեան համեմատ՝ երեք խումբի կը վերածուին, այսինքն՝ պարզ կամ արմատական բառեր, բաղադրեալ բառեր և ածանցեալ բառեր:

28. Պարզ կամ արմատական կ'ըսուին այն բառերը՝ որ մարդկային մտածութեան մէկ առարկայ մը միայն ցոյց կու տան. զոր օրինակ, ծառ, բար, բյու, չոր, հաց, սկր, մոմ, ձուկ, սիրտ, եկեղեցի, բաղրար, կարսագ, տաճար, եւայլն:

29. Բաղադրեալ կը կոչուին այն բառերը՝ որ մարդկային մտքին երկու կամ աւելի գաղափարներ իրար հետ միացած կը ցուցնեն, որ է ըսել երկու կամ աւելի քովէքով բերուած պարզ բառերէ կը կազմուին. զոր օրինակ. տառուած-ա-պաշտ, մարդ-ա-սկր, վրեժ-խնդիր, ազեռ-ազգի, իրօն-ատեաց, օդ-ա-հաւ-ա-պետ, չողե-չարժ, ձող-ա-ձուկ, դառն-ադէտ, սկիկ-զարդ-ա-զիր, եւայլն:

30. Ածանցեալ կ'անուանուին այն բառերը՝ որոնց սկիզբ և կամ վերջը միացած է մասնիկի (38) մը հետ, այսինքն վանկի մը հետ՝ որ առանձին մնացած՝ նշանակութիւն մը չունի և բառ չէ, բայց բառի մը հետ միանալով՝ կամ անոր նշանակութիւնը կը փոխէ և կամ բառին ցոյց տուած իմաստին վրայ նոր գաղափար մը կ'աւելցնէ. զոր օրինակ. տժ-գոյն, ան-խիդ, տ-ձեւ, տ-կար, դժ-բախտ, եւայլն, որոնք

բառին ցոյց տուած իմաստին հակառակը ցոյց կու տան. մինչդեռ մեծ-ուրիշն, բաս-ատր, սիր-ային, բաղաք-ական, աչ-եղ, ման-ացու, եւայլն, բառին ցոյց տուած նշանակութեան վրայ յատուկ իմաստ մը կ'աւելցնեն:

**31.** Բաղադրեալ բառերը կազմուած են սովորաբար երկու, երբեմն նաև երեք և շատ բիչ անգամ նաև չորս պարզ բառերէ, որոնք իրար հետ կը միանան ո ձայնաւոր կապով՝ երր առաջին պարզ բառը բաղաձայնով լմնայ և երկրորդն ալ բաղաձայնով մը սկսի. զոր օրինակ. կարձ-ա-միտ, դաւա-դիր, շատ-ա-խօս, հայր-ա-սէր, եւայլն: Բայց երր երկու իրար յաջորդող բառեր կրնան զիւրաւ հնչուիլ՝ առանց ո կապին, այս վերջինը զանց կ'ըլլուի. զոր օրինակ. վրեմ-խեղիր, ձեռն-տու, օր-հաս, դր-տես, բան-բող, եւայլն:

**32.** Եթէ բառերու միութեան մէջ առաջին պարզ բառը ի ձայնաւորով վերջանայ՝ այս ի ձայնաւորը կը փոխուի և ձայնաւորի և երբեմն նաև և ձայնաւորի. զոր օրինակ. բարե-զործ (բարի և զործ բառերէն կազմուած), որդե-զիր (որդի, զիր), զարե-հաց և կամ զարե-հաց (զարի, հաց), եւայլն: – Աակայն երբեմն առաջին բառին ի վերջաւորութիւնը կ'անհետանայ, և այն ատեն երկու բառերը իրար հետ կը միանան ո կապով. զոր օրինակ. հեռ-ա-բնակ (հեռի, բնակ), բեր-ա-հաւատ (բերի, հաւատ), սքանչել-ա-հրաշ (սքանչելի, հրաշ), եւայլն:

**33.** Եթէ միացուելիք բառերէն առաջինը բաղաձայն զրով մը վերջանայ և երկրորդը ձայնաւորով մը սկսի՝ միութիւնը կը կատարուի առանց ո կապին. զոր օրինակ. մեծ-անուն, մարդ-ատեաց, վեր-արկու,

ձեմ-որս, նոր-ընծայ, ցախ-աւել, տահ-երեց, ինքն-իշխան, քաջ-ասսողչ, եւայլն:

**34.** Այն բառերը որ ք տառով կը վերջանան (զոր օրինակ, ազք, փառք, կամք, միտք, դժոխք, մեղք, կեանք, օրէնք, եւայլն) միանալու ժամանակնին ք տառը կը կորսնցնեն, և կամ շատ թիչ անգամ ո տառին կը փոխեն. զոր օրինակ. փառ-ասեր, մտ-ա-վարժ, մեղ-ա-պարտ, մեղս-ա-սկր, կենս-առիք, դժոխ-ա-տեսիլ, օրէնս-զետ, եւայլն:

**35.** Եթէ իրար հետ միացուելիք երկու բառերէն մէկն ածական (58, 99) մ'ըլլայ և միւսը զոյական (57, 65), սովորաբար ածականը նախորդ կը զրուի և զոյականը հետեւորդ. զոր օրինակ. մեծ-ա-տուն, շատ-ա-խօս, բարե-սիրտ, խստ-ա-կրօն, չար-ա-կամ, յաղր-ա-հասակ, բաղցր-ա-ճային, եւն: — Այս կանոնին հակառակը ընափր հեղինակներու քով թիչ կը գտնուի. ուստի փոխանակ ըսելու մտ-ա-հարստատ, կամ-ա-յօժար, զիս-ա-կոր, եւայլն, ընտրելագոյն է ըսել հարստ-ա-միտ (մտքով հարստատ), յօժար-ա-կամ, կոր-ա-զրուխ, եւայլն:

**36.** Այն բարդ ածականները՝ որ կը կազմուին զոյականէ մը և բայարմատէ (129 ծնթ.) մը, կը պահանջեն որ նախ զոյականը դրուի և յետոյ բայարմատը. զոր օրինակ. օրէնս-ուստյց, կեն-ա-զրաւ, մարդ-ատեաց, հոգե-կորոյս, արիւն-ա-նեղ, ձրձ-ա-կեր, երախտ-ա-մոռաց, տատուած-ա-տուր, եւայլն:

**37.** Բառերու բարդութեան մէջ (ինչպէս կը տեսնուի նաեւ վերը յիշուած օրինակներուն մէջ) պէտք է ուշադրութեան առնել քաղցրածայնութեան կամ ներդաշնակութեան պատճառաւ՝ ձայնաւորներու փոփոխութերն ու կորուստները, որոնց վրայ պիտի խօսինք (74, 75) թուահամարներուն մէջ:

**38.** Բախնք (30) որ ածանցեալ բառերը նախազաս կամ յետաղաս մասնիկի մը ձեռքով կը կազմուին։ — Այս մասնիկ ըսոււածը (որ բերականական լեզուով ածանց կը կոչուի) ընդհանրապէս ինքիր մէջ իմաստ կամ նշանակութիւն չունեցող տառ մը և կամ վանկ մ'է, որ սակայն նշանակութիւն ունեցող բառի մը հետ միանալով՝ անոր կամ հակառակ զաղափարը կու տայ և կամ անոր նշանակութիւնը կը յեղափօխէ։

Նախաղաս ածանցներն են հետեւեալ միտողական մասնիկներն, որ բանի մը և կամ յատկութեան մը չզոյութիւնը ցոյց կու տան, զոր օրինակ, ակամայ, աճ-պատիւ, ապ-երախտ, դժ-բախտ, տ-զետ, տժ-զոյն, չ-ազատ, չ-տես, ոչ-ինչ, ոչ-է, չ-բահանայ, չ-սիրել, չ-ողորմիլ, եւայլն։

Այս մասնիկներէն զատ՝ կան շատ մը միավանկ բառեր ալ որ ածանցի նման ուրիշ բառերու սկիզբը կը դրուին և կը կազմեն շատ մը ածանցեալ բառեր, զորոնք կարելի է բարդ բառեր ալ համարիլ։ — Այսպէս են հետեւեալ նախաղաս մասնիկներն։

արտ. — զոր օրինակ, արտ-ուղի, արտ-ածել, արտ-ա-թորիլ, եւայլն։

բատ. — զոր օրինակ, ըստ-անձնել, ըստ-երիւրիլ, ըստ-մասնեայ, եւայլն։

բեդ. — զոր օրինակ, ընդ-առաջ, ընդ-դէմ, ընդ-ողնիլ, եւայլն։

եեր. — զոր օրինակ, ենթ-ա-կայ, ենթ-ա-դրել, ենթ-ա-սպայ, եւայլն։

բաց. — զոր օրինակ, բաց-ասել, բաց-օթեայ, բաց-ա-փայլ, եւայլն։

զեր. — զոր օրինակ, զեր-ա-զանց, զեր-ազնիւ, զեր-ա-սքանչ, եւայլն։

դեր. — զոր օրինակ. դեր-անուն, դեր-հիւպատ,  
դեր-ա-ըրիստոս, եւայլն:

բազմ. — զոր օրինակ. բազմ-ա-թիւ, բազմ-ա-  
լեզու, բազմ-անուն, եւայլն:

զոյգ. — զոր օրինակ. զուգ-ա-կից, զուգ-ա-չափ,  
զուգ-ա-պատիւ, եւայլն:

թեր. — զոր օրինակ. թեր-անդամ, թեր-իսաշ,  
թեր-ա-հաւատ, եւայլն:

ինքն. — զոր օրինակ. ինքն-ա-շաբժ, ինքն-ա-  
յօժար, ինքն-իշխան, եւայլն:

իւր. — զոր օրինակ. իւր-ա-ստեղծ, իւր-ա-ծին,  
իւր-ա-կերտ, եւայլն:

մակ. — զոր օրինակ. մակ-ա-զիր, մակ-զիր,  
մակ-անուն, եւայլն:

մէջ, միջն. — զոր օրինակ. միջ-ա-հասակ, միջ-  
երկրեայ, միջն-ուզի, եւայլն:

կանիս. — զոր օրինակ. կանիս-ա-զէտ, կանիս-ա-  
չաս, կանիս-ասաց, եւայլն:

կէս. — զոր օրինակ. կիս-արձան, կիս-ա-ձայն,  
կիս-ա-կէս, եւայլն:

հակ. — զոր օրինակ. հակ-ա-զիր, հակ-ա-մէտ,  
հակ-ա-ճառել, եւայլն:

համ. — զոր օրինակ. համ-ա-զոյ, համ-ա-սեռ,  
համ-ա-միտ, եւայլն:

յար. — զոր օրինակ. յար-ա-կայ, յար-ա-տեւ,  
յար-ա-կից, եւայլն:

նախ. — զոր օրինակ. նախ-ասաց, նախ-ա-  
մարդ, նախ-ա-ստեղծ, եւայլն:

ներ. — զոր օրինակ. ներ-ածել, ներ-զործել,  
ներ-մուծել, եւայլն,

նոր. — զոր օրինակ. նոր-ընտիր, նոր-ա-շէն,  
նոր-եկ, եւայլն:

շատ. — զոր օրինակ. շատ-ա-խօս, շատ-ա-կեր, շատ-անուն, եւայլն:

չոր. — զոր օրինակ. չար-ա-բարոյ, չար-ա-սիրտ, չար-ա-չար, եւայլն:

բարի. — զոր օրինակ. բարե-սէր, բարե-խօս, բարե-զործ, եւայլն:

վեր. — զոր օրինակ. վեր-ա-զիր, վեր-ամբարծ, վեր-ա-տպել, եւայլն:

փոխ. — զոր օրինակ. փոխ-ա-դարձ, փոխ-ա-դրել, փոխ-ա-կերպիլ, եւայլն:

տար. — զոր օրինակ. տար-ա-բնակ, տար-օրինակ, տար-աշխարհ, եւայլն:

քաջ. — զոր օրինակ. քաջ-արուեստ, քաջ-ա-փայլ, քաջ-ա-սիրտ, եւայլն:

39. Բառերու նշանակութիւնը յեզափոխող յետազաս մասնիկները շատ աւելի բազմաթիւ են, որոնց իւրաքանչիւրին նշանակութիւնը հասկնալու համար պէտք է և բառզիրբի զիմել: — Մենք հոս կը ցուցակագրենք այս տեսակ ածանցներէն շատ գործածուածները.

ակ, իկ, ուկ, փոքրուրիւն և փաղաքշանք ցոյց կուտան. զոր օրինակ. նաւ-ակ, գետ-ակ, անուշ-ակ, որդե-ակ, պատանե-ակ, հայր-իկ, մայր-իկ, մանկ-իկ, քաղցր-իկ, ողորմ-ուկ, ձագ-ուկ, եւայլն:

ական, եկան, ային կը ցուցնեն յատկուրիւն, վերաբերուրիւն. զոր օրինակ. մարմե-ական, հոգ-եկան, կուս-ական, շահ-եկան, երկն-ային, ջր-ային, աստուած-ային, եւայլն:

արան, անց, նոց, ոց ցոյց կուտան բանի մը տեղը, շտեմարանը, բնակարանը. զոր օրինակ. ճաշ-արան, ննջ-արան, զին-արան, զօր-անոց, խոհ-

նոց, հիւանդ—անոց, վաճառ—անոց, խոտ—նոց, հաւ—  
ոց, ծագկ—ոց, դպ—բոց, եւայլն:

ատ, հատ կը ցուցնեն կարուածք, պակասուրիւն.  
զոր օրինակ, գուն—ատ, ականջ—ատ, պոչ—ատ, յու—  
ատ—հատ, զլիս—ատ, եւայլն:

աշետ, եշետ կը ցուցնեն տռատուրիւն. զոր օրի—  
նակ, ընչ—աւէտ, այզ—եւէտ, շահ—աւէտ, խոտ—աւէտ,  
եւայլն:

աշոր, եշոր, ոշոր կը ցուցնեն բանի մը և կամ  
յատկուրեան մը ստացումը և զոյուրիւնը. զոր օրինակ.  
ահ—աւոր, պսակ—աւոր, թուն—աւոր, եղեռն—աւոր,  
զործ—աւոր, հոգ—եւոր, ալ—եւոր, տն—ուոր, զին—  
ուոր, եւայլն:

հայ, և կը ցուցնեն բանի մը նիւրը, ժամանակ,  
կրօնը կամ աղանդ, զոր օրինակ, երկաթ—եայ, արծաթ—  
եայ, պղնձ—է, ոսկի—է, մետաքս—է, տասնօր—եայ,  
քսանամ—եայ, առժամ—եայ, քրիստոն—եայ, հր—եայ,  
եւայլն:

հան կը ցուցնէ ցեղ, ընտանիք, կրօնք կամ աղանդ,  
վերարերուրիւն ընկերուրեան մը հետ. զոր օրինակ.  
արամ—եան, լուսին—եան, արիոս—եան, ակաղեմ—եան,  
քրիստոս—եան, և բոլոր հայ մականունները որ եւան  
կը վերջանան՝ կը ցուցնեն ընտանիքը, ազգականը.  
զոր օրինակ. թորոս—եան, Տէրտէր—եան, Ծաղիկ—  
եան, եւայլն,

ենի, ի կը ցուցնեն յարարերուրիւն, ծագում, ծառ,  
կաշի, մխ, զոր օրինակ. մայր—ենի, վայր—ենի, վարդ—  
ենի, տանձ—ենի, արջ—ենի, խոզ—ենի, եւայլն:

եղ կը ցուցնէ խոշորուրիւն, մեծուրիւն, առատու—  
րիւն. զոր օրինակ. ծայն—եղ, մարմն—եղ, ընչ—եղ,  
ականջ—եղ, մօրու—եղ, եւայլն:

եղեն կը ցուցնէ բասի մը ի՞նչ եխրի վերաբերիլը. զոր օրինակ. ոսկեղէն, հողեղէն, հրեղէն, բրդեղէն, մարմեղէն, եւայլն:

ոտ կը ցուցնէ յատկուրիւն մ'ունենալը. զոր օրինակ. բորոտ, ծակոտ, երկչոտ, կասկածոտ, մոռացկոտ, հիւանդոտ, եւայլն:

ունի ցոյց կու տայ տղգ, ցեղ, տոնմ. զոր օրինակ. Բզնունի, Խորխոսունի, Գնունի, Արշակունի, Բագրատունի, եւայլն:

ուտ կը ցուցնէ սպատուրիւն, ձոխուրիւն. զոր օրինակ. ճախճախուտ, վիմուտ, թաւուտ, եւայլն:

ուժի կը ցուցնէ արտիսն բանի մը իգականը. զոր օրինակ, Հայկունի, Վարդունի, Սիրունի, Արքունի, եւայլն:

որդ, արար, զործ, կեր, հան, կար կը ցուցնեն մեկու մը արուեստը կամ զործը. զոր օրինակ. որսորդ, խաղախորդ, նաւորդ, անցորդ, ժառանգորդ, բաժանորդ, խոհարար, հացարդ, խոհակեր, պատկերահան, կօշկար, եւայլն:

ացի, ցի կը ցուցնեն մեկու մը գաւառը, հայրենիքը, ծննդավայրը և կամ յատկուրիւն, վերաբերուրիւն բանի մը հետ. զոր օրինակ. ասիացի, խտալացի, բաղարացի, գեղացի, տեղացի, դրացի, Երեւանցի, Կարնեցի, Աերաստացի, կանացի, դորացի, զոթացի, բռնցի, աքացի, եւայլն:

ցու կը ցուցնէ մեկու մը նպատակը, ապագայ վիճակը. զոր օրինակ. քահանայացու, պիտանացու, տիրացու, մահացու, ապականացու, սերմացու, եւայլն:

ան, անի, եան, եր, եեր, տի, ոտի ցոյց կու տան բազմուրիւն. զոր օրինակ. ձիան, թղթեան, նա-

մակ-անի, տն-եր, պարտէզ-ներ, վանք-եր, մանկ-  
տի, ոսկը-ոտի, հն-ոտի, չը-ոտի, եւայլն:

արէն, երէն, ացի կը ցուցնեն լեզու. զոր օրինակ.  
յուն-արէն, հայ-երէն, իտալ-երէն, հնդկ-երէն, չին-  
-արէն, գաւառ-ացի, եւայլն:

ստան կը ցուցնէ երկիր, տէրուրիւն. զոր օրինակ.  
Շտու-ա-ստան, Հայ-ա-ստան, Պարսկ-ա-ստան,  
Չին-ա-ստան, եւայլն:

ալի, ելի կը ցուցնեն բաց և կամ վատ յատկու-  
րիւն մը. զոր օրինակ. սիր-ելի, պաշտ-ելի, ատ-  
ելի, նուաճ-ելի, շնորհ-ալի, ցանկ-ալի, զարման-  
ալի, սանձ-ելի, բորբոք-ելի, գան-ելի, եւայլն:

պան կը ցուցնէ պաշտօն, զործ. զոր օրինակ. ջո-  
րե-պան, պարտիզ-պան, բաղնե-պան, դոնա-պան,  
սենեկա-պան, եւայլն:

արտան, ոց կը ցուցնեն՝ բաց ի տեղէ՝ նաեւ զիրք,  
հաւարինւնք, ժաղովածու. զոր օրինակ. երգ-արան,  
բառ-արան, տաղ-արան, յանգ-արան, շարակն-ոց,  
երգերգ-ոց, եւայլն:

բար, պես. ի կը ցուցնեն կերպ. զոր օրինակ.  
Հայրա-բար, սիրելա-բար, ճշմարտա-բար, հոգե-  
պէս, ձր-ի, բռն-ի, հարեւանց-ի, եւայլն:

ական, եկան կը ցուցնեն ժամանակ. զոր օրինակ.  
օր-ական, ամս-ական, շարաթ-ական, տար-եկան,  
վայրկեն-ական, յաւիտեն-ական, եւայլն:

ուն, ան, ունան, ին կը ցուցնեն ժամանակի տե-  
տղուրիւն մը. զոր օրինակ. առաւօտ-ուն, իրիկ-ուն,  
կէսօր-ին, լուսաբաց-ին, գարն-ան, ամառ-ուան,  
աշն-ան, ձմեռ-ուան, առտ-ուան, զիշեր-ուան, ևն:

վար կը ցուցնէ բան մը վարողը. զոր օրինակ.  
կառ-ա-վար, ղեկ-ա-վար, զօր-ա-վար, թիա-վար,  
նաւ-ա-վար, ռամկ-ա-վար, եւայլն:

կից կը ցուցնէ հաղորդակցուրիւն, կապակցուրի  
զոր օրինակ, շահա-կից, զործա-կից, մեզսա-կից,  
աշխատա-կից, արենա-կից, վշտա-կից, զինա-կից,  
ուղե-կից, ձայնա-կից, եւայլն:

զանց, դրուժ կը ցուցնեն պակասուրիւն, անհաւա-  
տարմուրիւն. զոր օրինակ, երկթմա-զանց, ուխտա-  
զրուժ, օրինա-զանց, խոստմա-զանց, եւայլն:

զօծ, պատ կը ցուցնեն եփոքի խաւ մը՝ որ  
պատէ բան մը. զոր օրինակ, արծաթա-զօծ, ոսէ  
զօծ, երկաթա-պատ, կաշե-պատ, եւայլն:

բոյժ կը ցուցնէ սեռցումն, դարմանումն, զոր  
նակ, անտանա-բոյժ, ձիա-բոյժ, պորտա-բոյժ

կենդանա-բոյժ, ատամնա-բոյժ, մանկա-բոյժ, ևն:

հար կը ցուցնէ զործիք մը նուազողը, զոր օրինակ,  
փողա-հար, քնարա-հար, թմբկա-հար, սրնգա-հար,  
զանգակա-հար, եւայլն:

արած կը ցուցնէ հովուերու արուեստը, զոր օրի-  
նակ, խաշն-արած, այծ-արած, խոզ-արած, կով-  
արած, եւայլն:

վաձաս կը ցուցնէ ծախողը, վաձասականը. զոր  
օրինակ, հացա-վաճառ, պտղա-վաճառ, զրա-վա-  
ճառ, զինե-վաճառ, եւայլն:

բան, զետ կը ցուցնեն զիտոնը, հմուտը. զոր  
օրինակ, արուեստա-զէտ, աստեղա-զէտ, թուա-բան,  
աստուածա-բան, եւայլն:

սպան կը ցուցնէ սպանողը, զոր օրինակ, չոքե-  
սպան, մարդա-սպան, ինքնա-սպան, եւայլն:

կեր կը ցուցնէ ուտողը, կրծողը. զոր օրինակ,  
մսա-կեր, խոտա-կեր, մարդա-կեր, ձկնա-կեր,  
եւայլն:

լափի կը ցուցնէ ձշղերու կամ դիտերու գործիք մը .  
որ օրինակ . ջերմա-չափ , օդա-չափ , խոնաւա-  
փ , հեղուկա-չափ , եւայլն :

ցոյց կը ցուցնէ գործիք մը , զիրք մը՝ որ ցոյց  
տայ բան մը . զոր օրինակ . մանրա-ցոյց , օրա-  
ց , խոշորա-ցոյց , հեռա-ցոյց , տօնա-ցոյց , ուղե-  
ց , եւայլն :

մոլ կը ցուցնէ ախտաւոր մը . զոր օրինակ . զինե-  
, հետ-մոլ , արծաթա-մոլ , կրօնա-մոլ , եւայլն :

իչ , ող կը ցուցնեն բան մը կատարողը , գործա-  
ք . զոր օրինակ . ամրաստան-իչ , սատակ-իչ ,  
իչ , յարդար-ող , կեր-ող , տես-ող , մտած-ող ,  
ուայլն :

բեր կը ցուցնէ արգաստարարիչն . զոր օրինակ .  
ոսկե-բեր , բնա-բեր , մահա-բեր , փշա-բեր , եւայլն :

տիպ , իերապ , պես կը ցուցնեն ձեւ , նմանուրիչն .  
լոր օրինակ . մարդա-կերպ , լուսնա-տիպ , աղաւնա-  
կերպ , աստուածա-պէս , տիրա-պէս , եւայլն :

**ԵՐԱԾՈՅ.** — Վերը ցուցակագրուած յետադաս ածանցներէն  
շատերը իրենք իրենց յատուկ նշանակութիւն ունեցող բա-  
ռեր և կամ բայարմատներ (129 ծնթ.) են , որով անոնցմէ  
կազմուած բառերն ըստ ինքեան կը վերաբերին բարդ բա-  
ռերու դասակարգին , բայց որովհետեւ պարզ ածանցներու  
պաշտօն կը կատարեն՝ անոր համար ածանցներու ցուցա-  
կին մէջ զետեղեցինք :

## Զ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըմթերցումիմ ոտանաւորը , և սորվիլ ամոր  
բառերը :

2. Արծակի վերածել մոյթիմ պարումակութիւնը :

3. Ուղղագրել հետևեալ հաստուածը թելազութեամբ :  
Ուսումը միտքը կը կրթէ և կը հարստացնէ զայն

գեղեցիկ եւ օգտակար ծանօթութիւններով . աշխատութիւնը կը մարդէ աշքը և ձեռքը , կը վարժեցնէ տղաներուն ուշադիր , փութաջան և ճշտապահ ըլլալ : Ուսումէն վերջը ձեռագործ , ձեռագործէն վերջը՝ ուսումը , մասնաւորապէս գործաւոր մարդոց զաւակներուն համար , որոնք օր մը պէտք պիտի ունենան , և գուցէ շուտով , իրենց հացը ճարել՝ տաղբելու համար իրենց ձեռքի աշխատութեամբը :

4. Հետեւեալ բառերը վանկերու բաժնեցէք , զատագիծքը զմելով անոնց մէջ :

Արբանեակ , խնամակալ , միածին , վրնջիւն , չքնաղ , ոնդեղջւր , գնդացիր , կնկղաւոր , շնորհալի , ճրագալոյց , թշնամի , պաղաքեր , քստմիլ , ծծմրային , յօրինուած , ստեղծել , բանազօս , դղրդիւն , ոգեսապառ , նպաստաւոր , տիեզերք , զզջական , ցնորախօս , ձմեռնամուտ , փիրուն , հնագանդ , երկրածին , ուրուական :

5. Կարդալ հետեւեալ արտասանութիւնը , և ըսել թէ քանի վանկերէ կազմուած է՝ անոր իւրաքանչիւր տողը , և զմել ը ձայն ուր որ պէտք է , ոտքերը համաչափ ընելու համար :

### Աստուծոյ անունը

«Շուտ ըրէ՝ ներս եկուր տղայ .

Մի նստիր պաղ քարին վրայ ,

Մութը կոխեց , օդն ալ է թաց ,

Ի՞նչ կը նայիս վեր սեւեռած » :

«Ի՞նձ կ'ըսէիր , մայրիկ , շատ հեղ ,

Թէ անունն Աստուծոյ է գրուած ամէն աեղ :

Արդ կը նայիմ մէջ աստղերուն ,

Նայիմ կրնամ գտնել գրուած իր անուն » :

— Հո՞ն է , որդեակ , հո՞ն է անունն Աստուծոյ ,

Այլ աչքերով պէտք է կարդալ զայն հոգւոյ :

6. Հետազայ արմատական բառերը իրարու նետ մխացընելով՝ կազմել բարդ բառեր (գրաւոր):

Ծաղիկ, զարդ, կուռք, տուն, կառք, խումբ, բաժին, թուղթ, բազուկ, աթոռ, ծանր, խօսիլ, հոգի, շահ, որմ, չէն, նկար, զիր, որդի, սէր, որոտ, ձայն, պաշտօն, տէր, պանդոկ, պետ, պայծառ, երես, խունկ, հոտ, պասկ, զիր, զիմակ, զուրկ, զիւր, զին, ջերմ, եռանդ, ջուր, տոռ, կայծ, քար, կանաչ, զեղ, մեղր, ջուր, չար, միաք, պար, զլուխ, պերճ, բան, վէպ, զիր, տուտ, խօսք, սէր, մարդ, ջանք, սէր, ոռւսեր, մարտ, տուտ, երդում, ոռւրբ, լոյս, վանք, երէց, քաջ, արի, քաջ, վարժ, փառտ, բան, փող, ցաւ, տրամ, զիծ:

7. Գրել հիմք բառ նախագաս ածանցներով և տասը բառ յետաղսա ածանցներով:

Օրինակ, ան-Հոգ տ-Հաս, նոր-ընծայ, տանձ-ենի, գեր-ա-պանծ, ցամաք-ային:

8. Գրել վեց ի վերջացող սլարդ բառեր և ամոնցմով կազմել բարդ բառեր ուրիշ յարմարագոյն բառերու նետ, առանց ա զրիմ:

Օրինակ. — Դափնի-պսակ, Կ'ըլլայ դափթ-ե-պսակ, գերի-զարձ Կ'ըլլայ զեր-ե-դարձ, գոտի-կոիւ, Կ'ըլլայ զօտ-ե-կոիւ:

9. Գրել հիմք բառ որ առանց ա զրիմ մխացած ըլլան ուրիշ հիմք բառերու նետ:

Օրինակ. Թիկն-աթոռ, հր-աշեայ, հաց-կատակ:

10. Գրել ութը բարդ բառեր՝ որոնց մէջ ք զիրը ջընչուած ըլլայ և կամ ա ի փոխուած:

Օրինակ. (փառք) փառ-ա-նիղ, (ջանք) ջամ-ա-սէր, (կեանք) կենս-առիթ:

11. Գրել տասը բարդ բառեր՝ որոնց մէջ ածական բառը գոյականէն առաջ զրուած ըլլայ:

Օրինակ. Մաքր-ա-սէր, գեղ-ա-ծիծաղ:

12. Գրել տասը բարդ բառեր, որ գոյականէ և բայարմատէ շինուած ըլլամ:

Օրինակ. Մս-ա-վաճառ, ոգ-ե-սպառ, հոգ-ա-տար:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ

Մարտելի բանակին երեւումը

Իր գումարած մեծ բանակովը կու գայ  
 Մարտի հովտի մը երկայնքով։ Կազմեր է  
 Ան և հաշուեր պատերազմի քսան բանակ։  
 Կը շոշապան կորդակիներու պատուական  
 Քարերն սակուով ընդելուզուած, ասպարներն  
 Եւ ոսկեհուռ անջապաններն։ Հաղար փող  
 Կը հնչեցնեն փողանըշանն, ահաւոր  
 Լ շոխնդն՝ աղմուկը գաւառին մէջ ամբողջ։  
 Ոոլան կ'ըսէ. «Բնկեր, եղբայր, Ուխելը,  
 Երգուընցաւ մեր մաշը զրուժան Գանելոն։  
 Ծածուկ մընալ կարելի չէ մատնութեան։  
 Կայսրը պիտի անկէ մեր վրէժը խնդրէ։  
 Պիտ' ունենանք մարդ մը գամժան սոսկալի։  
 Ոչ ոք երբեք տեսաւ նըման պատերազմ։  
 Պիտի զարնեմ իմ Գուրենդալ սրովլըս ես,  
 Եւ գուն, ընկեր, պիտի զարնես Հոկէրով։  
 Զանոնք այնչափ երկիրներէ բերինք մենք։  
 Մենք անոնցմով շահեցանք այնքան մարտեր։  
 Պէտք չէ անոնց մասին երգեն երդ մ'յուսի։

ԱՌԱՋՆԻ<sup>1</sup> ԵՐԳԸ. (Թրգմ. Հ. Ա. ՂԱՂՄԻԿԻԱՆԻ)։

1. ԱՌԱՋՆԻ – Թուսն է Մեծն կարսուսի. աստ անուանի իր քաջութիւնաներան համոր, զարոնք ցոյց տուած է զանազան աղղերա գէմ մզած պատերազմներան միջոց, և մասնաւորապէս Ալանիոյ մէջ Մարտէլ արար թագաւորին հնա ըրած այս կուոյն տանին, որը հերոսաբար կը մեռնի (778 օգ. 15), և որուն վրայ գիշագներգութիւններ զրուած են նշանաւոր բանաստեղծներէն։

---

Հովիտ – դաշտ ու ձոր։ Շողալ – փայլիիլ։ Կարդակ –  
 սաղաւարտ։ Ծնդելուզուած – ձիւսուած, շարուած, կցուած։  
 Ասպար – վաձան։ Ոսկեհուռ – ոսկեխառն, ոսկիով կած։  
 Հիւսած։ Անջապանակ – կուրծքի զրան։ Շոխնդ – շնկոցի

ուժով ձայն։ Դրուժան - խարթախս, բար։ Մարտ - պատերազմ, կռիւ։ Դաժան - գեշ, անողորմ. դժնդակ։ Յոռի - գեշ, փուռ, վատ, Դուրենդալ - Ուղան գորավարին սուրին անունն է։ Հոկեր - Ոլիւքը կոմսին սուրին անունն է։ Ութեզը - Մեծն կարողոսի նշանաւոր գորավարներեն մեկը, նիզակակից Ռողանի։ Գանելոն - Պայտական կոմս և հօրոց Ռողանի։ բայց դաշանանող Մեծն կարողոսի բանակին։

---

### ԿԵՄ ԽԸ ԿԵՄԱԿՐՈՒԹԻՒՆ

**40.** Կեմ կ'ըսուի զրութեան այն նշանը՝ որ կը ծառայէ բառ մը յաջորդ բառէն և կամ խօսք մը յաջորդ խօսքէն բամնելու։

**41.** Հայերէնի մէջ զործածուած կէտը քանի մը տեսակ է, որոնք հետեւեալ անուններով ու ձեւերով իրարմէ կը զանազանուին։

բուր (՝), ստորակէտ (,), միջակէտ (.), վերջակէտ (:

Այս կէտերուն գործածութիւնը կ'ըսուի կէտադրութիւն, որ անհրաժեշտ կարեւոր զիտութիւն մ'է զրուած կամ տպուած մը հասկնալի ընելու համար։

**42.** Բուր կէտին պաշտօնը հայերէնի մէջ անհրաժեշտ է, որովհետեւ կը ծառայէ խօսքի մը մէջ իրարմէ բաժնելու այն բառերը՝ որ առանց բաժնուելու՝ իմաստի երկդիմութիւն պիտի ծնանէին, այսինքն ուզուած իմաստէն տարբեր իմաստ մը պիտի տային։ Օրինակի համար, եթէ ըսենք «Աղջիկը՝ Պետքոսին վախ ազդեց այնքան՝ որ ուրացող մ'ըրաւ զինքը»։ այս խօսքին մէջ եթէ աղջիկը բառէն վերջը բուր չդնենց՝ կընայ հասկցուիլ Պետքոսին աղջիկը և ոչթէ այն աղջիկը՝ որուն վրայօց առաջ խօսուեր է։ Եթէ ըսենք բութով «Ոչխարին՝ բուրդը զգեստն է»

ուրիշ իմաստ ունի, իսկ եթէ փոխազբենք բութը և զրենք «Ոչխարին բուրդը՝ զգեստն է» իմաստը կը տարրերի. ուստի բութի գործածութիւնը անհրաժեշտ է՝ ուզած իմաստնիս բացատրել կարենալու համար:

Բաց ի այս տեսակ երկդիմի իմաստները ճշղելու ծառայութենէն՝ բուրը կը գործածուի նաեւ հետեւեալ պարագաներուն մէջ.

Ա. Բուրը կը դրուի աէր բայէ (128) մը վերջը՝ որ միջանկեալ խօսքով մը կը բաժնուի բայէն, զոր օրինակ. «Այն մարդը՝ որ իր նմաններուն թշուառութեան հանդէպ անզգայ կը մնայ՝ եսասէր մ'է»: — Ուրիշ օրինակ. «Ես չեմ ուզեր խօսիլ, իսկ զու՝ եթէ կ'ուզես՝ կրնաս խօսիլ»: — Ինչպէս կը տեսնուի այս օրինակներէն՝ ուրեմն բուրը փակագծի (53) պաշտօն կը կատարէ՝ միջանկեալ խօսք մը բաժնելով զլխաւոր խօսքէն:

Բ. Բայ (125-130) մը չկրկնելու համար՝ տեղը բուր կը դրուի, զոր օրինակ. «Փառըի սէրը խթան է մեծ հոգիներուն, իսկ շահու սէրը՝ զոեհիկներուն», փոխանակ կրկնելու «իսկ շահու սէրը խթան է»,» են:

Գ. Բութ կը դրուի պայմանական եղանակով (133/2) սկսուած բայէ մը վերջը, որ նախաղասութեան մ'առաջին մասը կազմէ, զոր օրինակ. «Եթէ ուզէ զալ՝ զինքը սիրով պիտի ընդունիմ»: — «Այն չեւ որ ես զամ՝ զուն հոս կեցիր. — «Երջանիկ պիտի ըլլաս՝ թէ որ ըսածս կատարես», եւայլն:

Դ. Բուր կը դրուի րէ և որ շաղկապներէն (203-4) առաջ, երբ անոնց կը յաջորդէ կամ առած մը և կամ ուրիշէն մէջ բերուած խօսք մը. զոր օրինակ. «Խելացի առած մը կ'ըսէ՝ թէ Ազուէսը չսպաննած՝ մորթը մի՛ ծախսեր». — Առաքինի մը կ'ըսէր՝ թէ «Գովլուելէ աւելի կ'ուզեմ արժանի ըլլաւ զովեստի»:

**43.** Ասորակէտը կը զործածուի՝ ամբողջական խօսքի մը, այսինքն՝ պարբերութեան մը, մէկ մասնական իմաստը (նախադասուրին մը) յաջորդ մասնական իմաստէն զատելու համար։ Առանց դիմաւոր բայի (133 ծնթ.) մասնական իմաստ մը չի կրնար ըլլալ. հետեւաբար ստորակէտը միշտ գիմաւոր բայէ մը վերջը կրնայ զործածուիլ. զոր օրինակ. «Հասաւ զեղեցիկ զարունը, ուրեմն կրնանը վստահ ըլլալ՝ բիշ օրերէ վերջը դաշտ ու լեռ ծաղկած տեսնելու»։ — «Հոգնած ես, ուստի չես կրնար այնքան երկար ճամբայ կտըել»։

Ասորակէտ կը զործածուի նաեւ երբ հարկ ըլլայ իրար յաջորդող բայեր և կամ գոյական և ածական բառեր իրարմէ զատել, երբ շաղկապով (63) մը միացած չեն. զոր օրինակ. «Տեսաւ իր թշնամին, վրան վազեց, զարկաւ, սպաննեց և խսկոյն անհետացաւ»։ — «Այր, կին, ծեր, տղայ, մանչ, աղջիկ՝ անխտիր բարբարոսներուն սրէն ջարդուեցան»։ — «Խելացի, ազնիւ, զեղեցիկ և առողջ պատահներն և օրիորդներն հաւաքեցին ու գերի տարին»։

Ասորակէտ կը զործածուի նաեւ կոչական անուն մը խօսքին ամբողջութենէն զատելու համար. զոր օրինակ. «Ի՞նչպէս կրնաս, ո՞վ դուստր իմ, ծնողը ըսդ և հայրենի կրօնըդ մոռնալ»։ — «Հնազանդէ՛, յիմար, թէ որ չես ուզեր պատժուիլ»։ — «Ճ՛ս, Յովհաննէս, քեզի կը յանձնէ Քրիստոս իր Մայրը»։

**44.** Երբ խօսք մ'ամբողջացնելու համար՝ հարկ է երկու և կամ աւելի մասնական իմաստներ քովէ քով շարել, զանոնք իրարմէ կը բաժնենք միջակետով. զոր օրինակ. «Տուն մ'առանց հիման՝ երկրաշարժէն կը կործանուի. ծառ մ'առանց արմատի՝ հովերէն կը

տապալի. ընկերութիւն մ'ալ առանց օրէնքներու՝ ներբին խռովութիւններէ կը բայթայուի»:

Միջակէտ կը զործածուի նաեւ երբ ուրիշի մը խօսքը մէջ կը բերուի՝ առանց րէ, որ շաղկապներուն (42 գ.). զոր օրինակ. Փոկիոն կ'ըսէր. «Պաշտօնը չէ՝ որ զմարդ կը փառաւորէ, այլ մարդն է որ իր պաշտօնը կը փառաւորէ»:

Համառոտուած բառերու առջեւ ալ սովորութիւն է միջակէտ գնել. զոր օրինակ. Ա. Գիրը (= Սուրբ Գիրը), Ա. Քահանայապետ (= Սրբազան Քահանայապետ), Յ. Ք. (= Նախ քան զՔրիստոս), Եւայլն: Երեք միջակէտ քովէ քով շարուած՝ կարդացողին գուշակել կամ մտածել կու տան խօսքի մը մասը՝ զոր չենք ուզեր զրել յայտնապէս. զոր օրինակ. «Այդ մարդուն դեռ ո՞ր մէկ ըրած չարիքներն յիշեմ... և կտրելի՞ է համը քանը տակ ձգել զանոնը... և սակայն մինչեւ օրս անոնք անպատճիթ մնացեր բն՝ շնորհիւ կուսակցական կոյր պաշտպանութեան»:

**45.** Վերջակէտ կը զործածուի՝ իմաստը լրացած նախաղասութիւններէ վերջը. զոր օրինակ. «Հրաշալի առաւօտ մ'էր. արեւը կարմրաշէկ զունտի մը նման՝ հորիզոնէն վեր կը սկսէր բարձրանալ: Երկու ճամբորդ լերան ստորոտէն դէպ ի նոր ծագած արեւը կ'ուղղէին քայլերնին: Անոնց արագ արագ ոտնփոխներէն կրնար զուշակուիլ՝ որ կը փութային նպատակի մը հասնելու: Ի՞նչ էր այդ նպատակը: Եթէ այն պահուն մէկ մ'անոնց ընէր այս հարցումը՝ զուցէ անոնք ալ չկարենային որոշ բացատրել. այնքան խռով էր մտքերնին և ճմլուած՝ սրտերնին»:

Գրանիշ

**46.** Գրուած կամ տպուած էջերու մէջ զործածուած բանի մը ձեւեր կան՝ որոնք գրանիշ կը կոչուին, այսինքն՝ գրութեան մէջ զտնուած նշաններ։ Հայերէնի մէջ հետեւեալ ութը գրանիշները կան.

- |               |                |
|---------------|----------------|
| 1. Շեշտ       | 5. Մակակէտ     |
| 2. Հարցական   | 6. Փակագիծ ( ) |
| 3. Զարմացական | 7. Չակերտ « »  |
| 4. Տողագարծ   | 8. Զատագիծ — — |

**47.** Շեշտը կը զրուի այն վանկին վրայ՝ ուր կ'ուզենք ձայնը զօրեղ հնչէ կարդացած ժամանակնիս. զոր օրինակ. «Այ թշուտուական, ինչու կը չարչըրկես այդ անմեղը»։ — «Ո՞վ մարդ, ինչու կը տարակուսիս»։ — «Ամփառն, Ամփառն. ահա թըշնամիներն հասան», եւայլն։ Շեշտ կ'առնեն նաեւ բայերու հրամայական (133/3) ձեւերը, և ոչ, մի՛, ա՛յ, այլ եւս մակրայներն. զոր օրինակ. «Կեցի՛ը, ա՛լ առաջ մի՛ երթար»։ — «Բսէ՛. կ'ուզե՞ս ճաշել. — Ո՛չ»։ — «Վազե՞նք նպատակին» եւայլն։ Շեշտ կ'առնեն նաեւ հետեւեալ և բանի մ'ուրիշ ասոնց նման բարդ բառերը. այսօր, այսչափ, այսպէս, այսքան, պէսպէս, զրեթէ, հապ'օն, ո՛րչափ, ո՛րքան, եւայլն։

**48.** Հարցական նշանը (ինչպէս անոնք կը ցուցընէ) այն ժամանակ կը զործածուի՝ երբոր բառի մը վրայ հարցմունք կ'ընենք ընթերցման ժամանակ՝ ձայներնիս բարձրացնելով և երկարելով. զոր օրինակ. «Ո՞վ էիր. — Այդպէս պատասխան կու տաս. — Հայրս տեսա՞ր. — Ուսկի՞ց կու զաս. — Կը տեսն՞ս այն մեծ ծառը», եւայլն։

**49.** Զարմացական նշանը այն բառին վրայ կը զբուի՝ ուր որ աւելի զուրս կը ցատրէ զարմանքի և կամ տիրութեան զգացումը. զոր օրինակ. «Այդ-չափ ուրեմն փոխուած է այդ մարդուն բնաւորութիւնը. — Ինչ սոսկալի գաղան. — Եղուկ, որչափ թշուառ եմ. — Էհ, ուր էր թէ ըսածդ ստոյդ ըլլար. — Մօրդ մահուընէն վերջը, խեղճ աղջիկ, ուրախ օրմը չունեցար», եւայլն:

Կառաօթ. — Ինչպէս կը տեսնուի նաեւ վերը դրուած օրինակ-ներէն՝ շեշտը, մարցականը և զարմացականը մի միայն ձայնաւոր տառի վրայ կրնայ դրուիլ:

**50.** Տողադարձի նշանը կը զործածուի այն ժամանակ՝ երբ հարկ ըլլայ զբած և կամ տպած պահուն՝ բառի մը մէկ մասը նախորդ տողին վրայ թողուլ և միւս մասը յաջորդին սկիզբը դնել: Տողադարձի կամ տողադարձուրին ընել կը նշանակէ ուրեմն բառ մը կանոնաւոր կերպով երկու մասի բաժնել. առաջին մասը տողին վերջը դնել (տողադարձի նշանով) և երկրորդ մասը յաջորդ տողին սկիզբը զետեղել:

**51.** Կանոնաւոր կերպով տողադարձելու համար՝ պէտք է պահէլ հետեւեալ օրէնքները.

Ա. Երկու քովէքով ձայնաւորներ (երբ երկրար-բառ չեն, 8) տողին ծայրը կրնան իրարմէ զատուիլ՝ երբ հարկը պահանջէ. զոր օրինակ. միւածին, լի-աւզօր, է-ա-կից. կ'ուզէ-ին, եւայլն:

Բ. Պէտք չէ յաջորդ տողին սկիզբը և կամ նախորդ տողին վերջը մէկ հատ բաղածայն գիր առանձին թողուլ. իսկ երկու բաղածայններու միջեւ՝ տողերու վերջը և կամ սկիզբը կը զբուի նիւթապէս ը ձայնաւորը՝ որ սովորաբար բառին մէջ չի զբուիր

(26). զոր օրինակ. մը-կըր-տութիւն, տը-կար, ըստոյզ, տըր-տըն-թել, բգ-բեզ, շը-բեղ, սկըզ-բնական, եւայլն:

դ. Երկու ձայնաւորի միջեւ գտնուած բաղաձայն տառը՝ տողաղարձի ժամանակ կը միանայ երկրորդ ձայնաւորին հետ. զոր օրինակ. ահա-զին, բա-բի, նորա-ծին, ծարաւի, եւայլն:

դ. Եթէ երկու ձայնաւորի միջեւ՝ երկու բաղաձայն տառ գտնուի, բաղաձայններէն առաջինը՝ նախորդ ձայնաւորին կը միանայ և երկրորդը՝ հետեւորդին կը կցուի. զոր օրինակ. աշխարհ, երկիր, անձանօթ, ընտիր, մարմին, եւայլն:

ե. Եթէ երկու ձայնաւորի միջեւ՝ երեք հատ բաղաձայն տառ գտնուի՝ մի միայն վերջին բաղաձայնը կը կցուի երկրորդ ձայնաւորին հետ. զոր օրինակ. թարգման, հանգ-չիլ, ճանչ-նալ, եւայլն: — Բայց երբ երեք բաղաձայններէն երրորդը հայ տառ մ'է (11, 19), այն պարագային երկրորդ բաղաձայնը կը կցուի երրորդին հետ և կ'անցնի յաջորդ տողին. զոր օրինակ. կարմրութիւն, բերկրա-լից, կողմանական, մարմնաւոր, ազ-զըրային, մըրմռալ, երկրորդ, աստղալիր, եւայլն:

զ. Բաղազրեալ բառերը (29) կը բաժնուին իբարմէ տողի մը վերջը և յաջորդին սկիզբը՝ զիրենը կազմող մասերով՝ անկախ վերը տրուած օրէնքներէն. զոր օրինակ. անարգ, տարաշխարհ, ստորասել, մեծանձն, նորեկ, վերնայարկ, հողեղէն, լուսածին, ապաշնորհ, կարեկից, եւայլն:

**52.** Մակակէտը՝ որ ստորակէտի ձեւն ունի, բայց տողէն բարձր կը զետեղուի, կը ծառայէ ցուցնելութէ բառի մը վերջին վանկին մէջ և կամ յաջորդ

բառին առաջին վանկին մէջ տառ մը և կամ վանկ  
մը կըճատուեր է, այսինքն՝ դուրս ձգուեր է՝ երկու  
ձայնաւոր բովէ բով չթողլու համար. զոր օրինակ.  
կ'ըսեմ (կը ըսեմ), կ'ատէ (կը ատէ), կ'ուտես (կը  
ուտես), մ'ըներ (մ' ըներ), մ'երթար (մ' երթար).  
չ'արտօնեց, (չը արտօնեց), չ'իջաւ (չը իջաւ), ահ'  
այսպէս (ահա այսպէս), ն'աւանիկ (նա աւանիկ),  
պիտ'ընէին (պիտի ընէին), պիտ'իջնայ (պիտի իջնայ),  
պիտ'ուզէ (պիտի ուզէ), եւայլն: — Աակակէալ՝ որ  
նաեւ ապարարց կ'ըսուի՝ աւելի զործածական է յա-  
փական կամ ստանաւոր կոչուած զրութեան մէջ:

**53.** Փակագիծը կը ծառայէ զլխաւոր խօսքին մէջ  
ազուցուած ուրիշ երկրորդական խօսք մը և կամ  
բառ մը՝ զլխաւոր խօսքէն զատելու: Փակագծի մէջ  
ամփոփուած մասը կը կոչուի բերականօրէն միջան-  
կեալ խօսք և կամ միջանկեալ բառ: — Օրինակներ.  
Տանկրեգի զիւցազն զօրավարը (որ առաջին խաչա-  
կիր զինուորութեան մէջ միայլեցաւ) խտալացի էր.  
— Բարանը (խոյի զլխու ձեւով շինուած գերան մը)  
հին պատերազմներու մէջ կը զործածուէր՝ պարիսպ-  
ները բանդելու համար. — Գրիգոր (յունարէն Պրի-  
դորոս) անունը արրուն կամ հսկող ըսել է. — Զողիա-  
կոսի (կենդանակերպներու) նշանները 12 հատ են. —  
Հայկ (ըստ Եւրոպացւոց՝ Արին) համաստեղութիւնը  
Ա. Գրբին մէջ ալ յիշուած է:

**54.** Չակերտի ձեւը կը ծառայէ զրութեան մէջ՝  
ուրիշէ մը զուցուած և մէջ բերուած խօսքը զատե-  
լու միւս խօսքերէն. զոր օրինակ. «Օրս կորսըն-  
ցուցի» կ'ըսէր առաքինի կայսը մը՝ երբ այն օրուան  
մէջ բարի զործ մ'ըրած չըլլար: — Պաւղոս Առա-  
քեալը կ'ըսէ. «Ով որ չի աշխատիր՝ թող չ'ուտէ»:

**Զակերտի** տեղ սմանը այդպիսի բառերը կ'ըգգծեն.  
իսկ տպագրութեան մէջ ալ սովորականէն տարրեր  
(շեղագիր կամ նօտրգիր) տառերով կը զրոշմուի՝ եթէ  
չակերտ չուզուի գործածել:

**Ծ. Զատագիծը** կը զործածուի երբեմն կարճ փա-  
կագծի տեղ, և երբեմն ալ երկու կամ երեք բառ՝  
մէկ բառի վերածելու համար. զոր օրինակ. — Ա՞վ  
կ'ըսէ — ըեզմէ զատ — թէ այդ մարզը մեղապարտ  
չէ: — Ասցիալ-դէմոկրատները, լուսա-զընկա-զբու-  
թիւն, մարդ-էակը, եւայլն:

### Յ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըմթերցումը և պատմել ամոր պարումա-  
կութիւնը:

2. Օրինակել հետեւեալ պարբերութիւնը և անոր մէջ  
դմիել կէտագրութեան մշանեները, (բութ, ստորակէտ, մի-  
ջակէտ, վերջակէտ), ուր որ հարկ է:

Բնախօսներն ամէնն ալ միարերան կը քարոզեն թէ  
մարդկային գնդերները կը նմանին մեքենայի մը որ  
վառելիք կը սպառէ կիզման շարժումը գնդերային գո-  
րութեան փոխելով բնականաբար այս մեքենան շարժե-  
լու կամ գործելու համար պէտք է մղում մ'ընդունի  
ինչպէս որ կ'առնեէ իրաւացնէ շարժող կեդրոններէն ջի-  
ղերու օդնութեամբ երբոր այս մղումը կը տկարանայ  
կամ մեքենային մէջ կիզելի նիւթը կը սպառի այն ժա-  
մանակ վրայ կը հասնի յոզնածութիւնը:

3. Հետեւեալ շեշտ առմող բառերով կազմել զանազան  
խոռիքը:

Ոչ, մի, ալ, այլեւս, այսպէս, գրեթէ, քաւ լիցի,  
ահաւասիկ, այս, բնաւ, քանչ, արի, կորիք:

4. Գրել նիմա խօսք հարցական նշանով, և նիմա խօսք  
զարմացականով:

Օրինակ. Ա՞վ սորվեցուց քեզի առաջին անգամ խա-  
չակնքել երեսդ:

— Ատացայ նմոյշները, հիանալի՛ յաջողութիւն. շե-  
նեցէք յիսունական իւրաքանչիւր տեսակէն:

5. Գրել մէկ մէկ խմաստ՝ որոնց մէջ տողագործ եղած  
բառերը ումենամ 51 թուամամարին մէջ գտնուած օրէմ-  
րիմ պայմանները:

6. Հետեւեալ խօսքերում մէջ դրէք փակագիծ, չակերտ,  
զատագիծ, ուր որ պէար է:

Երկայնութեան հին չափերը առնուած էին մարդուս  
մարմնոյն վրայ եղած բնական մեծութիւններէն, ինչպէս  
հասակ, զրկաշափ, ձեռք, թիզ, բթաշափ, մատն, ևն,  
կամ քանի մը կայմքերու, սատայնանկի եղէզներ, մե-  
ծութենէն:

Մեզրը երկրագնակս շրջապատին մէկ որոշեալ կո-  
տորակը ճիշդ, անփոփոխ, ժամանակէ և աղղերէ ան-  
կախ երկայնութիւն մ'է:

Երկրիս ծագման եղանակը շատ մեծ միաքեր զրա-  
ղեցուցեր է իրմով, և չամրաւաւոր լասլաս աստեղա-  
գետը իր Հանդիսացոյց տիեզերական դրութեան վեր-  
նագրով գրքին մէջ ենթադրութիւն մը յայտնեց որ առ  
հասարակ ամենուն ընդունելի եղաւ:

— Այս, աղաղակեց Պաստէօր զօրաւոր ձայնով մը,  
այս, Պ. Պուշէ հեռացուցեր էր սերմերը՝ ջուրէն և  
խոտէն, բայց ոչ փոշիներէն՝ որոնք սնդիկին երեսը կը  
գտնուէին. — Մովսէս որ ըսել է ջուրէն աղատուած,  
աղատարար եղաւ Հրէաններուն Եգիպտոսի խստասիրտ  
Փարաւոնին ձեռքէն. — Դուք գաղափար չունիս զեռ  
թէ ինչ ըսել է թշուառութիւն. — Գալիքոս մեծանուն  
աստղաբաշխը բռնադատուած յետս կոչում ըրաւ իր  
Մոլորակային Դրութեան գրքին, բայց միեւնոյն ատեն  
Եւ սակայն կը շարժի երկիրը կը գոչէր:

7. Քերականօրէն լուծել հետեւեալ պարբերութիւնը:

Զեմ գիտեր թէ ինչ կը խորհին ընել աշակերտանե-  
րէն ոսմանք, արհամարհելով ծնողքէն և ուսուցիչներէն  
լսած բարի խրատները, չար ընկերներու կը հետեւին.  
գուցէ կը կարծեն թէ պիտի կարենան վարքերնին փո-  
խել, երբ ախտերը արմատ դրած ըլլան իրենց հոգւոյն  
մէջ, շատ մեծ ջանքի պիտի կարօտի ան եթէ անկարելի  
ըլլայ:

8. Ուշադրութեամբ կարգալ նետեւեալ ծրագիրը և ամոր տուած ուղղութեամ նետեւելով շարագրել զայն:

Միամօր դուստրը. — 1. Մանկիկը կը ննջէ իր որսանին մէջ... (նկարագրել անոր գէմքին արտայայտութիւնը և անդամներուն փափկութիւնը, երեսի գոյնը, եւայլն). — 2. Մանուկը կը ննջէ մթնցուցած սենեակի մը մէջ ... (մայրը հոն մանոլ արեւու շողին լուսովը կ'աշխատի, սակայն ստէպ դիտելու կ'ելլէ զայն, կրունկի վրայ քալելով). — 3. Մօր ժպիտը, մայրական գուրգուրաննքը, հիացումը իր զաւակին վրայ և ծայրագոյն երջանկութիւնը: — 4. Մօրը հսկումները՝ շատ մը գիշերներ, տղուն հիւանդ եղած օրերուն, կրած սրտմաշուքը, լացը, և այժմեան երկիւղը՝ ապագային համար: — 5. Մայրը կը զրկէ ինքզինքը համբոյր մը տալէ զաւակին, վախնալով թէ գուցէ կը զարթի: — 6. Վերջին ակնարկ մը կու առյ, վրայի ծածկոյթները կը շիտկէ և ակամայ կը հեռանայ որրանին քովէն, կ'երթայ դարձեալ աշխատելու իր սիրական զաւակին համար:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

Մանուկ մը որ կ'ուզէ արեւը մարել

- Ո՞ւր է Լաւրինան, — հարցուց իսկոյն Բաշխչիաքեռին:
- Լաւրինան երկու ժամէ ի վեր կը ննջէ իր որսանին մէջ:
- Ո՞չ, շատ լաւ, աւելի աղէկ: Եթէ ինծի թոյլ տաք՝ կամացուկ մը իր սենեակը պիտի մանեմ, որովհետեւ կ'ուզեմ իրեն անակընկալ մ'ընել քանի մը խաղալիքներով, որոնք իրեն համար բերած եմ: Զանոնք իր որորանին մէջ պիտի դնեմ, և երբ զարթի՝ յանկարծակի պիտի գայ:
- Տէր նաւապետ, դուք չափէ դուրս ազնիւ կը դտնուիք միշտ, և իմ Լաւրինաս կը շփացնէք...
- Բայց նաւապետը ուշադրութիւն անդամ չդարձնե-

լով այն քաղաքավար խօսքերուն, ... նշան ըրաւ Հենրիկոսի որ իրեն հետեւի: ... Վերջապէս դուռը բացուեցաւ, և ճիշդ իր գէմի ելաւ Լաւրինայի որորանը: Նաւապետին հետ գոնէն ներս մտաւ արեւու շող մը, որ բոլորովին մութ սենեկին մէջէն անցնելով՝ գնաց գէպուղիդ հանգչելու մանկիկ աղջկան որորանին և անոր վարդադոյն երեսին վրայ:

Արթնցաւ մանկիկը մեծ ու խոշոր մը բանալով իր կապուտակ աշքերը, որոնք դեռ թաց ու փայլուն էին՝ երկարատեւ քնոյ մը ցօղէն, և յետոյ շուտ մը փակեց զանոնք, խայթուելով արեւու անպատկառ ճառապայմէն, որմէ ողողուած էին:

Նաւապետն անշարժ կը մնար այնտեղ, յուսով որ աղջիկն վերտափին պիտի ննջէ:

Բայց ընդհակառակն նա կանգնեցաւ անկողնոյն մէջ և նստաւ, շփելով անդադար աշքերն՝ իր երկու գաստերուն ետեւի կողմովը, այնպէս որ անոնք ալ ընկղմուելով արեւուն ոսկեփոշի ճառագայթին մէջ՝ Աքսոնիոյ յախճապակիկէն շինուած կ'երեւային:

Լաւրինա հազած էր սպիտակ բաճկոնակ մը առանց թեզանիքի, իր վիզն ու փոքրիկ ուսերը գուրս կ'ելլէին այն կտաւէ բաժակէն՝ գարնան ծաղկի մը նման: Լայտառ և զեղանի մանուկ մը որ զարթի, սիրելի, գեղեցիկ և չնաշխարհիկ է, ինչպէս պայծառ առաւտեան արշալոյոր: Եւ միթէ այն զարթնումը արուսեակներուն արուս սեկինը չէ, միթէ կեանքի նյզը չէ, ուրիշ մեծագոյն այգի մը մէջ փակուած, որ է ժամանակինը:

Ծիրունի նաւապետը հիացած կը մնար այն տեսարտնին առջեւ, որ կը նորոգուի ամէն օր, ո գիտէ քանի իրձիթներու մէջ, քանի պայտաներու մէջ. բայց ահա կը զիւթէր, կը հմայէր եւ կը բեւեռէր զինքը այն գեղջուկ սենեկին առջեւ: Տեսարանը չափազանց գեղեցիկ կ'երեւէր իրեն՝ մէն մինակ վայլելու համար զայն: Նա իրեն հետ Հենրիկոսն ալ ներս մտցուցեր էր և գուռը միշտ կիսաբաց կը պահէր, որովհետեւ արեւուն այն շողը ամենաշքնաղ տեսարանին գլխաւոր հրապոյըն էր:

Բայց ահա Լաւրինա դեռ բոլորովին չի զարթիր,

աչքերը կը շփէ, և արեւէն ողողուած դանելով զանոնք,  
կը սկսի փչել ուժգին, բոլոր իր թռքերուն ուժովը փչել,  
ուղերալ մարել այն արեւը:

Նա ամէն երեկոյ կը զուարճանար մօրը մոմէ ճրագը  
մարելով, և շատ անգամ կ'ուզէր կրկնել այդ անմեղ  
խաղը: Եւ հիմա յանկարծ արթննալով արեւու այն յան-  
գուգն ճառագայթէն՝ որ մութ սենեակին մէջ թափան-  
ցած էր, կ'ուսեցնէր նա իր վարդագոյն այտերը և կ'ու-  
զէր մարել այն միւս մշտավառ ճրագը որ երկնքի մոլո-  
րակներն կը լուսաւորէ...

Եւաւագեան յուզուած էր, և ցոյց տալով որորանը՝  
ըստ Հենրիկոսի, «Տես, Հենրիկոս, այս վայրկենիս կ'ու-  
զէի նկարիչ կամ լաւ եւս բանաստեղծ ըլլալ, արտա-  
դրելու համար կոմ վրձինով և կոմ գրիչով՝ մարդկային  
բնութեան այս տեսարանը, որ պարզ է ինչպէս մանուկ  
մը և մեծ՝ ինչպէս արեւը:.. Աղէկ միտքս եկաւ, ահա  
քու առաջին շարագրութեանդ նիւթը. Մանուկ մը որ  
կ'ուզէ արեւը մարել»:

ՄԱՆՏԵԳԱՑՑԱ - ԳԼՈՒԽ

### Քերականական բաժանումն բառերու

55. Հայերէն լեզուին բառերը կը բաժնուին ուժ  
տեսակի, որ են 1. Գոյական տեսնե, 2. Ածական տեսնե,  
3. Դերանուն, 4. Բայ և Դերբայ, 5. Նախդիր և  
Յետաղիր, 6. Մակրայ, 7. Շաղկապ, 8. Զայնար-  
կուրին: — Հայերէն որեւէ բառ այս ութը տեսակ-  
ներէն մէկուն կամ միւսին կը պատկանի:

56. Գոյական տեսնե կը կոչուին այն բառերը՝  
որոնք ցոյց կու տան բան մը՝ որ կամ նիւթապէս  
աշխարհիս վրայ կայ (զոր օրինակ. տուն, տղայ,

ձին, ամպ, վարդ, կրակ, լուսին, եւայլն) և կամ  
մարզուս մտքին մէջ միայն զոյսութիւն ունին (զոյս  
օրինակ. արդարութիւն, վէճ, սէր, ատելութիւն,  
բարկութիւն, եւայլն):

**58.** Ածական անուն կը կոչուին այն բառերը՝  
որոնք գոյական անունի մը յատկութիւնը կը ցուցնեն.  
զոր օրինակ. երբ ըսենք զեղեցիկ տուն, ողորմած  
Աստուած, հոտաւետ վարդ, անաշտառ արդարութիւն,  
սորբ սէր, մեծ ատերութիւն, անաշոր բարկութիւն,  
եւայլն, այս խօսքերուն մէջ զեղեցիկ, ողորմած, հո-  
տաւետ, անաշտառ, սորբ, մեծ, անաշոր ածական անուն  
են, որ կը ցուցնեն տունին, Աստուածոյ, վարդին, արդա-  
րութիւն, սիրոյ, ատերութիւն, բարկութիւն ինչպէս  
ըլլալը, այսինքն ինչ յատկութիւն ունենալը:

**59.** Դերանուն կ'ըսուին այն բառերը՝ որ գոյա-  
կան անունին տեղը կը զբուին՝ խօսքին մէջ միեւնոյն  
անունը ստէպ չկրկնելու համար: Զոր օրինակ. երբ  
ըսենք՝ «Թագաւոր մը իր ժողովուրդին հայրը և  
միանգամայն դատաւորը պէտք է ըլլայ. ան Աստու-  
ծոյ պաշտօնեան է. ինքն է հրամայող և օրէնսդիր և  
իրեն պիտի հնագանզի ժողովուրդը»: այս խօսքին  
մէջ իր, ան, ինքն, իրեն բառերը բազաւոր բառը  
չկրկնելու համար զբուած են, ուստի դերանուն են:

**60.** Բայ կը կոչուի այն բառը՝ որ զործողու-  
թիւն և զործող անձ մը կը ցուցնէ. զոր օրինակ.  
բարկացայ (ես), խնդացիր (դուն), կերառ (ան), եւայլն.  
իսկ Դերբայ կ'ըսուի այն բառը՝ որ զործողութիւն  
մը կը ցուցնէ՝ առանց զործող անձ մը ցուցնելու.  
զոր օրինակ. ըլլալ, լնել, զործող, սիրած, քնանարու,  
յապրիլ, ծեծուիլ, սպանենուած, երբալ, մոսցող, սորվելիք,  
եւայլն:

61. Նախդիր և Յետաղիր կամ Հորովասու բառներ կը կոչուին այն բառերը՝ որ իրենք իրենցմէ բան մը չեն նշանակեր, բայց զոյական անունէ և դերանունէ և բայէ առաջ և կամ վերջը զրուելով՝ անոնց հանգամանքը կամ պարագան կը ցուցնեն, այսինքն՝ ինչ վիճակի մէջ ըլլալնին, զոր օրինակ. Առանց ծառայի կ'ապրէր. — Առանց ինձի պիտի մնաս. — Դաշտը մինչեւ ծովը կը տարածուէր. — Առանց տեղեկանալու կը խօսիս. — Գետէն անդին է անտառը. — Բզգեստին տակին հանեց սուր մը. — Ինձմէ առաջ ովք եկաւ. — Զեր դիմացն է թատրոնը. — Ասկէ զատ ըսկլիք ունիս. — Զեզմէ ծածուկ պիտի չմնայ գիտցածս. — Որուն համար է այս բազմոցն. — Ցղան մօրը նետ գնաց. — Ծառերուն միչեն անցաւ. — Լոելու համար հոս եկած չես, եւայլն: — Այս օրինակներուն մէջ նախդիրներ են՝ (այսինքն՝ զոյականէ և կամ դերանունէ առաջ զրուած) առանց, մինչեւ: Խսէ, անդին, տակին, առաջ, դիմաց, զատ, ծածուկ, համար, նետ, միչեն յետաղիր բառեր են (այսինքն՝ զոյականէ և կամ դերանունէ վերջը ուրուած):

62. Մակրայ կը կոչուին այն բառերը՝ որ բայերուն ըով կը զրուին և ցոյց կու տան բայերուն յայտնած զործողութեան (60) զանազան պարագաները. զոր օրինակ. արագ վազել, ստէպ հառաչել, բաց խօսիլ, երկար ընանալ, չափազանց պարծիլ, դժուարաց հաւատալ, ակամայ ուտել, ընտաներար վարուիլ. Եւայլն: — Այս օրինակներուն մէջ՝ արագ, ստէպ, բաց, երկար, չափազանց, դժուարաց, ակամայ, ընտաներար՝ մակրայներ են, որովհետեւ կը ցուցնեն թէ վազելը, հառաչելը, խօսիլը, եւայլն, ինչպիսի պարագաներու մէջ կը կատարուին:

**63.** Շաղկապ կը կոչուին այն վանկերը և կամ բառերը՝ որ խօսքի մը մէջ բառ բառի հետ և կամ իմաստ իմաստի հետ կը կապեն, զոր օրինակ. Աղուէսն և օձը խորամանկ են. — Ես ու զուն ջանասէր ենք, — Խօսէ որ փափաքածդ զիտնամ. — Յանցաւոր ես, որինմեն պէտք է պատժուիս. — Երկար խօսեցաւ, բայց իր միտքը չկրցաւ լաւ բացատրել. — Եկան որովհետեւ կանչուեցան. — Չեմ ուտեր՝ վասն զի կուշտ եմ, եւայլն։ — **64.** Շաղկապ են այս խօսքերուն մէջ և, ու, որ, որինմեն, բայց, որովհետեւ, վասն զի։

**64.** Զայնարկուրիւն կը կոչուին այն վանկերը և կամ բառերը՝ որոնց հնչմունքը մարդկային զանազան կիրքերը կը ցուցագրեն. զոր օրինակ. ուրախութեան, տրամութեան, ցաւի, վախի, զարմանքի, խրախուսի, զզուանքի, բարկութեան, արհամարհութեան, եւայլն։

ԵՎԱԿՈԹ. — Յատերու այս ութը տեսակ բաժանմունքը՝ քերականական լեզուով կը կոչուի ուրբ մասունքը բանի, և ահա ասոնց վրայօք կը խօսի քերականուրիւնը։

#### 4. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըմթերցումիմ ոտամաւորը և արձակ զրել ամոր բովանդակութիւնը։

2. Ուղղագրել հետեւեալ հատուածը թելաղրութեամբ ուսուցչիմ։

Առած մը կ'ըսէ. «Մեղրը լզել կու տայ զինքը որովհետեւ քաղցր է»։ Ոյնիւ սիրտ ունեցող մարդիկ ալ իրենք զիրենք յարգել կու տան, պիտի ըսեմ ես, որովհետեւ բարի և քաղաքավար են ամենուն հետ։ Փուշի դէզէ մը, մորենւոյ թուփէ մը ամէնքն ալ հեռու կը կենան, նոյնպէս ալ բոլոր մարդիկ կը հեռանան յոռի և անարդանձերէ. ասիկա շատ բնական է։

Ազնիւ և քաղաքավար եղիք, տղաներ, և մտքերնիդ  
պահեցէք որ ինքինքը բարեկիրթ ցուցնելը քիչով  
կ'ըլլայ, բայց շատ արդիւնք կ'ունենայ:

3. Բացատրեցէք զրաւոր նետեւեալ բառերում նշա-  
նակութիւնը:

Հրետանի, հասոյթ, խնդրանք, երեկոյթ, կաղանդ-  
չէք, աճուրդ, նողականք, դիք, օրավարձ, յորելեան,  
հաւաքոյթ, նուազուրդ.

Օրինակ. Հրետանի կ'ըսուի բանակի մը կազմուած-  
քին մէկ մասը թնդանօթներով հանդերձ:

4. Կազմեցէք բարդ գոյականներ՝ որոնք նետեւեալ  
նշանակութիւնները ունենամ:

Ոսկիով հիւսուած, հանքէ հանուած ածուխ, նպա-  
րեղէն ծախող, գետի եղերք, ինքնիրեն շարժող, կառք  
պահելու տուն, մեռելները թաղող, ծովու մէջ խորշ,  
ժամերը ցուցնող, լուսով նկարուած, արեւուն ելլելը,  
քրոջ այրը, մօր եղբայրը, կրակ ցատքեցնող լեռ, ջուր  
վիժող տեղ, տոնելու՝ տալու գործը, գարփէ հանուած  
ջուր, մեղքէ շինուած մոմ, մանր ձայները զօրացնող  
գործի, հեռու եղած իրերը դիտող գործի, արեւուն  
մտած կողմը, ուտել խմելու գործը, դուռը պահպանող  
մարդ, երկաթի վրայ աշխատողը, գիրք ծախող մարդը,  
դրելու սեւ տախտակը, արձաններ շինելու գործողու-  
թինը:

5. Հետեւեալ իսուքերում պակասները ամրողջացնել  
փակազդի մէջ դրուած նարցումներում նամապատասխան  
նոլովուած գոյականներով:

Ամէն յանցանք իր (ի՞նչ բանը) ունի. — (ի՞նչ բանէ)  
շինուած տունը դիմացկուն կ'ըլլայ. — Կատուն (որո՞ւն)  
թշնամի է. — Աւուղ կ'ուզէք սպաննել (զո՞վ). —  
Երկիրս կը շրջի (որո՞ւն վրայ). — Լեռներու օդը կ'ազ-  
դուրիչ է (որո՞ւնց). — Նորածինը կը կերակրուի (ի՞նչո՞վ).  
— Ամերիկան (ո՞վ) դատւ. — Ծամփան հազար այլազդի  
սպաննեց իշուն (ի՞նչո՞վը). — Յիսուս մատնուեցաւ (որո՞ւն).  
— Հայերուն առաջին թագաւորը եղաւ (ո՞վ) և վերջինը  
(ո՞վ), — Անխմոր հացը կ'ըսուի (ի՞նչ). — (Որո՞ւն) դա-  
շազանը ծաղկեցաւ. — Առվակս ջուր բղխեցուց (ոչսկի՞ց).  
— Օդանաւը կ'ընթանայ (ի՞նչ բանի) շարժիչով:

6. Հետազայ բառերով մէկ մէկ նախադասութիւններ շինեցէք:

Գոհար, տապակ, ծորակ, բաղնիք, գեղարան, ջերմանոց, խունկ, թղթատոն, քչոց, գեռախօս, օդանաւ, շերամ:

7. Հետեւեալ խօսքերուն մէջ՝ զոյակամ անուններուն առջեւ յարմար ածակամ բառեր զրէք:

Հանդիպեցայ իմ ... ուսուցչիս. — Զայլամը ... թռչուն մ'է. — Ասոնք ինչ ... տղաներ են. — Այս աղջիկները ... ձեռագործ կը շինեն. — Ինչպէս ... կ'անցնին օրերը, ամիսները և տարիները. — Էշը ... անսառուն մ'է. — Վազը ... կենդանի մ'է. — Այս տղան ... է մնացեր ծնողքէ. — Դրացի որր տղան ... արուեստ մը կը սորմի. — Բարեկամնիս շատ ... բնաւորութիւն ունի. — Շիկատակը ... բոյս մ'է, միայն գեղերու մէջ կը գործածուի. — Վախճանողը ... պատանի մ'է. — Այս մարդը ... քալող մ'է. — ... աշակերտները կը վարձատրուին գովեստով և նուէրներով. — Իմ ... տունս աւելի հաճելի է ինծի քան ... պալատները. — Հազուազիւտ են ... բարեկամները. — Աշխարհիս ... լեռն է Հիմալայան որ ծովուն երեսէն 8,900 մետր բարձր է. — ... աշխարհներն են երկրիս երեւուները:

8. Լուծումն ընիլ բերականակամ՝ հետեւեալ խօսքերուն:

Եւրոպա տարածութեան կողմանէ հինգերորդ մասն է երկրագնախս, բայց զարդացման կողմանէ առաջինն է. — Զգուշացիր այն մարդէն որուն խիղճը այնշափ զգայուն չէ որչափ քուկդ. — Իր պարտքերը հաւատարմար կատարելէն աւելի պատուաւոր բան չկայ:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ

## Յիշատակներ

Զըգնաղ աստղեր Սայլին, չէի կարծեր ես  
 Դառնալ բատ իմ սովորութեան ու դիտել  
 Չեղ հայրենի պարտէզին վրայ շողողուն,  
 Չեր չետ խօսիլ պատ' հաններէն այս յարկին  
 Ուր բնակեցայ տըղայ մանուկ, ու տեսայ  
 Ուրախութեանցըս կատարածը: Ո՛րքան  
 Պատկերներ օր մը, և ո՛րքան ցընորքներ  
 Ստեղծեց մըտքիս մէջ տեսքը ձեր և ձեզի  
 Ընկեր անթիւ լոյսերուն, այն ատեն երր՝  
 Երսիկ մընջիկ, նըստած կանաչ բունծին վրայ  
 Սովորաբար կ'անցընէի իրիկուան  
 Մեծ մասն՝ երկինք նայելով, միտ դընելով  
 Հեռուն դաշտին մէջ գորտերու կոփէներուն:  
 Ու ցանկերուն ւածուներուն քովին ու վրան  
 Կը շըրջմուէր կայծոսիկն. երբ հոտաւէտ  
 Ծառուղիներն ու նոճիներն անտառին  
 Կը հըծէին հովէն, ու հօրս յարկին տակ  
 Կը հընչէին փոփոխ ձայներ, և հանդարտ  
 Ըզրազումները ժառայից: Ի՞նչ անհուն  
 Մըտածումներ, ի՞նչ անուշիկ երազներ  
 Ինձ ներշնչեց տեսքն հեռաւոր այն ծովուն,  
 Տեսքը կապոյտ այն լեռներուն, զորս հոսկէ  
 Կը նրչմարեմ, և զորս օր մը կըտրել  
 Երջանկութիւն զանխուլ, զանխուլ աշխարհներ:  
 Էի անգէտ ճակատագրիս, ու քանի  
 Անդամ այս իմ աղէտաւոր կեանքըս մերկ  
 Պիտի մահուան չետ փոխէի մըտագիւր:

ՃԱԳ. ԼՀՈՐԱՐԺԻ

(Թարգ. չ. Ա. ՂԱԶԻԿԵԱՆ)

Զընաղ - աննման, գեղեցիկ, սրանչելի կերպով: Սայլ  
 - (երկնքի), հիւսիսային համաստեղուրիւնը հօրն աստղե-  
 րով: Կատարածը - լմենալը, վերջը: Պատկեր - երեւոյր,

նկար, տեսիլը: Յնոքքներ - երեւակայուրիւն, անոտի մտած-  
մունեց: Բունծ - հողակոշու: Միտ գնել - ոչ դնել, խելք  
տալ: Կռիչ - կրկարու: Ճանկ - ճիղերէ պատ,  
մացառ: Շրջմոլիլ - ժամանու, ծուսումուս պարտող:  
Կայծոռիկ - անրեւ միջտու մը, փոսուսայ: Ծառուղի -  
ժառազարդ ձամբայ: Նսճի - նոճի, (տ.սերվի): Հծծել -  
փափսալ: Անչուն - անչափ, անհամար, ելլ, ժայր չունիցող:  
Ներշնչել - բերադրել, ազդել: Նշմարել - հեռուչել տեսնել,  
վերիվերոյ նշանակել: Զանխուլ - ժամուկ, անյայտ, գաղտ-  
նի: Ճակատագիր - բախտ, վիճակ, ձակատին գրուածը:  
Աղետաւոր - ցաւալի: Մերկ - առանց հազուստի, մերկ:  
Մասգիւր - յօժար սրառվ, սիրով:

---

## Գ. Լ. Ռ Խ Խ . Ա. Ո. Ա. Զ Ի Ե

Գոյական անուն

**65.** Գոյական անունն ըսինը (57) այնպիսի  
բառեր են՝ որ կը ցուցնեն կամ իր մը և կամ մըտ-  
քի գաղափար մը: — Եր ցուցնող անուն մը կը կո-  
չուի բանձրացեալ բառ, իսկ գաղափար ցուցնողը  
կ'ըսուի վերացեալ բառ: Թանձրացեալ են այն ամէն  
քաները՝ որ իրապէս զոյութիւն ունին և մենք կըր-  
նանք զանոնք կամ տեսնել և կամ շօշափել. զոր  
օրինակ. շուն, ծու, ճնճղուկ, ծեռք, գիւղ, յարդ,  
տանծ, օդ, եւայլն: — Վերացեալ են այն ամէն  
քաները՝ որոնք նիւթական զոյութիւն չունին և մեր  
զգայարանքներուն տակ չեն իյնար, բայց մտքով

կ'ըմբռնենք անոնց նշանակութիւնը. զոր օրինակ. զօրութիւն, տկարութիւն, խոհեմութիւն, աէր, նախանձ, զթութիւն, եւայլն:

ԵՎԱՅԹ. — Աստուած, հոգի, հրեշտակ, թէպէտ և նիւթեղէն չեն, բայց որովհետեւ զոյութիւն ունին իրապէս՝ հետեւարար վիրացեալ բաներ չեն: Այսպէս են նաեւ բնութեան ծածուկ զօրութիւններն՝ մազնիսական — ոյժ, ելեփտրական — զօրութիւն, կազ, եւայլն:

66. Գոյական անունն երբ այնպիսի իր մը ցուցնէ՝ որուն նման գոյութիւն ունեցող ուրիշ իրեր ալ կան՝ կ'ըսուի հասարակ անուն. զոր օրինակ. մարդ, տուն, արծիւ, սեղան, խնծոր, եւայլն. իսկ երբ այնպիսի իր մը ցուցնէ՝ որ մէկ հատիկ է, այն ժամանակ կը կոչուի յատուկ անուն. զոր օրինակ. Մովսէս, Թորոս, Վարդուհի, Նազենի, Արեգակ, Լուսին, Փայլածու, Հայաստան, Երեւան, Աեւ-ծով, Աեւանայ-լիճ, Վասփոր-նեղուց, Վաղայէլ, Միքայէլ — հրեշտակ, Աստուած, եւայլն:

ԵՎԱՅԹ. — Բոլոր յատուկ անունները պէտք է զլիսագրով (22) զրել:

67. Գոյական անունը կրնայ ըլլալ անորոշ և կամ որոշեալ: — Անորոշ է՝ երբ միեւնոյն տեսակ իրեր կը ցուցնէ. զոր օրինակ. մարդ կամ մարդ այսինքն որեւէ մարդ), կատու կամ կատու մը (որեւէ կատու), բաղաք կամ բաղաք մը (որեւէ բաղաք), եւայլն: Այս մը մասնիկը անորոշ յօդ կը կոչուի: Իսկ որոշեալ գոյական է երբ միեւնոյն տեսակ իրերէն մէկ հատը միայն կը ցուցնէ որ ծանօթ է մեղի. զոր օրինակ. մարդը (այսինքն՝ այն մարդը՝ որ մեղի ծանօթ է, որուն վրայ խօսեր ենք), կատուն զոր

կը ճանչնանք արդէն), քաղաքը (որուն վրայօք խօսեր ենք արդէն), եւայլն։

**68.** Ինչպէս այս օրինակներէն կը տեսնուի՝ որոշեալ անունը՝ անորոշ անունէն կը տարբերի ը կամ և տառով՝ որ որոշեալին վերջը կ'աւելցուի։ Այս ը կամ և տառերն կը կոչուին որոշեալ յօդ։ Այն որոշեալ անունները՝ որ բաղաձայն զրով կը վերջանան ը յօդը կ'առնեն, իսկ ձայնաւոր զրով վերջացողները և յօդը կ'առնեն։ Հետեւաբար կ'ըսենք բաղաբը, մուկը, անկողինը, դարանը, բագաշորը, կերակուրը, խաղը, եւայլն՝ ը յօդով, իսկ ձին, կատուն, իշխանունին, հոգին, բան, բաւեն, եւայլն՝ և յօդով։

**ԾԱՆՈԹ. Ա.** — Երբ ը յօդով կազմուած բառէ մը վերջը յաջորդէ խօսքին մէջ ձայնաւոր զրով սկսած բառ այն ժամանակ հնչման անուշութեան համար ը յօդը և յօդի կը փոխուի. զոր օրինակ. լուսինն և աստղերը, շունն ու կատուն, արեգակն երեւցաւ, հազուստն աղտուեց, եւայլն։

**ԾԱՆՈԹ. Բ.** — Անձայն յ ով վերջացած (20) բառերը և յօդը կ'առնեն՝ կորսնցնելով յ տառը. զոր օրինակ. տղայ՝ տղան, ապագայ՝ ապագմն, սատանայ՝ սատանան, եւայլն։ Իսկ այն միավանկ բառերը՝ որսնց մէջ յ զիրը կը հնչուի (20), յ-էն վերջը ը զիրը կ'առնեն. զոր օրինակ. բայը, խոյը, ճայը, եւայլն։

**69.** Կան լեզուներ որոնց մէջ գոյական անուններն արական և իգական բառերու զանազանութիւն ունին. Հայերէնը սակայն ընդհանուր բառերու համար միայն արականի և իգականի տարբեր բառեր և կամ ածանցներ ունի։

Տարբեր բառերու օրինակներ են հետեւեալները:

արական

իգական

պապ	մամ
հայր	մայր
այր, էրիկ մարդ	կին, կնիկ մարդ
աներ	զոքանչ
ուստր, մանչ	դուստր, աղջիկ
պատանի	օրիորդ
զոմէշ	մատակ
ոչխար	մաքի
ձի	զամբիկ, ճայիկ
աքաղաղ	մարի կամ հաւ

Այն կենդանիներու էզերը որոնց համար յատուկ բառ չկայ, կը նշանակուին եղ, քած, մատակ բառերը արական բառէն առաջ զնելով. զոր օրինակ. եղ ասիսծ, քած արչ, մատակ գայլ, եւայլն:

Իսկ մարզերու վերաբերեալ իգական բառերը կը շինուին՝ ընդհանրապէս ունի մասնիկը աւելցնելով արական բառին վերջը. զոր օրինակ. իշխան - իշխանուհի, տէր - տիրուհի, սուրբ - սրբուհի, գերասան - գերասանուհի, վարդ - վարդուհի, Տիգրան - Տիգրանուհի, եւայլն:

Կան նաև դուխտ և անոյշ բառերով կազմուած իգական անուններ մարդու. զոր օրինակ. Ալբուն - Ալբանոյշ, Խոսրով - Խոսրովիդուխտ, եւայլն:

70. Գոյական անունն եղակի կ'ըսուի՝ երբ ցոյց տուած իրը մէկ հատ է, իսկ երբ մէկէն աւելի է՝ յաքնակի կը կոչուի: Եզակի են՝ զոր օրինակ՝ տուներ, ծառեր, արտեներ, շտեմարաններ, եւայլն:

ինչպէս այս օրինակներէն ալ կը տեսնուի՝ եզակի միավանի բառերը յոքնակի ընելու համար՝ վրան կ'աւելցուի եր մասնիկը, իսկ եզակի մէկէն աւելի վանկ ունեցող բառերը յոքնակի ընելու համար վրանին կ'աւելցուի եր մասնիկը:

**ՄԱՆՈԹ. Ա.** — Այն բարդ գոյական անունները որոնց վերջին բառը միավանի է՝ ընդհանրապէս եր մասնիկով կը կազմեն իրենց յոքնակին թէ և ներ ով կազմելն ալ սիալ չէ: Չոր օրինակ. ծովախորշ՝ ծովախորշեր կամ ծովախորշներ, գետաձի ՝ գետաձիներ կամ գետաձիներ, օդանաւեր կամ օդանաւներ, մարդագող՝ մարդագող կամ մարդագողներ, պարտատէր ՝ պարտատէրներ եւայլն:

**ՄԱՆՈԹ. Բ.** — Այն յ տառով վերջացած բազմավանկ բառերը (որոնց վերջին յ զիրը չի հնչուիր, 20) յոքնակիի մէջ կը կորսնցնեն յ տառը. զոր օրինակ. փեսայ՝ փեսաններ, տղայ՝ տղաներ, կատսայ՝ կատսաններ, պարայ՝ պարագաններ, եւայլն:

**ՄԱՆՈԹ. Գ.** — Կան քիչ թուով ք տառով կազմուած յոքնակիններ, որ սովորաբար կը զործածուին զրութեանց մէջ. զոր օրինակ. տղայ՝ տղաք, պատանի՝ պատանիք, ծերունի՝ ծերունիք, մարդ՝ մարդիկ, եւայլն: Այս տեսակ յոքնակի ձեւերը գրաբար լեզուն (4) փոխ առնուած են, և պէտք է ջանալ աշխարհաբարէն գուրս թօթափել: — մարդիկ յոքնակի ձեւ է, ուստի սխալ է մարդիկներ կրկին յոքնակի ձեւը:

## 5. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումին ոտամաւոր հատուածը՝ սերտելով ամոր բառերը:

2. Հետեւեալ բառերում դիմաց զրել թանձրացեալ կամ վերացեալ ըլլալնին:

Գիր, լեզու, պար, պարծանք, վարձք, եռանդ, ողի, օրինակ, սադայէլ, խնճոյք, քաղց, օր, տեսիլ, երազ, երախտիք, լուր, լոյս, գութ, խիղճ, խորհուրդ, բարք, հնարք, հմայք, կոփւ, ծաղը, ծոմ, ծայն, կշիռք, ցաւ, ճառագայթ, պղպջակ, կազ, ջերմ, դէպք:

3. Հոլովեցէք նետազայ զոյակամթերը եզակի և յոքակակի ծեւով:

Դուսար, ստակ, փշրանք, սանտր, դրամ, կտակ, գգալ, ողորմութիւն, կորուստ, մարդ, արեւ, սիւն, ձի, հիւր, կատու, վէմ:

4. Նետեւեալ խօսքերուն վակագծի մէջ եղած բառերը իրենց պատշաճ նորովով դուքք:

Հոյակազ (մարդ) գործերը անմահ են. — (Մարմարիոն) շինուած արձանները աւելի գեղեցիկ են. — իմ (հօրեղբայր) կալուածները ծախուեցան. — Խումբ մը (ոչսանող) կ'երգէին. — Շատերը (բախտ) օգտուեցան. — Մեծամեծ մարդիկ (արուեստ) սփոփանք դտան. — Յիշտատակարանները (ժամանակ) պիտի կործանին. — Մենք (զիրք) օգտուեցանք. — Զեր (հօրեղբայր) դուսարը նշանաւոր երգչուհի մըն է. — Ազդաւուներու խումբ մը (չսումայեցի) համար արկածի մը նշան էր. — Շատ գրուածներ կան (մեղուաբուժութիւն) վրայ. — Ինձի շատ հաճելի է կարդալ (դիցազուն) գործերը. — Ծանօթ է քեզի այն (տիկին) արժանիքը. — Երաժշտական (գործիք) մէջ կը նշմարուի գալարափող մը. — (Տարի) վերջը հասած է. — Այս գիրքը նշանաւոր (զրագէտ) մը չեղինակութիւնն է. — Ճշմարտութիւնը (ամեն) հաճելի չէ. — Կրնան խօսիլ մեր (ընկեր) հետ. — Այս (բարեկամ) խօսք չէ. — Քաղաքս (գաւառ) գլխաւոր տեղն է:

5. Ուղղագրել թելաղբութեամբ նետեւեալ նատուածը:

Մանուկները կը նմանին փափուկ և դիւրաբեկ ծաղիկներուն, պէտք է զորովալիր սիրով և քաղցրութիւմը վարուիլ անոնց հետ: Բնաւ չգրգռել տղաները՝ գիմազիւթ միշտ անոնց փափաներուն, ստիպելով զերենք որ չուզածնին ընեն. ընդհակառակն ջանացէք բարի և հնաղանդ գարձնել զանոնք սիրաշահելով, համոզելով, վայելուչ և քաղաքավար կերպերով:

6. Նետեւեալ ծրագրիմ կլուերուն տեղ ծեր մտածութիւմը զմելով աբողջացուցէք շարագրութիւմը:

Մրրիկը. — 1. Հովք կը մանչէ կատաղաբար և շշալով կը սուրայ կ'անցնի ... 2. Տունը կարծես հիմունքէն կը ցնցուի. անձրեւն ու կարկուտը կը հարուածեն ...

3. Տնեցիներուն երկիւղը ... տխուր մտածութիւնը որ  
զիրենք կը տանչէ ... հայրերնին ծովուն վրայ ճամ-  
բորդ է ... 4. Փոքրիկն Հեղինէ յանկարծ լու կը սկսի  
... մայրը կը գրկէ զայն ... գունատ է ինքն ալ, բայց  
անխոռվ և վատահ որտով, կ'ըսէ — Զաւակներս աղօ-  
թենք: 5. Տղաները ծերազիր ... կը մրմթին — Ան-  
սիրելի հայրինկը, և, Աստուած իմ, մեր սերելի հայրինկը:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

Կուկուլինի արշաւանքը Սուարանի դէմ:

Նման ամեհի հեղեղին՝ որ կը թաւալի խոյանալով  
Կրոմիայի գագաթներէն, երբ որտումին ճայթիւնը կը  
պատառէ՝ իր կարմիր շողիւններով՝ իրար անցած ան-  
տառները, այսպէս և աւելի ահաւոր կերպով կը նետու-  
էին Երինի անհամար զաւակները: Զօրապետը կեցած  
է իրենց գլուխ, նման Ովկիանոսի կէտին՝ որուն ետեւէն  
կ'երթան բոլոր կոհակները; կամ գետին՝ որ կը թաւա-  
լեցընէ իր բոլոր ջրերը՝ ափունքներուն վրայէն: Լոկինի  
զաւակները լեցին հեռուէն իր բուն արշաւանքը: Սու-  
արան բախեց իր վահանը, և կանչեց Առնոյի որդին:

Ի՞նչ է այն զրնդիւնը՝ որ կու գայ թաւալելով բլուր-  
ներու երկայնքէն, եւ որ կը նմանի երեկոյեան մի-  
ջատներուն խուլ բզգիւններուն: Ոտոնք կամ ինխափելի  
զաւակներն են որ կ'իջնեն, կամ չոմերը՝ որ կը մաշեն  
հեռուն անտառին խորքին մէջ: Կարծես կորմալի շնկոցն  
է՝ յուզուած կոհակները իրենց ճերմակ գլուխները զեռ  
իր ոտքը շբարձրացուցած: Որդիդ Առնոյի, ելիր բրան  
վրայ, և դարձուր նայուածքներդ մարգերու սեւ մակե-  
րեւոյթին վրայ»:

Առնոյ կը մեկնի և կը դառնայ շուարած: Կը թա-  
ւալեցընէ մոլորուն աչքեր: Սիրտը կը բարախէ. կը  
դողայ ձայնը, և կը յօդէ կցկտուր բառեր: «Ելի՛ր, զա-  
ւակդ Ովկիանու, ելիր. ահա կ'իջնէ լեռներէն պատե-  
րազմներու ողին. ահա Երինի զաւակներուն ստուար  
կարգերը առաջ կու գան:

«Կուկուլինի պատերազմական կառքը կը թռչի նման մրրկին՝ որ իր կողերուն մէջ՝ մահ կը տանի։ Կը սողայ նա՝ ինչպէս ալիքը հեղուկ դաշտին վրայ, կամ ինչպէս ոսկի ամպ մը կը տարածուի մարգին վրայ։ Կողերը դրուագուած են փայլուն գոհարներով. այդպէս է որ կը փայլատակէ ծովը՝ գիշեր տաեն՝ մեր նաւերուն շուրջը։ Քեզին՝ ողորկ կարմրածառ է, նստարանը կազմուած է սպիտակափառ ոսկրներէ, և տէզի խուրձեր շարուած են դիւցազին շուրջը։

«Քեզիին աջ կողմէն կը խոյանայ պերճ նժոյդ մը, բլրան ամենէն ուժեղը, ամենէն թեթեւը. ոտքը կը զարնէ և կը հնչեցնէ դաշտը։ Բաշը կը ծածանի հովին, ինչպէս առաւօտեան շոգին՝ բլրան զառիվայրին վրայ. իր թեթեւ անդամները հագած են նուրբ և փայլուն մազեր, անունն է Արփաղդա։ Զախ կողմը լծուած է ոչինչ պակաս ամենի նժոյդ մը. լեաներու երագոտն զաւակ, կը ցընցէ սիդալով իր սեւ բաշերը, և կը ծառանայ մտրակին տակ. սուրի զաւակները զայն Դուրոսնալ կը կոչեն։ Կաշիէ հազար կապեր՝ կառքը կախուած կը բռնեն կարծր և ողորկ սանձերը կը լողան փրփուրի մէջ։ Երասանակներ՝ զարդարուած ակնախտիդ քարերով, կը ծածանին նժոյդներուն խրոխտ վիզերուն վրայ, և կը փութացնեն անոնց ճապուկ ծունկերը հովիաներու մէջն։ Այծեամի թեթեւութիւնը, արծիւի ոյժը՝ որ կը խոյանայ իր որսին վրայ։ Օդը կը շէ անոնց անցնելու ատեն՝ ինչպէս ձմեռուան հովերը Գորմալի ձիւներուն վրայ։

«Կառքին վրայ կեցած է կուկուլին, Աեմոյի որդին։ Իր մթագոյն այտը՝ աղեղիս գոյնն ունի։ Աչքերը փայլակ՝ կ'արձակեն։ Գիսակները կ'իյնան գլուխն բոցեղէն ալիքներով, երբ՝ դէպ ի առաջ ծռած՝ կը ճօնէ իր տէզը։ Փախսիր, Ավկիանոսի թագաւոր, փախիր. վասն զի ահաւասիկ մըրիկը՝ հնչուն հովիաներուն երկայնքը։

ՕՍՍԻԱՆ<sup>1</sup> թրգ. չ. Ա. ՂԱԶԻԿԻԱՆ.

ՕՍՍԻԱՆ<sup>1</sup> — Երրորդ դարուն մէջ աղբող Ակովտիոյ Մորվէնի (ոհեւ լեռներ) Փինդալ թագաւորին որդին է. քերթող և միեւնոյն ատեն կոտրիչ պատերազմող մը, որ երգած է իր հօր և կելու քաջերուն արշա-

ւանքները ու քաջազործութիւնները՝ Սուարանի դէմ, հասնալի գիւղագուածը սաստիւթեամբ մը, Առյն քերթուածը երկար ժամանակ անձանով մասցիր էր լշւրոպայի միւս ազգերուն մինչեւ որ Մակրերուն անզդիացին երեւան հանեց զայն և անզդիերէնի թարգմանելով հրատարակութեան առաւել:

**Ամենի** – անզուսապ, կատաղի: **Հեղեղ** – առաւտ չուրի վազուածը սաստիւթեամբ. Թաւալիւ – զրուտիլ, փուշիլ: **Խոյանալ** – յարձակիլ, վրան վազել: **Արշաւանք** – վազելլը, ըներացը: **Ճայթիւն** – ձայն, աղաղակ: **Շոգուն** – զենքի փայշիլը: **Կէտ** – մեծ ձուկ, վիշտառուշը: **Կոհակ** – ալիբի, ուսուած չուրի: **Ավտոնք** – գետի ծովու եզր, ծայր: Բախել – զարնել՝ զարնուիլ (նոյի, չուրի, նուզազարանի): **Գրնդիւն** – խառնակ ձայն: **Բզզիւն** – ձանձնի, մեղուի ձայն: **Խորք** – խոր տեղ, անդունք: **Շշնկոց** – իրար անցում, շշուկ: **Մակերեւոյթ** – դուրսի երեսը: **Մոլորուն** – մողորած: Բաբախել – իրարու զարնել, (արտի, երակի) ուժով զարնել. **Յօդել** – կափել, կցել, միաւորել, կարկտել (խօսքը): **Սուար** – լաստ, բանձր, պինդ, առատ: **Սողալ** – գետինը բսուելով շարժիլ: **Դրուագուած** – շուրջը պատել զարդով, ազուցուած: **Քեզի** – զեկի: **Ողորկ** – կոկուած, լերկ, փափուէլ: **Ավիտակավառ** – ձեփ ձերմակ կարած, ձերմկցած: **Տէդ** – փոքր ենիզակ: **Պերճ** – բարձր, պանծալի, փառաւոր: **Նժոյդ** – կորիք ձի, պանցու ձի: **Բաշ** – մազ ձիու, ասիւծի: **Ծածանիւլ** – շարժիլ, ժիւալ (օդի, չուրի մեջ) Երագոտն – ուռը արագ, վազուկ: **Սիդալ** – բան ծախնել, պարծանի ցուցնել: Երասանեկ – սանձ, լիամ: **Ակնախախիզ** – աչք առնող, պայծառ: Խրոխտ – զուսող, պարծենեկոտ, անվախ: **Ճապուկ** – ծամեկոտ: **Այշծեամ** – այծեր: **Շէլ** – սուշելու ձայն ձեմնել: **Այտ** – երես, բուշ: **Գիսակ** – երկայն կամ հիւսուած մազ: **Ճօճել** – շարժիլ, տատանիլ: **Երեն կամ Ուլլին** – զաւառ իսլանայի: **Խնխափէլ** – խալանառ: **Կորմալ** – անտառի անուն: **Առնոյ** – Առուարանի բանակին զօրագլուշիր և զետը: **Աեփագդա** – կուշկուլինի կառքին աչակողմեան նժոյզին անունը: **Դուռըսնալ** – կուշկուլինի կառքին ձախակողմեան նժոյզին անունը: **Առւարան** – Երամետինաւեան կղզիներուն (Լոկինի) բազաւորը: **Կուկուլին** – Աեմոյի որդին խալառայի կառավարիլու որի կելտերնե Ուլլինի ձայն կը նշանակի: **Փինզալի** բազ զօրավարներն մեկն է, որուն յանձնուած Առւարանի գեմեղած արշաւանքը:

Փոփոխական եւ անփոփոխ բառեր

Զայնապիոխութիւն

71 Բաինք որ Հայերէնի բառերը կը բաժնուին ութ տհամկի (56): Այս ութ տեսակներէն չորս առաջինները (Գոյական, Ածական, Դերանուն, Բայ) խօսքի մէջ կը փոփոխեն զանազան կերպերով՝ իրենց սկզբնական ձեւը, որով կ'ըսուին փոփոխական բառեր: Իսկ չորս վերջինները (Նախղիր և Յետաղիր, Մակրայ, Շաղկապ, Զայնարկութիւն) միշտ միեւնոյն սկզբնական ձեւով կը գործածուին, ուստի կը կոչուին անփոփոխ բառեր:

72 Բառերու փոփոխումը կը կատարուի հորովառմով և կամ լծորդուրինով: Գոյական և Ածական անուններն ու Դերանունները կը հորովուին, իսկ բայերը կը լծորդուին: Թէ հոլովման և թէ լծորդութեան մէջ փոփոխութիւնը կը կատարուի կամ բառերուն վերջին ձայնաւորը ուրիշ ձայնաւորի դարձնելով և կամ բառերուն վերջը մէկ կամ աւելի վանկաւելցնելով: — Բառի մը խօսքի մէջ այլեւայլ կերպով փոփոխուած ձեւերը հորով կը կոչուին:

73. Երբոր բառի մը վերջը վանկ մը կ'աւելցը-նենք՝ նոյն բառին վերցին վանկին մէջ եղած ձայ-նաւոր տառը կամ կը փոփուի ուրիշ ձայնաւորի և կամ կ'անհետանայ: — Այս գործողութիւնը կը կոչուի ձայնապիխուրին բառերու:

ԴԱԽՈԹ. — Այս փոփոխումին կ'ենթարկուին նաեւ միավանկ բառերը:

74. Զայնափոխութիւնը հետեւեալ կանոններու համաձայն կը կատարուի.

Ե կը փոխուի ի և երբեմն և տառերուն. զոր օրինակ. սիր՝ կ'ըլլայ սիր-ոյ, սիր-ով, սիր-ել, սիր-ելի, սիր-ական. — աղետ՝ կ'ըլլայ աղետ-ի, աղետ-ալի, աղետ-աւոր. — եղեգ կ'ըլլայ եղեց-ի, եղեց-նուս. — զետ կ'ըլլայ՝ զիտ-ուն, զիտ-եական, եւայլն:

Ե կը փոխուի երբեմն ի և ը տառերուն. զոր օրինակ. դեւ՝ կ'ըլլայ դիւ-ի, դիւ-ային, դիւ-ական, դիւ-անալ. — բեկն կ'ըլլայ բիկ-ունք, բիկն-աւոտ, բիկն-արոս. — զեղչ՝ կ'ըլլայ զրդչ-ալ, զրդչ-ում, զրդչ-ական: — Այս վերջին պարագային մէջ ը զիրը թէպէտ կը հնչուի, բայց սովորաբար չի զրուիր, այլ զուրս կը թողուի այսպէս՝ զղար, զղում, զղուան, փրր-իլ, փրր-ած, (փերր բառէն), եւայլն:

Ի կը փոխուի ը տառին (որ չի զրուիր նիւթապէս, այլ կը հնչուի), երբեմն նաեւ և-ի կը փոխուի. զոր օրինակ. զիր՝ կ'ըլլայ զր-ոյ, զր-ասէր, զր-իշ. — միտք՝ կ'ըլլայ մտք-ի, մտ-աւոր, մտ-ածել. — բարի՝ կ'ըլլայ բարե-սէր, բարե-կամ. — յոս-ի՝ կ'ըլլայ յոսե-տես, յոսե-զործ. — զինի՝ կ'ըլլայ զինե-մոլ, զինե-սէր. — զարի՝ կ'ըլլայ զարե-չուր, զարե-հաց, եւայլն:

Ոչ կը փոխուի ը տառին (հնչուած, այլ ոչ զրուած). զոր օրինակ. յուր՝ յր-ոյ, յր-եղեն, յր-հոր. — յուր՝ հր-ավաս, հր-դեն. — սուր՝ սր-ոյ, սր-ախաղ, սուրը՝ սրբ-ազան, սրբ-ուրիսն. — յանդուզն՝ յանդեն-ուրիսն, յանդեն-իլ, եւայլն:

Եւս կը փոխուի և-ի և կամ և-ի. զոր օրինակ. կեսեր՝ կես-աց, կեսս-ական, կես-դանի. — յորելեսն՝ յորելեն-ի, յորելեն-աւոր. — ախոյեան ախոյեն-ի. — Հրեայ՝ հրե-ի, հրե-ական, եւայլն:

իւ (7, 21) երբ բառի մը վերջը գտնուի՝ կը փոխուի միշտ ու-ի, զոր օրինակ, հովիւ՝ հովու-ի, հովու-ել, հովու-ական. — բիւ՝ բու-ել, բու-ական. — սեիւ՝ սեու-ի, սեու-ազործ. — արծիւ՝ արծու-ի, արծու-եսուեցն, եւայլն։ Խսկ երբ իւ ձայնէն վերջը՝ բառին մասը կազմող բազաձայն մը յաջորդէ, այն ժամանակ կը փոխուի եա-ի. զոր օրինակ. արիւն՝ արհան (ուսկից արեն-ազուրկ, արեն-արբու, արեն-ազոյն, եւայլն). — սիւն՝ սեան. — հեզուրիւն՝ հեզուրեամբ, եւայլն։

ու կը փոխուի միշտ ու-ի. զոր օրինակ. րոյ՝ րուս-ոյ, րուս-եղէն, րուս-ասոր, րուս - անալ. — կոյր՝ կոյր-ի, կոյր-անալ, կոյր-ուրիւն. — մոյր՝ մոյր-անալ, մոյր-ացիկ. — բոյր՝ բոյր-ել, բոյր-աստան. — մակոյշ՝ մակոյշ-ի, մակոյշ-ավար. — բոյ՛՝ բոյ՛-անալ, բոյ՛-ակից, եւայլն։

### Զեղջումն ձայնաւորներու

և բաղաձայներու

**75.** Ձայնաւոր զրերու զեղջումը կամ անհետացումը ոչ միայն մակակետի(52) ձեռքով կը կատարուի՝ երբ երկու ձայնաւոր տառերը քովէ քով հանդիպին բառերու սկիզբը և կամ վերջը, այլ կը կատարուի նաեւ բառերու մէջը՝ հոլովումով և լծորդութիւնով, երբ բառին վերջը՝ վանկ մը կամ վանկեր կ'աւելցուին. զոր օրինակ. մանուկ՝ կ'ըլլայ մանկ-ան, ձշմարիտ՝ ձշմարտ-ուրեամբ, մահին՝ մահմ-ի, Ասուսած՝ Ասուսած-ոյ. — անատուն՝ անասն-ացաւ, անտուն-ացումն, ամուսին՝ ամուսն-ացնոր, ամուսն-ացիր. — ա-

մուր՝ ամր—ացուցին, ամր—եալ. — մանուկ՝ մանկ—ացաւ,  
մանկ—անալ. — երկին՝ երկն—ային, երկն—աւոր. — տեսիլ՝  
տեսլ—արան. — պանիր՝ պանր—անոց. — ծածուկ՝ ծածկ—  
ագևո. — երկիր՝ երկր—ազործ. — տիտոր՝ տիտր—աղեմ.  
— մրջին՝ մրջն—արայն, եւայլն:

**76.** Բազամայն զրերուն մէջէն ճ, ց, թ տառերը  
կը զեղչուին և տառէն առաջ՝ երբ բառին վրայ  
աւելցուելիք վանկը և տառով սկսի, իսկ ճ և ց  
տառերէն առաջ գտնուած թ տառն ալ՝ և տառին  
հանդիպելով՝ սի կը փոխուի, զոր օրինակ, դարձ  
բառէն կը շինուի դասն—ալ բայը (փոխանակ դարձ—  
եալ ըսելու). բաց բառէն՝ բան—եալ (փոխանակ բարձ—  
եալ ըսելու). բարձ բառէն՝ բան—եալ (բաց—եալ ըսելու  
տեղ). դիր բառէն՝ դ—եել (դր—եել ըսելու տեղ), եւայլն:

## 6. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ոտամաւորը և զրել ամոր սլարումակու—  
թիւմը պատմական ծեւով:

2. Ուղղագրել թելաղրութեամբ նետեւեալ նատուածը:

Պէտք չէ հաւատալ այն ամէն բանին որ կ'ըսուի և  
կը լսուի, մանաւանդ անոնցմէ որ զարդացում չունին:  
Տգէտ մարդիկ ունին անթիւ նախապաշարումներ, շատ  
մը անմիտ երկիւղներ, շատ մը սնուոի կարծիքներ և  
աւելորդապաշտութիւններ, որոնք երբեք հաւատալի ըլ—  
լալու արժանաւորութիւն չունին: Յետոյ, ուսանողի մը  
համար, իրաւցնէ ամօթալի պիտի ըլլայ հաւատաք ըն—  
ծայել այն տեսակ անձերու խօսքերուն, անոնց նա—  
խապաշարումներուն, որոնք յաճախ շատ վեաս կը հասցը—  
նեն և միշտ ծիծաղելի են:

3. Հետեւեալ փակագիծներում մէջ դրուած բառերում  
նոլովը փոխեցէք լստ իմաստին:

Այս (հեղինակ) սկզբունքները բարոյական են. — Վաղանցուկ են (մարդ) ուրախութիւնները. — (Լեն) վրայ բնակիւր նախընտրելի է քան (դաշտ) մէջ. — Պատժուեցար քու (ծովուրիւն) համար. — Կայարան գայինք (ծննդը) հետ. — Այն օրը (յես) կը փչէր ուժ-գին հով մը. — (Դրացի) միշտ բարի խորհուրդներ ընդունեցայ. — Լոնտրա (մեկնիլ) վրայ ենք. — Ամէն մարդ (նպատակ) մը կը ծառայէ. — Շուտ կամ ուշ պէտք է յաջողիլ (դիտաւորուրիւն) մէջ. — Ո՞րքան անիրաւութիւն այն (պարիսպ) ներս. — Ճամբուն մէջ հանդիպեցայ շատ մը (բարեկամ). — (Ուսում) ձեռքով հրաշքներ կը գործուին. — Բաց ի (հայր) ամէնքն ալ աքսորուեցան. — Առանց (նաւապետ) նաւը ճամբայ չելեր. — (Մայր) հեռու՝ սէր պիտի չգտնես. — (Դիպրոց) առջեւ միշտ մուրացիկ մը կը գտնուի. — Տես թէ (դուռ) ետեւ կայ մէկ մը. — (Տօն) ետքը զիրար պիտի տեսնենք. Ո՞րչափ մրջիւններ կան (ոտք) տակ. — (Եկեղեցի) քով կը բնակի մեր (տուն) հին (բարեկամունիկ) մէկը:

4. Հետեւեալ շեղազիր բատերում մէջ եղած ծայնափոխութիւնները և զեղչումները բերանացի ըսէք:

Արժայն աշքը, մօր սիրտը, եղին լուծը, գարնան ծաղիկները, երեկուան հանգեսը, տիկնոց կրկնոցը, գրին կողը, նուան կեղեւը, տղում կրծկալը, եկեղեցւոյ խնկանցը, Առվաշուի Հնդամատեանը, թագաւորին սենեկապանը, գրչակորը:

5. Գրել սէկ մէկ օրինակ, զործադրելով ծայնափոխութիւն կամունները:

6. Հետեւեալ խօսքերում մէջ ցոյց տուէք ծայնափոխութիւն կրած բատերը:

Թղթաբերը գեռ հասած չէ. — Այսօր արձակեցի գոնապաննը. — Շատ մտացի կ'երեւի այս մանուկը. — Կորեկան հատերը թոշուններուն կեր կ'ըլլան. — Իշարեր մը ածուխ գնեցի. — Ցետոյ զզնումը անօգուտ է. — Կատուին խաղը՝ միին մահ է. — Աշնան առատ պտուղներ կ'ըլլան. — Պաղատունը չոր և հովոտ տեղ կը շինեն. — Կաղնի ծառին կեղեւով մորթերը կը մաք-րեն. — Գետակներու վրայ կամրջակներ կը ձգեն. —

Գետնի տակ կը գտնուին հանքային ջրոյ աղբիւրներ . — Կոյրը երրոր կուրին առաջնորդէ , երկուքն ալ խորխորատ կ'իյնան . —

7. Դրաւոր բացատրեցէք նետեւեալ բառերը :

Ուռկան , ողջակէզ , մազիլ , ժանիք , մագաղաթ , թաթառ , զրոշմ , ձեռազիր , մաչիճ , նահանգ , մարգարէ , նախնիք , պուրակ , մաչիկ , հարիկահան , պչրանք , թակարթ , սարաւանդ :

8. Եռծել նետեւեալ խօսքը (զրաւոր) բերակամական ծեւով :

Առանց յուզմունքի ապրիլ , առանց խղճի խայթի մեռնիլ , բնական վարձատրութիւն է պատուաւոր և իմաստութեամբ կանոնաւորուած կեանքի մը :

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

Ոտլանի և Դրանդոյի մենամարտը

Այիւներանդ սուրը բռներ է Ոռլան .

Ան լաւ լրսեր է Ֆլրանկներուն վրհատիլն :

Յաւն այնքան մեծ է որ կարծես սիրտն ահա Պիտի պայթի : Հեթանոսին կ'ըսէ ան .

«Թող Աստուած քեզ ամէն շարիք պարզեւէ :

Այնպիսի մէկն սպաննեցիր , զոր ես քեզ

Կը համարիմ թէ պիտի շատ սուղ ծախեմ» :

Կը խըթէ ձին . ովլ պիտ՝ յաղթէ . կը կոռուին :

Դրանգոյին քաջ էր և կաշնեղ՝ կաշմրուռն

Եւ կըոփիւի մէջ համարձակ : Իր ճամրուն

Մէջտեղ անի հանդիպեցաւ Ոռլանի :

Տեսած չէ զայն , բայց կը ճանչնայ զանիկա

Իր խրոխտ դէմքէն , չքնաղ մարմնէն , նայուածքէն

Ու քալուածքէն . դողը կ'առնէ , չի կրնար

Պաշտպանել ինքզինքը . կ'ուզէ խուսափիլ

Բայց ի զուր . կոմսը կը զարնէ այնպիսի

Հարուած մ'ահեղ՝ հիանալի , որ անոր

Կորդակն ամբողջ կը ճեղքէ քիթը մինչեւ ,

Կը կտրէ քիթ՝ բերան՝ ակռայ՝ կոճղն ամբողջ,  
Գեղավերտ զրահն և ոսկէզօծ իր թամրին  
Գունդն, յենարանն արծաթ, և իր նըժոյգին  
Գաւակը խոր ու խոր. դարման և ոչ մի,  
Ըստաններ է երկուքն ալ. մէն մի Ապանոս  
Կը հեծեծէ. խոկ Ֆրանկները կ'ըսեն,  
«Ո՞ր ապաւէնը խիստ աղէկ կը զարնէ»:

ՈՈՂԱՆԻ ԵՐԳԸ. (Թրգմ. Հ. Ա. Ղազիկիան) .

Արթեներանդ - արիշնի գոյնով: Վհատիւ - սիրտը կոտրի, անձրիիլ: Խթել - խորի, հրել, մշտել, դրդել: Կաշնեղ - կաշեղին: Կաշմբուռն - խիստ ուժով, գորաւոր: Խուսափիւ - փախչիլ, շեղիլ, մէկ կողմ իյնալ: Ի զուր - փուձտեղը, պարապ տեղ: Ահեղ - ահսելի, սոսկալի: Զրահ - երկարէ հազուստ, պատսպարուրին, զենք: Գեղավերտ - զեղեցիկ հիւսուած՝ շրայաձեւ: Թամբ - համեստ (տ. սէմբ): Գաւակ - կենդանիներում ևտեւի կողմը: Ապանոս - Ապանցի: Հեծեծել - հարաչել, ափսոսալ: Ապաւէն - ապաստան, օգնական: Կոճզ - մարմին ասանց գլխոյ, ժամի բուն, շենքի վարի մասը:

### Հոլովումն բառերու

77. Ինչպէս ըսինք (72) բառի մը խօսքի մէջ այլեւայլ կերպով փոխուած ձեւերը՝ հոլով կը կոշուին, և բառ մը հորավի՝ ըսել է անոր փոխուած զանազան ձեւերը զուրցել կամ զրել:

Այդ փոխուած ձեւերը վեց հատ են և կը կոշուին Ռոդական, Հայցական, Աեռական, Տրական, Բաւառական, Գործիսկան:

Գոյցական և Ածական բառերու հոլովներուն մէջ  
Ուղղականն և Հայցականը արտաքսապէս իրարմէ տար-  
բերութիւն չունին, ինչպէս նաև Անոականն ու Տրո-  
կանը, բայց նշանակութեան մէջ մեծ տարրերութիւն  
ունին. իսկ Դերանուններու հոլովումին մէջ անոնք  
արտաքին ձեւով ալ իրարմէ կը տարրերին:

Բառ մը կը հոլովուի թէ եզակի և թէ յոքնակի  
թիւերով (70):

78. Խօսքի մը մէջ բառերու հոլովումին պատ-  
ճառը բայերն են, (60) որովհետեւ գործածուած բա-  
յին համեմատ՝ բառ մը այս ինչ և կամ այն ինչ  
հոլովով կը դրուի, բաց ի Անոական հոլովէն՝ որ  
բայէ կախմունք չունի, այլ քովը գտնուած ուրիշ  
բառէ մը: — Ուստի հոլովներէն իւրաքանչիւրին  
նշանակութիւնն ըմբռնելու համար՝ պէտք է նայիլ թէ  
անոնցմէ ամէն մէկը ի՞նչ հարցմունքի կը պատասխա-  
նեն: Արդ

Ուղղականը կը պատասխանէ եզակիին մէջ ո՞վ,  
ի՞նչ բան, և յոքնակիին մէջ որնեք, ի՞նչ բաներ՝ բայի  
մը քով դրուած հարցումներուն. զոր օրինակ.

Եզակի. — Մարդը բանաւոր է. — Ո՞վ բանա-  
ւոր է. — մարդը.

Ցոքնակի. — Ծովերը խոր են. — Ի՞նչ բաներ  
խոր են. — ծովերը:

Հայցականը կը պատասխանէ եզակիին մէջ զ՞ով,  
ի՞նչ բանը. և յոքնակիին մէջ զորնեք, ի՞նչ բաները՝  
բայի մը քով դրուած հարցումներուն. զոր օրինակ.

Եղ. — կը սիրեմ Հրանդը. — զ՞ով կը սիրեմ.  
— Հրանդը:

Ցոքն. — Արտերը հնձեցին. — ի՞նչ բաները  
հնձեցին. — արտերը:

Անուականը կը պատասխանէ եզակիին մէջ որո՞ւն,  
ի՞նչ բանին, և յոքնակիին մէջ որո՞նց, ի՞նչ բաներու  
գոյականի մը քով դրուած հարցումներուն. զոր օրինակ.

Եղ. — Ճրագին լոյսը մարեցաւ. — որո՞ւն լոյսը.  
— ճրագին:

Յորեն. — Ծաղիկներուն գոյները բազմազան են.  
— ի՞նչ բաներու գոյները. — ծաղիկներուն:

Տրականը կը պատասխանէ եզակիին մէջ որո՞ւն,  
ի՞նչ բանին, և յոքնակիին մէջ որո՞նց, ի՞նչ բաներուն  
բայի մը քով դրուած հարցումներուն. զոր օրինակ. (Մայթ)

Եղ. — Աղբատին հաց տուաւ. — որո՞ւն տուաւ.  
— աղբատին:

Յորեն. — Պատիժներու ենթարկուեցան. — ի՞նչ  
բաներու ենթարկուեցան. — պատիժներու:

Բացառականը կը պատասխանէ եզակիին մէջ  
որմէ, ուսկի՞ց, ի՞նչ բանէ, և յոքնակիին մէջ որո՞նցմէ,  
ի՞նչ բաներէ՝ բայի մը քով դրուած հարցումներուն,  
զոր օրինակ.

Եղ. — Հրանդէն փոխ առի. — որմէ փոխ  
առի. — Հրանդէն:

Յորեն. — Դարաններէն հանեցին. — ուսկի՞ց,  
ի՞նչ բաներէն հանեցին. — դարաններէն:

Գործիականը կը պատասխանէ եզակիին մէջ որո՞վ,  
ի՞նչո՞վ, և յոքնակիին մէջ որտեցմո՞վ, ի՞նչ բաներով՝  
բայի մը քով դրուած հարցումներուն. զոր օրինակ.

Եղ. — Հրաշըով ազատեցաւ. — որո՞վ, ի՞նչո՞վ  
ազատեցաւ. — հրաշըով:

Յորեն. — Արձաններով զարդարեց. — ի՞նչ բա-  
ներով զարդարեց. — արձաններով:

Կանոնաւոր Հոլովումներ

**79.** Բառերուն մեծագոյն մասը կը հետեւին հուլովման կանոնաւոր ձեւերու, իսկ փոքրագոյն մաս մ'ալ անկանոն ձեւերով կը հոլովուին:

Կանոնաւոր հոլովումն ալ հինգ ձեւ ունի Եղակիի համար. իսկ յոցնակիի համար բոլոր բառերը մէկ ձեւ միայն ունին:

Եղակիի մէջ հինգ ձեւերը իրարմէ կը զանազանին իրենց սեռական հոլովին վերջին վանկին մէջ գտնուած ձայնաւորին տարբերութենէն. այդ ձայնաւորը կը կոչենք բնորոշ ձայնաւոր:

Առաջին հոլովման բնորոշ ձայնաւորն է ի, երկրորդինն է ոյ, երրորդինն է ու, չորրորդինն է ա, հինգերորդինն է եա. զո՞ր օրինակ.

**Ուղղական**

**Եեռական**

Ա.	<i>Հոլովում</i>	— բառ	բառ-ի
Բ.	»	— սէր	սիր-ոյ
Գ.	»	— ծով	ծով-ու
Դ.	»	— գարուն	գարն-ան
Ե.	»	— ծերութիւն	ծերութ-եան

**80.** Կը դնենք հոս ցուցակը այս հինգ ձեւով հոլովումներուն, իրենց յաճախագոյն գործածութեան աստիճանին կարգով.

Եղանկի	Ա	Բ	Գ	Դ	Ե
	Հ-Լ-Հ-Լ-Հ-	Հ-Լ-Հ-Լ-Հ-	Հ-Լ-Հ-Լ-Հ-	Հ-Լ-Հ-Լ-Հ-	Հ-Լ-Հ-Լ-Հ-
Բնորոշ ձայն.	ի	ոյ	ու	ան	հան
Ուզգ. և Հայց.	բառ	սէր	ծով	զարուն	ծերութիւն
Անդ. և Տրդ.	բառ-ի	սիր-ոյ	ծով-ու	զարն-ան	ծերութ-եան
Բացառական	բառ-է	սէր-է	ծով-է	զարուն-է	ծերութ-ենէ
Գործիական	բառ-ով	սիր-ով	ծով-ով	զարուն-ով	ծերութ-եամբ

81. Յոքնակի բառերուն հոլովմունքը մէկ ձեւով միայն կ'ըլլայ, եր և կամ եւր մասնիկներով կազմուած (70): — Այդ անփոփոխ ձեւն հետեւեալն է.

Ուզգակ. և Հայցի.	Ծով-եր	Հովիւ-ներ
Անուակ. և Տրակ.	Ծով-եր-ու	Հովիւ-ներ-ու
Բացառական	Ծով-եր-է	Հովիւ-ներ-է
Գործիական	Ծով-եր-ով	Հովիւ-ներ-ով

### Գիտելիք

82. Վերը զբուած հոլովման ձեւերը բառերու անորոշ ձեւերը (67-68) կը ներկայացնեն. որոշեալ ձեւերն ասոնցմէ ուրիշ տարբերութիւն չունին՝ բայց եթէ նոյն բառերուն վերջը զբուած որոշիչ յօդը (68) կ'ունենան, այսինքն լ կամ և տառերն, ըստ որում բաղաձայն և կամ ձայնաւոր տառով վերջանան, բաց

ի գործիական հոլովէն որ երբեք յօդ չտաներ. զոր օրինակ.

Ծովը, ծով-ուն, ծով-էն, ծով-ով.

Ծով-երը, ծով-եր-ուն, ծով-եր-էն, ծով-եր-ով  
և այլն:

83. Բառերը հոլովելու ժամանակ պէտք է ուշ դնել այն կանոններուն որ աւանդեցինք ձայնափոխութեան (71-74) և զեղման (75) վրայօք խօսած աւտեննիս: — Այդ կանոններուն հետեւանքով կը հոլովուին հետեւեալ և անոնց նման բառերը.

Դիր, զրի, զրով. — պարտէզ, պարտիզի, պարտիզով. — թուղթ, թղթի, թղթով. — յոյս, յուսոյ, յուսով. — ամիս, ամսոյ, ամսով. — մարմին, մարմնոյ, մարմնով. — պատիւ, պատուոյ, պատուով. — թիւ, թուոյ, թուով. — ջուր, ջրոյ, ջրով. — խորհուրդ, խորհրդոյ, խորհրդով. — Աստուած, Աստուծոյ, Աստուծով. — զուռ, զրան, զուռով. — ձուկ, ձկան, ձուկով. — տուն, տան, տնով. — անուն, անուան, անունով. — կնիկ, կնկան, կնիկով. — ծունկ, ծնկան, ծնկով կամ ծունկով. — խոստում, խոստման, խոստումով. — մանուկ, մանկան, մանուկով. — արիւն, արեան, արեամբ. — կորուստ, կորստեան, կորստեամբ. — փախուստ, փախըստեան, փախստեամբ. — զալուստ, զալստեան, զալստեամբ. — ծնունդ, ծննդեան, ծննդեամբ. — սնունդ, սննդեան, սննդեամբ, և այլն:

84. Ժամանակի վերաբերեալ բառերէն ոմանք Դ. Հոլովման սեռականի ան վերջաւորութեան տեղ՝ ուսան ձեւը կ'ընդունին, զոր օրինակ.

Օր, օր-ուան. — ամառ, ամառ-ուան. — ձմեռ,  
ձմեռ-ուան. — զիշեր, զիշեր-ուան. — երէկ-երեկ-

ուան. — այսօր, այսօր—ուան, և այլն։ Այսպիսի  
բառերուն բացառականը կ'ըլլայ՝ օրուընէ, երեկուընէ,  
այսօրուընէ, և այլն։

**85.** Տեղ մը ցոյց տուող բառերու ուղղական հու-  
լովը՝ բաց ի այն նշանակութենէն որ վերը զուր-  
ցեցինք (78) ունի ուրիշ նշանակութիւն մ'ալ մեր  
աշխարհաբար լեզուին սեփական և շատ գործածա-  
կան, այսինքն՝ երբ տեղ ցուցնող բառը կը միանայ  
սովորաբար դերանուանական ս, դ, ե, զիմորուշ յօ-  
դերուն հետ (106) բանի մը մէջը և կամ ուր ըլ-  
լալը կը ցուցնէ, և կը պատասխանէ ուր, ուրտեղ  
հարցմունքին միայն եզակի բիշին մէջ։ Այսպէս կ'ը-  
սենք սովորաբար՝ սենեկս եմ (այսինքն՝ սենեկս  
մէջն եմ)։ — դեռ անկողինեղ ես (այսինքն՝ անկողնիդ  
մէջն ես)։ — տղան պարտէ՞զն և (այսինքն՝ պարտի-  
զին մէջ է). — մայրդ եկեղեցի զնաց (այսինքն՝ եկե-  
ղեցիի մէջ զնաց)։ — կարաւանն Երուսաղեմ հասաւ  
(այսինքն՝ Երուսաղեմի մէջ հասաւ)։ — համակը զըր-  
պահդ և (այսինքն՝ զրպանիդ մէջ է)։ — դոյլը յուրք-  
ինկաւ (այսինքն՝ ջրհորին մէջ ինկաւ)։ — դիակը  
զերեզմանը դրին (այսինքն՝ գերեզմանին մէջ), և այլն։

**86.** Հայերէն բառերուն ոչ միայն ամենամեծ  
մասը լի, Հոլովման (80) ձեւով կը հոլովուին, այլ  
նաեւ միւս հոլովներուն վերաբերեալ շատ մը բառեր  
ալ կրնան լի։ Հոլովման ձեւով ալ հոլովուիլ. որով-  
հետեւ աշխարհաբար լեզուն (որ զրաբարէն ժառան-  
գած է հոլովումներու տեսակները) ոչ միայն անոնց  
թիւը պակսեցուցած է, այլ նաեւ հետամուտ է զեռ  
աւելի պարզելու և պակսեցնելու հոլովներու ձեւը  
և հոլովումներու թիւը. ուստի ինչպէս զրաբարի այ  
և եր սեռականի վերջաւորութիւնները ջնջեր է, կը

ջանայ հետզհետէ ջնջելու նաեւ միւս հոլովումներու սեռական վերջաւորութիւններու տարբերութիւնները. (որոնք այսօր գործածութեան մէջ են), այնպէս որ հոլովումի երեք տեսակ միայն մնան, այսինքն՝ ի, ու, ևա բնորոշ ձայնաւոր ունեցողներն (79):

**87.** Բ. Հոլովման տակ գնացող այն բազմավանկ բառերը որ ի տառով կը վերջանան՝ իրենց վերջին ի տառը չ-ի կը փոխեն սեռական և տրական հոլովներուն մէջ. զոր օրինակ.

**Ուզ.** և Հյց. ոսկի որդի զինի եկեղեցի  
**Աեռ.** և Տրկ. ոսկւ-ոյ որդւ-ոյ զինւ-ոյ եկեղեց-ւոյ  
 Բացառակ. ոսկի-է որդի-է զինի-է եկեղեցի-է  
 Գործիական. ոսկի-ով որդի-ով զինի-ով եկեղեցի-ով

**88.** Բոլոր բայերուն անորիշ դերբայները (133/5)  
 Դ. Հոլովման տակ կ'երթան. զոր օրինակ. լալ,  
 լալ-ու, լալ-ով. — տեսնել, տեսնել-ու, տեսնել-  
 ով. — ծնանիլ, ծնանելու, ծնանել-ով. ուշ դնելու  
 է սակայն որ իլ վերջաւորութիւնը՝ միւս հոլովնե-  
 րուն մէջ ելի կը փոխուի:

**89.** Իս վերջացող յատուկ անունները Բ. Հո-  
 լովման տակ կ'երթան՝ կորսնցնելով իրենց ա վեր-  
 ջին զիրը. զոր օրինակ. Ասիա, Ասի-ոյ. — Խտալիա,  
 Խտալի-ոյ. — Գերմանիա, Գերմանի-ոյ. — Աւո-  
 յիա, Աւոյի-ոյ, և այլն:

**90.** Ում վերջացող բառերը կ'երթան Դ. Հոլո-  
 վման տակ. զոր օրինակ. Խաւարում, Խաւարմ-ան.  
 — թաղում, թաղմ-ան. — Հալածում, հալածմ-ան.  
 — խոստում, խոստմ-ան, և այլն:

**91.** Իս վերջացող բառերէն ոմանք կը հոլո-  
 վուին թէ՛ Ա. և թէ՛ Ե. Հոլովման ձեւով. զոր օրինակ.

անկիւն, անկիւնի, անկիւնով և կամ անկեան, անկեամբ. — արիւն, արիւնի, արիւնով և կամ արեան, արեամբ. — սիւն, սիւնի, սիւնով և կամ սեան, սեամբ, և այլն:

92. Աշխարհաբարի մէջ բոլոր յատուկ անունները կը հոլովուին Ա. Հոլովման ձեւով. զոր օքինակ. Յիսուս, -սուսի, -սով. — Մարկոս, -կոսի, -կոսով. — Եարապետ, -պետի, -պետով: Բայց կան դրաբար լեզուի հետեւողութեամբ հոլովուած յատուկ անուններ ալ՝ որոնցմէ ըստ կարելւոյն պէտք է խորշիւ աշխարհաբար զրած ժամանակնիս. այսպէս են, զոր օքինակ. Յովաչի, -եփայ, Մեսրոպ, -ըռպայ, Տիրան, -րանայ, Հայկ, -կայ, Յովհաննէս, -հաննու, Յովնան, -վնանու, և այլն:

93. Բոլոր բիւն վերջացող բառերը Ե. Հոլովման տակ կ'երթան:

94. Կան խումբ մը բառերու՝ որ զրաբար լեզուի ըն վերջացող բառերէ (զոր օքինակ. սերմըն, հիմըն, կողմըն, և այլն) առաջ կու զան՝ աշխարհաբարի մէջ կորուսած ըլլալով ըն վերջաւորութիւնը, որով մնացեր են սերմ, հիմ, կողմ, հիւս, տուտ, դուռ, լեռ, ծունկ, մուկ, նուռ, եղէգ, լիսեռ, ունկ, և բոլոր ում վերջացող բառերը (90): — Այս տեսակ բառերը կը հոլովուին թէ Ա. և թէ Դ. Հոլովման ձեւով. զոր օքինակ. սերմ, -մի, -մով և կամ սերման, սերմամբ. — տուտ, տուտի, տուտով և կամ տտամբ. — լեռ, լեռի, լեռով և կամ լեռ, լերան, լերամբ. — մուկ, մուկի, մուկով և կամ մուկ, մկան, մկամբ. — ուսում, -մի, -մով և կամ ուսման, -մամբ. — խաւրում, -մի, -մով և կամ խաւարման, -մամբ. — անկում, -մի, -մով և կամ անկման, -մամբ.

— տնօրինում, —մի, —մով և կամ տնօրինման, —մամբ. — խոստում, —մի, —մով և կամ խոստման, —մամբ, և այլն:

### 7. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըմթերցումը և ցոյց տալ ամոր մէջ որոշեալ և ամորոշ գոյական բառերը, և ըսել խրաքանչիւրիթ պատճառը:

2. Համառոտիւ զբել թէ ի՞նչ օգուտ ունի ըմդմանուր պատմութիւնը և ի՞նչ մասնականը:

3. Ստուգեցէ՛ք հետեւեալ բառերում կազմութիւնը և ըսէ՛ք թէ խրաքանչիւր բառ ո՞ր հոլովման կը վերաբերի:

**Զրհոր,** գրոշակիր, ծորենի, քրծաղեստ, օդագործ, քրմանոյշ, ամսամուտ, օրէնտիր, բերդապահ, ամփոփում, գերութիւն, գինետուն, այգեկութ, գիւղաքաղաք, ձեթաման, գետեզը, եղրօրորդի, եղէզնախունկ, զուարճալիք, եռոտանի, թատերախաղ, լուղորդ, խուժան, թարթափում, իւղագործ, թիկնաթոռ, լուսամուտ, միջնաբերդ, նախարար, պատուհաս:

4. Գտնել տասը բառ, որոնց սեռականները ծայնափոխութեամ ենթակայ ըլլան:

**Օրինակ.** Չուկ, ձկան, ձուկով:

5. Գտնել ժամանակ ցուցնող երեք բառեր, որոնց սեռականը ան ըլլալու տեղ ուան վերջանայ և հոլովել զամոնք զրաւոր:

**Օրինակ.** Առտու, առտուան, առտուընէ, առտուով:

6. Գրել նիմք բառ որոնց սեռականնին ի բմորոշ ծայնը և ի փոխուի:

**Օրինակ.** Գերի, գերւոյ, գերիէ, գերիով:

7. Լուծել հետեւեալ խօսքը քերականօրէն:

**Անմեղութիւնը հայելի մէէ, որ կը ցոլացնէ իր մէջ Աստուծոյ պատկերը:**

**8.** Ուղղագրել թելաղըութեամբ հետեւեալ հատուածը:

Տեսանձ էք երբեք արեղական ելքը ամառուան գեղեցիկ առաւօտ մը: Եթէ ձեր աշքերը ունեցած չեն այնպիսի հոյակապ տեսարանի մը վայելքը, փութացէ՛ք

Դիմել ծովեղերք, ելէք բլրան մը գագաթը, բարձրացէք  
լռան մը կատարը, և ակնկառոյց դիտեցէք արեգա-  
կան եկը:

Այս հիասքանչ երեւոյթին տեսքը որ միշտ նոյն,  
միշտ նոր և հիանալի է, աւելի երազ զարնել պիտի  
տայ ձեր սիրտը, պիտի բարձրացնէ ձեր միտքը ագնը-  
ւական մտածումներու, պիտի տայ ձեր հոգւոյն նոր  
եռանդ մը:

9. Հետեւմալ պատմուածքը նիսթ առնելով՝ շարադրե-  
ցէք զղական նամակ մը ձեր մէկ ընկերոջ կողմանէ,  
պարզ ոճով, նամառօտ ձեւով և սրտաշարժ:

Զղում. — Աշակերտ մը պատմուած էր, նա որ-  
համարհեց արուած պատիմը: Փոխանակ ճանչնալու իր  
յանցանքը, նա թերացաւ նաեւ յարգանքի մէջ հանդէպ  
իր ուսուցչին: Սակայն յաջորդ օրը կը զղայ իր ըրա-  
ծին վրայ և նամակ մը կը գրէ ուսուցչին, անկէ թո-  
ղութիւն ինպրելու համար:

### ԲՆԹԵՐՑՈՒՄ

Մամնական պատմութեան օգտակարութիւնը

Սիրելի Հենրիկոս, ես լուրջ իրերու վրայ կը խօ-  
սիմ քեզի, և թերեւս քեզ կը ճանձրացնեմ, բայց եթէ  
յաջողէի սորվեցնել քեզի քննելու տմէն բան որ կը  
պատահի քու չուրջդ, անկէ լոյս և խրատ հանելու  
նպատակաւ՝ կեանքի կրթութեան համար, ես պիտի  
չզղայի արդարեւ քեզի երբեմն ճանձրացուցած ըլլալուս  
վրայ: Դարոցներու մէջ այնչափ պատմութիւն կ'աւան-  
դուի որ կրնայ մարդոց տասը սերունդներու փորձա-  
ռութեան զաս ըլլալ, բայց հոն յաճախ այնչափ յոռի  
կերպով կ'աւանդուի պատմութիւնը, որ շատ անգամ  
ապարդիւն տեղեկութիւն մը միայն կրնայ քաղուիլ անկէ:

Ես չեմ արհամարհեր, ընդհանուր պատմութիւնը,  
անիկա որ մեզի կը սորվեցնէ թէ ինչպէս և երբ կայ-  
սըրներ և թագաւորներ զիրար սպաննած են, և սպաննել

տուած են այնքան ժողովուրդ՝ սնոսի պատուասիրութեան մը համար, կամ փոխազարձարար իրարմէ յա-փրշտակելու համար քանի մը գեղեցիկ գտառներ։ Այն ամենը որ մարդկային է՝ պէտք է զմեզ հետաքրքրէ, բայց ընդհանուր պատմուրիւնը սորվելու համար, պէտք չէ զանց ընենք կարգալու նաեւ մասնականը, անիկա որ մեր չորս կողմը կը կատարուի, մեր աշքին առջեւ, և որ կրնայ և պէտք է հետաքրքրէ զմեզ ուրիշ ամեն բանէ աւելի, որովհետեւ մենք այս մանր և ամենօրեայ պատմութեան փոքր գերասաններն ենք, և չարկ է կրենք անոր վիշտերն, ինչպէս կը վայելենք անոր հա-ճոյքներն։ Մարդիկ արդէն միշտ նոյն են, իրենց կիր-քերուն մէջ, իրենց ատելութիւններուն մէջ, իրենց սէրերուն մէջ իրարու շատ կը նմանին, ինչպէս երբ կը կոչուին Մեծն կարողոս, Յովհաննէս Բոնմէ, Նա-պոլէոն և Աեմպրոնիոս։

Հանձարեղ մատենագիր մը գրեց ձաւրորդուրիւմ մը իր սենեակին շոշրջ. և շատ բան զտաւ տեսնելու այն փոքր միջոցին մէջ՝ ստուար հատոր մը տալու մեզի և ուսուցանելու շատ և գեղեցիկ բաններ։ Արդ, ուրիշ մատենագիր մը որ ունենայ նոյն սրամտութիւնը կրնայ գրել գիշդի մը պատմուրիւնը և պիտի կարենայ տալ մեզի բարոյական, քաղաքակրթական և կրօնական շատ դասեր, յօրինելով ստոյդ և սեփական հանրագիտարան մը, աւելի օգտակար և գործնական գիրք մը քան շատ մը տեսականի հատորներ, որոնք քիչ կը հասկցուին, և գրեթէ միշտ վասակար կերպով կը գործածուին։

ՄԱՆՏԵՂԱՑՑԱ «ԳՐՈՒ»

### Անկաման նոլովումներ

**95.** Բառերու փոքրիկ խումբ մը անկանոն կեր-պով կը հոլովուին միայն եզակի թիւին մէջ, իսկ յոքնակիին մէջ ընդհանուր կանոնին (81) կը հետեւին։

Ա. Այս տեսակ բառերը (որոնք ազգականութեան  
ծաբեալ բառեր են) երկու խումբի կը վերա-  
պն հատեւեալ հոլովումներով.

Ա. խումբ՝ -որ վերջաւորուած սեռականներու.

Ուղղ-Հայց.	Հայր	Մայր
Աեռ-Տրկ.	Հօր	Մօր
Բացառական	Հօրէ, հօրմէ	Մօրէ, մօրմէ
Գործիական.	Հօրով, հօրմով	Մօրով, մօրմով

Այսպէս կը հոլովին նաև եղբայր, -բօր, -հօր-  
եղբայր, -բօր, -մօրեղբայր, -բօր, -սանահայր,  
-հօր, -սանամայր, -մօր, — կնքահայր, -հօր,  
կնքամայր, -մօր, -տիրամայր, -մօր, -կուսամայր,  
-մօր, — աստուածամայր, -մօր, — կաթնեղբայր,  
-բօր, -հարսնեղբայր, -բօր, եւայլն:

Բ. խումբ՝ -ոջ վերջաւորուած սեռականները.

Ուղղ-Հայց.	Քոյր	Լին
Աեռ-Տրկ.	Քրոչ, քեռ	Լեռջ
Բացառական.	Քոյրէ, քրոչմէ	Լեռջմէ
Գործիական.	Քոյրով, քրոչմով	Լեռջմով

Այսպէս կը հոլովուին բայր բառով կազմուածներն՝  
հօրաբոյր, հօրաբոջ կամ հօրաբեռ. — մօրաբոյր,  
-բրոջ կամ -բեռ. -հարսնբոյր, -բըռոջ կամ -բեռ,  
եւայլն: — լինտանեկան ձեւերը հօրբոյր, մօրբոյր,  
հարսնբոյր կը հոլովուին նաև Ա. Հոլովման պէս՝  
հօրբոյր, -բոյրի, -բոյրով եւայլն:

## 8. — ՀՐԱՀԱՆԳԵՆԵՐ

ԿՐՈՒ

1. Կարդալ և բերանացի սորմիլ ընթերցումին՝  
Բաւրը:

2. Ուզգազրել հետեւեալ հատուածը թելաղբութեամբ:  
Որքան լաւ է շնչել գիւղի մաքուր օղը, եղել գիւր  
բաղնաց բլուրի մը վրայ, հանգչեցնել տչքը երկնքի  
հրաշագեղ կապոյտին վրայ կամ գալարիներու և ծառ  
ոերու և կանաչութեան վրայ: Արիւնը աւելի արագ  
կը շրջի երակներուն մէջ, թռքերը կ'ընդլայնին և թըթ-  
ուածինի առատ պաշար մը կ'ամբարէ իրեն մէջ, ստա-  
մոքսն աւելի գիւրութեամբ կը մարտէ, միտքն աւելի  
արթուն կ'ըլլայ. անպատճելի բար կենդանութիւն մը  
զմեզ կը զօրացնէ և զուարթագին կ'ընէ և օրչնել կու-  
տայ կեանքը:

3. Հետազայ բառերուն թէ՛ եզակի և թէ՛ յոքմակիլ  
նոլովթերը զրիլ:

Կաթնեղբայր, տալ, կեսուր, աներ, տիրամայր, վա-  
նահայր:

4. Փակագծի մէջ դրուած հետեւեալ զոյականները  
վերածել պահանջուած նոլովթերուն:

Ես հետեւող պիտի ըլլամ առաքինի (մարդ) գոր-  
ծերուն. — Ո՞ր բարի աշակերտը սիրուած չէ իր (ու-  
սոցիչ). — Սա զերաստնը շատ յաջողակ է իր (դեր)՝  
մէջ. — Եղբայր մունիմ որ խիստ մեծ (նոանդ) կը  
կատարէ յանձնուած գործերը. — (Հօրաբոյր) գուստը  
գիւղ մեկնեցաւ իր (ներ) հետ. — Ա.յ՛ (տանտիկին)՝  
հարսը անորդի է. — Իմ (հօրաբոյր) նուէր ստացայ  
զոյգ մը օղ. — Մայիս ամիսը (Ասուշամամայր) ջեր-  
մեռանդութեան նուիրուած է. — Վանքի մը աբեղանե-  
րը (վանահայր) հանգէպ (յարգանք և հնագանդուքիւնն)՝  
պարտականութիւն ունին. — (Առնակին) պարտքն է  
հպատակիլ իր (ամուսին). (Կերահայր) մը խորհուրդը  
աւելի կ'արժէ քան (բարեկամ) տուածը. — Իշխանը  
(Անդունք) շքանշան տուաւ իր (կարնեղբայր):

5. Հետեւեալ խօսքերուն եզակիները յոքմակիի և յոք-  
մակիները՝ եզակիի զարձուցէք բիրանացի:

Սյս ծառերուն տերեւները հոտաւէտ են. — Ամէն  
մէկ աքազաղ իր աղբիւսին մէջ կ'երգէ. — Աղբիւրները

լեռներուն ստորաները կը գտնուին . — Մանուկը իր ծնողքին քովէն չի հեռանար . — Գետերուն ջուրերը դէպ ի ծով կը վաղեն . — Այրէ՛ առաքինութիւնը և ուրախ կ'ընես մայրգ . — Ասոնք բարեկամներու խօսքեր չեն . — Նա բարի օրինակ կու տայ ինձի , որովհետեւ ուսման նուիրուած անձ մ'է . — Մի դպիր այն անօթին կանթին . — Անձրեւները պիտի նպաստեն բերքերուն :

6. Բազարիցէք զրատոր՝ նետեւեալ մշակութեամ վերաբերող բառերը :

Մանզազ , գերանդի , սայլ , յօտոց , հողարիր , մանկեսն , շառտիչ , տափան , քերիչ , խլիչ , արօր , մաճ , խոփ , կորեպեզ , բաչ , րրիչ , սանար :

Օրինակ . Մանզազը խոտ հնձելու գործիք մ'է՝ կէս լուսնոյ ձեւով :

7. Խօսքիր կազմեցէք լսելով թէ ինչ կը նայթայթիմ մարդում նետեւեալները :

Կանեփը , շերամը , ոչխարը , աւազը ; անտառը , կտւը , կենզանիները , կաթը , երկիրը , հանքերը , ծովը :

Նետեւեալ լսուածքները զրութեամ նիւթ լսելով՝ շարալիցէք —

### Ժամանակին կարեւորութիւնը

Անզզիացիք կ'ըսեն թէ ժամանակը գրամ է , Հասկընելու համար մարդոց որ ժամանակը թանկագին իր մ'է , և թէ պէտք է խելքով գործածել զայն : — Հին հեղինակ մ'ալ կ'ըսէ . «Եթէ լաւ գործածես ժամանակը , ամէն բան լաւ ըրած կ'ըլլաս , և եթէ ամէն բան ժամանակին կատարես , ամէն բանի տէրը պիտի ըլլաս» :

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

#### Հայկական Զատիկի

Զըսլմցուցի՞ն անոր լեղի դառն ու ժանտ ,  
Այրական անարդ չըպատռեց կուրծքը անոր ,  
Չըծեծեցի՞ն , չըծաղրեցի՞ն , ամպարիշտ  
Չեռք մը չգամեց զայն անիծեալ փայտին վրայ :

Բայց ինչ հըզօր փառապանծ յարութիւն,  
Չե՞ն չնչեր դեռ ովսոննաներն որոտուն,  
Եւ ուր որ խաչ մ'իր բազուկները բանայ  
Յաղթահարուած չէ միթէ մահն հաւատքէն:

Ո՞վ Հայաստան, ես կը տեսնեմ, քու ծոցդ ալ  
Կը պատռեն նոր փարիսեցիք: Կը ժողվեն  
Տիղմը և ցեխն ու երեսիդ կը նետեն.  
Որ քու ծարաւդ անցընես՝ թոյն կու տան քեզ:

Բայց թէ անյագ վայրագ խուժանը ժըպիրէ  
Վու ձաղկըւած անդամներունդ վըրայ հէք  
Կը նորոգէ այսօր տանջանքը անարդ  
Դողդոթային, քու ալ Զատիկըդ մօտ է:

ՎԻԿՏՈՐԻԱ. ԱԴԱՆՈՒԻՐ. (Յաւիստ. Զրոյց).  
Թրգ. Հ. Ա. ԴԱՅԻԿԵԱՆ

Ժանտ – դաժան, դարշելի, վճառակար: Ամոզարիչու –  
անիրաւ, անօրին: Փառապանծ – փառաւոր, պանծարի:  
Որոտուն – որոտացող, զուացող: Յաղթահարութիւն – յաղթել,  
նուաձել: Հէգ – բշուառ, խեղճ, սղութենիք: Անյագ – միշտա-  
ցող, անկուչտ: Վայրագ – վայրենի, անզուր: Խուժան –  
խառնիձաղանձ: Ժպիրէ լիրք, աներես, յանդուզն: Զաղ-  
կութիւն – ժեծուիլ: Զատիկ – Հրեից Եղիպտոսին զատուիլը, –  
Սուրբ Յարուրիչն Քրիստոնի:

### Յատկացուցիչ և Բացայստիչ

97. Յատկացուցիչ կը կոչուի այն գոյական  
անունը՝ որ բանի մը որուն վերաբերիլլ կը ցուցնէ.  
Խոկ ցոյց տուած բանն ալ կը կոչուի յատկացնալ:  
Զոր օրինակ, երբ ըսենք բազաւորին որդին, ծովին  
ափուշերը, դատաւորին վձիսը, եւայլն, բազաւորին,

ծովին, դատաւորին բառերը ցոյց կու տան թէ որդին, ափունքը, վախոր որո՞ւն կը վերաբերին:

Յատկացուցիչը միշտ սեռական հոլովով կը զբուի և միշտ ալ յատկացեալէն առաջ՝ աշխարհաբարին մէջ:

98. Գոյական անուն մը կընայ ունենալ նաեւ իրեն բացայայտիլ, այսինքն՝ այնպիսի բառ մը որ կը բացատրէ զոյական անունին ի՞նչ կամ ով ըլլալ. իսկ բացատրուած բառը կը կոչուի բացայայտեալ: — Զոր օրինակ. հետեւեալ խօսքերուն մէջ.

Եփրատ և Տիգրիս գետերը, Մասիս լեռը և երեւան բաղարը Հայաստանի մէջ կը գտնուին. — Բարանը, մերենայ մը՝ որ քարեր նետելու կը ծառայէ, հին ժամանակներու պատերազմական արուեստին մէջ կը գործածուէր, գետերը՝ բառը կը բացատրէ Եփրատ ու Տիգրիսին ի՞նչ բան ըլլալնին, լեռը՝ կը բացատրէ թէ Մասիսն ի՞նչ բան է, բաղարը՝ երեւանին ի՞նչ ըլլալը կ'իմացնէ, մերենան՝ կը յայտնէ թէ բարանն ի՞նչ բան է. հետեւաբար այդ բառերը բացայայտիչ են. իսկ Եփրատ, Տիգրիս, Մասիս, Երեւան և բարան բացայայտեալներ են:

Այսպէս փոխազարձաբար բացայայտիչ և բացայայտեալ են հետեւեալ զուգեակ բառերը. Վարդան զօրավարը, թեւորու կայսրը, Մովսես մարգարէն, Արշակ բագատրը, եւայլն:

Ինականաբար բացայայտիչը բացայայտեալէն վերջը կը զբուի՝ միեւնոյն հոլովով:

## Թ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումը և ստորագծել ամոր մէջ եղած յատկացուցիչները և բացայացածիչները տարրեր նշաններով:

2. Ուղղագրել նետեւեալ հատուածը:

Բախտաւոր են անոնք որ պարտէզ մ'ունին իրենց տանը մօտ, ուր կրնան շրջագայիլ և վաղվզել առաւուսուն և երեկոյ զով ժամերուն մէջ, ուր կրնան հանդշիլ տերեւախիտ ծասի մը հովանուոյն ներքեւ օրուան աւելի տաք ժամերուն միջոց: Ո՞րչափ բան կրնայ դիմել և սորվիլ աղայ մը, նոյն խակ ամենափոքր պարտէզի մը մէջ: Բոյսերուն ծլիլը և մեծնալը, զանազան միջատներու ձեւն և սովորութիւնները, որոնք կը սողան տերեւններուն վրան և կը պահուրախն ծաղիկներուն մէջ, կամ կը բզզան զալարի զուրգերու շուրջը: Դարձեալ զննել բոյսերուն, խոսերուն և ծաղիկներուն տարրեր երեւոյթները օրուան զանազան պահերուն և տարւոյն այլեւայլ եղանակներուն մէջ:

3. Ցարմար յատկացուցիչներ զտէ՛ր նետեւեալ զոյականներում:

Տուրք, խաւարում, ճաշ, ուռկան, ոստայն, հաւկիթ, բանալի, վարձք, լուսին, մուրհակ, պտուղ, ողբ, ցուպ, երթեւեկ, տանիք, զանգակատուն, ծխան, չուր, ականջ, ոտք, ծածկոյթ, անիւ:

Օրինակ. Բնակարանի տուրքը, լուսնոյ խաւարումը:

4. Մէկ մէկ յատկացեալներ զըլ՛ք նետեւեալ սեպական բառերուն բով:

Երկրիս, արեւուն, աստղերուն, Աստուծոյ, սուրբերուն, Եւրոպայի, սաւառնակի, թղթատան, օղին, երկնքին, խոհանոցին, զեղերու, մանուկին, ծերուն, աղցերու, աղատութեան, Կարեկայ, Կոյի, շան, կովուն:

Օրինակ. Երկրիս առանցքը, արեւուն ճսուագայթը:

5. Հետեւեալ ածականները զոյականի զարձնելով՝ իրքեւ յատկացուցիչ զործածեցէք:

Հրեշտակային լեզու, մարդկային տկարութիւն, կանացի բնաւորութիւն, հայրական խրատ, վանական

վարդապետ, հոգեկան զմայլում, մտաւոր աշխատութիւն, օգային հոսանք, մորթային հիւանդութիւն, լեռնային խաղող, բաղդաւոր խաղ, զատկական շնորհաւորութիւն, անական դեղ, եղանակային հողմեր, հրարդիսային ժայռեր, հարսանեկան հրաւեր:

Օրիմակ. Հրեշտակի լեզու, մարդու տկարութիւն:

6. Հետեւեալ բառերում զոյակամիները յատկացուցիչի և ածականները զոյակաթ յատկացեալի դարձուցէր:

Ալէկոծ ծով, խոնաւ գետին, բարձր լեռ, խառնակ միաք, գեղեցիկ տեսարան, ընդարձակ գաշտ, աղնիւ բարեկամ, կանաչ տերեւ, կապոյտ երկինք, ամայի անապատ, թոյլ սիրա, թանձր մարմին, ճարտար ձեռք:

Օրիմակ. Ծովու ալէկոծութիւն:

7. Հետեւեալ բառերում սեռականները՝ ուղղական և ուղղականները սեռականի դարձուցէր:

Առգի օր, տիտղոսի մարդ, ջուրի գոլորշի, տակառի ծուկ, մոմի աշանակ, մեքենայի կար, թաշնոյ երդ, զաւակի փառք, խնայողութեան արկղ, ջանքի յարտաեւութիւն, տաղնապի օր, շիշի գինի, ծառի պտուղ, ձիռ կառք, աղի ծով, խաչի կեանք:

Օրիմակ. Օրուան սուգը:

8. Քերականօրէն լուծել հետեւեալ խօսքը:

Գիտութիւնն օգտակար է, իսկ կրօնքը հարկաւոր:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱԽՈՒՅ

Յիսուս ծնաւ ախուսի մէջ:

Ախոս մը, իրական ախոս մը, զուարթ ու գեղեցիկ գաւիթը չէ՝ զոր քրիստոնեայ նկարիչները շինեցին Դաւթի Որդույն, կարծես ամօթահար որ իրենց Աստուածը պառկած ըլլայ թշուառութեան և աղտեղութեան մէջ: Եւ ոչ ալ գաճէ մսուրքը՝ զոր նկարագործներու շաքարագործային ցնորքն երեւակայեց արդի ժամանակներու մէջ, մսուրքը մաքուր և վայելչագեղ, շնորհալի գոյներով, յարդարուած ու զարդարուած, իշուկը յափըշտակուած դիրքով, եղը ցաւադնօրէն զղջումի մէջ, և

Հրեշտակներ որ կը թրթռացնեն իրենց զրասանդները տանիքին վրայ, և թագաւորներու խամաճիկներն իրենց վերարկուներով և հոգիներն իրենց վեղարներով ծըն-րազիր տանիքին երկու կողմը: Ատի կրնայ ըլլալ երազը նորընծաներու, շույլութիւնը ծխատէր քահանաներու, պաճուճապատանիքը մանուկներու, Ազեքաննդր Ման-ձոնիի «Նախագուշակուած օթարաննը», բայց ոչ երրեք այն ախոռը ուր ծնաւ Յիսուս:

Ախոռ մը, իրական ախոռ մը՝ տունն է անասուն-ներուն, բանար մարդուն համար աշխատող անասուն-ներուն: Վաղնջական երկիրներու, աղքատ երկիրներու Յիսուսի երկրին հին՝ խեղճուկ ախոռը՝ կամարակապ, սինազարդ որակը չէ, և ոչ ալ այսօրուան գիտական ախոռը, կամ ծննդեան իթումներուն պիրճապայծառ մսուրքը: Ախոռն ուրիշ բան չէ՝ եթէ ոչ չորս կոչտ պատ, աղտոտ սալայատակ մը, գերանէ և թիթեղէ տանիք մը: Իրական ախոռը մութ է, աղտեղի, չոտած, մաքուր՝ մսուրքը միայն, ուր տէրը կը լեցնէ խար և վարսակ:

Գարնան մարդերը՝ թարմ ու գով ջինջ առաւօտնե-րուն, հովէն վէտվէտուն, արեւէն համբուրուած, տա-մուկ ու հոտաւէտ, քաղուեցան, կտրուեցան կանանչ խոտերը, երկայն նուրբ տերեւները, միասին կտրուեցան գեղափթիթ ծաղիկները, ճերմակ՝ կարմիր՝ գեղին՝ երկ-նազոյն: Ամէն ինչ չորցաւ թօշնեցաւ, տուաւ տժգոյն և միակ գոյնը խարիւ Եզդները տուն քաշեցին մայիսի և յունիսի մեռած կապուտը:

Արդ այն խոտերը և այն ծաղիկները, այն խոտերը որ չորցած են, այն ծաղիկները որ միշտ կը բուրեն՝ հոն մսուրքին մէջն են, որ քաղցն անցնեն մարդուն գերիներուն: Անասունները մեծ սեւ շրթներով կը կոր-զեն զայն յուշիկ յուշիկ և աւելի ուշ՝ ծաղկաւէտ մարդը կը գառնայ լոյսին՝ խոնաւ աղբի փոխուած յարդէ ան-կողնին վրայ:

Այս է իրական ախոռը՝ ուր ծնաւ Քրիստոս: Աշ-խարհի ամենէն աղտեղի վայրը՝ առաջին բնակավայրն եղաւ կանացածիններուն միակ մաքուրին: Մարդուն

Որդին որ պիտի լափուէր մարդ կոչուած անասուններէն, ունեցաւ իրը առաջին որորոց մսուբքը, ուր անբանները կ'որոճան գարնան հրաշագեղ ծաղիկները:

Դիպուած չէ որ Յիսուս ախոռի մը մէջ ծնաւ: ... անմեղութեամբ միայն զինուած ամրիծ կոյսէ մը:

ՅՈՎԱՆՆԻԿ ՊԱՊԻՒՆԻ (Պատմութիւն Քրիստոսի)  
թրգ. և ԱՐՄԵՆ ՂԱԶԻԿԱՆԻ

Ամօթահար - ամօրով, ամցցած: Յնորք - երեւակայականի՝ տեսիլ՝ մտածուքիւն: Մսուբք - կենդանիներու խոտ դներու աեղը: Վայելչագեղ - շատ զեղեցիկ, արուոր: Յուրդարել - կարգաւորել, շխտկել, կոկել զարդարել: Յաւագնորէն - ցաւալի կերպար: Դրասանդ - դրան վրայ կախած զարդ: Խամաճիկ - պրապիկ (տ. գուզրա): Շոայլութիւն - մսխաղարիւն, անասակուրիւն: Ծխառէր - մողովրդապիտքանայ: Պաճուճապատանք - խամաճիկ: Վաղնջական - ձին: Խթում - նաւակատիք, աերունական տօներուն նախընթաց օրը: Սալայասակ - քարայատակ: Խոռ - անառներուն ուշելիք, խոտ: Վարսակ - վարձող (տ. եռշալի): Վէամիւտան - պրապրձացող: Գեղափթիթ - զեղեցիկ ժաղկած: Թօշնիլ - բուտիլ: Կապուտ - կողովուտ (տ. բարձի): Քաղց - անօրուքիւն: Կորզել - խղել, փրցենել, բաշել, հանել: Յուշիկ - կամացուկ: Կանացածին կիուց զաւակ, աղամորդի: Որոճալ - կրիին ծամել: Մարդուն Որդին - Յիսուս Քրիստոս:

## ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

### ԱՃԱԼԱՆԻ ԱՆՏԵՆ

99. Աճական կ'ըսուին այն բառերը՝ որ գոյականին քով դրուելով՝ անոր ինչպէս և կամ ո՞րն և կամ որո՞ւն և կամ քանի՞ հատ ըլլալը կը ցուցնեն:

**100.** Ածականը միշտ զոյականէն առաջ կը դըր-  
ուի. զոր օրինակ. գեղեցիկ տուն, ծաղկազարդ պար-  
ակ, սիրուն բուճակ, եւայլն. — Այս դիրքին մէջ՝  
ոչ յօդ կ'առնէ, ոչ թիւ ունի, ոչ հոլով, այսինքն  
միշտ եզակի կը մնայ և անփոփոխ՝ երբ իր զոյա-  
կանը յորնակի և հոլովուած ալ ըլլայ. զոր օրինակ.  
շքեղ տուննեն, սիրուն բուճակներուն, ծաղկազարդ պար-  
ակներով, եւայլն:

**101.** Ածականը շատ անգամ խօսքին մէջ կան-  
խաւ յիշուած զոյականի մը տեղ ալ կը դրուի, և  
այս պարագային մէջ իրրեւ զոյական անուն մը՝  
յօդ և թիւ ու հոլով ալ կ'ունենայ: — Զոր օրի-  
նակ: Ահա երկու սապոն ձերմակն ինծի, կարմիրը  
քեզի. — Մայր մը իր երկու աղջիկներէն մեծին (մեծ  
աղջկան) ջանասիրութիւնը և փոքրին (փոքր աղջկան)  
հեզարարոյութիւնը կը գովէր. — Տէր մը զատաս-  
տան կտրելով իրաք հետ գմտուած իրեն հինգ ծա-  
ռաներուն միջեւ՝ ասացինք բանտեց երեք օր, երկրոր-  
դին շարաթուան մը վարձքը զեղչեց, երրորդին  
տուաւ բան զահեկան, չորրորդին պահանջեց ան-  
միջապէս իր տնէն հեռանալ. իսկ հինգերորդին ան-  
պարտ զատուեցաւ: — Այս խօսքին մէջ բուսկան  
կոչուած ածականները զրուած և հոլովուած են՝  
փոխանակ կրկնելու ասացին ծանուն, երկրորդ ծասո-  
յին, երրորդ ծասային, չորրորդ ծասային, հինգերորդ  
ծառան: — Ածական անունը իր այս պաշտօնը կը  
վարէ ոչ միայն եզակի հոլովներուն, այլեւ, յորնա-  
կիներուն մէջ. զոր օրինակ. Հարուստներէն դրամ  
կը հաւաքէր, աղքատներուն կը բաժնէր. այսինքն՝  
հարուստ մարդերէն, աղքատ մարդերուն:

**102.** Բոխնը թէ ածականը (99) բանի մը

ինչպէս, որը որոնեն և բանի հատ ըլլալը կը ցուցնէ։ — Երբ ինչպէս ըլլալը ցուցնէ՝ կ'ըսուի որակական ածական, երբ ո՞րեն ըլլալը ցուցնէ՝ կը կոչուի ցուցական ածական, երբ որոնեն ըլլալը յայտնէ՝ կ'անուանուի ստացական ածական, իսկ երբ բանի նպատ ըլլալն որոշէ՝ կ'ըսուի բառական ածական։

**103.** Որակական, այսինքն՝ որպիսութիւնը ցոյց տուող ածականներն անփոփոխ ձեւով միշտ գոյականէն առաջ՝ կը դրուին. ուստի կ'ըսենք՝ առաջինի մանուկ, պարկեցած օրիորդ, բարի հայր, չար ընկեր, խորամանկ ազուէս, պայծառ երկինք, եւայլն։

**104.** Ցուցական ածականներն են այս, այդ, այն. — սոյն, դոյն, նոյն. — սս, ատ, ան, (հնչման ներքաղցրութեան համար ադ կը փոխուի ատ-ի. որով կ'ունենանք ատիկա, ատոնք, եւայլն, գերանունները), կամ սս, դա, նա, որոնք զոյականի մը նախընթաց զրուելով՝ կը զատեն ցոյց արուած իրը ուրիշ իրերէն. զոր օրինակ. այս պարատը, այդ պարտեզը, այն լեռը, եւայլն։

Վերը յիշուած չորս զանազան ձեւերով այս ածականները ամէնն ալ միեւնոյն նշանակութիւնն ու զօրութիւնն ունին. այս, սոյն, սս, սս կը ցուցնեն իր մը՝ որ խօսողին մօտ է. այդ, դոյն, ստ, դա կը ցուցնեն իր մը՝ որ մօտ է անոր՝ որուն հետ կը խօսինք. այն, նոյն, ան, նա կը ցուցնեն իր մը՝ որ թէ խօսողէն և թէ խօսակցէն հեռու է։

Եւ որովհետեւ այս ածականները զոյականի մ'առաջեւ զրուելով՝ զանիկա կ'որոշեն՝ կը զատեն ուրիշ նման զոյական իրերէ, ուստի միշտ որոշիչ յօդ կ'ընդունին քովերնին զրուած զոյականները. զոր օրինակ. այս տղան, այդ պարունակերը, այն աշակերտը, այս կատուն, այդ ձին, այն այդին, եւայլն։

**105.** Ատացական կ'ըսուին այն անփոփոխ ածականներն՝ որ գոյականէն առաջ զրուելով՝ անկէցոյց տրուած իրին որութե ըմբալը կը յայտնեն։ — Այս տեսակ ածականներն հետեւեալներն են։

Եզակի իմ, քու, իր կամ անոր Յորեակի մեր, ձեր, իրենց » անոնց

Այս ածականներն ունին դեմք, այսինքն՝ կը յայտնեն թէ ցոյց տրուած իրը որուն կը վերաբերի, իօստողին, խօսակցին թէ ուրիշ մեկու մը։ — Խօսողը՝ առաջին դեմք կը կոչուի, խօսակիցը՝ երկրորդ դեմք, ասոնցմէ գուրս ուրիշ մէկ մը երրորդ դեմք։ — Ուստի իմ, մեր առաջին դէմք ցուցնող ածականներ են։

բու, ձեր երկրորդ » » » »

իր, իրենց, անոր, անոնց երրորդ դէմք ցուցնող ածականներ են։

Եւ որովհետեւ այս ածականները դէմք ցուցնող են՝ անոր համար հետերնին գործածուած գոյականներուն վերջն ալ դէմք ցուցնող յօդ մը կ'առնուն, որ քերականօրէն դիմորուշ յօդ կ'ըսուի։

**106.** Դիմորուշ յօդերն են ս, դ, ե, կամ ը տառերը (որոնք այս, այդ, այն, գերանուններուն արմատական բաղաձայններն են), որ գոյականներուն վերջը կցուելով՝ թէ ցուցական ածականի և թէ ստացական ածականի հետ կը գործածուին։ Ցուցական ածականի հետ գործածուած ժամանակ՝ որոշիչ յօդի (68) պաշտօն կը կատարեն։ զոր օրինակ, այս գիրքս, այդ տղադ, այն ձին, կամ պարատը, իսկ ստացական ածականի հետ գործածուած ժամանակ դիմորուշ յօդի (105) զօրութիւն ունին։ զոր օրինակ, իմ գիրքս, բու տունդ, իր ծասան, կամ կինը, եւայլն։

**107.** Թուական ածականները գոյականի մը քաշնի համար ըլլալը և ի՞նչ կարգ ունենալը կը ցուցնեն։  
 — Երեք տեսակ թուական ածական կայ, այսինքն՝ դրական կամ բացարձակ, դասական և բաշխական։  
 — Հետեւեալ ցուցակը կը պարունակէ այս երեք տեսակ ածականները, որոնցմէ զասականները գոյականէն վերջը կը զրուին միայն այն պարագային՝ երր գոյականը մարդու մանուն ըլլայ. զոր օրինակ. Արաւշես տասչին, Դարեհ հինգերորդ, Գրիգոր տասներորդ, Եւայլն։

**108. Ցուցակ թուական ածականներու**

Դրական	Դասական	Բաշխական
մէկ	տառային	մէյմէկ
երկու	երկրորդ	երկերկու
երեք	երրորդ	երերական
չորս	չորրորդ	չորսական
հինգ	հինգերորդ	հնգական
վեց	վեցերորդ	վեցական
հօրը	հօրներորդ	հօրնական
ոչրը	ոչրերորդ	ոչրական
ինը	իններորդ	իննական
տասը	տասներորդ	տասնական
տասնըմէկ	տասնըմէկերորդ	տասնըմէկական
տասուներկու	տասուներկուրդ	տասուներկան
տասուիրեք	տասուիրեքերորդ	տասուիրեքական
տասնըչորս	տասնըչորսերորդ	տասնըչորսական
տասնըինգ	տասնըինգերորդ	տասնըինգական
տասնունօրը	տասնունօրերորդ	տասնունօրնական
տասնուրը	տասնուրերորդ	տասնուրական
տասնուինը	տասնուիններորդ	տասնուիննական
բասն	բասներորդ	բասնական

երեսուն	երտուն	երեսներորդ	երեսնական
բառասուն	բառասներորդ	բառասնական	
յիսուն	յիսներորդ	յիսնական	
վարուն	վարսներորդ	վարսնական	
հօրանատուն	հօրանասներորդ	հօրանասնական	
ուրուն	ուրսներորդ	ուրսնական	
իննուն	իննսներորդ	ինննական	
հարիւր	հարիւրերորդ	հարիւրական	
հազար	հազարերորդ	հազարական	
միջիոն	միջիոներորդ	միջիոնական	

ՄԱՆՈՒ. Ա. — Ասոնցմէ զատ կան կրկնուրիւն կամ բազմապատկուրիւն ցուցնող ածականներն երկպատիկ, եռապատիկ, բառապատիկ, եւայլն. ինչպէս նաև առոր ածանցով շինուածներն՝ տասնաւոր, հարիւրաւոր, հազարաւոր, բիւրաւոր, եւայլն  
 ՄԱՆՈՒ. Բ. — Թուական ածականները երբ գոյականի տեղ գըրսուին (101) կը հոլովուին Ա. հոլովման ձեւով. մէկ, մէկի, մէկով. երկուք\*, երկուքի, երկուքով. — հազար, հազարի, հազարով. — երրորդ, երրորդի, երրորդով. — յիսներորդ, յիսներորդի, յիսներորդով: — Բաշխական ածականները չեն հոլովուիր:

## 10. ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Ըթե՛նոմուկ ոտանաւոր նատուածը և որոշելով ասնոր մէջ եղած ածականները ըսել թէ խրաքանչիւրը ո՛ր տեսակիմ կը վերաբարի:

2. Ուղղագրել թելաղրութեամբ նետեւեալ նատուածը: Օրհնուած է աշխատութիւնը: Աշխատանքը հեռու կը պահէ մարդը դատարկութենէ և ախտերէ, աշխատանքը կ'ազնուացնէ զայն և կը զարգացնէ, Ո՛վ կ'աշխատի, կ'ազօթէ:

Գործաւորի մը հասարակ բաճկոնակին տակ յաճախ

\* Երկու՝ հոլովումի մէջ ք զիրը յաւերտած կ'ընդունի՝ դրաբարի հստեւութեամբ.

առատաձեռն և ազնիւ սիրտ մը կը արոփէ, սեւցած և բրաացած ձեռքը որ մուրճը կամ րրիչը կը զործածէ, պատրաստ է սուրը ձեռք առնել հայրենիքի պաշտպանութեան համար, սեղմելու սիրով և անկեղծութեամբ բարեկամի մը ձեռքը, օգնելու թշուասի մը, պատսպարելու տկար մը և պաշտպանելու հարստահարեալ մը:

3. Հետազայ խօսրելում մէջ՝ կէտերում տեղ յարմար ածականներ դրէք:

Հարկ չկայ հարստութիւն ունենալ . . . մարդ ըլլալու համար. — Պիտի չայցելենք այլեւս այն . . . վանքը. — Աղօթենք մեր . . . հանգուցեալներուն հոգւայն համար. — Անոնք պիտի լսեն մեր . . . աղօթքները. — Պիտի տնախմբենք հայրենիքի պաշտպանութեան մեր . . . նահատակները. — Չեմ ուտեր . . . պատողները. — Սմբատ կ'աշխատի գիշեր ցերեկ իր . . . ընտանիքը պահելու համար. — Այս տղան պիտի ճանչնայ իր . . . սխալները. — Պիտի շարունակենք . . . դասախոսութիւնները և պիտի բացատրենք . . . բան. — Ո՞րչափ . . . արկածներ պիտի ունենամ. — Եթէ չաշխատիս . . . վարձքի արժանի չես ըլլար. — Դու կ'ուզէիր որ ես . . . ընկերներու հետ շրջիմ. — Եթէ ուսուցիչ մը ունեցած ըլլայի . . . դժուարութիւն պիտի չունենայի. — . . . առաւօտ կ'աղօթէի Աստուծոյ. — . . . աղջիկը ի՞նչպէս կը զողզզայ . . . ցուրտէն. — Միաքս ինկաւ . . . մտածութիւն մը. — Երեկուան ճառախօսը . . . գրագէտ մ'է. — Ուսուցիչը յիշատակեց քսան հազարէն աւելի բնակիչ ունեցող . . . քաղաքներ:

Օրինակ. Հարկ չկայ հարստութիւն ունենալ երեւելի մարդ ըլլալու համար:

Կազմել վեց նախաղասութիւններ՝ որոնց մէջ ածականն զոյականարար զործածուած ըլլայ օրինակին պէս:

Օրինակ. Եթէ արդարը հազիւ պիտի ապրի, ապա մեղաւորն ու ամբարիշտը ի՞նչ պիտի ըլլան:

Հետեւեալ ըսուածքներում մէջ եղած զոյական բառերը ածականի և ածականները զոյականի դարձուցէք օրինակին նման:

Անհական միամտութիւն . — Դժոխային սոսկում .  
— Գարնանային գեղեցկութիւն . — Ցեղային վեչերկու-  
տութիւն : — Դատաւորական անաշառութիւն . — Աստուա-  
ծային ողորմածութիւն . — Մարդկային առաքինու-  
թիւն . — Հրեշտակային ամբութիւն . — Ծնտանեկան  
դժբաղզութիւն . — Գիտական ուսումն . — Գերասա-  
նական խեղկատակութիւն . — Ճարտար ճնարագիտու-  
թիւն . — Դիւական չարութիւն . — Օրինական արդա-  
րութիւն . — Իշխանական փառասիրութիւն :

Օրինակ . Միամիտ մանուկ . — սոսկալի դժոխք :

6 . Վերլուծեցէք բերանացի նետեւեալ բարդ տծակամ-  
ները :

Ծաղկազարդ , կաթնարոյծ , խրոխտապանծ , լուսաթե,  
լուկաց , լրջաղէմ , թերավարժ , թուլամորթ , համակիր ,  
համարատու , ձիւնարեր , ճարտարագէտ , ճոռոմարան ,  
ձրիատուր , մատնագործ , մեծագօր , յուշարար , չքաղիր ,  
յորդառատ , նամակագիր , նկարագեղ , ողջակէղ , ոճրա-  
գորժ , շեղջակոյտ , պորտարոյծ , սաստկաշունչ , վարձա-  
տու , տարապայման , ցեղընտիր , ցեցակեր , փայլածու ,  
փայտոտն . քաղաքապահ , քնարահար , օտարասէր օրէ-  
նըսդիր :

Օրինակ . Ծաղկեկ-զարդ , կաթ-րոյծ (կաթող տուող) :

7 . Վերոզրեալ ածակամներում յարմար զոյակամներ  
յատկացուցէք օրինակիս նման :

Օրինակ . Ծաղկազարդ խորան , կաթնարոյծ կենդա-  
նի , խրոխտապանծ իշխան :

8 . Կազմեցէք մէկ մէկ նախադասութիւն որոնց մէջ  
զտնուիմ որակական , ցուցական , սաւցական և թուական  
ածակամներ :

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

Անսամարտութիւն Տանկըեղի եւ Կլորինդայի

Իմպէս նզեամ ծովմ նիւսիսի կամ նօտոսի բըռմութեամբ  
ըետ ալէտաթջ և տարուրեր ծըփամքներէ ծեծուելու ,  
նրը կը դադրիմ նողմերմ , իմք չի' նամզչիր , այլ ծուփմ ու շառաչ  
ֆըրփիրադէզ ու խոռվայոյզ ալիքներում կը պահէ .

Այսպէս անոնց մէջ կը պակսի թէպէտ՝ արևած քամուելով՝  
բազուկնիմ ճարուածներու շարժող առոյգ զօրութիւնն,  
Այլ նախկին ըրոնութեան ուժզութենէն զիս մըզուած՝  
զմաս վմասի՛ վրայ կը բարդեն նորանոր ժամա խոցերով.

Բայց եկած է աւասիկ չարարաշի ժամն օրհասին՝  
Որ կնամքին վորիմզայի վերջին սահմանն է զբծեր.  
Նա սայրասլար կ'ուզդէ երկաթի գեղանի ծոցին մէջ,  
Ուր ներս թափանցելով կը խմէ արփնն անյազուրք.  
Բոսորաթուխ ջերմիկ վրատի մը կը զեղու զգեսափն մէջ,  
Որ ոսկէթել շրեղ ամկուածն նիսուած՝ զողորիկ ու թիթիւ,  
Կը զբսպէր նէրա ծիծներն. և վերանաս կը զգայ մաժն,  
Եւ ծընկերն ալ թուլակի և զողոզում կը ծալուին.

Ախոյեամն՝ յաղթանակի զործը յառաջ վարելով՝  
Նեղը ձրզած խոցանար կոյսը կը ճըմշէ տագմապէ.  
Նէ զիսատպատ ըմկած պահութ՝ նեզամամբոյր քաղցրութեամբ  
Ցառազին ծայնով՝ վերջին խօսքերն ուղղեց ասպետին,  
Խօսք՝ որ նարոզ ոզի մ'իրեն կը թելազրէ. նոյն ժամուն,  
Շնորհարաշի ճաւատքի, սիրոյ, յաւսոյ սուրբ ոզին,  
Աստրինի զօրութիւն մը՝ որ Աստուած կը շրմէ,  
Եւ ապրատամբն իրմէն կհանքով՝ կը բնարէ մանուամբ աղախին.

Ցաղթեցիր, բարեկամ, կը ներեմ քիզ, ներէ՛ ինձ,  
Ներէ՛ ոչ թէ մարմնոյս՝ որ չունի նիւթ վախնալու,  
Այլ նոզոյս, այս' նոզոյս նամար, խընդրեմ, ազօթէ՛,  
Եւ պարզենէ՛՝ մըկըրատութիւնն ինձ՝ որ մնդքերս ջըմշէ՛,  
Այս թալկածայն աւաչներուն մէջ չըգիտեմ ինչպիսի՛  
Տըխրիկ քաղցրիկ բամ մ'արձազանց կու տայ, որ ներս սողալով  
Կը մարէ ասպետին սըրտին բոլոր բարկութիւնն,  
Եւ աչքերն ալ բըրնազատ արասուելու կը նակէ.

Աթկէց քիչ մ'նեռում՝ լիբան ծոցէն մեզմիկ խոխոչով՝  
Փոքր առուակ մ'իր նոսանքները զէպի գուրս կը ցայտէր.  
Իսկոյն նոն զիմեց ասպետն, և սաղաւարտը լեցուց,  
Եւ զարձաւ տըխրազզած՝ սրբազան վեն պաշտօնին.  
Հզզաց որ կը զողար բազուկն երբ զիս անձանօթ՝  
Ճակատը զիմակալ պահակէն լուժելով՝  
Մերկացուց ու բացա՛ւ զայն և տեսա՛ւ ու մանցա՛ւ...  
Ո՛վ տեսիլ, ո՛վ ծանօթութիւն ... լուռ անշարժ քար կըտրեցաւ.  
Զիթկաւ, չմեռաւ, զի ամբողջ ոյժն այն պահում

Ամփոփեց և պահապատ դրաւ իր սրբտին արութեամ.  
Եւ ցաւիթ ըրուրմ սասակութիւնն ըթկնելով՝ կեանք ուզեց չըռով  
գարգեւել անոր՝ ուսկից նամեր էր կեանքն երկաթով.  
Միթչեն մա կ'արտասանէր խորհրդական սուրբ խօսքերմ,  
Ուրախութեամբ թէրա<sup>1</sup> երեսն այլափոխուած՝ ժըպտեցաւ,  
Եւ զուարթագին և չերմեռանդ մեռնողի զիրք մ'առնելով՝  
Կ'ըսէր կարծես թէ՝ Կը բացուին երկինք, խաղող կը մեկնիմ:

ՏՈՐԿՈՒԱՏՈՅ ՏԱՍՍՈՅ<sup>2</sup> ՆՐԳ ԺԲ Թ 63-68.

ԹՐԳ. Հ. ԱԹ. ՏԻՐՈՅԵԱՆ

1. Կլորիթոտաւ – Հեթանոս քաջարի մարտկունի մ'է, գուսար  
Եթովզիոյ քրիստոնեայ թագունւոյն, բայց մանկութենէ թուրք թա-  
գաւորին պալտարին մէջ կը մեծնայ: Տարփալի կը դառնայ Տանկրեդ  
տապետին որուն հնա կը մենամարտի, առանց ճանչցուելու անկէ: Կը  
միրաւորուի կլորինաւ մահացաւ, որ առեն կը մկրտուի իր տարփա-  
ծուէն, ճանչցընելով ինքզինքը:

2. Տորկուատոյ Ցասսոյ – Խոսլացի հոչակաւոր բանաստեղծ  
(1544-1595) գրած է Աղասուշն Երուսաղեմի վերնազրով գիւղազներ-  
դութիւնը, այսինքն Գովիրեգի և ուրիշ քրիստոնեայ իշխաններուն ըրած  
արշաւոնքը մահմետականներու գէմ<sup>3</sup> Երուսաղէմն ազատելու համար:

**Նօտոս - Աւարաւ:** Ալէտանջ - աւակնուզիւայ ընող: Ծուփ  
ծփանք - ծփիլը, ալէկոծուրիւն, Շառաւ - շնիկոց: Փրփրա-  
գէզ - փրփուրի պիս դիզուած, ուսած: Խոռվայոյզ - խիստ  
խառված, այլայրած. Ուժգնութիւն - սաստկուրիւն, ոյժ:  
**Քարգել** - դիզել, վրայէ վրայ դնիլ: Փանտ - գէշ, ջար,  
վաս: Զարպաքչին - չարիք բերող, ժանտ, անզգամ: Օրչաս -  
մեսնելու օրը հասած: Ասյրաւլաք - խիստ սուր ծայրով  
սղար: Գեղանի - տեսրով զեղեցիկ, երեւելի: Անյագուրդ -  
սուսաց կշտանալու, չկշտանալով: Բոսորաթուի - բոշի ա-  
րինի գոյնով: Անկոււած - բանուածք: Գողարիկ - փափուկ  
ու անուշ: Թոււլակի - բոյլ կերպով: Դողդոջուն - երերուն,  
դողացող: Ամոցեան - բայ, ասաչ նետուող: Խոցահար - խո-  
ցուած, վիրաւոր: Դիտապաստ - Դիտակի պիս ընկած: Հե-  
ղահամբայր - մեզ ու բաղդր բնաւորութեան տէր: Ասակո -  
ձիաւոր իշխան: Շնորհաբաշխ - շնորհը բաշխող: Զնջել -  
մաքրել, սրբել, բաւել, վերցնել: Թալկաձայն սիրտը կուրած  
ձայնով, նուզալ ձայնով: Աւաչ - ձայն, երգ: Բոնադատ -  
ստիպուած, նեղը մտած: Արտասուել - լալ, արցունը բափիլ:  
Հակել - ծանրուրեամբ մեկ կողմը երթալ, միտիլ, ծոիլ:

Արակական Ածականներու աստիճանաւորութիւն

**109.** Արակական ածականներն երեք աստիճան ունին: Առաջին աստիճանն է դրական կոչուածը, որ գոյականին որեւէ յատկութիւնը կը ցուցնէ. զոր օրինակ, աերմակ, սեւ, մեծ, պղտիկ, բարձր, ցած, կարմիր, կապոյտ, գեղեցիկ, տղիկ, և այլն:

**110.** Երկրորդ աստիճանն է բաղդատական կոչուածը, որ երկու կամ աւելի գոյականներու միջեւ եղած աւելի կամ նուազ, զօրաւոր յատկութիւնը կը ցուցնէ՝ իրար հետ բաղդատելով. զոր օրինակ. Արծիւր միւս թոշուններէն աւելի սրատես է. — Եղբայրդ քան զքեզ աւելի խելացի է. — Հրանդ կը փափարի աւելի խելացի քան գիտուն ըլլալ. — Գեղեցկազոյնը միշտ լաւագոյնը չէ. — Ես քեզմէ նուազ կերակուր կ'ուտեմ, և այլն:

Ինչպէս վերը զրուած օրինակներէն կը տեսնուի՝ բաղդատութեան զանազան կերպեր կան:

**Ա.** — Աշխարհաբարի մէջ ամենէն աւելի գործածական եղած կերպն է՝ դրական ածականէն առաջ աւելի բառը զնել՝ և բաղդատութեան առնուած երկրորդ գոյականը (երկ կայ) հայցական հոլովով զնել քան նախղիրէ (61) վերջը և կամ ուղղական՝ քան րէ նախղիրէ վերջը. զոր օրինակ. Այսօր աւելի զօրաւոր գինի մը խմեցի. — Այս տղան աւելի ջանասէը է քան թէ քու որդիդ. — Եղբայրդ քան զքեզ ու քան զհայրդ աւելի խնայող է, և այլն:

**Բ.** — Շատ զործածական է նաեւ բաղդատութեան առնուած երկրորդ գոյականը բացառական հոլովով զնել և անկէ վերջը աւելի բառը. զոր օրինակ. Զորին ձիէն աւելի տոկուն է. — Շողոքորթ ու կեղ-

ծաւոր մարդէն աւելի խորշելի մարդ չկայ. — Զիւնէն աւելի ճերմակ է. — Ածուխէն աւելի սեւ է, և այլն:

Գ. — Բաղդատութեան երրորդ կերպ մ'ալ կայ նուազ գործածական քան վերը յիշուածները. այս կերպը կը կայանայ աղոյն ածանցը ածականին վերջը կցելով և բաղդատուած զայականը բացառական հուլով դնելով և կամ քան նախողիրով և հայցական հոլովով: Զոր օրինակ. Սուրէնը խոնհեմազոյն է Հրանդէն կամ քան զՀրանդը. — Արեւը ջերմազոյն է ամառը քան թէ ձմեռը. — Յարի համբաւը մհծազոյն գանձ է քան զամէն հարսառութիւն. — Ծնարելագոյն է բարի ըլլալ քան բարի կոչուիլ, և այլն:

ՄՐԱՅԹ. Ա. — Այս կերպ բաղդատութիւն չեն կրնար ընդունիլ զուա աշխարհաբար (այսինքն՝ զրաբարի մէջ չփանուող ածականները. ուստի չի զուրցուիր աղեկազոյն, դէշազոյն, պղտիկազոյն, աղուսրազոյն, և այլն:

ՄՐԱՅԹ. Բ. — Այս ազոյն վերջացող ածականները կազմուու ժամանակ պէտք է ուշ դնել գործադրելու ձայնափոխութեան (71-74) և գեղման (75) կանոնները. զոր օրինակ, կարմիր կ'ըլլայ կարմրազոյն, գեղին դեղնագոյն, սուս ստազոյն, սուր՝ սրազոյն, բարի՝ բարեզոյն, սիրելի՝ սիրելազոյն. կոյր՝ կոչրազոյն, զիտուն զիտնազոյն, մութ՝ մրազոյն, զէն զիհազոյն, յոսի՝ յոսեզոյն, և այլն:

Գ. — Դէպ ի ստորին, թիչ, ցած եղած բաղդատութեան մէջ աւելի բառին տեղ կը գործածենը նուազ բառը՝ միեւնոյն կերպերով ինչ որ աւելի բառին համար ըսինը: Զոր օրինակ, կ'ըսենը.

ԹՈՇՈՒՆՔ մը նուազ երազ.

ՆՈՒԱԶ երազ քան զթոշունը.

ՆՈՒԱԶ երազ քան թէ թոշուն մը.

ԹՈՇՈՒՆՔ նուազազոյն երազ.

ԹՈՇՈՒՆՔ նուազազոյն երազ:

111. Որակական ածականներու երրորդ աստիւ ձանն է զերազրակտենը, որ կը ցուցնէ բազմաթիւ զոյականներու միջեւ ամենէն աւելի զօրաւոր և կամ ամենէն աւելի ակար յատկութիւն մ'ունեցող իրը:

Գերազրական աստիւ ձանը կը կազմուի ամենա մասնիկովը՝ զոր ածականներուն սկիզբը կը կցենք. զոր օրինակ. ամենարաւ, ամենաաշխարհաւ, ամենամեծ, ամենափոքր, ամենարայն, և այլն:

Այս ամենա մասնիկը ածականին հետ միացած ժամանակ կը կորսընցնէ իր վերջին ու զիրը (ամեն բառին և ածականին կապը) երբ ածականը ձայնաւոր տառով մը սկսի. զոր օրինակ. ամենիրաւ, ամենընիր, ամեներչանիկ, ամենազնիւ, ամենուրախ, ամենաօգտակար, ամենօրնենեալ, և այլն:

Երբ այս կերպով կազմուած գերազրականին վերջը և կամ ը որոշիչ յօդն աւելցնենք՝ կը կազմուի բացարձակ զերազրական կոչուած աստիւ ձանը, որ կը ցուցնէ յատկութեան մը առանց բաղդատութեան առաւելութիւնը կամ նուազութիւնը: Զոր օրինակ. Ամենացեղեցիկը՝ միշտ ամենարարը չկ. — Ամենարարին և ամեներչանիկն Աստուած է միայն. — Ամենանիզն անգամ այսպիսի բռնութեան մը զէմ պիտի բռղորէր. — Ի՞նչ օգուտ կարելի է յուսալ ամենանիշտանեն, թող ասպարէզ ելլէ ամենարազը, ևն:

## 11. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ և յետոյ պատմել ընթերցումիմ պարունակութիւննը.

2. Թելազրութեամբ ուղղազրել նետեւհալ նամակը:

**Ամենասահրելի Մայրիկ,**

Հայրիկս յանձնեց որ զբեմ քեզի այս նամակը: Բաւ-  
սական օր կ'ընէ որ կ'աշխատինք եռանդով, իշրաքանչիւրն  
իր ուժին և կարողուրեանք չափով:

Այսօր սակայն մեր աշխատուրիւնները վերջացան, և  
մենք կրնանք բնակիլ մեր նոր տանը մէջ, որ առեն բան  
ի կարգի և ամբողջապէս:

Շատ հանգիստ ենք ճու, ձիշտ դրախտ մը դառ-  
նալու համար բնակուրիւննիս, մայրիկ, դու միայն կը  
սրակիսիս:

Ենենակները օգատէտ են, մաքուր, մեծ և զբերէ բոլորն  
ալ դեպ ի հարաց դարձած: Զեսագործի քու սրահիկդ միշտ  
արեւէն շատաւորուած է և տաք չերմանոցի մը նեման:  
Տեսնաս մէկ մը ինձ զեղեցիկ պատշաճամ: Հայրիկս կ'ուզէ  
քեզի իմացնել որ խոհանոցը ընդարձակ է, որուն կից է  
նաև մասանը շատ կահաւորուած: Չուրը ծորակով է  
յատակ և առատ:

Շուտ դարձիր սիրելի մայրիկ: Բարեւէ մեր կողմանէ  
մեծ Մայր և հօրքոյր և զնդունէ շատ սիրալիր համ-  
բոյրներ Հայրիկն, Եղիսաբէրն և քու

**Վանրամիկիդ**

**Ահնետիկ 14 Հոկտ. 1929**

3. Հետեւեալ գոյականներում քով որակական ածա-  
կաններ դրէք:

Գիշեր, երազ, տեսիլք, — վագր, եղջերու, օձ, —  
երկոթ, ոսկի, լսնոսկի, — հաւատք, յոյս, սէր, —  
վէրք, մահ, թաղում, — ոճ, իմաստ, հանճար, — կտակ,  
մուրհակ, հրովարտակ, — վանդակ, գառագեղ, ցանց:  
Օրիմակ. Խաւարակուռ գիշեր:

4. Հետեւեալ ածականները բաղդատական շինեցէք:  
Ուրախ, զուարթ, առաքինի, առողջ, ահաւոր, նշդեհ,

սրանչելի, աղնիւ, փափուկ, չքեղ, պայծառ, լուսաւոր,  
կարձր, շեկ, տկար, պիտանի, դաժան, թոյլ, թթու,  
ճարտար, յաջող, հին, նոր, արդի:

Օրինակ. Աւելի ուրախ, զուարթագոյն:

5. Հետեւեալ ածականները գերադրականի դարձուցէք:

Բարձր, զառն, տիմար, երիշոտ, ընտիր, աշխոյժ,  
տժգոհ, աղքատ, թունդ, ժանտ, լեղի, խեռ, ծոյլ,  
կարճ, հաշտ, հեք, ճոխ, մաքուր, յիմար, նիհար, շոայլ,  
ջերմ, ադահ սահուն,

Օրինակ. Ամենաբարձր:

6. Ստուգեցէք հետեւեալ խօսքերում մէջ բարդ ածա-  
կաններում կազմութիւնը:

Քաջասիրտ, բազմածին, բոցալոյս, լուսատու, քաղ-  
ցրանոյշ, հազուադիւտ, բարերախտ, քաջազէն, աերեւա-  
զարդ, զինակիր, ծանրախօս, գառնահամ, քաջառու,  
թղթատուն, զրագէտ, հեռարնակ, չարաշար, լայնածիր,  
սովամահ, հեշտալուր:

Օրինակ. Քաջ-սիրտ, բազում-ծնող:

7. Հետեւեալ խօսքերում մէջ՝ երկրորդ զոյականը զեղ-  
չելով տնօր ածականը գոյականի վերածեցէք:

Մեծ ձուկերը պզտիկ ձուկերով կը սնանին. — Չոր-  
պտուղները թարմ պտուղներէն աւելի թանկ են. —  
Բարդ ծաղիկները՝ պարզ ծաղիկներէն նախընտիր են. —  
Մեր տան վարձակալը ձեր վարձակալին հետ համշի-  
րակ են. — Գնահատելի մարդոց մէջ բարերար մարդը  
անդին է. — Բարձրակառոյց աշտարակներէն ամէնէն  
բարձր աշտարակը Պարիզի Լյֆէն է 300 մ. բարձր. —  
Ասպերուն կարգին մէջ երկրիս ամէնէն մերձաւոր  
աստղը Արեգակն է:

Օրինակ. Մեծ ձուկերը պզտիկներովը կը սնանին:

8. Որոշեցէք հետազայ խօսքերում մէջ որակական  
ածականները, նոյնիմ մակրայաբար զործածուածներէն:

Ի՞նչ լու տղայ մըն է ան, տարիէ մ'աւելի կ'ընէ որ  
կը ճանչնամ զինքը. — Մայրիկ ջան, շատ բան մի  
յանձներ ինծի, շուտով կը մոռնամ. — Խեղճ կինը  
վախճանեցաւ, անմիափար թողլով իր ծեր ամուսինը.  
— Գոց նամակիս մէջ պիտի գտնես խնդրած տեղեկու-

թիւններդ . — Զգուշացիք անկէ որ զաղտնի կը դորձէ .  
— Սաստիկ վշտացեր եմ շուտով չզրելուդ վրայ : — .  
Օրինակ . Լու (ած . աղայի) . աւելի (մակրայ կ'ընէ  
բային) :

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

#### Ծովու եւ ցամաքի տեսաբաններուն տարբերութիւնը

— Խնչու , սիրելի քեռի , այսպիսի երկրի մը մէջ ,  
ուր՝ կ'ըսիս թէ ժողովուրդը աշխատասէր է և զործելու  
մէջ անխոնջ , կը տեսնեմ ես յաճախ որ ամէն տարիքէ  
մարդիկ՝ խութքին վրայ կամ ջրանցքին եզերքը նստած ,  
կամ նաեւ ծովափի աւազուտին վրայ ընկողմանած՝ ժա-  
մերով ծովը կը դիտեն :

— Որովհետեւ մարզո ոչ միայն աշխատելու պէտք  
ունի , այլ նաեւ մտածելու , և չկայ իրաւցնէ բան մը  
որ ո՞լ աւելի զրդէ զմեզ՝ մտածութեան՝ որչափ ծովուն  
երեւոյթը : Ես շատ ճամրորդութիւններ ըրած եմ , դու  
զիտես զայն , արդ թէ Եւրոպայի , թէ Աֆրիկէի , թէ  
Ասիայի , թէ Աւստրալիայի և թէ Ամերիկայի մէջ միշտ  
տեսած եմ մարդիկ ամէն զոյնէ և ամէն հասակէ , որոնք  
երկար ժամերով ծովեղերքին ու ժայռերուն վրայ կե-  
ցած ծովը կը դիտեն : Վայրենին ու բանատեղծը , երի-  
տասարդն ու ծերը իրարմէ տարբեր բաններ կը մտածեն ,  
սակայն ամէնքն ալ բան մը կը մտածեն և մտածելէ  
աւելի կ'ընկզմին խառն ու անորոշ մտախոհութեան մը  
մէջ , մտքի այն վիճակը զոր մենք հիացում կամ տեսիլը  
կ'անուանենք :

Կան լեռներու , բլուրներու և զաշտավայրներու տե-  
սարաններ , որոնք վար չեն մնար ծովու գեղեցկութիւնն-  
ներէն ոչ մէկ բանի մէջ , բայց չէ կարելի երկար ժամեր  
մտախոհ զիտել հրաշալի բլուրներուն շրջակայքը կամ  
ընկզմիլ կանաչագեղ մարդագետիններու կամ այգիներու  
մէջ : Յամաքի այս տեսարաններուն առջեւ կը հիանանք ,

կը բերկրինք, բայց հաղիւ երբեք կրնանք խորասուզուիլ այն չքնաղ մտախոհութեան մէջ, զոր ծովու տեսարանը կը շնորհէ մեզի:

ՄԱՆՏԵԴԱՅՑԱ - ԳԼՈՒԽ

Անխոնջ - Հյոգնող: Խութը - ժայռ, յրի մէջ ցցուած բար: Ծնկողմանիլ - պասկիլ, երկնցած նստիլ: Մտախոհութեն - մտածութիւն: Շրջակայքը - չորս կողմն եղածները: Կանաչագեղ - կանաճչով զեղեցիցած: Բերկրիլ - ուրախանալ, զուարձանեալ: Խորասուզութել - ընկդմիլ:

## ԳԼՈՒԽ ԵՐԱՌՈՒԴԻ

Գերանուն

112. Ինչպէս ըսինք (59) բառերու տեսակները բացատրած ժամանակիս՝ զերանուն կոչուածները յիմք ցուցենող բառեր (105) են՝ որ գոյական անուան տեղ կը զբուխն՝ երբ հարկ ըլլայ միեւնոյն խօսքի մէջ շատ անգամ կրկնել գոյական անունը:

Ուեմն զերանուններն ունին եզակի և յոքնակի թիւով առաջին, երկրորդ և երրորդ դէմքեր, և գոյական անուններու պէս կը հոլովուին:

113. Գերանունները զանազան տեսակներու կը բաժնուին՝ իրենց կատարած զանազան պաշտօններուն համաձայն:

— Այս տեսակներն են. Խական կամ Անձնական, Յացրական, Ստացական, Յարարերական:

114. Խական կամ անձնական կ'ըսուին այն գերանունները՝ որոնք շնչաւոր էակի մը կամ անձի մը տեղ կը զբուխն: — Եզակի և յոքնակի թիւով

երեք դէմք կը ցուցնեն առաջին դէմք՝ ես, մենք, եր-  
կրորդ դէմք՝ դու, դուք, երրորդ դէմք՝ ինքը, իրենք և  
կամ ան, անոնք :

**115.** Առաջին դէմքի էական գերանունն այսպէս  
կը հոլովուի.

	ԵԶԱԿԻ	ՅՈՔՆԱԿԻ
Ուղղ.	Ես	Մենք
Հայց.	զիս	մեզ, զմեզ
Սեռ.	իս	մեր
Տրկ.	ինձ, ինծի	մեզ, մեզի
Բաց.	ինձմեն, ինծմեն	մեզմեն
Գործ.	ինձմով, ինծմով	մեզմով

**116.** Երկրորդ դէմքի էական գերանունն այսպէս  
կը հոլովուի.

	ԵԶԱԿԻ	ՅՈՔՆԱԿԻ
Ուղղ.	Դու, դում	Դուք
Հայց.	քեզ, զքեզ	ձեզ, զձեզ
Սեռ.	բու	ձեր
Տրկ.	բեզ, բեզի	ձեզ, ձեզի
Բաց.	բեզմեն	ձեզմեն
Գործ.	բեզմով	ձեզմով

**117.** Երրորդ դէմքի էական գերանուններն այս-  
պէս կը հոլովուին.

	ԵԶԱԿԻ	ՅՈՔՆԱԿԻ
Ուղղ.	ինք,-ը, ան, անիկա	իրենք, անոնք
Հայց.	զինք,-ը, զան, զանիկա	զիրենք, զանոնք
Սեռ.	իր,	անոր
Տրկ.	իրման,	անոր
Բաց.	իրմեն,	անկե
Գործ.	իրմով,	անով

ԵՐԱՆՈՒԹ. — Դերանուններուն հայցական հոլովին մէջ գործածուած զ նախզիրը (61) զրաբար լեզուն փոխ առնուած է՝ հայցականը չշփոթելու համար ուրիշ նմանաձեւ հոլովներուն հետ:

**118.** Լատկան դերանուններուն տեսակին կը վերաբերի նաև փոխադարձ և անդրադարձ կոչուած դերանունները, որ այսպէս կը հոլովուին:

### Փոխադարձ

Եղ.	Ուղղ.	(Չումի)	(Չումի)
Հայց.	իրար, զիրար	մեկզմէկի	
Սեռ.	իրարու	մեկմեկու	
Տրկ.	իրարու	մեկմեկու	
Բաց.	իրարմէ	մեկմեկ	
Գործ.	իրարմով	մեկմեկով	

ԵՐԱՆՈՒԹ. — Այս դերանուններն յօքնակի ձեւ չունին, բայց եզակի ձեւին մէջ ալ յօքնակի իմաստ ունին՝ քանի որ երկու կամ աւելի անձերու տեղ կը դրուին, ուստի և բայց յոքնակի կը դրուի. զոր օրինակ. Երկու գողերը մէկմէկու կամ իրարու ըսին, (այսինքն՝ մեկ զողը ըսաւ միւս զողին). — Զինուարները զիրար կամ մէկզմէկ խրախուսեցին, (այսինքն՝ ամեն մեկ զինուար խրախուսեց իր ընկեր զիմուռը), և այլն.

### Ալտերադարձ

Ա. Ռ. Ա. Զ. Ի. Ն. Գ. Ե. Մ. Ք.

#### ԵԶԱԿԻ

#### ՅՈԳՆԱԿԻ

Ուղղ.	Ես ինքս	Մենք ինքնին ինքներս*
Հայց.	ես զիս, ինքզինքս	մենք զմեզ ինքզինքնիս
Սեռ.	ես իս	մենք մեր
Տրկ.	ես ինձի	մենք մեզի
Բաց.	ես ինձմէ, ինչիրմէս	մենք մեզմէ
Գործ.	ես ինձմով, ինչիրմովս	մենք մեզմով

\* Առաջանայոց գաւառաբարբառին մէջ գործածական են աստղանիշ ձեւը:

## Ե Բ Ի Բ Ո Ր Գ Դ Լ Ա Մ Ք

Ուղղ.	Դուշ ինքդ	Դուք ինքնին ինքներդ*
Հայց.	Դում զբեզ, ինքզինք	Դուք զձեզ, ինքզինքնիդ
Սեռ.	Դում բուշ	Դուք ձեր
Տրկ.	Դում բեզի	Դուք ձեզի
Բաց.	Դում բեզմէ, ինքիրմէդ	Դուք ձեզմէ
Գործ.	Դում բեզմով, ինքիրմովդ	Դուք ձեզմով

## Ե Բ Ի Բ Ո Ր Գ Դ Լ Ա Մ Ք

Ուղղ.	Նու ինքը	Անոնք ինքնին ինքները**
Հայց.	Ինքզինքը	Իրենք զիրենք, ինքզինքնին
Սեռ.	Ինքիր	Իրենք իրենց
Տրկ.	Ինքիրնեն	Իրենք իրենց
Բաց.	Ինքիրմէն	Իրենք իրենցմէն
Գործ.	Ինքիրմով	Իրենք իրենցմով ինքզինքները**

119. Յուցական գերանումները ցոյց կու տան  
խօսքի մէջ նախապէս յիշուած գոյական անունները՝  
որոնց տեղ գրուած են իրենք։ — Այսպէս կը հոլո-  
վուին։

## Ա Ռ Ա Զ Ի Ն Դ Լ Ա Մ Ք

## ԵԶԱԿԻ

## ՑՈՔՆԱԿԻ

Ուղղ.	Այս, աս, ասիկա, սա	Ասոնք
Հայց.	զայս, զասիկա	զասոնք
Սեռ.	ասոր	ասոնց
Տրկ.	ասոր	ասոնց
Բաց.	ասկէ, ասկէց	ասոնցմէն
Գործ.	ասով	ասոնցմով

## Ե Ր Ի Բ Ո Ր Դ Դ Լ Մ Ք

Աւզգ.	Այշի, ատ, ատիկա, դա	Ատոնիք
Հայց.	զայշ, զատիկա	զատոնիք
Աեռ.	ատոր	ատոնց
Տրկ.	ատոր	ատոնց
Բաց.	ատիկ, ատիկց	ատոնցմէն
Գործ.	ատով	ատոնցմով

## Ե Ր Ր Ո Ր Դ Դ Լ Մ Ք

ԵԶԱԿԻ	ՑՈՔՆԱԿԻ
Աւզգ.	Այն, ան, անիկա, նու
Հայց.	զայն, զանիկա
Աեռ.	անոր
Տրկ.	անոր
Բաց.	անիկ, անիկց
Գործ.	անով

ԵԱՅՈԹ. — Այս, այս, այն, և աս, ատ, ան, գերանունները չեն կրնար շփոթուիլ նոյնաձեւ ցուցական աժականներուն ձետ, որովհետև վերջիններս միշտ գոյական անուան մը հետ կը գործածուին, իսկ ցուցական գերանուններն առանց գոյականի կը գործածուին, գոյականի տեղ բռնելով: — Զոր օրինակ. Այս աշակերտը ջանասէր է. աս կամ ասիկա սիրելի է ամենուն. ասոր նիշերը միշտ բարձր են. ասոր կը տրուի առաջին մրցանակը. ասկէ բարի օրինակ կ'առնին միւս աշակերտները և ասով կրնան պարծիլ իր ծնողքն և ուսուցիչները: — Այս օրինակին մէջ առաջին այս-ը ցուցական ածական է՝ քովս ունենալով աշակերտ բառը. միւս նօտրագրուածներն ցուցական գերանուններ են՝ աշակերտ գոյականին տեղ դրուած:

**120.** Ատացական դերանունները ցոյց կու տան  
թէ սրուն կը պատկանին այն գոյական անունները՝  
որոնց տեղ իրենք դրուած են: Կը հոլովուին երեք  
զէմբով՝ եզակի և յոքնակի հետեւեալ կերպով.

Ա. Ա. Ա. Զ. Ի Ն. Դ. Է Մ Ք

ԵԶԱԿԻ	ԱՅԾՆԱԿԱՆ	ՑՈՔՆԱԿԻ
Ուզդ.	Խմս, խմինս	Խմիններս
Հայց.	Խմս, խմինս	Խմիններս
Սեռ.	Խմինիս	Խմիններուս
Տրկ.	Խմինիս	Խմիններուս
Բաց.	Խմինիս	Խմիններէս
Գործ.	Խմինովս, խմովս	Խմիններովս

Ե Բ Կ Բ ՈՒ Դ Դ Է Մ Ք

Ուզդ.	Քուզկինդ,	Քուզկիններդ
Հայց.	Քուզկինդ,	Քուզկիններդ
Սեռ.	Քուզկիննիդ	Քուզկիններուդ
Տրկ.	Քուզկիննիդ	Քուզկիններուդ
Բաց.	Քուզկիննիդ	Քուզկիններէդ
Գործ.	Քուզկիննովդ,	Քուզկիններովդ

Ե Բ Բ Ո Բ Դ Դ Է Մ Ք

Ուզդ.	Խրը, խրենը	Խրենները, -ն
Հայց.	Խրը, խրենը	Խրենները
Սեռ.	Խրենիս	Խրեններուս
Տրկ.	Խրենիս	Խրեններուս
Բաց.	Խրենէն	Խրեններէն
Գործ.	Խրենով	Խրեններով

Հաւաքական

Ա. Ռ. Ա. Զ. Ի Ն. Դ. Է. Մ. Ք.

ԵԶԱԿԻ

ՑՈՔՆԱԿԻ

Ուղղ.	Մերը , մերինը	Մերինները , -ն
Հայց .	մերը , մերինը	մերինները
Առա .	մերինին	մերիններուն
Տրկ .	մերինին	մերիններուն
Բաց .	մերինին	մերիններուն
Գործ .	մերինով	մերիններով

Ե Ր Ի Ր Ո Ր Դ Դ Է Մ Ք

Ուղղ.	Զերը , ձերինը	Զերինները , -ն
Հայց .	ձերը , ձերինը	ձերինները
Առա .	ձերինին	ձերիններուն
Տրկ .	ձերինին	ձերիններուն
Բաց .	ձերինին	ձերիններուն
Գործ .	ձերինով	ձերիններով

Ե Ր Ի Ր Ո Ր Դ Դ Է Մ Ք

Ուղղ.	իրենցը	իրենցները , -ն
Հայց .	իրենցը	իրենցները
Առա .	իրենցին	իրենցներուն
Տրկ .	իրենցին	իրենցներուն
Բաց .	իրենցին	իրենցներուն
Գործ .	իրենցով	իրենցներով

ԾԱԽՈԹ. — Ինչպէս զերը գրուած հոլովումներէն կը տեսնուի՝ ստացական զերանուններն՝ կը կազմուին հական գերանուններու սեռական հոլովներէն, վրանին աւելցընելով և կամ ը որոշիչ յօդը:

121. Յարաշերական դերանուն կ'ըսուի որ դերանունը, որ ցոյց կու տայ իրմէ առաջ յիշուած գոյական անուն մը և կամ դերանուն մը՝ որուն տեղ չայ. քերկ. 3

ինքը դրուած է: — Յարաբերեալ կը կոչուի այն  
անունը և կամ դերանունը՝ որուն տեղ դրուած է որ  
յարաբերականը: — Իը հոլովուի այսպէս.

## ԵԶԱԿԻ

Ուզզ.

Հայց.

Սեռ. Տրկ.

Բաց.

Գործ.

Որ

գոր

որուն,

որու

որով

## ՑՈՒՑԱԿԻ

Որոնք

գորոնք

որոնց

որոնցմէ

որոնցմով

ԾԱՆՈԹ. — Մակբայական ձեւերէ ծագած ուսկէ, ուրկէ,  
ուրկից, ուսկից բացառականները պէտք է, (զոր օրինակ.  
Այն ճամբան՝ ուրկէ անցար, այն գուաը ուսկից մտար,  
եւայլն) մի միայն տեղւոյ համար գործածել և ոչ անջի  
կամ ուրիշ գոյականի համար. ուսափ սխալ է ըսել՝ Այն  
մարդը՝ ուսկից այնչափ բարիք ընդունեցար, այլ ըսելու  
է որմէ. այն կիրքը՝ ուրկէ գրգռուած էր, այլ ըսելու է  
որմէ, եւ այլն:

## 12. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

- Կարդալ ոտամատրը և իւրացմել ամոր իմաստը:
- Ուղղագրել նետեւեալ նատուածը թելադրութեամբ:

Ով որ աշխատելով կը սպառէ իր կեանքը, ով կ'ապ-  
րի իր ձեռքի աշխատութեան արդիւնքովը, արժանի է  
մեր յարգանքին և մեր բոլոր գնահատման: Գործաւոր-  
ներու հետ պէտք է վարուիլ կրթութեամբ և վայելուչ  
խօսքերով, և եթէ երբեմն չեն պահեր իրենց խօստում-  
ները, կամ չեն գոհացներ զմեզ իրենց աշխատութիւ-  
նովը, պէտք է անոնց ներողամիտ գտնուիլ և արգահա-  
տող ըլլալ, յիշելով առածը որ կ'ըսէ. «Ով որ չի գործեր,  
չի սխալիր»:

- Հետեւեալ դերամումներով խօսքեր կազմեցէք՝ զբա-  
ւոր:

Զիս, ինծի, զքեզ, իրմէ, ձեզմով, անոնց, անոր, մեզմէ, քու, մեր, մենք, իրեն, զձեզ, անոնցմէ, քեզմով, անկէ, իմ, զու:

Օրիմակ. Առաւ Յիսուս, ով կրնայ յանդիմանել զիս մեղբի համար:

4. Հետեւեալ խօսքերում մէջ դրէք պատշաճ դերանութեր՝ զրաւոր:

Աը սիրեմ Աստուած որովհետեւ այնպէս կը հրամացէ . . . — Այդ բանը . . . կ'ըսես թէ ուրիշները . . . ըսին . . . Նախ զու յարգէ ուրիշները, որպէս զի . . . ալ . . . պատուեն . . . Սորվեցէք, բաւ Յիսուս, . . . որ չեզ եմ և որտով խոնարհ. — Մեր ամէն օրուան հացը տնւր . . . այսօր. — Արշակ փութաջան աշակերտ մ'է, անոր համար ուսուցիչը . . . շատ կը սիրէ. — Փախիր հպարտութենէ, վասն զի . . . է ամէն չարիքներուն ազրիւրը. — Ոչ մէկ բարիք . . . չեմ յուսար. — Ստութիւնը ու չարախօսութիւնը . . . կը զգուինք, շատ սիրտերու տիրած են. — Այն մարդը . . . այս առաւօտ զրամ ընդունեցայ, յանկարծակի մեռաւ:

5. Հետեւեալ փոխադարձ և անդրադարձ դերանութերում եզակիմերը յորմակիլի և յորմակիմերը եզակիլի փոխեցի՛ր:

Դուն քեզի, իրենք իրենց, ես զիս, ինքիրմէ, դուք զձեզ, ես ինծի, իրենք իրենցմէ, ինքիրմէդ, մենք մեզմով, դուն ինքդ, ինքզինքդ, մենք զմեզ, անոնք ինքնին, դուք ձեր, մենք մեզի, դուն քեզմով:

6. Հետեւեալ խօսքերում մէջ որոշեցէ՛ք ցուցակամ դերանութերը, յայտնելով թէ որ անութեներուն տեղ զրուած են:

Այս զիրքը քուկդ շէ, անիկա այս. — Վայ անոնց որ չեն ուզեր աշխատիլ. — Այն բադը ստուգիւ գեղեցիկ է. որչափ տարրեր է մերինէն. — Կարեկցութեան արժանի է ան. — Դու պէտք չէ ատոնցմով զբաղիս. — Ուրիշ մը ինծմէ աւելի լաւ պիտի ըսէր զայն. — Այն սենեակները աւելի օդաւէտ են ասոնցմէ. — Անիկա իր երկրին դիւցազն է. — Այս շուշանները աւելի հոտաւէտ են քան անոնք. — Քու սենեակդ լաւ կահաւորուած է, սակայն ասիկա ալ վայելուչ է.

— Անիկա վերջինն է . — Այդ բանը ինձի ցաւ կու տայ .  
— Անոնք որ երէկ նեղուեցան , վաղը պիտի վայելեն :  
7 . Հետեւեալ խօսքերում մէջ յարմար ստացական  
դերանումներ զրէք կէտերում տեղ :

Մենք կ'ապրինք մեր աշխատութեամբը և դուք . . .  
— Ես կը ճանչնամ քու ծնողքդ , բայց դու չես ճանչ-  
նար . . . — Եթէ քու տունդ նեղ է , երեւակայէ . . .  
— Իմ գիրքերս . . . աւելի օգտակար են . — Պիտի  
գամ , բարեկամ , այցելելու . . . գալ շարաթ . — Մեր  
գործը այնքան օգտակար է որքան . . . — Անոնք պէտք է  
իրենց գործերուն վրայ խորհին , ոչ թէ . . . — Դու  
քու գործիդ վրայ խօսեցար , բայց . . . վրայ բան մը  
չըսիր :

8 . Հետեւեալ խօսքերում մէջ յարաբերական դերա-  
նումներ զրէք կէտերում տեղ :

Տղան . . . քեզի հետ խօսեցայ , կոյր ծնած է . —  
Մարդիկ . . . չեն աշխատիր , համակրելի չեն . — Այն  
նուէրը պիտի ստանաս եթէ . . . արժանի ցուցնես զքեզ .  
— Անձեր . . . հետ կը զործես շատ կիրթ են . —  
Աստուծոյ պատուիրանը կ'ըսէ , . . . մեղանչէ , պիտի  
պատժուի . — Ո՛չ , պիտի պատասխանեմ ինչ . . .  
ըսես , ինչ . . . ընես . — Դու չես մտներ և . . .  
կ'ուզեն մտնել կ'արգիլես . — Տեսայ մարդ մը . . .  
շատ կը նմանէր մեր հանդուցեալ հօրը . — Ունեցած  
ժառանգութիւնդ . . . պիտի թողուս . — Հրեաներն  
Յիսուսի ըսին . . . իշխանութեամբ կ'ընես դու այդ  
բանը . — Կանեփն այն բոյսն է . . . կտաւեղէն կը  
շինեն և անոր հունտէն . . . կտաւատ կ'ըսուի իւղ  
կը հանեն :

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

#### Աշուն

Ե՞րբ էր ինկայ ես ճամբայ ,  
Ապրիլ , մայիս . հունձքն արդէն  
կը կանաչնար , կը ծաղկէր  
Թոռւիը , երգով օդն էր լի ,  
Խոստումներով արեգակն :

Ե՞րբ ելայ ես ճամբայ .  
 Ենոնէն հովիտ՝ դաշտերուն  
 Եսկ մորենին կը մընայ .  
 Կըրձատ եղէզն հերկին մէջ,  
 Ճիւղեր, գեղին աերեւներ .  
 Տապաստ գետին սարփինան,  
 Ա՛ւ կանգնումի անկարող —  
 Պսակներ՝ թօշնած՝ հանդէսի  
 Ժամէ մը վերջ — , ամէն տեղ  
 Հեղդ, քընարեր թըմրութիւն:  
 Բայց թուփերուն միջէն հոն,  
 Շըրջապատի մը փոքրիկ  
 Ճերմակ պատերն կը ժըպտին  
 Արեւմուտքին վարդածիր:  
 Կըպատամէն այս է անքոյթ:  
 Ե՞րբ մեկնեցաք, Ե՞րբ եկաք  
 Այս բնակարանն ըսպիտակ,  
 Ո՞վ եղբայրներ, ի՞նչ վըսեմ  
 Խօսք կամ լուսթիւն կը բանայ  
 Վանդակապատն՝ հիւրերուն:  
 Օր մը դուք աւ վաղեցիք  
 Ծարաւ՝ կեանքի աղբերակն .  
 Արշալոյսի մը լուսով,  
 Ու հոս հասաք . . . կը լըսէք  
 Հէք խաչերուն տակէն ինձ:

ՎԻԿՏՈՐԻԱ. ԱԴԱՆՈՒԹ. (Յաւիտ. Զրոյց).  
 (Թրգ. չ. Ա. ՂԱԶԻԿԵԱՆ)

Հունձք — մեծուելի րերք: Հերկ — մերկուած երկիր:  
 Կըճատ — կտրած, պոչատ: Տապաստ — գետին ինկած:  
 Սարփինա — խեցակ, որբը վեր բանելու ցից: Հեղդ — ծոյլ,  
 անձուզ: Վարդածիր — բոլորտիրը կարմրագոյն: Անքոյթ —  
 խաղաղ, ապահով: Արշալոյս — առաջոտ կանուին՝ մուրին:  
 Հէք — ողորմելի, խեղճ:

Երկատեսակ բառեր

**122.** Կան բառեր՝ որոնք երկու զանազան պաշտօն կը կատարեն խօսքի մէջ, երբեմն իրեւ ածական և երբեմն ալ իրեւ դերանուն գործածուելով\*:

**123.** Այս տեսակ բառերէն՝ ուսանողը կը ճանչնայ արդէն այս, այդ, այն, և այլն, բառերը (119, ծանօթ.), որոնք ածական են՝ երբ գոյականի մը հետ գտնուին, իսկ դերանուն են՝ երբ գոյականի մը տեղը զրուած ըլլան։ Արդ, այսպէս են նաև բոլոր երկատեսակ կոչուած միւս բառերը, որոնք որու ածականներ են՝ երբ ածականի պաշտօն կը կատարեն խօսքի մէջ, և որու դերանուններ են՝ երբ դերանունի պաշտօնը կը կատարեն։

**124.** Երկատեսակ են հետեւեալ բառերը.

Ենյն, ենյեր. — միեւնոյն, միեւնոյելը. — ենյեինըն. — Օրինակներ ածականնարար գործածութեան. Ենյն մարդը, ենյն բաղարք, միեւնոյն ձին, միեւնոյն տենը. — զերանունարար. Երկուցն ալ ենյն կամ միեւնոյն են. — Ենյերը կամ միեւնոյելը տեսնուեցաւ չոս ալ. — Ենյեները կամ միեւնոյները ինձ ալ հանդիպեցան. — (Ա. Հոլով):

Միւս, միւսը, մեկայ, մեկայը. — Ածականնարար. միւս տղան, մեկայ լիճը. — զերանունարար. Միւսը

\* Այս տեսակ բառերը քերականութիւն գրողներէն ոմանք մասնական կամ միջակ անուններ կոչեր են, որ զաղափար մը չի տար և չի հասկցուիր ինչ ըսկը է. ոմանք ալ ածականներու մէջ գտնուիր են՝ անորիշ ածական տիտղոսը տալով անոնց, ուրիշներ ալ զետեղեր են գերանուններու կարգին մէջ կոչերով անորոշ զերամուններ. մինչդեռ այդ բառերը որոշ ածականներ են՝ երբ իրեւ ածական գործածուին, ինչպէս նաև որոշ զերամուններ են՝ երբ իրեւ գերանուն գործածուին, և ուրիշ կերպ ալ կարելի չէ մոտածել, ուստի անոնց մասին սխալ զաղափար մը չտարու համար ուսանողներուն՝ մինք կը կոչենք այդ տեսակ բառերը երկատեսակ բառեր.

լաւագոյն է. — Ես միանե ստացայ. — Միայն  
զուրցեցի. — (Ա. Հոլով):

Արիշը, ուրիշը, ուրիշ մը. — Ածականաբար.  
ուրիշ պատկեր, ուրիշ մարդ, ուրիշ չարութիւն. —  
գերանունաբար. Արիշը տեսեր է, ոչ թէ ես. —  
Արիշ մ'ըսաւ ինձ այդ բանը. — Արիշին տուի. —  
Արիշին առի. — Արիշներն ինչ կ'ըսեն. — Ինչո՞ւ  
ուրիշներուն կը նայիս. — (Ա. Հոլով):

իւրաքանչիւր, — րը, ամեն մեկ, — մեկը, ամեն ոք. —  
Ածական. իւրաքանչիւր մարդ, ամէն մէկ անձ. —  
Դերանուն. իւրաքանչիւրն ըսաւ. իւրաքանչիւրին  
պատուիրեց. — Իւրաքանչիւրէն առաւ. — Թող  
ամեն մեկը վճարէ զահեկան մը. — Ամեն մեկերնիս  
համբենը մինչեւ հարիւր: — Իւրաքանչիւր, — ըը կը  
հոլովուի Ա. Հոլովման ձեւով, միայն եզակի իսկ  
ամեն մեկ, ամեն մեկու գ. Հոլովմ. ձեւով եզակի և  
յոցնակի:

մեկ, մը, բան մը, ոմեն, ոք, մին. — ոչ մեկը,  
բնաւ մեկը, ոչ ոք, ոչինչ. — Ածական. մեկ մարդ,  
իրողութիւն մ'է ասիկայ. — Դերանուն. բնաւ մեկը  
չուզեց զալ. — Ոչ մեկը և ոչ միւսուր յանձն առաւ,  
ոչ ոք տեսաւ. — Ոչինչ ստացայ իրմէ, ոչինչ կերաւ.  
— Մէկը, մէկուն, ոչ մէկը, ոչ մէկուն (Գ. Հոլ.):  
— Իսկ ոչինչ, ոչինչի, ոչինչով զոյական անուն է  
(Ա. Հոլ.):

ոմանք, մեկ քանին, քանի, քանի մը, քանի<sup>օ</sup>. —  
Ածական. քանի մը ծեր, մեկ քանի երիտասարդ,  
քանի<sup>օ</sup> հոգի. — Դերանուն. Անոնցմէ մեկ քանին  
թլուատ էին. — Քանիներն արիւնը մտաւ. —  
Քանիներ հաւատընին ուրացան. — Քանիի<sup>օ</sup> գնեցիր,  
քանինվ ծախեցիր: — Ոմանք զուտ զբարար է և

զրաբար հոլովուած, թէ եւ աշխարհաբարի մէջ ալ կը գործածուի միմիայն իրը դերանուն. Ումանք չեն ուզեր. ոմանց ծանր կու գայ խօսք մը լսել. — Մէկ քանին, —նիին, —նիով (Ա. Հոլովում):

ինչ, ինչ որ, ինչ, ինչեր. — Ածական, ինչ բան ինչ բանի, ինչ բանէ, ինչ բանով, ինչ բաներ, ինչ տուներ քանդեց այդ թշուառականը: — Դեւ բանուն. ինչ որ ըսիր ելաւ. ինչ ալ խնդրես. ինչ կ'ուզէ. ինչո՞ւ եկաւ. ինչէն կը հետեւցնես. ինչո՞վ կրնաս դէմ զնել. ինչ մնաց որ չըսուի անոր. ինչեր չտեսանը (Գ. Հոլ.):

ամեն, ամենը, ամենքը, ամեն ինչ, բորբ, բորբը. — Ածական. Ամեն մարդ, ամեն տեղ, ամեն ինչ, ամեն բան. բորբ ժողովուրդը, բորբ զբերը. — Դերանուն. ամենը ցրուեցան, ամենքը ժողվուեցան, ամենըն ալ վկայեցին. բորբն ալ կողոպտեցին, բորբը քանդեց կամ այրեց. ամենուն հարցուր. բորբն ալ վկայեցին. բորբէն խօսք առաւ որ լոեն. — Ամէնը (Գ. Հոլ.). Բոլորը (Ա. Հոլ.):

շատ, քիչ, շատ մը, քիչ մը, շատերը, քիչերը. — Ածական. շատ ցորեն, շատ անձրեւ, քիչ համբերութիւն, քիչ մարդ, շատ, մը խօսքեր լփրուաց, քիչ մը քաջութիւն ունեցիր. — Դերանուն. — Շատը մեռաւ, շատն ալ աքսորուեցաւ, շատերը լացին. շատ շատեր յուսահատեցան, լքան, քիչերն արիացան, շատերէն ուկինին առին, շատերուն ալ կհանքերնին. քիչերուն բախտ տրուած է միշտ առողջ ապրիլ, քիչով գոհ ըլլալ. շատը ուզէ՝ որ քիչը գտնես. — (Ա. Հոլովում):

ո՞ր, ո՞րը, ո՞ր մեկը. — Ածական. ո՞ր սիրտ, ո՞ր միտք, ո՞ր ազգ. — Դերանուն. ո՞րը կ'ուզես. — Որո՞ւն տունն է այս. — Որմէ առիր այս զիրբը.

(Գ. Հոլովում). — Յորնակին՝ սրոնք, որոնց, սրոցներ, սրոնցնով՝ յօդ չ'առներ՝ ինչպէս յօդ չեն առներ միւս ամէն յորնակիները զերանունական հոլովումներուն:

ով, ով որ, ինչ որ, ով. — Ածական, ով մարդ, ով Աստուած (իբրեւ ձայնարկութիւն՝ կը կազմէ գոյականներու կոչական ըստուած ձեւը). — Դերանուն. Ո՞վ կ'ուզէ՝ թող զայ. — Ով որ տեսած չէ. — Ինչ որ չես զիտեր սորովէ. — Ո՞վ ըստու քեզի. զ՞ո՞վ տեսար, սրու տուիր, սրու գնեցիր. Յորնակի. սրոնք, զորոնք, որոնցմէ, որոնցմով (Գ. Հոլովում):

այսպիսի, -սին, այդպիսի, -սին, այնպիսի, -սին. — Ածական. այսպիսի մարդիկ, այդպիսի թշուառներ, այնպիսի մէկը. — Դերանուն. ինչ ըսելու է այսպիսին — Այնպիսին փոխ առ՝ որ ծանր տոկոս չպահանջէ. — Այդպիսիին զրամ տալու չէ, որովհետեւ առածն արբեցութեան կը զործածէ: — Այս զերանունները կը հոլովուին Ա. Հոլովման ձեւով, բայց կրնան նաև հոլովուիլ Բ. Հոլովման պէս՝ վերջին ի ձայնաւորը: — ի փոխելով սեռականին (87) մէջ. այսպիսին, այսպիսւ -ոյն. յորնակին՝ այսպիսիները, այսպիսիներու, և այլն, կ'ըլլայ՝ համաձայն յորնակի բառերուն հոլովման ընդհանուր կանոնին:

այսչափ, այսչափը, այդչափ, -փի, այնչափ, -փի. — Ածական. այսչափ անասուն ո՞ւր կը տանին. — Այդչափ բազմութիւն ուսկից եկեր է. — Այդչափ արիւն զ՞ո՞ւր տեղ ուրեմն թափուեցաւ. — Դերանուն. Այսչափով զոհ եղիր. — Այդչափը ո՞ր մէկ աղքատին պիտի բաւէ. — Այդչափն ալ բաւական է իրենց. — Այսչափներու բողոքը զուր տեղ երկինք չի բարձրանար. — (Ա. Հոլովում):

Այսրան, -եր, այնրան, -եր, այդրան, -եր. —

Այսպիսի թին նման կը գործածուի թէ՛ ածականաբար և թէ՛ դերանունաբար: — (Ա. Հոլովում):

ո՞րչափ, -իլ, ո՞րքան, -եր, ի՞նչքան, -եր. — Ածական, ո՞րչափ մարդ կայ. — ո՞րքան սուտ կայ ըսածին մէջ. — ի՞նչքան զրամ ունիս: — Դերանուն, ո՞րչափ տուիր, ո՞րքան առիր. ի՞նչքան վաստըկեցար. — Որչափներ կը կարծեն թէ ըրած չարիքնին տեսնող մը չկայ. — (Ա. Հոլովում):

Ծանօթ. — Ինչպէս վերը դրուած ցուցակէն կը տեսնուի՝ ածականներուն վրայ և, ը յօդերը դրուելով դերանունի կը փոխուին:

### 13. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարսալ յօդուածը և միսաք առնել ամոր մէջ նըմանութիւններն և նկարագրութիւններն:

2. Ուղղագրել նետեւեալ հատուածը թելադրութեամբ: Իմ դպրոց: — Իմ դպրոց կառուցուած է գիւղին միակ ճամբային ծայրը: Դրսէն համեստ տնակի մը երեւոյթն ունի. ճակատը գեղնագոյն ներկուած է. մուտքին վրայ քանդակուած է Հասարակուրեան զինանշանը, որուն ներքեւ գրուած է Նախակրական Դպրոց: Անկէ կը մտցուի լայնկեկ սրահի մը մէջ՝ ուր կան հանգերձակալներն, որոնց վրայ կը կախուին գլխարկներ, ըզգեստներ և սակառներ. սրահէն կը մտցուի դպրոց կամ դասարան որ մեծ սենեակ մ'է օդաւէտ, չորս պատուհաններով, որոնց երկուքը արեւելք և երկուքը արեւմուտք դարձած են: Դասարանին գլուխը դրուած է ուսուցչին դրասեղանը, յետոյ կարգաւ դէպի վար շարուած են մեր նստելիք դրասեղանները, որոնք մաքուր և շատ հանգստաւէտ են, ունին ոտք զնելու ձողեր և փոքր յենարան մը կոթնելու համար: Կողմանակի պատերուն վրայ կախուած են թագաւորին նկարը, մեղրական դրութեան, անուանակոչութեան և այլ տախտակներ,

աշխարհացոյց մը և հարթագունդ մը։ Գրասեղաններուն  
մօտ է զրատախտակը։ — Օդը և լոյսը ազատ մուտք  
ունին հոն՝ չորս մեծկակ լուսամուտներէն, առողջարար  
և հաճելի բնակարան մը գարձնելով գպրոցը։

3. Հետեւեալ նախաղասութիւններում մէջ ըսէք թէ  
երկատեսակ բառերէն որո՞նք իրբեւ ածական և որո՞նք իր-  
բեւ գերանում զործածուած են։

Այս ապրանքն ալ միեւնոյն վաճառատան գործն է։  
— Ամենուն գաղափարն ալ նոյն է. — Գէշ չէ այս  
կերպասը, սակայն ես աւելի միւսին կը հաւնիմ։ —  
Միւս կողմն ալ գարձուր, յետոյ ընտրութիւնդ ըրէ։ —  
Ուրիշներուն խօսքին շատ ականջ չեմ դներ ես։ —  
Խւրաքանչիւրը ազատ է իր ընտրութիւնն ընելու մէջ։  
— Բա՛ է. ուրիշ բանի վրայ խօսինք. — Ամէն մէկուն  
ձայնը որոշակի կը լսուէր. — Ո՛չ մէկը օրէնքէն ազատ  
է. — Քանի՞ գահեկան կը պարտիս ընկերիդ. — Քա-  
նիներ փորձեցին այդ գեղը, բայց ոչ մէկ օգուտ շտե-  
ռան անկէ. — Շատ քիչեր իրենց յանցանքը կը ճանչնան։  
— Ամէն զլիսէ մէկ մէկ ձայն կ'ելլէ, որ մէկը արդեօք  
ուղիղ է. — Բոլոր աշխարհ ապականեցաւ. — Մարդ  
և անաստն բոլորն ալ խողուեցան ջրէկեղեղով։ — Ո՞ր  
սափրիչը կարեց մազերդ. — Որո՞ւն պէտք է ընել վը-  
ճարումը. — Ի՞նչ բան է քու ուզածդ. — Ի՞նչ ընելու  
է ուրեմն։

4. Հետեւեալ բառերը իրբեւ ածական զործածելով՝  
խօսքեր կազմեցէք։

Միեւնոյն, ուրիշ, ամէն մէկ, բան մը, մէկ քանի,  
ի՞նչ, քիչ մը։

5. Հետեւեալ բառերը իրը գերանում զործածելով՝ խօս-  
քեր շիմեցէք։

Ո՞ր մէկը, շատերը, բուլորը, ի՞նչ որ, մէկ քանին,  
ոչ ոք, մէկալը։

6. Հետեւեալ խօսքերում մէջ կէտերուն տեղ յարմար  
երկատեսակ բառեր դրէք։

Այն մարդը գետնառիւծի նման՝ ըստ կամս . . .  
գոյն կ'առնէ. — Մահկանացու են . . . մարդիկ. —  
. . . ալ թողին զՅիսուս և փախան. — Իշխաններէն

. . . հաւատացին Յիսուսի . — Տունէն պիտի ելլենք, անոր համար . . . փնտռելու ետեւէ ենք . — Աեր գործերէն . . . արդէն յաջողած է, տեսնենք . . . վրայ ինչ ձայն պիտի ելլէ . — Ամէն անսառուն իր որչը ունի, ըստ Յիսուս, իսկ Որդոյ մարդոյն համար չկայ տեղ մը . . . զնէ իր գլուխը . — Յիսուս ըստ Փիլիպպոսի . . . ժամանակ քեզի հետ եմ, զեռ չճանչցա՞ր զիս, վասն զի ով որ զիս աեսաւ, իմ հայրս ալ տեսած եղաւ . — . . . հացը ո՞ր մէկուն պիտի բաւէ:

7. Լուծեցէք թերականօրէթ նետեւեալ նախադասութիւմ թերը՝ զրաւոր :

Ուտելու մէջ չափաւորութիւն պահողը քաջողջ կ'ապրի: Ան որ հաւատարմութեամբ իր հայրենիքին կը ծառայէ, վարձատրութեան արժանի է. — Հիւանդները երբեք համոզում չեն ունենար որ իրենց օրհասին մէջ կը գտնուին. — Մի քանի թռչուններ եղական բնազդ ունին հողի մէջ թաւալելու:

8. Բացատրեցէք զրաւոր նետեւեալ բարդ բառերը: Կրկնատումար, առեղծուած, գործագուլ, հոլաթեւ, տերեւաթափ, հինաւուրց, այլաբանութիւն, մանկամարդ, անձնահամ, երփներանգ:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

Խոկինի եւ Խնիսփելի բանակներուն բախումը

Դիւցազները առաջ կը խաղան: Խնչպէս որ աշնան, երկու ամպեր կայծակներով բեռնաւոր՝ երկու հանդիպակաց գագաթներէն իրարու վրայ կը յարձակին, կամ ինչպէս երկու հեղեղներ իրարու կը հասնին, կը խառնուին, կը կռուին և կը մռնչեն դաշտին մէջ, այսպէս կը բախին և կը խառնուին լոկինի և Խնիսփելի բանակները: Զօրավար՝ զօրավարի հետ, մարտիկ՝ մարտիկի հետ կը կռուի, սուրը կը զարնէ և կը զարնուի. սաղաւարտները կը փշրին. արիւնը կը հոսէ և կը միայնարերը կը հնչեն լարուած աղեղներուն վրայ. նետերը

կը սուլեն օդին մէջ, և տէգերու շփումէն տժդոյն ձաւ-  
ռագայթներ կ'արձակին, որով կը լուսաւորուի խռովեալ  
դիշերը:

Աեսելոց աղաղակները զիրար կը խափանեն խառ-  
նուրդին մէջ: Այսպէս է ովկիանոսի խուլ մռնչիւնը,  
երբ մրբիկը կը քրքրէ իր խորքը. այսպէս են որոտումին  
վերջին ճայթիւնները: Եթէ հարիւր բարդեր կորմակի՝  
միացուցած ըլլային իրենց ձայները այս պատերազմը  
երգելու համար, պիտի չկարենային անոնք աւանդել  
ապագային բոլոր մեռելներուն անունները: Դիւցազ-  
ները գիւցազներուն վրայ կ'իյնային՝ քաղուած հասկերու  
նման, և քաջերուն արիւնը ակօսներ կը փորէր:

Լացէք բարդեր, լացէք Աթբալինի մահը: Թաղ Փի-  
ռնայի հեծութիւններ հնչեցնեն իր սիրական Արտանին  
ընակարանը: Խնկան անոնք, ինչպէս այծեամերն անա-  
պատին մէջ՝ Սուարանի ձեռքով: Սուարան կը գոռար  
իր մարտիկներուն մէջ, մրբիկի ոգիին՝ պէս, երբ նստած  
Գորմալի ամպերուն վրայ, ուրախութեամբ կը գիտէ  
նուարեկեալ նաւաստիին կորուստը:

ՕՍՍԻԱՆԻ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ  
Թրգ. չ. Ա. ՂԱԶԻԿԻԱՆ:

Դիւցազն - քաջ, արի, կարիմ: Հանգէտ - դիմացը,  
ասչէր կեցած: Բախիթ - իրարու զարնուիլ: Մարտիկ - զի-  
նուոր, պատերազմող, կռուող: Միաւ - շողի արձակի:  
Առէլէլ - սուր ձայն ձամել: Խորք - ժողովն յատակը, խորք,  
անդունդ: Բարդեր - երգիչ բերրողներ եթև, որոնց պատօ-  
նըն եր մարտիկներուն քաջուրիւնները երգել և պատուել ա-  
նոնց յիշատակը, որոնք մասնաւոր պատիւ ունեին երկրին  
մէջ: Կորմակ - իշխանայի բագաւորը որ մեծն կոնարին  
րուններէն կը սերէր: Աւանդել - յանձնել: Հասկ - հատուն  
ցորենի (քննիկինաց) զլուխը: Ակօս - հերկած ածու: Սեթալ-  
լին, Փեռնա, Արտան (զօրավարներու անուններ): Այծեամ-  
բայրի այժ: Սուարան - Սրբաւինաւենի կղզիներուն  
բագաւորը: Գորմալ - անտառաբլուրի անոն: Նաւաբեկիլ  
- նաւը խորտակուիլ, վտանգի գալ: Նաւաստի - նաշավար:

## ԳԱՅԻՆ ԶՈՐՅՈՒԹԻՒՆ

Բայ

**125.** Կանխաւ ըսինք (60) թէ բայ կը կոչուին  
այն բառերը՝ որ գործողուրին մը ցոյց կու տան. զոր  
օրինակ. ծեծել, ուտել, մուսնալ, տարուիլ, սիրուիլ,  
կապուիլ, լլրալ, կշատանալ, մեսնիլ, և այլն:

**126.** Գործողութիւնը չորս զանազան ձեւերու  
տակ կրնայ նկատուիլ և ըստ այնմ ալ բայը չորս  
տեսակ կոչումն կ'առնէ:

**ա.** Բայը ներգործական կ'ըսուի՝ երբ բայէն ցոյց  
տրուած գործողութիւնն ընողը՝ իր գործը ուրիշ բանի  
մը վրայ կը կատարէ, որով կը ներգործէ ուրիշի մը  
մէջը կամ վրան: Զոր օրինակ. սպանենել դայլը,  
ուտել կերակուրը, խնամենել տղան, սիրել բարեկամը,  
կտրել ծառը, եւայլն:

**բ.** Բայը կրաշորական կ'ըսուի՝ երբ բայէն ցոյց  
տրուած գործողութիւնը ուրիշէ մը կը կատարուի  
գործողին վրայ, որով գործողը չի ներգործեր, այլ  
կը կրէ: Զոր օրինակ. սպանենուիլ տաղակէն, ուտուիլ  
տախճէն, խնամուիլ մօրմէն, սիրուիլ բարեկամէն, կըտ-  
րուիլ զերանդիկն, և այլն:

**գ.** Բայը կ'ըսուի չեղոք՝ երբ բայէն ցոյց տրուած  
գործողութիւնը ինքիրեն կը կատարուի գործողին  
մէջը կամ վրան, որով գործողը չէ որ կը ներգործէ  
ուրիշին վրայ և կամ կը կրէ ուրիշէն: Զոր օրինակ.  
ծիծաղիլ, հալիլ, քնանալ, զարմանալ, զանիլ, մաշիլ,  
ծսիլ, մարիլ, եւայլն:

**դ.** Բայը կ'ըսուի անցողական՝ երբ բայէն ցոյց  
տրուած գործողութիւնն ընողը ուրիշի մը կատարել  
կու տայ գործը, որով գործողութիւնն իրմէն ուրիշին

կ'ամցնի։ Զոր օրինակ, տղուն ջար խմել տուի, կամ խմցուցի. — Յիսուս համբերուն խօսիլ տուաւ կամ համբերը խօսեցուց. — Զօրավարը վագել կու տայ զինուորներուն կամ կը վագեցնէ զինուորները. — Պետրոս Առաքեալը կաղին քայել տուաւ կամ կաղը քայեցուց. — Բժիշկը դեղերով հիւանդին փսխել տուաւ կամ հիւանդին փսխեցուց, և այլն։

Դպասթ. — Անցողական բայի ուրիշ ձեւ մ'ալ կայ, որ կը կոչուի կրիին անցողական, երբ մէկը գործողութիւնը ոչ միայն ուրիշի մ'ընել կու տայ այլ նաեւ երրորդ անձի մը ձեռքով ընել կու տայ։ Զոր օրինակ. ծառաներուն բերնով անոնց հասկցնել տուաւ որ խնդիրքնին չի ընդունիր. — Աստուած օձերէն խամցնել տուաւ Խորայելացիները անապատին մէջ. — Օձը (սատանան) Եւային ձեռքով կիրցնել տուաւ Աղամին արգիլուած պտուղը. — Խորզինքս ձանցնել տուի անոնց, և այլն։

127. Բայէն ցոյց տրուած գործողութիւնն ընողը կը կոչուի տեր բայի, իսկ գործողութեան ենթարկուած իրը կը կոչուի խնդիր։ Զոր օրինակ. երբ ըսենք. Աստուած ստեղծեց աշխարհը. — Ցուլը մարդէն սպաննուեցաւ. — Աչքս լոյսէն շլացաւ. այս խօսքերուն մէջ գործողութիւնը կատարող տեր բայի ներն են՝ Աստուած (որ ստեղծեց), ցուլը (որ սպաննուեցաւ) և աչքս (որ շլացաւ). իսկ աշխարհը, մարդէն, բյուկն բառերը որոնք կը ցուցնեն թէ գործողութեան ենթարկուած առարկաները և կամ պարագաները որո՞նք են բայերուն խնդիրներն են։

128. Խօսք մը կազմելու համար՝ անհրաժեշտ հարկաւոր է որ մէջը գտնուին տեր-բային, բայլ և խնդիրը։ Արդէն բայը ինքիրեն մէջ կը պարունակէ տէր-բային և խնդիրը, թէ եւ անոնք նիւթապէս նըշանակուած աւ չըլլան. զոր օրինակ՝ երբ ըսենք

կարդացի, կը հասկցուի մէջը տէր-բային՝ ևս և խըն-  
դիրը՝ զիրք մը, զրուած մը. այսպէս նաեւ մտածեցիր,  
կը բովանդակէ իր մէջը տէր-բային՝ դու և բան մը՝  
խնդիրը, և այլն:

129. Բայերը կը կազմուին կամ գոյական և  
կամ ածական անունէ մը, որուն վրայ կ'աւելցուի  
յատուկ մասնիկ մը կամ վերջաւորուրինէ մը: Ուստի  
բայը երկու մասէ կը ձեւանայ. այսինքն՝ արմատէ  
և վերջաւորուրինէ. զոր օրինակ. յուս-ալ, ուս-ել,  
պառկ-իլ, թող-ուլ, որոնց մէջ յուս, ուս, պառկ,  
րոդ, այդ բայերուն արմատներն են, իսկ ալ, ել, ոչ  
մասնիկներն անոնց վերջաւորութիւններն են:

ԾԱՆՈԹ. — Բայերու արմատներէն կազմուած բառերը կը  
կոչուին բայարմատ բառեր. զոր օրինակ, հոգեկորոյս.  
աստուածատեղծ, զիւրազգած, երազատես, լծրնիկ, ա-  
մենակեցոյց, բարեատեպց, ալէկսօն, զիւրախ, մնոելարադ,  
զերասքանէ, հոգեզմայլ, ահարեկ, բնատուր, եւ այլն:

130. Բային արմատը չի փոխուիր խօսքի մէջ,  
բայց վերջաւորութիւնը կը փոխուի: Վերջաւորու-  
թեան փոփոխուիլը կը կոչուի բային լծորդուրինը,  
ինչպէս անուան փոփոխուիլը տեսանը (77) որ կը  
կոչուի նորպում. հետեւաբար բայ մը լծորդել՝ ըսել  
է բայի մը բոլոր փոփոխութիւնները որոշ կարգով  
մը զուրցել կամ զրել:

131. Բոխնը թէ բայը գործողութիւն մը ցոյց  
կու տայ (125), արդ՝ գործ մը կընայ կատարուիլ  
մէկ և կամ մէկէ աւելի թիւով անձերէ, և կատա-  
րողը կամ կատարողները կընան ըլլալ կամ առաջին,  
կամ երկրորդ և կամ երրորդ դէմքի (105) անձ  
կամ անձեր. հետեւաբար բայն ունի բիւ, եզակի և  
յորնակի, ինչպէս նաեւ դէմք՝ ես, դու, ան և կամ  
մենք, դուք, անոնք:

132. Գործողութիւն մը ժամանակի մէջ կը կատարուի, հետեւաբար բայի մը ձեւերը կը փոխուին ներկայ, անցեալ, և ապառնի ժամանակներու համաձայն: — Այս երեք ժամանակներէն ներկան՝ որ միշտ միեւնոյն ժամանակը կը ցուցնէ՝ բաժանմունք չի կրեր, բայց անցեալը՝ որ կրնայ ներկային աւելի կամ պակաս մօտաւոր ժամանակ մը ցոյց տալ՝ կը բաժնուի այսպէս անցեալ անելատար (երբ գործողութիւն մը զեռ շարունակութեան մէջն է), անցեալ կատարեալ (երբ գործողութիւն մը նոր լմնցեր է), անցեալ գերակատար (երբ գործողութիւն մը լմնցած ցոյց կը տրուի՝ առանց ժամանակն որոշելու), անցեալ վաղակատար (երբ գործողութիւն մը հին ժամանակ կատարուեր է). այսպէս նաև ապառնին, կրնայ ներկային մօտագոյն ժամանակ մը ցուցնել, որով կ'ըլլայ բուն ապառնի, և կամ հեռաւոր ապագայ ժամանակ մը, որով կ'ըսուի գերապատելիք: — Օրինակ

կ'ուտեմ — ներկայ, հիմայ կը կատարեմ ուտելու գործողութիւնը.

կ'ուտէի — անկատար, զեռ ուտելու գործը կը շարունակէի, լմնցած չէր.

կերայ — կատարեալ, հիմայ ուտելու գործը լմնացուցի.

կերած եմ — գերակատար, ուտելու գործը լմնցած եմ, բայց չեմ յայտներ թէ երբ.

\*Այսպէս բաւարայն կը համարիմ կոչել՝ ուրիշ գերականապէտներէ կոչուածը անցեալ-ապառնի կամ անկատար-ապառնի, որ ըստ ինքնան հակասական կոչումներ են, վասն զի ինչ որ անցեալ է (ամբողջապէս կամ կէս ի կէս կատարուած) ապառնի չի կրնար ըլլալ և ալպառնիմ՝ անցեալ, ձշդագոյն զուցէ պիտի ըլլար՝ եթէ այդ իմաստով կոչած ըլլային պատմակամ-ապառնի:

կերած էի - վարակատար, ուտելու գործը հին  
ժամանակ լմնցուցեր էի.

Պիտի ուտեմ - ապասնի, ուտելու գործը ապա-  
գային կը թողում.

Պիտի ուտէի - զերտապանի, կը ցուցնէ անցած  
ժամանակ մը, որուն մէջ ուտելու գործը պիտի կատա-  
րուէր, զոր օրինակ. Տարի մ'առաջ ըիչ մնաց որ  
թունաւոր ըմպելիք մը պիտի խմէի: Եւ կամ ապագայ  
մը՝ որուն մէջ պիտի կատարուէր այս գործը՝ պայ-  
մանով որ տեղի ունենար այս ինչ կամ այն ինչ  
պարագայն. զոր օրինակ. Եթէ Հայաստան երթայի՝  
անպատճառ Մասիս լեռը պիտի երեկի:

133. Բայց պաշտօն ունի գործողութիւն ցուցնել  
և բացատրել. արդ գործողութիւնը բացատրելու զա-  
նազան կերպեր կան՝ որ զբարար բառով կը կոչուին  
եղանակ: Բայց հինգ եղանակ ունի, որոնց կը կոչու-  
ին 1. Առնմանական 2. Ատորադասական կամ թեկական,  
3. Հրամայական, 4. Արդերական, 5. Դերբայ կամ  
Ռենրիշ եղանակ:

1. Առնմանական կ'ըսուի եղանակը՝ երբ կը  
ցուցնէ պարզապէս ներկայ կամ անցած և կամ  
ապառնի (այսինքն՝ կատարուող, կատարուած, կա-  
տարուելիք) գործ մը. զոր օրինակ. կ'երգեմ, կը ելու-  
տիմ. — Երգեցի, եստայ. — պիտի երգեմ, պիտի  
եստիմ:

2. Ատորադասական կամ թեկական կը կոչուի  
եղանակը՝ երբ գործողութեան կատարումը պայմա-  
նի մը հետ կապուած ցոյց կու տայ. զոր օրինակ.  
տուր՝ որ տեսնեմ, կը սպասեմ որ խօսի, աշխատե-  
ցէք որ զարգանաք, զնացի՝ որ լսէի, եկան՝ որ խօ-  
սին, երէ ուզես՝ կու զամ, կը հաճինք՝ թէ որ լմնուեիք

մեր պայմանները, պիտի ազատ թողուժը՝ երե խոստավանիք ճշմարտութիւնը, հունձքն առատ պիտի ըլլայ՝ երե կարկուտ ցայ, և այլն:

Յ. Հրամայական է եղանակը՝ որ կը պարտաւորէ ուրիշ մը բայէն ցոյց տրուած գործողութիւնը, կատարելու, միհնոյն կերպով կ'ըլլայ նաեւ յորդորելը, խնդրելը, կամ աղաջիղ, բղաջող, զոր օրինակ, զատ հրամայական բեր գիրքը, տար այս նամակը, բուք ինչ կ'ուզես. — Յորդուական՝ արխացէք ո՛վ զինուորներ, մեսեինք ճշմարտութեան համար, համբերէ մինչեւ վերջը. — Խնդրական կամ աղաջական բարեհանք հետագա զալու, ազնուութիւնն ունեցէք մտիկ ընելու, հրամէ ինչ որ կը փափաքիս. — Բղայական՝ բող զարցէ անոր՝ ինչ որ ինձմէ լսեց, բող ապրէր մայր՝ երջանիկ պիտի զգայի ինքզինքս թշուառութեանս մէջ, բող զրէ ուզանը՝ առանց աւելորդ ակնածութիւններու, եւայլն:

Դ. Արգերական կ'ըսուի այն եղանակը՝ որ կամ սաստելով և կամ աղաջելով թոյլ չուզեր տալ ուրիշի մը կատարելու այն գործողութիւնը՝ որ բայը կը ցուցնէ, զոր օրինակ. (սաստերով) լսէ, մի խօսիր. — Հոս մի կենար, աչքս հեռացիր. — (աղաջական) մի ուտեր այդ կերակուրը որ ստամոքսիդ ցաւ պիտի պատճառէ. — թէ զիս կը սիրէք՝ այդպիսի բան մը մի լներ, և այլն:

Ե. Գերբայ կամ Անորիշ եղանակը այն է՝ որով բայը գործողութիւն մը ցոյց կու տայ՝ առանց զործող անձի մը. զոր օրինակ. սիրել, խօսող, կերած, մոցուերու, ուտուելիք, սասերով, և այլն: — Գերբայը երկու տեսակ բառ կը պարունակէ, այսինքն Բայզոյականներ և Բայտականներ: — Բայզոյականը

ևթէ պարզապէս գործողութիւն մը ցուցնէ, առանց  
ժամանակն որոշելու, կը կոչուի անորիշ դերբայ, իսկ  
եթէ ցուցնէ ապագային մէջ ըլլալիք գործողութիւն  
մը, կը կոչուի ապասեի դերբայ. զոր օրինակ.  
անորիշ դերբայ են՝ խնտադ, ցաւիլ, երգել, զրուեուլ.  
իսկ ապառնի դերբայ են՝ ատելիք կամ ատելու, սի-  
րելիք կամ սիրելու, խաղաղիք կամ խաղալու, միի-  
րարելիք կամ միիրարելու, փրկելիք կամ փրկելու,  
և այլն: — Բայսածականը գործողութեան մը ներկայ  
ժամանակը ցոյց կու տայ անորոշ կերպով. հետեւարար  
երկու տեսակ է եերկայ դերբայ և անցեալ դերբայ:  
Զոր օրինակ. ներկայ դերբայ են՝ սիրող, տեսնող,  
մտածող, կարեկցող, և այլն. իսկ անցեալ դերբայ են՝  
սիրած կամ սիրեր, տեսած կամ տեսեր, մտածած  
կամ մտածեր, և այլն:

Մասսա. — Դերբայները անիկմ բայ կը կոչուին՝ որովհետեւ  
դէմք չեն ցուցներ, մինչդեռ միւս եղանակներով լծորդուած  
բայերը դէմք ցուցնելուն համար դիմաւոր բայ կ'ըսուին:  
— Որպէս զի խօսք մը իմաստ ունենայ՝ անհրաժեշտ հարկ  
է որ մէջը դիմաւոր բայ մը գտնուի (128):

**134.** Բայերու լծորդութիւնը (130) ըերականու-  
թենէ աւանդուած կանոններու համաձայն կ'ըլլայ,  
բայց կան ըիչ թիւով բայեր՝ որ գրուած կանոննե-  
րէն կը զարտուղին: կանոններուն համաձայն լծոր-  
դուղները՝ կանոնաւոր բայ կը կոչուին, իսկ կանոն-  
ներէն զարտուղները կ'ըսուին անկանոն բայ: կան  
նաեւ պակասաւոր և միայէմ կոչուած բայերու ձեւեր,  
որոնց վրայօք պիտի խօսինը իրենց կարգին՝ կա-  
նոնաւոր լծորդութիւններէն վերջը:

## 14. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումին ոտանաւորը և արձակ զբել տնոր սպառումակութիւնը:

2. Ուղղագրել հնտեւեալ հատուածը թելաղբեւթեամբ:

Լաւագոյն է ըլլալ խոնարհ և համեստ, բայց բանի մը օգտակար, քան թէ փառասիրութեամբ և ունայնամբութեամբ լեցուն և անօգուտ իր մերձաւորին: Գեղեցիւթիւնը պահ մը հաճելի և հիանալի է, բայց եթէ բարութեան չետ միացած չէ, մարդոց սէրը և յարդանքը չի վաստկիր: Ամիլէս կ'ըսէ. «Բարութիւնը մեծ ոյժ ունի հրազդուրելու և տիրանալու մէջ, մէկն որ անով զարդարուած է, ճշմարիտ թագաւորն է մարդոց, որովհետեւ իրեն կը քաշէ ամէնուն սիրտը»:

3. Հետեւեալ խօսքերուն յարմար ենթականեր յատկացուցէր:

Ամէնուն տէրը ... է. — Անզեղջ ...

միայն կը դատապարտուին. — Յիսուսի ծննդեան ատեն մոգերուն առաջնորդ եղաւ ... — Մովսէս մարգարէին յաջորդեց ... — Ծնողքի մը երջանկութեան պատճառ են բարի ... — Մարդուս մէջ անմահ է իր ... — Ամէն բան մոոցնել կու տայ ... — Դարուս նշանաւոր գիւտերն ... են ... — Ալքոհիլ մէջ անեղծ կը մնան ... — Առաքեալներէն ծովուն վրայ քալողը ... եղաւ:

4. Հետեւեալ իմաստները լրացուցէր յարմար բայեր դնելով կէտերում տեղ:

Մարմամարզը ... մարդուս մկունքները. — Շիրանի գօտին ... երկնքին վրայ, արեւուն գիմաց, անձրեւներէ ետքը. — Մագնիսը իրեն ... երկաթը և այլ մետաղներ. — Ամպերը ... օդին մէջ գտնուած ջրեղէն գոլրշիներէն. — Ալքոհլական ըմպելիները ... մարդուս ստամոքսը. — Բոյսերուն մեծագոյն մասը ... մարդուն. — Գետնախնձորն ... Ամերիկայի Միացեալ Նահանգներէն. — Համեմունք ... այն նիւթերն որ կերակուրներուն մէջ ... զանոնք ախորժահամ ընելու համար. — Զէթը ... ձիթապտուղէն, և անով ... աղցան և ուրիշ կերակուրներ ... — Փացախը ... սովորաբար գինիէ,

ինձորաջուրէ կամ դարեջուրէ . — Թէյի ծառը Զինու  
և Ճարտնի մէջ ... — Եթերով կամ քլորակերպով ...  
սրածութեան ենթակայ հիւանդները :

5. Մէկ մէկ նախաղասութիւն շինեցէ՛ք նետեւեալ բա-  
յերով, անոնց Սահմանական, Ստորաղասական և Հրա-  
մայական ժամանակներուն զործածութեամբ :

Վարել ցաւիւ փորձել, ցուցնել գիտել, հարուածել,  
դովել, փայլիլ, հեռանալ, յարգել, հրամայել, գանձել,  
ստանալ, կորցել:

Օրինակ . Կասկածաւոր մարդիկ երկրէն դուրս կը  
վտարուին :

6. Հետեւեալ նախաղասութիւններուն մէջ զոնուած  
տօճական զերբայնները որոշեցէ՛ք զոյական զերբայններէ :

Հիւանդութեան մը կրկնուիլը աղիտալի է . — Զըր-  
կուած մարդը զրկողին պարտատէրը կ'ըլլայ . — Ան-  
հարկի ծիծագիլը նշան է թեթեւամսութեան . — Խոս-  
ովանուած յանցանքը կիսով չափ ներուած է, կ'ըսէ  
խտական տուածը . — Գթացող մարդը բարեսիրտ  
կ'ըլլայ . — Կորսուած համբաւը գիւրաւ չի ստացուիր .  
— Կերած հացիդ հաւատարիմ եղիր . — Զեռքէդ  
եկածը մի խնայեր թշուառին օգնելու համար . — Աղ-  
քասին ողորմիլը Աստուծոյ փոխ տալ է . — Եղած  
աղօթքի մը կատարուիլը նպատակէն կախում ունի . —  
Ընտրուած ապրանքը թանկադին կ'ըլլայ . — Երդուածը  
նոր եղանակ մ'է :

6. Հետեւեալ ներզործական բայով եղած նախաղա-  
սութիւնները վերածեցէ՛ք անցողականի :

Կառավարութիւնը նուազեցուց ուտելիքներուն գի-  
ները . — Ուսուցիչը բացաւ դպրոցին դուռը . — Համեստ  
և փութաջան աշակերտը կը սիրցնէ ինքզինքը . — Մայրը  
կաթ տուաւ նորածին մանկան . — Քոյրս նամակ մը  
դրեց ինծի . — Մայրս սրբեց, մաքրեց բոլոր տունը .  
— Առատ տծուի գնեցի ձմեռուան համար :

Օրինակ . Կառավարութիւնը նուազեցնել տուաւ ու-  
տելիքներուն զիները :

8. Հետեւեալ խօսքերուն մէջ եղած չկոր բայերը ներ-  
զործականի դարձուցէ՛ք :

Կը սիրեմ ծառայել ամէնուն . — Կառքով քալելը  
մեծ հաճոյք մ'է ինծի համար . — Յաջողիլը ամէնուն  
տրուած չէ . — Ուտել և կերցնել երկու տարրեր դոր-  
ծեր են . — Կալանաւորը բանտէն փախաւ . — Շուկայէն  
մինչեւ տուն վազեցի աւետիս տալու համար . — Մեր  
պարտէզին բոլոր ծաղիկները չորցան . — Այդ գառն  
խօսքերով մեր սիրտերը զայրացան . — Եղբայրու մեծ  
բեռէ մը ազատեցաւ . — Արեւն ելաւ և լուսնի լոյսը  
անհետացաւ :

Օրինակ . Կը սիրեմ ծառայեցնել գամէնը :

9 . Հատեւեալ խօսքերուն խմաստը կրաւորական ծեւով  
բացատրեցէր :

Կայէն սպաննեց իր Արէլ եղբայրը . — Հրեաները  
խաչեցին զՅիսուս . — Թագաւորը կը կառավարէ ժո-  
ղովուրզը . — Մայրը կը խնամէ իր զաւակը . — Արեւը  
կը լուսաւորէ մոլորակները . — Զուբը կը լուծէ աղը,  
շաքարը . — Աստուած ստեղծեց մարդը և ամէն բան .  
— Աստուած պիտի վարձատրէ բարի մարդիկը . — Ազրը  
կը պարարտացնէ հողը . — Ուսուցիչը կ'ուսուցանէ  
աշակերտը :

Օրինակ . Արէլ սպաննուեցաւ իր Կայէն եղբօրմէն :

## ԸՆԹԵՐՑՈՒՄ

Առլամի Գուրեմնտալ սուբը

Կը զգոյ Ոռլան որ կը վատի տեսութիւնն :  
Ոտք ելլելու համար կ'ընէ ամէն ճիգ :  
Կորսնցուցեր է գէմքն իր զոյնն : Իր առջեւ  
Կայ քար մը թուխ . կը զարնէ տասը հարուած  
Անոր ցաւով և դառնութեամբ սիրտը լի :  
Կը ճըսնչէ պողպատը՝ չի խորտակիր  
Եւ չի խոռիր : «Ո՞չ կ'ըսէ կոմսը, հասիր,  
Սուրբ Մարիամ , ինձ օգնութեան : Դուրեհնդաւ,  
Ո՞չ , իմ աղուոր Գուրենդալս , մեղք , մեղք քեղի :

Որովհետեւ կը մեռնիմ ես՝ ո՛չ չունիմ  
 Հոգ ու խընամ վըրադ. քեզմով շահեցայ  
 Արձակ գաշտի մէջ կոհւներ անհամար,  
 Նուաճեցի այբան երկիրներ լայնանիստ,  
 Որոնց կ'իշխէ ալէծաղիկ Կարոլոսն.  
 Մ'երթար մարդու՝ որ ուրիշէն կը փախչի:  
 Երկար ատեն պահեց քեզ ճորտ մը բարի,  
 Սուրբ Ֆրանսայի մէջ պիտի նմանըդ չըլլայ:

Պարոն Ոտուան զայն թուխ քարի մը զարկաւ,  
 Այնչափ զարկաւ որ չեմ կրնար ըսել ձեզ:  
 Կը շաչէ սուրը, չի կոտրիր, չի փշրիր:  
 Ան կ'ընդուանու երկնապող կոմսն երբ տեսաւ  
 Որ չըկոտրէ պիտի, կ'ընէ ինքնիրեն  
 Անոր դրուատն ու դովքը մեղմ և յուշիկ.  
 «Ո՛հ, Դուրենդալ, ո՞րքան ազուոր ես և սուրը:  
 Մասունքներով լիցուն է գունդըդ ոսկի.  
 Սուրը Պետրոսի ակուան, և սուրը Բարսեղի  
 Արիւնն, և սուրը գերապայծառ Գիոնի  
 Մազերն, և սուրը Մարիամու հանդերձէն:  
 Հեթանոսաց քեզ ժառանգելն արդար չէ.  
 Քրիստոնեայք պէտք է որ քեզի ժառային . . .

Ո՛ՌԱՆԻ ԵՐԳԸ. (Թրգմ. չ. Ա. Դադիկիան)

Վատիլ - տկարանալ, աչքին՝ լոյսը ըսեսնել: Թուխ -  
 մուր գոյն: Խոռիլ - պակսիլ բան մը: Լայնանիստ - տա-  
 րաժուած: Ալէծաղիկ - մօրուքը, մազերը ձերմիշած: Ճորտ -  
 մանէ տղայ, փոքրաւորէ Շաչէլ - շնկոց ձանել: Ծնդուա-  
 նուլ - տեղէն վեր ցատքել: Երկնապող - վարեն դէպ ՚ի  
 երկիրնը նետուած: Գովք - զովկոտ: Յուշիկ - կամացուկ,  
 ժանը:

Լծորդութիւն բայերու

**135.** Երեք տեսակ լծորդութիւն (130) կայ բայերու, որոնց իրարմէ կը զանազանին իրենց անորիշ վերջաւորութեան մէջ գտնուած ձայնաւոր զրով, և այս ձայնաւոր զրերուն այբբենական կարգին համաձայն՝ առաջին լծորդութեան բայերը կը վերջանան ալ, մասնիկով, երկրորդին՝ ել մասնիկով և երրորդին՝ իլ մասնիկով:

Օբինակներ

Ա.	լծորդ.	կարդ-ալ,	իման-ալ,	տեսն-ալ.
Բ.	»	սիր-ել,	կոտոր-ել,	մաշ-ել.
Գ.	»	դատ-իլ,	մեռն-իլ,	մս-իլ.

Մասնի. — Քանի մը բայ միայն՝ կը վերջանան ոչ մասնիկով, զոր օրինակ. թող-ուլ, երդն-ուլ, արգել-ուլ, և այլն: Այս տեսակ բայերու լծորդութիւնն առաջ կու գայ զրաբար լեզուի ոչ վերջացող բայերու չորրորդ տեսակ լծորդութենէ մը, որ աշխարհաբարին մէջ անհետացած է: — Այս տեսակ լծորդութեան վրայ՝ յետոյ պիտի խօսինք (165):

**136.** Ըսինց որ (129) բայը երկու մասերէ կը ձեւանայ, այսինքն արմատէ և վերջաւորութենէ, սակայն պէտք չէ շփոթիլ բասի մ'արմատը՝ բայի մ'արմատին հետ. որովհետեւ վերոյիշեալ ալ, ել, իլ, ոչ վերջաւորութիւնները կը զրուին բայերուն արմատներուն վրայ, որոնց արդէն ենթարկուեր են՝ ձայնափոխութեան և զեղչման (71-75) կանոններուն երբ գոյական կամ ածական բառէ մը՝ բայարմատի վերածուեր են. զոր օրինակ.

<i>սէր</i>	<i>զոյականէն</i>	<i>կը</i>	<i>կազմուի</i>	<i>սիր-ել</i>	<i>բայր.</i>
<i>դեւ</i>	»	»	»	<i>դիւ-ան-ալ</i>	»
<i>զիր</i>	»	»	»	<i>զըր-ել=զր-ել</i>	»
<i>ջուր</i>	»	»	»	<i>ջըր-ել=ջր-ել</i>	»
<i>թիւ</i>	»	»	»	<i>թու-ել</i>	»
<i>լոյս</i>	»	»	»	<i>լուս-ան-ալ</i>	»
<i>զէր ածականէն</i>	»	»	»	<i>զիր-ն-ալ</i>	»
<i>ընտիր</i>	»	»	»	<i>ընտր-ել</i>	»
<i>ամուր</i>	»	»	»	<i>ամր-ան-ալ</i>	»
<i>ծոյլ</i>	»	»	»	<i>ծուլ-ան-ալ</i>	»
<i>ծուռ</i>	»	»	»	<i>ծրո-ել=ծռ-ել</i>	»

**137. Զեղոք** (126. գ.) կոչուած բայերու թիւին մէջ կը գտնուի ըլլալ բայր, որ հիմն և օժանդակ (այսինքն՝ լրացուցիչ) ըլլալով բոլոր բայերու լծորդութեան, ամենէն առաջ հարկ է ծանօթ ըլլալ ուսանողին անոր լծորդութիւնը:

**138. Աշխարհաբարի մէջ ըլլալ միակ օժանդակ բայր կազմուած** է գրաբար լեզուին ել, լինել, եղանիւ երեք օժանդակ բայերէն, որովհետեւ այդ երեք բայերուն լծորդութիւնն ալ պակասաւոր ըլլալով գրաբարի մէջ, անոնցմէ մէկուն պակսածը միւսէն լրացնելով՝ կազմուած է աշխարհաբարի ըլլալ բային լծորդութիւնը:

**Եղանի.** — Ել (հին ձեւով գերբայ) բայր աշխարհաբարի մէջ ունի միայն սահմանական ներկայն և անկատարը, որոնք միանալով եղանիլ=եղնիլ (աշխարհաբար ձեւ, գաւառաբարբարի մէջ մնացած) բային եղիր կամ եղած բայածականներուն հետ՝ կը կազմեն սահմանական և ստորադասական գերակատար ու վաղակատար ժամանակները: — Եղնիլ (հին ձեւը՝ եղանիլ) բայէն աշխարհաբարի մէջ կը մնան սահմանական կատարեալը, հրամայական եզակի և յոքնակի երկրորդ գէմքի ձեւերը, ներկայ գերբայն և անցեալ դերբայի եղեր, եղած (189-190) երկու ձեւերը: —

Ըլլալ [հին ձեւը յիմել, ...] բային կը պակսին օահմաւնական և ստորադասական կատարեալներն և գերակաւարները և վաղակատարները, դարձեալ հրամայականին եղակի և յոքնակի երկրորդ դէմքերը և անցեալ դերբայը: — Ուրիմն այս երեք պակասաւոր բայերէն ձեւացած միակ օժանդակ բայն ըլլալ՝ աշխարհաբարի մէջ՝ անկանոն բայ կը համարուի և հետեւեալ կերպով կը լծորդուի:

### 139. Լծորդութիւն ըլլալ օժանդակ անկանոն բային:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ		ԱՆԿԱՏԱՐ	
Եղ. եմ	Եղ. կ'ըլլամ'	Եղ. էի	Եղ. կ'ըլլայի
» ես	» կ'ըլլաս	» էիր	» կ'ըլլայիր
» է	» կ'ըլլայ	» էր	» կ'ըլլար
Յոր. ենք	Յոր. կ'ըլլանք	Յոր. էինք	Յոր. կ'ըլլայինք
» էք	» կ'ըլլաք	» էիք	» կ'ըլլայիք
» են	» կ'ըլլան	» էին	» կ'ըլլային

### ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ.	եղայ	Յոր.	եղանք
	եղար		եղաք
	եղաւ		եղան

### ԳԵՐԱԿԱՏԱՐ

### ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ.	եղեր կամ եղած եմ	Եղ.	եղեր կամ եղած էի
»	եղեր » եղած ես	»	եղեր » եղած էիր
»	եղեր » եղած է	»	եղեր » եղած էր
Յոր.	եղեր » եղած ենք	Յոր.	եղեր » եղած էինք
»	եղեր » եղած էք	»	եղեր » եղած էիք
»	եղեր » եղած են	»	եղեր » եղած էին

## ԱՊԱՌՆԵ

Եղ. պիտի ըլլամ  
» » ըլլաս  
» » ըլլայ  
Յոր. պիտի ըլլանք  
» » ըլլաք  
» » ըլլան

## ԳԵՐԱՊԱՌՆԵ

Եղ. պիտի ըլլայի  
» » ըլլայիր  
» » ըլլար  
Յոր. պիտի ըլլայինք  
» » ըլլայիք  
» » ըլլային

## ՍՏՈՐԱԴ. ՆԵՐԿԱՑ

Եղ. որ կամ եթէ ըլլամ  
» որ » եթէ ըլլաս  
» որ » եթէ ըլլայ  
Յոր. որ » եթէ ըլլանք  
» որ » եթէ ըլլաք  
» որ » եթէ ըլլան

## ՍՏՈՐԱԴ. ԱՆԿԱՏԱՐ

Եղ. որ կամ եթէ ըլլայի  
» որ » եթէ ըլլայիր  
» որ » եթէ ըլլար  
Յոր. որ » եթէ ըլլայինք  
» որ » եթէ ըլլայիք  
» որ » եթէ ըլլային

## ՍՏՈՐԴ. ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. որ եղեր եմ  
» որ եղեր ես  
» որ եղեր է  
Յոր. որ եղեր ենք  
» որ եղեր էք  
» որ եղեր են

Եղ. որ եղեր էի  
» որ եղեր էիր  
» որ եղեր էր  
Յոր. որ եղեր էինք  
» որ եղեր էիք  
» որ եղեր էին

## ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Եղ.	Բ.	դէմք	եղիր	—	թող ըլլաս
»	Գ.	»	ըլլայ	—	թող ըլլայ
Յոր.	Ա.	»	ըլլանք	—	թող ըլլանք
»	Բ.	»	եղէք	—	թող ըլլաք
»	Գ.	»	ըլլան	—	թող ըլլան

### ԱՐԳԵԼԱԿԱՆ

Եղ.	Բ.	Դէմք	<i>մի ըլլար = մ'ըլլար</i>	թող չըլլաս
>	Գ.	>	<i>չըլլայ</i>	— թող չըլլայ
Յոր.	Ա.	>	<i>չըլլանք</i>	— թող չըլլանք
>	Բ.	>	<i>մի ըլլաք = մ'ըլլաք</i>	թող չըլլաք
>	Գ.	>	<i>չըլլան</i>	— թող չըլլան

### ԴԵՐԲԱՑՆԵՐ

<i>Բայզոյական</i>	<i>Անորոշ դերբայ</i>	<i>ըլլաւ</i>
	<i>Ապանի դերբայ</i>	<i>ըլլաւու, ըլլամիք</i>
<i>Բայզածական</i>	<i>Աերկայ դերբայ</i>	<i>եղող, ըլլող</i>
	<i>Անցեալ դերբայ</i>	<i>եղեր, եղած</i>

ԵՐԱԾՈՒ. — Ինչպէս ըլլալ բային սահմանական ներկայ և անկատար ձեւերէն կը տեսնուի՝ այդ ժամանակները կը կամ կոչ նախադաս մասնիկ մ'ունին, որ յատկանիշն է այդ ժամանակներուն ամէն բայերու մէջ, և յառաջ կու զայ ճին զեղչուած ձեւէ մը: — Այս կոչ կամ կը (Ճայ-նաւորէ նախադաս՝ կ') մասնիկը կ'որոշէ սահմանական ներկան և անկատարը՝ ստորագասական ներկայէն և ան-կատարէն: — կոչ կը զրուի միավանկ բայերու առջեւ. զոր օրինակ. կոչ շամ, կոչ գաս, կոչ տայ, կոչ տայինք, կոչ տայիք, և այլն: Խոկ կը բազմավանկ բայերու առջեւ կը զրուի. զոր օրինակ. կը զրուեմ, կը տեսնես, կը բնանան, և այն: — Առանց կոչ կամ կը մասնիկին կը լծորդուին ունիմ, զիտեմ, կրնամ, կամ, եմ բայերը:

### 15. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ լմթերցումին հատուածը և սլատմել անոր նիւթը:

2. Ուղղագրել հետեւեալը թելալրութեամբ:

Շատ մը մարդիկ կը զզան իրենց ըրած գէշութեան վրայ, այն տգեղ խօսքերուն՝ որ բարկութեան նոպայի մը մէջ իրենց բերնէն փախած էին, և պիտի ուզէին դարման ընել եղած գէշութեան ու ներում խնդրել անոնցմէ զորոնք վշտացուցեր են, բայց կ'ամշնան, և

կը նախընտրեն տանջուիլ և կարծել տալ որ անկիրթ և շար են: Ո՞չ, երբեք մի ամչնաք ներում խնդրելէ ձեր յանցանքներուն և զանոնք խոստովանելէ ան կեղծարար: Ունեցէք այն ազնուական արխութիւնը զձեղ խոնարհեցնելու. այս կերպով մեծ բեռէ մը ազատուածի մը պէս պիտի զգաք, և աւելի բարի, աւելի յարգանքի արժանի եղած պիտի տեսնէք զձեղ:

3. Էական բայիմ նետեւեալ բաղադրեալ ժամանակ ներովը մէկ մէկ նախաղատութիւններ շիմեցէք:

Եթէ եղած էք. — Որ եղած էին. — Եղած էինք. — Եղած են. — Եղած էի. — Եղեր ենք. — Եղեր եմ. — Եթէ եղած է. — Որ եղեր ես. — Եղեր էիք. — Եղած էր. — Եղեր էիր:

4. Ըլլալ բայիմ ժամանակներով լրացուցէք նետեւեալ խորերը:

Հարիւր և յիսուն օր ջրհեղեղ ... երկրիս վրայ. — Խորայելացիք գերի ... Եգիպտոսի մէջ. — Որ կ'ողորմի իր անասունին երկայնակեաց ... — Սաւզոս կը հարցնէ ո՞վ ... Տէր: Եւ նա կ'ըսէ. Ես ... Յիսուս զոր զուն կը հարածես. — Ազախինը ըստու Պետրոս առաքեալին համար, ասիկա ալ անոնցմէ մէկն ... — Զգոյշ ... չհաւատալու դիւրաւ չար լեզուներու. — Եթէ ես հարուստ ... շատ բարեգործութիւններ ... — Կատարեալ ... ինչպէս ձեր երկնաւոր Հայրը կատարեալ ... — Մինչեւ որ չդառնաք և տղաներու պէս անմեղ չ ... պիտի չմտնէք Աստուծոյ արքայութիւնը:

5. Նետեւեալ բայերով մէկ մէկ նախաղատութիւններ կազմեցէք զրաւոր:

Սխալիլ, արշաւել, որսալ, սառիլ, պատուել, ցանկալ, հանգչիլ, նստիլ, խոնարհիլ, չեծնել, համբուրել, խածնել, ընկճել, ատել, կանգնել:

Օրինակ. Շատերը կը սխալին, բայց քիչերը կը ճանչնան զայն:

6. Հետեւեալ խօսքերում եղակինները՝ յոքիակիլի և յոքակիլիները եզակիի դարձուցէք:

Խելացի մարդը կրքի գերի չըլլար. — Շահաբաժին կը ստանան անոնք միայն որոնք ընդհանուր դրամագլխուն մէջ իրենց բաժինն ունին. — Առուտուրի

մէջ կը ճանշցուի մարդու մը պատուաւորութիւնը. — Ժամացոյցներուն ստոյդ յարգը իրենց մեքենաներուն մէջն է և ոչ անոնց նիւթին. — Իւրաքանչիւր աստղ մէկ մէկ արեւ է. — Բոլոր թաշունները երգող չեն. — Երկրաւոր վայելքը վազանցուկ է. — Լեռներ լեռներու չեն հանդիպիր, կ'ըսէ առակը, մարդիկ մարդոց կը հանդիպին. — Խնձորը կեղեւելով կեր, տանձը համբանքով, կ'ըսէ ժողովրդական առածը. — Բոլոր մանուկները լալկան չեն ըլլար. — Արդիւնքն է որ պիտի պատկէ գործը. — Ծառերը իրենց պառազներէն կը ճանշցուին:

7. Ճետեւեալ արգելական խօսրերը՝ Յրամայականի վերածելով խմատը լրացուցէր:

Մի ըլլաք միամիտ ... — Զըլլան հոգիով աղքատ ... — Մի ըլլաք հետաքրքիր ... — Զըլլանք յիմար ... — Թող չըլլայ քու կամքդ ... — Մի ըլլար այն մարդոցմէն որ ... — Թող չըլլան ամօթով ... — Թող չըլլանք փութկոտ ... — Նայէ որ մարդ չըլլայ ... — Թող հարուստ չըլլանք ... :

Օրինակ. Եղէք միամիտ աղաւնիներու նման:

8. Շարադրեցէք ճետեւեալ նիւթը, վրան աւելցնելով մատական սլարագամեր:

Նրագայուրիւն մը գիշդի մէջ. — Առաւօտ կանուխ հաւաքուած են աշակերտները դպրոցի դրան առջեւ, ուսկից կը մեկնին, կարգ եղած և երկար տաեն կը քալեն մացառոս ուղիէ մը ... : Համնելով բլրան սոսորուը, որուն վրայ որոշուած էր ելլել, Ուսուցիչը կարգը կը լուծէ, որով, ազատաբար կը բարձրանան տղաներն դէպ ի վեր ... թեթեւաշարժներն ... ծոյլերը ... աւելի ուսումնասէրները ... :

Բլրան գագաթը կը բոլորուին մեծ կաղնիի մը շուքին տակ նախաճաշնին կ'ընեն ... Յետոյ կը զբօսնուն մէկն այս, միւսն այն ինչ կերպով, մինչեւ Ուսուցչին հաւաքումի նշան տալը: Ճամբայ կ'իյնան դառնալու աւելի համառօտ և հովանաւոր ուղիով ... ժամը 11ին կը հասնին դպրոցի դրան առջեւ, ունենալով ձեռքերնուն մէջ ծաղիկներ ... յոզնած... բայց գոհ, ըրած հաճելի լրջագայութեան մը համար:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ

Մայր մը իր մոռած դուստրը կը յանձնէ նոմատին

Կ'իջնէր այն դռներէն մէկուն չեմէն, և կու գար  
դէպ ի այն բազմութիւնը՝ կին մը, որուն զէմքը գու-  
շակել կու տար երիտասարդութիւն մը յառաջացած՝  
բայց ոչ անցած. և կը նշմարուէր հոն զեղեցկութիւն  
մը սքօղուած և մթագնած ծանր վիշտերէ և մահահանգոյն  
նուազումէ, բայց ոչ եղծուած: այն զեղեցկութիւնը  
գիրդ և միանգամայն վեհափառ, որ կը շողայ լոմ-  
պարտական արեան մէջ: Իր քալուածքը տաժանուտ  
էր՝ բայց ոչ թոյլ. աչքերը արցունք չէին ի տար, բայց  
կը կրէին նշանը անկէ շատ թափած ըլլալուն: Կար  
այն ցաւին մէջ չեմ գիտեր ինչ մը հանդարտ և խո-  
րունկ, որ կը յայտնէր հոգի մը բոլորովին գիտակից  
և զօրաւոր զայն զգալու: Յայց միայն իր դէմքը չէր,  
որ այնքան թշուառութեանց մէջ, զայն այնպէս արժա-  
նի կ'ընէր մասնաւոր կարեկցութեան մը և կը կենդա-  
նացնէր անոր համար սրտերուն մէջ այլ եւս խոնջ ու  
մեռած մարած այն զգացումը: Գիրկն ունէր իր գըստ-  
րիկը թերեւս ինը տարու, մեռած. բայց բոլորովին զար-  
դարուն, մազերն երկուքի ջոկուած ճակատին վրայ,  
ամենաճերմակ զգեստով մը, իբր թէ մայրենի այն  
ձեռքերը զարդարած ըլլային զանի վաղուց խոստացու-  
ած հանդիսի մը համար, և տրուած իբր պարգեւ: Եւ  
զայն պառկեցուցած չէր գրկին մէջ, այլ վերամբարձ,  
նստեցուցած մէկ թեւին վրայ, կուրծքիկը կուրծքին  
կոթնցուցած, իբր թէ ողջ ըլլար. բայց միայն ձեռքին  
մէկ թաթիկը՝ ճերմակ ինչպէս մոմ՝ կը կախուէր մէկ  
կողմէն, տեսակ մը անկենդան ծանրութիւնով, և գըլ-  
խիկը հանգչեցուցած էր մօրկանն ուսին վրայ, քունէ

աւելի հզօր թողլքումով մը . և թէ դէմքերուն նմա-  
նութիւնը չվկայէր նոյն իսկ եթէ մայրն էր , պիտի  
ըսէր յայտնապէս երկուքէն անիկայ՝ որ կ'արտայայ-  
տէր դեռ զգացում մը :

Աղեք<sup>1</sup>. ՄԱՆԵՐՆԻ. (Թրգ. Հ. Ա. ՂԱԶԻԿ.)

1. Աղեքսանդր Մամեծոնի — Խոտացի նշանաւոր քանաստեղծ և  
վկասասան, Աբրամ Ճնած (1785-1878). Վեդիակ «Նշանածները» հոյա-  
կառ դործին :

Նշմարուել — հետուեն տեսնուիլ : Աքօղուել — ժածկը-  
ուիլ քողով : Մթագնել — մրննալ , պղտորիլ : Մահագոյն —  
մեռածի զոյնով : Նուազում — սրտի բաշուիլլ , մարմրիլլ :  
Եզծուել — աւրուիլ , ջնջուիլ , ապականիլ : Գերգ — փափուկ  
մեծցած : Վեհափառ — մեծ փառքով , գերազոյն : Շողալ —  
փայլիլ , սողալ , լողալ , բոյիլ , երեւալ , (ծովու , օդոյ մէլ) :  
Տաժանուած — դժուար , աշխատալի , յոզնած : Կարեկցու-  
թիւն — ցաւակցուրիւն , գուրք : Խոնջ — յոզնաժուրիւն , յոզ-  
նած : Զոկուել — բաժնուիլ : Վերամբարձ — վեր վերցուած՝  
բանուած : Մօրկան — մօրք : Թողլքում — բուլցած , ուժի-  
լնիած :

Աւագին լորդութիւն  
Բայեր՝ որոնք ալ մասնիկով կը վերջանան

**140.** Զուրցեցինք՝ որ բայ մը կը կազմուի որ-  
մատէ և վերջառուրուրենէ (129)։ արդ կ'աւելցնենք՝  
որ բայ մը երկու տեսակ արմատ ունի, այսինքն՝  
արմատ ներկայի և արմատ կատարեալի։ Բայեր կան՝  
որոնց մէջ ներկային և կատարեալին արմատները  
միեւնոյն ձեւով կ'ըլլան. ընդհակառակն ուրիշ բայեր  
ալ կան՝ որոնց ներկայի-արմատը (զոր ասկէ վերջը  
պարզ արմատ պիտի կոչենք) կատարեալին մէջ կը  
կցուի ց, աց, եց, ուց մասնիկներէն մէկուն կամ  
մէկալին հետ, և անոնց հետ միացած կատարեալի  
-արմատ մը կը կազմէ (զոր ասկէ վերջը բաղադր-  
եալ արմատ պիտի կոչենք։ Օրինակներ.

Արմատ-ներկայի Արմատ-կատարեալի

Բայ	Պարզ արմատ	Բաղադրեալ արմատ
կարդ-ալ	կը կարդ-ամ	կարդ-աց-ի
խար-ել	կը խար-եմ	խար-եց-ի
վախ-ել	կը վախ-եմ	վախ-ց-այ
աշխատ-իլ	կ'աշխատ-իմ	աշխատ-եց-այ
անց-ն-ել	կ'անց-ն-եմ	անց-ուց-ի
թող-ուլ	կը թող-ում	թող-ուց-ի

**141** Բայերը կը զանազանին իրարմէ ուրիշ եր-  
կու կերպով։

Պարզ բայեր կը կոչուին՝ երբոր ալ, ել, իլ, ուլ,  
վերջառութիւնները ուղղակի բային արմատին վըսյ  
կ'աւելցուին. զոր օրինակ. աղ-ալ, բեր-ել, պարծ-  
-իլ, և այլն։

վերադրեալ բայեր կը կոչուին՝ երբ բային արմատին և վերջաւորութեան միջեւ զիր մը և կամ վանկ մը կը մտնէ. զոր օրինակ. անց-ն-իլ, հանգ-չ-իլ, մօտ-են-ալ, և այլն: — Այս յաւելուած զիրը կամ վանկը կը կոչուի բային վերադիրը:

142. Առաջին լծորդութեան մէջ կը գտնուին և, ան, ևն վերադիրները. զոր օրինակ. երեւ-ն-ալ, բարկ-ան-ալ, մօտ-են-ալ, և այլն:

Երկրորդ լծորդութեան մէջ միայն և, ան վերադիրները կան. զոր օրինակ. գտ-ն-ել, սերմ-ան-ել, և այլն:

Երրորդ լծորդութեան մէջ կան և, ան, և վերադիրները. զոր օրինակ. հաս-ն-իլ, շիջ-ան-իլ, փախ-չ-իլ, և այլն:

Մասօթ. — Նախ պարզ բայերու լծորդութեան օրինակներ կը դնենք, յետոյ կ'անցնինք խօսելու վերադրեալ բայերուն վրայօք:

### Օրինակը Ա. լծորդութեան

143. Առաջին լծորդութեան երկու օրինակ կը դնենք, ծանուցանելով որ այս լծորդութեան տակ գնացող բոլոր բայերը՝ երկրորդ օրինակին պէս կը լծորդուին, բաց ՚ի տալ բայէն (արմատ տու կամ տուր) որ առաջին օրինակին պէս կը լծորդուի (153, Ման. Ա.):

Առաջին լճորդութիւն պարզ բայերու

Ա. ի՛ Օրիմակ

Բ. դ Օրիմակ

Լ-ալ

Կարդ-ալ

Արմատ ներկային և Արմ. ներկային կարդ

» կատարեալի լ-աց Արմ. կատարեալի կարդ-աց

### ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Եղ. կու լ-ամ

Եղ. կը կարդ-ամ

» կու լ-աս

» կը կարդ-աս

» կու լ-այ

» կը կարդ-այ

Յոր. կու լ-անք

Յոր. կը կարդ-անք

» կու լ-աք

» կը կարդ-աք

» կու լ-ան

» կը կարդ-ան

### ԱՆԿԱՏԱՐ

Եղ. կու լ-այի

Եղ. կը կարդ-այի

» կու լ-այիր

» կը կարդ-այիր

» կու լ-ար

» կը կարդ-ար

Յոր. կու լ-այինք

Յոր. կը կարդ-այինք

» կու լ-այիք

» կը կարդ-այիք

» կու լ-ային

» կը կարդ-ային

### ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. լ-աց-ի

Եղ. կարդ-աց-ի

» լ-աց-իր

» կարդ-աց-իր

» լ-աց-աւ

» կարդ-աց

Յոր. լ-աց-ինք

Յոր. կարդ-աց-ինք

» լ-աց-իք

» կարդ-աց-իք

» լ-աց-ին

» կարդ-աց-ին

## ԳԵՐԱԿԱՏԱՐ

<i>Եղ.</i>	<i>լ-աց-եր եմ</i>	<i>Եղ.</i>	<i>կարդ-աց-եր եմ</i>
»	<i>լ-աց-եր ես</i>	»	<i>կարդ-աց-եր ես</i>
»	<i>լ-աց-եր է</i>	»	<i>կարդ-աց-եր է</i>
<i>Ընդ.</i>	<i>լ-աց-եր ենք</i>	<i>Ընդ.</i>	<i>կարդ-աց-եր ենք</i>
»	<i>լ-աց-եր էք</i>	»	<i>կարդ-աց-եր էք</i>
»	<i>լ-աց-եր են</i>	»	<i>կարդ-աց-եր են</i>

## ՎԱՂԱԿԱՏԱՐ

<i>Եղ.</i>	<i>լ-աց-եր էի</i>	<i>Եղ.</i>	<i>կարդ-աց-եր էի</i>
»	<i>լ-աց-եր էիր</i>	»	<i>կարդ-աց-եր էիր</i>
»	<i>լ-աց-եր էր</i>	»	<i>կարդ-աց-եր էր</i>
<i>Ընդ.</i>	<i>լ-աց-եր էինք</i>	<i>Ընդ.</i>	<i>կարդ-աց-եր էինք</i>
»	<i>լ-աց-եր էիք</i>	»	<i>կարդ-աց-եր էիք</i>
»	<i>լ-աց-եր էին</i>	»	<i>կարդ-աց-եր էին</i>

## ԱՊԱՌՆԻ

<i>Եղ.</i>	<i>պիտի լ-ամ</i>	<i>Եղ.</i>	<i>պիտի կարդ-ամ</i>
»	» <i>լ-աս</i>	»	» <i>կարդ-աս</i>
»	» <i>լ-այ</i>	»	» <i>կարդ-այ</i>
<i>Ընդ.</i>	<i>պիտի լ-անք</i>	<i>Ընդ.</i>	<i>պիտի կարդ-անք</i>
»	» <i>լ-աք</i>	»	» <i>կարդ-աք</i>
»	» <i>լ-ան</i>	»	» <i>կարդ-ան</i>

## ԳԵՐԱՊԱՌՆԻ

<i>Եղ.</i>	<i>պիտի լ-այի</i>	<i>Եղ.</i>	<i>պիտի կարդ-այի</i>
»	» <i>լ-այիր</i>	»	» <i>կարդ-այիր</i>
»	» <i>լ-այր</i>	»	» <i>կարդ-այր</i>
<i>Ընդ.</i>	<i>պիտի լ-այինք</i>	<i>Ընդ.</i>	<i>պիտի կարդ-այինք</i>
»	» <i>լ-այիք</i>	»	» <i>կարդ-այիք</i>
»	» <i>լ-ային</i>	»	» <i>կարդ-ային</i>

## ԱՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

<i>bq.</i>	<i>որ ւ-ամ'</i>	<i>bq.</i>	<i>որ կարդ-ամ'</i>
»	<i>որ ւ-աս</i>	»	<i>որ կարդ-աս</i>
»	<i>որ ւ-այ</i>	»	<i>որ կարդ-այ</i>
<i>թոք.</i>	<i>որ ւ-անք</i>	<i>թոք.</i>	<i>որ կարդ-անք</i>
»	<i>որ ւ-աք</i>	»	<i>որ կարդ-աք</i>
»	<i>որ ւ-ան</i>	»	<i>որ կարդ-ան</i>

## ԱՆԿԱՏԱՐ

<i>bq.</i>	<i>որ ւ-այի</i>	<i>bq.</i>	<i>որ կարդ-այի</i>
»	<i>որ ւ-այիիր</i>	»	<i>որ կարդ-այիիր</i>
»	<i>որ ւ-ար</i>	»	<i>որ կարդ-ար</i>
<i>թոք.</i>	<i>որ ւ-այինք</i>	<i>թոք.</i>	<i>որ կարդ-այինք</i>
»	<i>որ ւ-այիք</i>	»	<i>որ կարդ-այիք</i>
»	<i>որ ւ-ային</i>	»	<i>որ կարդ-ային</i>

## ԿԱՏԱՐԵԱԼ

<i>bq.</i>	<i>որ ւ-աց-եր եմ'</i>	<i>bq.</i>	<i>որ կարդ-աց-եր եմ'</i>
»	<i>որ ւ-աց-եր ես</i>	»	<i>որ կարդ-աց-եր ես</i>
»	<i>որ ւ-աց-եր է</i>	»	<i>որ կարդ-աց-եր է</i>
<i>թոք.</i>	<i>որ ւ-աց-եր ենք</i>	<i>թոք.</i>	<i>որ կարդ-աց-եր ենք</i>
»	<i>որ ւ-աց-եր էք</i>	»	<i>որ կարդ-աց-եր էք</i>
»	<i>որ ւ-աց-եր են</i>	»	<i>որ կարդ-աց-եր են</i>

## ՎԱՂԱԿԱՏԱՐ

<i>bq.</i>	<i>որ ւ-աց-եր էի</i>	<i>bq.</i>	<i>որ կարդ-աց-եր էի</i>
»	<i>որ ւ-աց-եր էիր</i>	»	<i>որ կարդ-աց-եր էիր</i>
»	<i>որ ւ-աց-եր էր</i>	»	<i>որ կարդ-աց-եր էր</i>
<i>թոք.</i>	<i>որ ւ-աց-եր էինք</i>	<i>թոք.</i>	<i>որ կարդ-աց-եր էինք</i>
»	<i>որ ւ-աց-եր էիք</i>	»	<i>որ կարդ-աց-եր էիք</i>
»	<i>որ ւ-աց-եր էին</i>	»	<i>որ կարդ-աց-եր էին</i>

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

<i>bq.</i>	<i>r.</i>	<i>qէմք</i>	<i>t-աց</i>	<i>կարդ-սի</i>
<i>Ցոր.</i>	<i>ա.</i>		<i>լ-անք</i>	<i>կարդ-անք</i>
<i>»</i>	<i>r.</i>		<i>լ-աց-էք</i>	<i>կարդ-աց-էք</i>

ԱՐԳԵԼԱԿԱՆ

<i>bq.</i>	<i>r.</i>	<i>qէմք</i>	<i>մի լ-ար</i>	<i>մի կարդ-ար</i>
<i>Ցոր.</i>	<i>ա.</i>		<i>շ-անք</i>	<i>շկարդ-անք</i>
<i>»</i>	<i>r.</i>		<i>մի լ-ար</i>	<i>մի կարդ-ար</i>

ԴԵՐԲԱՑՆԵՐ

**Բայզոյական**

<i>Ամորոշ</i>	<i>լ-ալ</i>	<i>կարդ-ալ</i>
<i>Ասլառմի</i>	<i>լ-ալ-ու</i> , <i>լ-ալ-իք</i>	<i>կարդ-ալ-ու</i> , <i>կարդ-ալ-իք</i>
		<b>Բայզածական</b>
<i>Ներկայ</i>	<i>լ-աց-ող</i>	<i>կարդ-աց-ող</i>
<i>Ամցեալ</i>	<i>լ-աց-եք</i> , <i>լ-աց-ած</i>	<i>կարդ-աց-եք</i> , <i>կարդ-աց-ած</i>

---

**Գիտելիք**

**144. Ա.** — *Բոլոր ալ վերջացող բայերը որ վերադիրէ* (141-142) *զուրկ են՝ կը լծորդուին երկրորդ օրինակին (կարդ-տոմ)* պէս:

Բ. *Գն-ալ բայը՝ բաց 'ի կատարեալին կանոնաւոր ձեւէն (գն-աց-ի, գն-աց-իք, գն-աց, և այլն).* *ունի ուրիշ ձեւ մ'ալ (որ քիչ զործածուած է և ուամկերէն կը համարուի), որուն մէջ արմատին և զիրը կը կորսուի և հետեւարար կը լծորդուի առաջին օրինակին (լ-տոմ) պէս՝ զ-աց-ի, զ-աց-իք, զ-աց-աւ, զ-աց-ինք, զ-աց-իք, զ-աց-ին։ Հրամ. բ. զէմք. յորն. զ-աց-է'ք. անցեալ դերը. զ-աց-եք, զ-աց-ած։*

Գ. Տ-ար բայը (143), որ երկու արմատ ունի (տու՝ արմատ բային, և տուր՝ արմատ տուրք գոյականին), Հրամայականին եղ. բ. դէմքին մէջ թէ տու կ'ըլլայ և թէ տուր. այս վերջին ձեւն աւելի զործածական է, թէպէտ և նուազ քերականական:

## 16. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ լիթերցումին ոտանաւորը և պատմել թիւթը:

2. Ուղղագրել նետեւեալ հատուածը թելաղրութեամբ։ Մեծն Ազեքսանդր, Կեսար, Նարուէոն մեծ մարդիկ եղան, որոնք իրենց հանճարովն և հնարքներովը կրցան վաստկիլ պատերազմներ, նուաճել ժողովուրդներ, տիրել ընդարձակ երկիրներու։ Բայց որովհետեւ բոլոր այս գեղեցիկ զործերը փառասիրութեան համար ըրին, որովհետեւ իրենց յաղթութիւններն անհամար մարդոց արցունքովն ու արիւնով կրցան ձեռք բերուիլ, անոնք չդովուեցան ընդհանուր մարդկութենէ։ Ընդհակառակն բոլոր մարդիկ կը գովեն Ժեննէ անդլիացի քժիշկը որ ծաղկախտին պատուաստը գտաւ (1749-1823), Իենիամին Ֆրանդէն ամերիկացին, որ շանթարգելը հնարեց (1704-1790) և դեռ ուրիշ շատեր, որոնք առանց մեծ աշխարհակալներ ըլլալու, համեստ բարերարներ եղան տառապող մարդկութեան։

3. Հետեւեալ վերադրեալ բայերով շինեցէք մէլ մէլ մախաղասութիւններ։

Լուսնալ, երեւնալ, տեսնել, գիմանալ, կարենալ, թողնել, ստանալ, մանել, ենել, զեղանիլ, պճնիլ։

Օրինակ. Չմեռուան գիշերները ուշ կը լուսնան։

4. Հետեւեալ խօսքերում պակասը լրացնել իմաստին պահանջած վերադրեալ բայերով։

Պէտք է ... աւելի այն թշնամիէն՝ որ հոգիներու համար կ'աշխատի. — Չիերուն բերանը սանձ ... զանոնք մեզի հնազանդեցնելու համար. — Մանուկը կաթով ... — Չար ընկերներէ հեռու ... միշտ. — Առա-

Հօտները ժամը չորսին ... արեւը, երեկոները ժամը  
ութին ... — Աւելի լաւ է մարզուիր ունեցածը ...  
քան թէ իր պատիւը. — Անիրաւ դատաւորը կ'ըսէր.  
Եթէ Աստուծմէ չեմ ... և մարդոցմէ չեմ ... գոնէ  
եիս յոդնեցնելուն համար սա այրի կնոջ դատը ... —  
Կան առարկաներ որոնք որչափ ... այնչափ աւելի յարդ  
... — Մարզումէկ անգամ ... անկէ վերջը դատաս-  
տան. — Այս աշխարհիս մէջ նեղութիւն կրողը, հան-  
գերձեալին մէջ պիտի ... :

5. Ըսէք թէ նետեւեալ բայերէն որո՞մք պարզ եմ և  
որո՞մք վերադրեալ:

Հազար, չորսնալ, մեռնիլ, դողալ, գտնալ, անցնիլ,  
զրել, ծռել, ճանչնալ, սրբել, ուսանիլ, մաքրել, կծկիլ,  
կորցնել, տանիլ, պակսիլ, հասնիլ, թռչիլ, ծաղկիլ:

6. Ըսէք թէ նետեւեալ պարզ բայերէն խրաբանչւրն  
ո՛ր լորդութիւնն և ո՛ր օրինակին կը վերաբերի:

Կաղալ, տալ, լուսալ, աղալ, պարզել, հրել, սերտել,  
երգել, ըսել, ընել, պարծիլ, նստիլ, պրծիլ, փլիլ, ըս-  
կսիլ:

7. Լուծեցէք բերականօրէն նետեւեալ խօսքը:

Հին մատենազիրներէն մէկը ըստած է. «Եթէ ժա-  
մանակդ լաւ գործածես, լաւ պիտի ընես քու ամէն  
գործդ, և եթէ ամէն բան իր ատենին ընես, տէր պի-  
տի ըլլաս ամէն բանի:»

8. Ընդլայնեցէք նետեւեալ շարադրութեամ նիւթը:

Աղնեկործ բղրապանակ մի. — Երէց քոյրդ ասդնե-  
գործ թղթապանակ մը նուէր կ'ընէ հայրիկին, ամբող-  
ջապէս իր ձեռքին արդիւնքը: Ըսէք թէ թղթապանակը  
շինուած է ընտիր պաստառէ ... վերի մասին վրայ  
մանուշակի գեղեցիկ փունջ մը շինուած, իսկ վարի  
մասին վրայ ոսկեթելով գրուած այս խօսքը «Հայրիկ  
կը սիրեմ զքեզ», որուն ներքեւ շեղագիր աւելի նուրր  
տառերով բանուած ... Վարդուհի:

Նկարագրեցէք թղթապանակին աստառը ... անոր  
ճաշակաւոր փականքը որ յատկապէս մայրիկը բերել  
տուեր է ...: Հայրիկին շատ հաճոյ անցնիլը ... անոր  
գովասանքի և քաջալերի խօսքերը ... և այլն:

Երանիկի Երեւումը Դանտէի ազքին

Եւ ահա չորս դին ցոլաց լոյս մը վերէն  
 Հոն եղած պայծառութեան հաւասար,  
 Իրը հորիզոն մը՝ որ լուսնալ կը սկսի:  
 Եւ ինչպէս իրիկուան մութն երբ կոխէ՝  
 Կ' փայլի երկինքն հետզհետէ նոր աստղերով,  
 Որ անըստոյգ կերպով աշքի կ'երեւան,  
 Կարծեցի նոյնպէս տեսնել նոր էակներ  
 Երջանապոյտ հոլովուելով հեռուէն՝  
 Միւս երկու բոլորակաց դիձէն դուրս:  
 Ով ճշմարիտ փողփողութեր Սուրբ Հոգւոյն,  
 Ի՞նչպէս աշքերս առին հրացայտ և երագ,  
 Որ դիմանալ չըկըրնալով՝ ընկճուեցան:  
 Բայց այնքան հրաշագեղ և զըւարթ  
 Երեւցաւ ինձ Երանիկ, որ հարկ է  
 Մըտքէ վեր միւս տեսիլներուս մէջ թողում:  
 Ուսկից նայուածքըս զօրութիւն ստանալով՝  
 Տիրուհւոյս հետ միայնակ զիս տեսայ  
 Վեհագոյն երանութեան՝ մէջ մըտած:  
 Վեր ելած ըլլալս լու հասկըցայ  
 Այն աստղին հրատարորբոք ժըմիտէն,  
 Որ կ'երեւնար սովորէն՝ գեն կարմրագոյն<sup>2</sup>:  
 Այս նոր չնորհքին համար՝ ինչպէս պատշաճ էր՝  
 Բոլոր սըրտով և ընդհանուր մարդկութեան  
 Լեզուով՝ ինքզինքըս նուիրեցի Աստուծոյ:  
 Եւ սըրտիս մէջ կատարած գոհութեանս  
 Եռանդը գեռ զեղած չէր՝ երբ հասկըցայ  
 Թէ իրեն քաղցր և հաճելի եղած էր:  
 Զի երկու ճառագայթի մէջ այնքան  
 Կարմիր և այնքան պայծառ ցուք երեւցան  
 Որ ըսի. Այսպէս կը պըճնես, Ալովէ:

ԴԱՆՏԷ ԱԼԻԳԻԼՈՒ<sup>3</sup> – ԱՐԱՍՅՈՒԹԻՒՆ

ԵՐԳ. Ժ. 67-94

(Թրգ. չ. ԱԹԱՆԱՍ Վ. ՏԻՐՈՅԵԱՆ)

1. Վեհագոյն երամութիւն - կը կոչէ Դանտէ. Արեղական շրջանակէն աւելի բարձրագոյն՝ Հրատի շրջանակը, երկիրս իբր կեդրոն համարելով բատ հիմ դրութեան, որուն վրայ հիմուսած է Դանտէի Երկնային շրջաններուն կարգը:

2. Սովորէն զիս կարմրագոյն - Հրատի երբեմ, աւելի և երբեմ պակաս կարմիր կ'երեւայ մեր աչքին, բայց Դանտէի դեռ աւելի կարմրագոյն երեցաւ՝ իբր նշան իր զպացած ցնծութեան՝ Երանիկի և Քերթողին հոն մանելուն հսկեւանկողը:

3. Գամտէ. Ալիկիլ, րի - Մհծանչակ իտալացի բանաստեղծ (1265-1321).

Յուլաւ - զուրս ցարել (լուսոյ բոցի): Հորիզոն - աչքի տեսութեան ձեռաւորութիւնը ժողուած կամ բարձր տեղէ մը, ոչր երկիննը երկրիս ձեռ կամած կ'երեւայ: Երջանապատշատ - պառաւկող շրջան, զարծուածքով շրջան: Հոլովուել - փոփոխութիւ, զրուտիիլ: Բոլորակ - շրջան: Փողփողում - փայտիրիլ: Հրացայտ - կրակ ցատկեցնող: Ժմիտ - ժպիտ, ծիծադ: Զեզուել - դիմութիւ, լեցութիւ: Յուլք - շողալը, շողիպիս վասիլը: ՊՃՆԵԼ - զարդարել: Հրատարորբոք - Հրատի լուսովիլ արծարծուած:

### Օթինակը Բ. Ծովորդութեան

145. Երկու օրինակ կը զնենք նաեւ ել վեցջացող երկրորդ լծորդութեան պէս փոխուող բայերուն, ծանուցանելով որ ել վերջացող բայերուն մեծագոյն մասը երկրորդ օրինակին պէս կը լծորդուին, իսկ ըս-ել և ըն-ել բայերը կը հետեւին առաջին օրինակին, միայն իրենց Հրամայականին եզ. երկրորդ զէմքով կը համաձայնին երկրորդ օրինակին, որով կ'ըլլան ըս-է և ըր-է, փոխանակ պարզ արմատներուն ըս և ըր:

Ծառօթ. — Ըս-ել բայը առաջ եկած է գրաբարի աս-ել (արմ. կատարեալի աս-աց) ձեւէն: Նմանապէս ըն-ել բայն ալ առ-է-ել ձեւէն, որ սեղմուած է յետոյ ամ-ել ձեւին մէջ, ուսկից կը ծագի ըն-ել: Այս բային արմատն է ըր (որ սեղմում մէտ աս-է-ել հին ձեւին արար արմատին), որով կատարեալը կ'ըլլայ ըր-ի, ըր-իր, ըր-աւ, ըր-ինք, ըր-իք, ըր-ին, և հրամայականները՝ ըր-է, ըր-էք, և անցեալ գերբայն՝ ըր-եր, ըր-ած, և ներկայ դերբայն (133) ըր-ող և ըն-ող (163):

Երկրորդ լծորդութիւն պարզ բայերու

Ա. ի՛ն Օրինակ

Բ. դ Օրինակ

Բեր-ել

Ծեծ-ել

Արմատ ներկայի բեր

Արմատ ներկայի ծեծ

» կատարեալի բեր

» կատարեալի ծեծ-եց

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Եղ. կը բեր-եմ

Եղ. կը ծեծ-եմ

» կը բեր-ես

» կը ծեծ-ես

» կը բեր-է

» կը ծեծ-է

Յոր. կը բեր-ենք

Յոր. կը ծեծ-ենք

» կը բեր-էք

» կը ծեծ-էք

» կը բեր-են

» կը ծեծ-են

ԱՆԿԱՏԱՐ

Եղ. կը բեր-էի

Եղ. կը ծեծ-էի

» կը բեր-էիր

» կը ծեծ-էիր

» կը բեր-էր

» կը ծեծ-էր

Յոր. կը բեր-էինք

Յոր. կը ծեծ-էինք

» կը բեր-էիք

» կը ծեծ-էիք

» կը բեր-էին

» կը ծեծ-էին

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. բեր-ի

Եղ. ծեծ-եց-ի

» բեր-իր

» ծեծ-եց-իր

» բեր-աւ

» ծեծ-եց

Յոր. բեր-ինք

Յոր. ծեծ-եց-ինք

» բեր-իք

» ծեծ-եց-իք

» բեր-ին

» ծեծ-եց-ին

## ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ.	բեր-եր եմ	Եղ.	ծեծ-եր եմ
»	բեր-եր ես	»	ծեծ-եր ես
»	բեր-եր է	»	ծեծ-եր է
Յոր.	բեր-եր ենք	Յոր.	ծեծ-եր ենք
»	բեր-եր էք	»	ծեծ-եր էք
»	բեր-եր են	»	ծեծ-եր են

## ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ.	բեր-եր էի	Եղ.	ծեծ-եր էի
»	բեր-եր էիր	»	ծեծ-եր էիր
»	բեր-եր էր	»	ծեծ-եր էր
Յոր.	բեր-եր էինք	Յոր.	ծեծ-եր էինք
»	բեր-եր էիք	»	ծեծ-եր էիք
»	բեր-եր էին	»	ծեծ-եր էին

## ԱՊԱՌՆԻ

Եղ.	պիտի բեր-եմ	Եղ.	պիտի ծեծ-եմ
»	» բեր-ես	»	» ծեծ-ես
»	» բեր-է	»	» ծեծ-է
Յոր.	պիտի բեր-ենք	Յոր.	պիտի ծեծ-ենք
»	» բեր-էք	»	» ծեծ-էք
»	» բեր-են	»	» ծեծ-են

## ԳԵՐԱՊԱՌՆԻ

Եղ.	պիտի բեր-էի	Եղ.	պիտի ծեծ-էի
»	» բեր-էիր	»	» ծեծ-էիր
»	» բեր-էր	»	» ծեծ-էր
Յոր.	պիտի բեր-էինք	Յոր.	պիտի ծեծ-էինք
»	» բեր-էիք	»	» ծեծ-էիք
»	» բեր-էին	»	» ծեծ-էին

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՑ

<i>bq.</i>	<i>"ր բեր-եմ</i>	<i>bq.</i>	<i>"ր ծեծ-եմ</i>
»	<i>"ր բեր-ես</i>	»	<i>"ր ծեծ-ես</i>
»	<i>"ր բեր-է</i>	»	<i>"ր ծեծ-է</i>
<i>թոք.</i>	<i>"ր բեր-ենք</i>	<i>թոք.</i>	<i>"ր ծեծ-ենք</i>
»	<i>"ր բեր-էք</i>	»	<i>"ր ծեծ-էք</i>
»	<i>"ր բեր-են</i>	»	<i>"ր ծեծ-են</i>

ԱՆԿԱՏԱՐ

<i>bq.</i>	<i>"ր բեր-էի</i>	<i>bq.</i>	<i>"ր ծեծ-էի</i>
»	<i>"ր բեր-էիր</i>	»	<i>"ր ծեծ-էիր</i>
»	<i>"ր բեր-էր</i>	»	<i>"ր ծեծ-էր</i>
<i>թոք.</i>	<i>"ր բեր-էինք</i>	<i>թոք.</i>	<i>"ր ծեծ-էինք</i>
»	<i>"ր բեր-էիք</i>	»	<i>"ր ծեծ-էիք</i>
»	<i>"ր բեր-էին</i>	»	<i>"ր ծեծ-էին</i>

ԿԱՏԱՐԵԱԼ

<i>bq.</i>	<i>"ր բեր-եր եմ</i>	<i>bq.</i>	<i>"ր ծեծ-եր եմ</i>
»	<i>"ր բեր-եր ես</i>	»	<i>"ր ծեծ-եր ես</i>
»	<i>"ր բեր-եր է</i>	»	<i>"ր ծեծ-եր է</i>
<i>թոք.</i>	<i>"ր բեր-եր ենք</i>	<i>թոք.</i>	<i>"ր ծեծ-եր ենք</i>
»	<i>"ր բեր-եր էք</i>	»	<i>"ր ծեծ-եր էք</i>
»	<i>"ր բեր-եր են</i>	»	<i>"ր ծեծ-եր են</i>

ՎԱՂԱԿԱՏԱՐ

<i>bq.</i>	<i>"ր բեր-եր էի</i>	<i>bq.</i>	<i>"ր ծեծ-եր էի</i>
»	<i>"ր բեր-եր էիր</i>	»	<i>"ր ծեծ-եր էիր</i>
»	<i>"ր բեր-եր էր</i>	»	<i>"ր ծեծ-եր էր</i>
<i>թոք.</i>	<i>"ր բեր-եր էինք</i>	<i>թոք.</i>	<i>"ր ծեծ-եր էինք</i>
»	<i>"ր բեր-եր էիք</i>	»	<i>"ր ծեծ-եր էիք</i>
»	<i>"ր բեր-եր էին</i>	»	<i>"ր ծեծ-եր էին</i>

**ՀՐԱՄԱՅԱԿԱՆ**

Եղ.	ր.	դէմք	բեր	ծեծ-է՛
Ցոք.	ա.	»	բեր-ենք	ծեծ-ենք
»	ր.	»	բեր-էք	ծեծ-եց-էք

**ԱՐԳԵԼԱԿԱԿԱՆ**

Եղ.	ր.	դէմք	մի բեր-եր	մի ծեծ-եր
Ցոք.	ա.	»	չբեր-ենք	չծեծ-ենք
»	ր.	»	մի բեր-էք	մի ծեծ-էք

**ԴԵՐԲԱՅՆԵՐ**

**ԲԱյզոյական**

Ամորոշ	բեր-ել	ծեծ-ել
Ապառմի	բեր-ել-ու, բեր-ել-իք	ծեծ-ել-ու, ծեծ-ել-իք
Ներկայ	բեր-ող	ծեծ-ող
Ամցեալ	բեր-եր, բեր-ած	ծեծ-եր, ծեծ-ած

---

**146.** Ա. — Այս լծորդութեան տակ զնացող բայերուն մէջ կան նաեւ կը-լ-ել և սպան-ն-ել: կը-լ-ել բային հին ձեւն է կլ-ան-ել (արմտ. կոչ), յետոյ սեղմուած կը-ն-ել և յետոյ ներդաշնակութեան օրէնքով փոխուած կը-լ-ել: — Երկրորդ բայն ալ հին սպան-ան-ել (արմտ. սպան) ձեւին սեղմում մ'է: — Այս երկու բայերն ալ (թէպէտ. և վերագիրն ունին) կը հետեւին այս լծորդութեան երկրորդ օրինակին, իբր թէ ունենային փոխադարձաբար կը և սպանն արմատներ. — Աւելի բերականական և ուղղագրական կը համարինք սակայն կը-ել և սպան-ել ձեւերը, կազմուած պարզ արմատէն և վերջաւորութենէն, ինչպէս են այս լծորդութեան տակ զնացող միւս բոլոր բայերը:

Բ. — Բաց 'ի ող (բեր-ող, ծեծ-ող) վերջացած բայածականներէն՝ այս լծորդութիւնն ունի ներկայ դերբայի երրորդ ձեւ մ'ալ, որ կը շինուի իչ վերջաւորութիւնն աւելցնելով բայարմատին վրայ: Զոր օրինակ. ազատ-իչ, աղմկ-իչ, այր-իչ, բարզման-իչ, և այլն: — Այս բայածականը՝ որ ող վերջացողներուն իմաստն ունի, առհասարակ ամէն բայի չի յարմարիր, որովհետեւ իչ վերջաւորութիւնը մի միայն անցողական (126 դ.) բայերու կը յատկացուի և կը նշանակէ այն անձը որ բայէն ցոյց տրուած գործողութիւնը կ'ընէ. զոր օրինակ. փրկ-իչ, կեց-ոց-իչ, անուան-իչ, յորդոր-իչ, մատն-իչ, և այլն:

## Օրինակք Գ. լծորդութեան

**147.** Նաեւ այս լծորդութեան տակ գնացող բայերուն համար երկու օրինակ կը ներկայացնենք, ծանուցանելով սակայն որ առաջին օրինակին (սկս-իլ) պէս լծորդուող բայերը սակաւաթիւ են, և են հետեւեալները. զեղծ-իլ, ծն-իլ, կպ-իլ, պըծ-իլ, սն-իլ, փախ-իլ, թո-իլ, փլ-իլ, նստ-իլ: — Այս ամէն բայերը, բաց 'ի վերջինէն (նստ-իլ), ունին վերտդիրով աւելի գործածական երկրորդ ձեւ մ'ալ՝ այս պէս զեղծ-ան-իլ, ծն-ան-իլ, կպ-չ-իլ, պըծ-ն-իլ, սն-ան-իլ, փախ-չ-իլ, թո-չ-իլ, փլ-չ-իլ: — Բայց այս վերադիր ունեցող ձեւերը մի միայն վերադիրով շինուած (149) ժամանակներուն մէջ կը զործածուին, մինչդեռ իրենց պարզ-ժամանակներուն մէջ կը հետեւին պարզ բայերու այս երրորդ լծորդութեան առաջին օրինակին (սկս-իլ): Միայն հանգ-չ-իլ բայց կը զարտուղի այս կանոնէն՝ ամրող-ջառէս երկրորդ օրինակին (նայ-իլ) պէս լծորդուելով. կը հանգ-չ-իմ, հանգ-չ-եց-այ, հանգ-չ-է՛, հանգ-չ-եր, հանգ-չ-ած, և այլն:

**Եաւօթ.** — Այս լծորդութեան վերաբերող մի միայն քանի մը բայ, հակառակ իրենց իլ վերջաւորութեան, կը հետեւին առաջին և երկրորդ լծորդութեան մէջ իրենց համապատասխանող բայերու ձեւին. զոր օրինակ. անհամ-իլ, երեւ-իլ, տա-ն-իլ, և այլն, որ կը լծորդուին իրենց համապատասխան վերադիրով բայերուն ձեւով, որ են անհամ-ն-ալ, երեւ-ն-ալ, տա-ն-իլ, և այլն:

Երբորդ Ծորդութիւն պարզ բայերու

Առաջիմ Օրիմակ	Երկրորդ Օրիմակ
Ակս-իլ	Նայ-իլ
Արմատ ներկայի սկս	Արմատ ներկայի նայ
» կտտարեալի սկս	» կտտարեալի նայ-եց

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Եղ. կը սկս-իմ	Եղ. կը նայ-իմ
» կը սկս-իս	» կը նայ-իս
» կը սկս-ի	» կը նայ-ի
Ցոք. կը սկս-ինք	Ցոք. կը նայ-ինք
» կը սկս-իք	» կը նայ-իք
» կը սկս-ին	» կը նայ-ին

ԱՆԿԱՏԱՐ

Եղ. կը սկս-էի	Եղ. կը նայ-էի
» կը սկս-էիք	» կը նայ-էիք
» կը սկս-էր	» կը նայ-էր
Ցոք. կը սկս-էինք	Ցոք. կը նայ-էինք
» կը սկս-էիք	» կը նայ-էիք
» կը սկս-էին	» կը նայ-էին

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. սկս-այ	Եղ. նայ-եց-այ
» սկս-ար	» նայ-եց-ար
» սկս-աւ	» նայ-եց-աւ
Ցոք. սկս-անք	Ցոք. նայ-եց-անք
» սկս-աք	» նայ-եց-աք
» սկս-ան	» նայ-եց-ան

ԳԵՐԱԿԱՏԱՐ

*Եղ.* սկս-եր եմ

» սկս-եր ես

» սկս-եր է

*Ցոր.* սկս-եր ենք

» սկս-եր էք

» սկս-եր են

*Եղ.* նայ-եր եմ

» նայ-եր ես

» նայ-եր է

*Ցոր.* նայ-եր ենք

» նայ-եր էք

» նայ-եր են

ՎԱՂԱՌԱՏԱՐ

*Եղ.* սկս-եր էի

» սկս-եր էիր

» սկս-եր էր

*Ցոր.* սկս-եր էինք

» սկս-եր էիք

» սկս-եր էին

*Եղ.* նայ-եր էի

» նայ-եր էիր

» նայ-եր էր

*Ցոր.* նայ-եր էինք

» նայ-եր էիք

» նայ-եր էին

ԱՊԱՌՆԻ

*Եղ.* պիտի սկս-իմ

» » սկս-իս

» » սկս-ի

*Ցոր.* պիտի սկս-ինք

» » սկս-իք

» » սկս-ին

*Եղ.* պիտի նայ-իմ

» » նայ-իս

» » նայ-ի

*Ցոր.* պիտի սկս-ինք

» » նայ-իք

» » նայ-ին

ԳԵՐԱՊԱՌՆԻ

*Եղ.* պիտի սկս-էի

» » սկս-էիր

» » սկս-էր

*Ցոր.* պիտի սկս-էինք

» » սկս-էիք

» » սկս-էին

*Եղ.* պիտի նայ-էի

» » նայ-էիր

» » նայ-էր

*Ցոր.* պիտի նայ-էինք

» » նայ-էիք

» » նայ-էին

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

*bq.* որ սկս-իմ  
 » որ սկս-իս  
 » որ սկս-ի  
*θnp.* որ սկս-ինք  
 » որ սկս-իք  
 » որ սկս-ին

*bq.* որ նայ-իմ  
 » որ նայ-իս  
 » որ նայ-ի  
*θnp.* որ նայ-ինք  
 » որ նայ-իք  
 » որ նայ-ին

ԱՆԿԱՏԱՐ

*bq.* որ սկս-էի  
 » որ սկս-էիր  
 » որ սկս-էր  
*θnp.* որ սկս-էինք  
 » որ սկս-էիք  
 » որ սկս-էին

*bq.* որ նայ-էի  
 » որ նայ-էիր  
 » որ նայ-էր  
*θnp.* որ նայ-էինք  
 » որ նայ-էիք  
 » որ նայ-էին

ԿԱՏԱՐԵԱԼ

*bq.* որ սկս-եր եմ  
 » որ սկս-եր ես  
 » որ սկս-եր է  
*θnp.* որ սկս-եր ենք  
 » որ սկս-եր էք  
 » որ սկս-եր են

*bq.* որ նայ-եր եմ  
 » որ նայ-եր ես  
 » որ նայ-եր է  
*θnp.* որ նայ-եր ենք  
 » որ նայ-եր էք  
 » որ նայ-եր են

ՎԱՂԱԿԱՏԱՐ

*bq.* որ սկս-եր էի  
 » որ սկս-եր էիր  
 » որ սկս-եր էր  
*θnp.* որ սկս-եր էինք  
 » որ սկս-եր էիք  
 » որ սկս-եր էին

*bq.* որ նայ-եր էի  
 » որ նայ-եր էիր  
 » որ նայ-եր էր  
*θnp.* որ նայ-եր էինք  
 » որ նայ-եր էիք  
 » որ նայ-եր էին

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

<i>Եղ.</i>	<i>ր.</i>	<i>դէմք</i>	<i>սկս-է</i>	<i>նայ-է</i>
<i>Յոր.</i>	<i>ա.</i>	<i>&gt;</i>	<i>սկս-ինք</i>	<i>նայ-ինք</i>
<i>&gt;</i>	<i>ր.</i>	<i>&gt;</i>	<i>սկս-էք</i>	<i>նայ-եց-էք</i>

ԱՐԳԵԼԱՇԱՆ

<i>Եղ.</i>	<i>ր.</i>	<i>դէմք</i>	<i>մի սկս-իք</i>	<i>մի նայ-իք</i>
<i>Յոր.</i>	<i>ա.</i>	<i>&gt;</i>	<i>չսկս-ինք</i>	<i>չնայ-ինք</i>
<i>&gt;</i>	<i>ր.</i>	<i>&gt;</i>	<i>մի սկս-իք</i>	<i>մի նայ-իք</i>

ԴԵՐԲԱՑՆԵՐ

*Բայզոյական*

<i>Ամորոշ</i>	<i>սկս-իլ</i>	<i>նայ-իլ</i>
<i>Ապառնի</i>	<i>սկս-ել-ու,</i>	<i>սկս-ել-իք</i>
		<i>նայ-ել-ու,</i> <i>նայ-ել-իք</i>
		<i>Բայզածական</i>
<i>Ներկայ</i>	<i>սկս-ող</i>	<i>նայ-ող</i>
<i>Անցեալ</i>	<i>սկս-եր,</i>	<i>սկս-ած</i>
		<i>նայ-եր,</i> <i>նայ-ած</i>

---

17. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըթթերցումին ոտանաւոր հատուածը և արձակ զբել անոր պարումակութիւնը:

2. Ուղղագրել թելաղրութեամբ նետեւեալը:

«Ճուրի տակ քաղց, Ճիւնի տակ հաց» կ'ըսէ առակը: Ճիւնը որ երկար ատեն կը մնայ գետնին երեսը և կամաց կամաց կը հալի, կը կակըզցնէ առաէն պնդացած հողը, և կը նորացնէ սերմերը՝ որոնք գարնան սկիզբը պիտի ծվն:

Հրապուրիչ երեւոյթ մըն է Ճիւնով ճերմկած տեսնել ճամբաները, դաշտերը, տանիքները, տուները. բայց շատ շուրախանանք զայն դիտելուն մէջ. մտածենք

այն ամէն դժբախտներուն որոնք չունին ոչ պատապարութելու տուն, ոչ հազնելու զգեստ, ոչ տաքնալու համար կրակ, ոչ ուտելու հաց, և թէ չեն կրնար ձիւնին շատութեան պատճառաւ երթալ փնտուել պատռաւ մը հաց կամ ուտելիք։ Ասոնց հանդէպ ունենանք սիրավիր կարեկցութեան զգացում մը։

3. Հետեւեալ բայերուն Սահմ։ ներկայ, տթկատար, կատարեալ և ապառիթի ժամանակներով նախաղասութիւններ կազմեցէք օրինակին նման։

**Վոռնալ, մօտենալ, ուսուցանել, տաքցնել, բունիլ, ծնանիլ:**

Օրինակ. Շուտով կը մոռնամ ուրիշի մը ինծի ըրած չարիքը։

Շուտով կը մոռնայիր երբ ուրիշ մը քեզի չարիք կ'ընէր։

Շուտով պիտի մոռնայ երբ ուրիշ մը իրեն չարիք ընէ։

Շուտով մոռցանք ուրիշներուն մեզի ըրած չարիքները։

4. Գտմիլ և զրել տասը պարզ և տասը վերադրեալ բայեր՝ որոնք թ. և Դ. լծորդութիւններուն վերաբերին։

5. Գտէք երեք պարզ բայեր՝ որոնք ունենան իրենց վերադրեալ ծեւերն ալ, և անոնցմով խօսքեր շինեցէք։

Օրինակ. — Վախել և վախնալ. —

Երբ մանուկ էի զրեթէ ամէն օտար բանէ կը վախէի, իսկ հիմայ որ մեծցած եմ միայն չարութենէ կը վախնամ։

6. Գտէք երեք պարզ կամ վերադիր բայեր՝ որոնց ներկային և կատարեալին արմատները նոյն ըլլան, և անոնցմով խօսքեր կազմեցէք ներկայի և ապառիթի գործածութեամբ։

Օրինակ. — Ակսիլ. — Այսօր կը սկսինք քերականութեան գաս առնել. վեց ամիսէն չարագրել ալ պիտի սկսինք։

7. Քերականական լուծումն ընել նեստեալ խօսքին։

Ով որ վեհանձն գործ մը կ'ընէ, իր սրտին մէջ կը զգայ բուռն և խոր ուրախութիւն մը, որ իր ըրած

բարիքին հատուցումն է, և ամենէն աւելի գեղեցիկ  
մրցանակն՝ որուն ինքը պիտի փափաքէր, և պէտք չէ  
անկէ զատ ուրիշ մը վիճուէ:

8. Հետեւեալ իմաստը մտածութեան նիւթ առմելով  
զրեցէր շարադրութիւն մը պարզ և կամոնաւոր ծեւով:

Մարդիկ բոլորն ալ հաւասար են Աստուծոյ և օրէն-  
քի առջեւ: Ի՞նչ տարրերութիւն կայ հարուստին և  
աղքատի մը մէջ: Աւելի գեղեցիկ զգեստ մը և աւելի  
զրամ, ուրիշ ոչինչ: Մեծ տարրերութիւն մը կայ սա-  
կայն մարդոց մէջ, բայց անիկա տիտղոսներու և հարըս-  
տութեան մէջ չէ, այլ կը կայանայ մի միայն առաքի-  
նութիւններու և պատուաւորութեան մէջ: Կան չար և  
անպատիւ մարդեր՝ զորոնք օրէնքը կը պատժէ և բարի-  
ները կ'արհամարհէն այնպիսիները. կան պատուաւոր  
մարդեր, զորոնք բոլորն ալ կը յարդեն և կը սիրեն:

### ԲՆԹԵՐՑՈՒՄ

#### Գոլոմպոսի նրաշըք

Խիտ մըթութիւն մը կը սքողէ ամէն ասաղ  
Ու կարծես ջուրը լեռներու կը փոխուի:  
Քաջայանդուղըն քաշտիին թագաւորն  
Ծածկոյթին տակը տենդագին կ'երազէ:

Նաւազներու ճիչերն՝ ողբերն յուսահատ  
Զանիկայ իր խշտիէն վար կը շոպեն:  
Կ'ելլէ նաւուն վըրայ տիւփոնն ահաւոր  
Կ'աշտարակէ երեսն ի վեր իր նաւին:

Անհուն թաթառ մը կը զօղէ օդ և ծով  
Եւ փրկութեան չի չողար ոչ մէկ նըշոյլ.  
Բայց փրանկիսկեան կապան իսկոյն կը հագնի  
Ու կը կապէ տժգոյն արմոյն ծովակալն:

Կը կախէ մեծ սուրն ասսիզեան չըւանէն  
Եւ կը քաշէ՝ զարմանքներու մէջ լուռ վեր  
Դէպ ի կայմին կատարը ու կը պարզէ  
Կաստիլիոյ արքայական զինանշանն:

Կը վառէ ետքը կանթեղներն օրհնըւած  
Նաւուն ցոռուկին վըրայ — զերդ ծեր անդունդին  
Երդմնեցուցիչ — և կը հանէ արկղէն դուրս  
Դիրքը սիրոյ աշակերտին՝ Յովհաննու:

Եւ փրփրագէղ մըրըրկումին վրայ կարդաց  
Որոտագոչ ձացնով. «Լար Բանն ըսկիզբէն  
Եւ ըսկիզբէն Բանն Ալտուծոյ մօտիկն էր  
Եւ ամէն ինչ որ եղաւ՝ Բանն ինք ըրաւ:

Եւ Բանը ինք լոյս էր, ու Բանը կեանք էր  
Եւ մեր երկրին վըրայ մարմին ըզգեցաւ: . . . »  
Այս պատգամին ի լուր անդունդն անսահման  
Կարծես պարտուած ամոքեց իր մոլուցքներն:

Քրիստոսակիրը երբ անդամ մ'աւարտեց  
Այս նախաբանը մեծաձայն բարբառով,  
Բարձրացուց սուրն ալիքներուն վրայ՝ մեհի,  
Ու նշանով խաչին երիցըս կնքեց:

Յանկարծակի աշտարակող սիւնը սեւ  
Եռապատիկ փայլակումէն փշրեցաւ,  
Եւ ազօթքի մըրըրկոտ հովէն մղուելով  
Մեծ ամպը գնաց դէպ արեւմուտք ծըռեցաւ:

ՅՈՎՀԱՆՆԻՍ ՊԱՊԻՆԻ (Յաց և զիթի)  
(Թրգ. չ. ԱՐՄԵՆ ՂԱԶԻԿԵԱՆ)

Աքօղել - ծաժիկի: Քաջայանդուգն - վստառ, համարնակ,  
Քաշտի - նաւակ: Տենդագին - չերմազին: Նաւազ նաւավար:  
Շոպել - քաշել տանիկի: Խշտի պասկելու տեղ զետենի վրայ:

Տեւգոն - փորորիկ: Աշտարակել - դէմ կանգնիլ, ընդվիզել: Զօդել - կապել, միացնել, կցել: Շողալ - փայլիլ, երեւնալ: Նշոյլ - նուադ շոյս մը: Տժոյն - դոյնը աւրած: Տմոյն - դունատ: Կապայ - պարեզոտ, արեղայի զգեստ: Փրանկիսկան - կեռն - Ա. Փրանկիսկոսին կարգին պատկանող: Ասսիզեան - Ասսիզացի - (Ա. Փրանկիսկոսի ծնած բաղարը .Անսիզի): Կաստիլիա - Ապանիոյ ձիմ կոչումը: Զինանշան - բազաւորական կամ ազնուուկան տան խորհրդանշանը: Ցառեկ - բիր, Զերգ - ինչպէս, նևան: Երգմնեցուցիչ - երդուքնեցնող, դեշերը ձարածող: Փրփրագեղ - փրփուրի սկս դիզուած: Որոտագոչ - դուարոշ ձայն համեոդ: Բանն - Որդին Աստուած, Քրիստոս: Ամոքել - մեղմացնել, բարեխառնել: Մոլուցք - մոլիգնուրիչն, կատաղուրիչն: Քրիստոսակիր - բրիստոսազգեց: Նախարան - ասաչին խօսք, յառաջարան: Ամեհի - անզուսպ, անսանձ, կատաղի: Կնքել - խաչի նշան բնել - խաչտինքել: Աշտարակող - դիմադրող, յարձակող: Մըրկոս - մրրկած, մրրկալից:

### Էջորդութիւն վերադրեալ բայերու

#### Ա.

Երեք Ծորդութիւն վերադրեալ ժամանակները

**148.** Պարզ-արմատը (140), այսինքն սահմանական ներկային արմատը, ինչպէս կը տեսնուի ասկէ առաջ զրուած լծորդութիւններէն, կը վարէ հետեւեալ ժամանակները:

Սահմանական ներկան և անկատարը. — Ապառնին և զերապառնին.

Ատորադասական ներկան և անկատարը.

Հրամայական յոքնակի առաջին դէմքը.

Արգելական երեք դէմքերը.

Անորիշ գերբայները (-ալ,-ել,-իլ).

Ապառնի գերբայները (-ալու,-ելու).

իսկ բաղադրեալ-արմատը (140), այսինքն սահմանական կատարեալին արմատը կը վարէ մեացած ժամանակները, այսինքն.

Սահմանական կատարեալը.

Հրամայական եղ. և յոք. երկրորդ գէմքերը.

Անցեալ գերբայները — եր և — առ վերջաւորութեամբ, որոնց կը կազմեն բոլոր բաղադրեալ ժամանակները, այսինքն՝ սահմանական գերակատարը և վաղակատարը և ստորադասական կատարեալն ու վաղակատարը:

Ներկայ գերբայները —ող և —իշ վերջաւորութեամբ (146. բ.):

149. Երկու տեսակ արմատներուն վրայօք այս զիսողութիւննիս ըրխնց՝ հետեւցնելու համար որ բայերուն վերադիրները (141) միայն այն ժամանակներուն մէջ կը գտնուին՝ որոնց պարզ արմատով կը կառավարուին, միւսներուն մէջ կ'անհետանան: Աւտի վերադրեալ ժամանակներ կը կոչենք այն ժամանակները՝ որոնց մէջ վերադիրը կը այն գտնուի, և պարզ-ժամանակներ անոնց՝ որոնց մէջ վերադիր չի կը ար գտնուի:

150. Արդ, վերադրեալ բայերուն լծորդութիւնը իրենց վերադրեալ ժամանակներուն մէջ բնաւ զժուարութիւն մը չունի, որովհետեւ ուրիշ բանով չի տարբերիր պարզ-բայերուն լծորդութենէն՝ բայց եթէ անփոփոխ վերադիրին միջամտութիւնով ընդ մէջ արմատին և վերջաւորութեան: — Այսու հանգերձ ուսանողաց առաւելագոյն դիւրութեան համար կը դնինք հոս մէյմէկ օրինակ իւրաքանչիւր վերադիրի:

Ա. լըորդութիւն

Ն վերագիր

ԱՌ վերագիր

ԵԽ վերագիր

ԻՉ-Ն-ԱԼ

ԲԱՐԼ-ԱՆ-ԱԼ

ՈՒՆ-ԼԻՆ-ԱԼ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Ե. կ'իջ-ն-ամ'

ԿԸ բարկ-ան-ամ'

կ'ուն-են-ամ'

» կ'իջ-ն-աս

ԿԸ բարկ-ան-աս

կ'ուն-են-աս

» կ'իջ-ն-այ

ԿԸ բարկ-ան-այ

կ'ուն-են-այ

Յ. կ'իջ-ն-անք

ԿԸ բարկ-ան-անք

կ'ուն-են-անք

» կ'իջ-ն-աք

ԿԸ բարկ-ան-աք

կ'ուն-են-աք

» կ'իջ-ն-ան

ԿԸ բարկ-ան-ան

կ'ուն-են-ան

ԱՆԿԱՏԱՐ

Ե. կ'իջ-ն-այի

ԿԸ բարկ-ան-այի

կ'ուն-են-այի

» կ'իջ-ն-այիր

ԿԸ բարկ-ան-այիր

կ'ուն-են-այիր

» կ'իջ-ն-ար

ԿԸ բարկ-ան-ար

կ'ուն-են-ար

Յ. կ'իջ-ն-այինք

ԿԸ բարկ-ան-այինք

կ'ուն-են-այինք

» կ'իջ-ն-այիք

ԿԸ բարկ-ան-այիք

կ'ուն-են-այիք

» կ'իջ-ն-ային

ԿԸ բարկ-ան-ային

կ'ուն-են-ային

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

Յ. ա. դէմք իջ-ն-անք բարկ-ան-անք ուն-են-անք

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի իջ-ն-ար

մի բարկ-ան-ար

մի ուն-են-ար

չիջ-ն-անք

չբարկ-ան-անք

չուն-են-անք

մի իջ-ն-աք

մի բարկ-ան-աք

մի ուն-են-աք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

իջ-ն-ալ

բարկ-ան-ալ

ուն-են-ալ

իջ-ն-ալ-ու, -իք

բարկ-ան-ալ-ու, -իք

ուն-են-ալ-ու, -իք

Բ. Ըստդութիւն

Ն վերադիր	ան վերադիր
գտն-ել	Սերմ-ան-ել

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԴԵՐԿԱՑ

<i>bq.</i>	կը գտ-ն-եմ	<i>bq.</i>	կը սերմ-ան-եմ
»	կը գտ-ն-ես	»	կը սերմ-ան-ես
»	կը գտ-ն-է	»	կը սերմ-ան-է
<i>θոք.</i>	կը գտ-ն-ենք	<i>θոք.</i>	կը սերմ-ան-ենք
»	կը գտ-ն-էք	»	կը սերմ-ան-էք
»	կը գտ-ն-են	»	կը սերմ-ան-են

ԱՆԿԱՏԱՐ

<i>bq.</i>	կը գտ-ն-էի	<i>bq.</i>	կը սերմ-ան-էի
»	կը գտ-ն-էիր	»	կը սերմ-ան-էիր
»	կը գտ-ն-էր	»	կը սերմ-ան-էր
<i>θոք.</i>	կը գտ-ն-էինք	<i>θոք.</i>	կը սերմ-ան-էինք
»	կը գտ-ն-էիք	»	կը սերմ-ան-էիք
»	կը գտ-ն-էին	»	կը սերմ-ան-էին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

<i>θոք.</i> ա. դէմք գտ-ն-ենք	սերմ-ան-ենք
------------------------------	-------------

ԱՐԳԵԼԱԿԱՆ

<i>dī</i> գտ-ն-եր	<i>dī</i> սերմ-ան-եր
չգտ-ն-ենք	չսերմ-ան-ենք
<i>dī</i> գտ-ն-էք	<i>dī</i> սերմ-ան-էք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

գտ-ն-ել	սերմ-ան-ել
գտ-ն-ել-ու, գտ-ն-ել-իք	սերմ-ան-ել-ու, — իք

Գ. Ըորդութիւն

Ա վերագիր

Հաս-ն-իլ

ան վերագիր

Շիջ-ան-իլ

չ վերագիր

Հանդ-չ-իլ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Ե. կը հաս-ն-իմ

» կը հաս-ն-իս

» կը հաս-ն-ի

Յ. կը հաս-ն-ինք

» կը հաս-ն-իք

» կը հաս-ն-ին

կը շիջ-ան-իմ

կը շիջ-ան-իս

կը շիջ-ան-ի

կը շիջ-ան-ինք

կը շիջ-ան-իք

կը շիջ-ան-ին

կը հանդ-չ-իմ

կը հանդ-չ-իս

կը հանդ-չ-ի

կը հանդ-չ-ինք

կը հանդ-չ-իք

կը հանդ-չ-ին

ԱՆԿԱՏԱՐ

Ե. կը հաս-ն-էի

» կը հաս-ն-էիր

» կը հաս-ն-էր

Յ. կը հաս-ն-էինք

» կը հաս-ն-էիք

» կը հաս-ն-էին

կը շիջ-ան-էի

կը շիջ-ան-էիր

կը շիջ-ան-էր

կը շիջ-ան-էինք

կը շիջ-ան-էիք

կը շիջ-ան-էին

կը հանդ-չ-էի

կը հանդ-չ-էիր

կը հանդ-չ-էր

կը հանդ-չ-էինք

կը հանդ-չ-էիք

կը հանդ-չ-էին

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

Ո. ա. դկմք հաս-ն-ինք շիջ-ան-ինք հանդ-չ-ինք

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի հաս-ն-իր

շհաս-ն-ինք

մի հաս-ն-իք

մի շիջ-ան-իր

շշիջ-ան-ինք

մի շիջ-ան-իք

մի հանդ-չ-իր

շհանդ-չ-ինք

մի հանդ-չ-իք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

հաս-ն-իլ

հաս-ն-ել-ու, -իք

շիջ-ան-իլ

շիջ-ան-ել-ու, -իք

հանդ-չ-իլ

հանդ-չ-ել-ու, -իք

## 18. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըթթերցումը և պատմել ամոր պարումակոթիւմը:

2. Ուղղագրել հետեւեալ նատուածը թելալրութեամը : Եթէ գեղեցիկ և հիանալի է արեգական ելքը , նուազ գեղեցիկ և հրաշալի չէ անոր մուտքը : Բայց որքան տարբերութիւն զգացումի և մտածութեան՝ այս երկու ամենօրեայ երեւոյթները դիտելուն մէջ : Արեգական ելքը զմեզ կեանքի և աշխատութեան կը վերակռչէ , արեւուն մտնելը զմեզ հանգչելու կը հրաւիրէ , կը յիշեցնէ մեզի որ մահկանացու ենք , և մեր որտին մէջ առաջ կը բերէ քաղցր տիրութիւն մը :

Օգտակար անցուցի՞ այս որը որ կը վերջանայ : Պիտի կարենամ դեռ տեսնել շատ մը հարիւրաւոր օրեր արեւուն մուտքը , և ժամանակ ունենալ լաւ և գովեստի արժանի գործեր ընելու : — Այսպէս կը մտածէ մարդու կը հառաչէ , մինչ արեւային գունտը կ'ընկղմի ծովու ջուրերուն մէջ կամ կը պահուըտի լեռի մը գաղաթին ետեւը :

3. Հետեւեալ նախաղասութիւմներուն մէջ զտմուած բայերէ՞ որսչեցէ՞ր բերամացի թէ որո՞նք պարզ-ժամանակ են և որո՞նք վերադրեալ-ժամանակ :

Սուտ են բոլոր փառքերը որոնք մեզի հետ պիտի վերջանան . — Ստուած կարծրացուց Փարաւանին սիրառ՝ ազատ չթողու իսրայելացիները . — Փութաջան աշակերտ երբեք չի ծուլանար իր պարտքերուն մէջ . — Յիսուս ըստ . երրոր Փեսան անոնց մէջէն վերնայ , այն ժամանակ պահք պիտի պահեն . — Ասկէ ետքը քնացէք և հանգչեցէք , որովհետեւ եկաւ ժամը , և ահա Որդին մարդոյ մեղաւորներուն ձեռքը կը մատնուի . — Երկինք համբարձաւ Յիսուս Զիթենիներու լեռնէն՝ թեթանիայի մէջ . — Նախ գործով կ'ընէր Յիսուս և ապա կը քարոզէր . — Առաւ հացը , օրչնեց ու տուտ աշակերտներուն որ ժողովրդեան բաժնեն . — Ոչ թէ այն բանը որ բերանը կը մտնէ՝ կը պղծէ մարդու , այլ ինչ որ բերանէն կ'ելլէ՝ անիկա կը պղծէ զմարդ . — Աննիբաղ

անցաւ. Այսկան լեռներէն բայց իր անձին և զօրքերուն մեծ վնասվը. — Որդեակ, իմաստութիւն դիր քու պարանցիդ վրայ իբրեւ ոսկիէ մանեակ. — Փախիր մեղքէ ինչպէս օձին երեսէն:

4. Հետեւեալ նախադասութիւններում մէջ եղած բայերում բաղադրեալ ժամանակները՝ պարզ ժամանակի վերածեցէք և փոխադարձարար, միեւնոյն ատեն եզակիները յորմակիի և յորմակիները եզակիի դարձուցէք օրինակին պիս:

Եթէ զու ալ խնայողութիւն ըրտծ ըլլայիր, հիմա հանգստաւէտ կեանք մը պիտի վարէիր. — Գծադրութիւններնիս ցոյց տուած ենք ուսուցչին. — Որուն մրցանակ կը խոստանար տալ, զլացաւ անոր, միջադէպի մը պատճառաւ. — Այս մարդկի սկսեր էին տուներ շինել, բայց չեն կրցեր զանոնք աւարտել. — Կը բաղձայի ծանօթանալ քեզի հետ, հաճէ մեր տունը գալ. — Արքայութիւն տանող ճամբանները նեղ են և փուշերով լեցուն. — Մանանուխի հատը կ'աճի և մեծ ծառ կ'ըլլայ, մինչեւ երկնքի թռչունները կու գան կը հանգչին անոր ճիւղերուն վրայ. — Մեր բարեկամը Պաղարս հիւանդացաւ, երթամ արթնցնելու զինքը: —

Օրիմակ. Եթէ զուք խնայողութիւն ընէիք, հիմա հանգստաւէտ կեանք մը պիտի վարէիք. — Գծադրութիւնս ցոյց տուի ուսուցչին:

5. Հետեւեալ բայերում արժատները զտէք և խրարամ-չլորիմ առջեւ դրէք իրենը (զրելով):

Խառնել, կանչել, պատկանիլ, յանձնել, պարաւանդել, յօրանջել, մեղանչել, խռնիլ, յայտնել, վախճանիլ, վարանիլ, տրտնջել, բռնել:

6. Հետեւեալը զրութեամ միւթ առմելով՝ շարադրեցէք:

«Շուները նաւատարիմ կենդանիներ են» —

Շունը սէր կը կապէ իր տիրոջ վրայ և անոր լաւութիւնը կ'ուզէ, նոյն իսկ եթէ տէրը անոր հոգ չտանի, եթէ զայն իրմէ հեռացնէ, եթէ ծեծելու ալ ըլլայ: — Տարէք շուն մը իր տիրոջ տունէն շատ հեռու՝ օտար տուն մը, ան այլեւս կերակուր չուտեր, առաջուան պէս չի հաջեր, և օր մը յանկարծ առանց նայելու անօթութեան, ցուրտին և հեռաւորութեան, տաժանելի վազուածքով պիտի դառնայ համբուրելու դարձեալ այն ձեռքը որ զինքը կը ծեծէ և կը գգուէ:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

Փինգալ եւ իր ներուները

Հազար սուրեր կը փայլատակեն Աելմայի պալատին մէջ: Զէնքերուն շառաշիւնը օդը կը սոսկացնէ: Շուները՝ կանդ առած՝ ահուլի հաջիւններ կ'արձակեն: Բառ մը չելեր մարտիկներուն բերնէն, ամէն ոք, աչքերը Փինգալի աչքերուն վրայ դամած՝ ձեռքը նիզակին կը տանի:

«Մորուենի զաւակներ, կը գոչէ հերոսներուն պետը, հանդէսներով զրազելու ժամանակը չէ հիմա: Պատերազմին ամազը կը մեծնայ հորիզոնին վրայ, և մահը կը հոլաթեւէ, կը սաւառնի մեր անտառներուն վրայ: Բօթ մը կը գումէ ինծի թշնամիին գալուստը: Ծովը մեր ափունքներուն վրայ կը թաւալեցնէ օտարականին զաւակները: Տեսայ որ կը բարձրանար լիճէն աներկեւան նշանը Մորուենի վտանգին. Օ՞ն, թող սրէ ամէն ոք իր նիզակը և կապէ իր հօրը սուրը: Թող ձեր սեւ կորդակները ծածկեն գլուխնին, և անգծելի ձեր վահանները կլորնան ձեր կողերուն վրայ: Պատերազմին մրրիկը պիտի մեր վրայ պայթի և պիտի լսէք ընդհուպ մռունչները մահուան»:

Կը չուէր Փինգալ՝ իր բարակին գլուխը՝ նման կայծակին կարապետ ամպին, երբ կը փռուի գիշերային

Երկինքին վրայ, և նաւաստիները կը գուշակեն աղէտը:  
Բանակը կանգ կ'առնէ կոնայի գագաթը:

Մորուենի աղջիկները կը նշմարեն զայն հովիտէն,  
և բլրան վրայ անտառ. մը կը կարծեն տեսնել: Իրենց  
նորափթիթ տարփածուներուն կեանքը դող կը պատճա-  
ռէ անոնց: Ծովուն կը նային սոսկումով, ճերմակ կո-  
չակներն անոնց աչքերը կը խարեն, ճեռաւոր առա-  
գասաներ կը կարծեն զանոնք, և արցունքներն անոնց  
դէմքերը կ'ողողեն:

Արեւն ալիքներուն վրայ ցաթելուն՝ ճեռուն տորմիդ  
մը նշմարեցինք: Փութով կը հասնի և մարտիկներն  
ափունքը կը թափէ: Պետն անոնց կը բարձրանայ անոնց  
միջեւ՝ ինչպէս եղջերուն այծեամներու ճահուկի մը մի-  
ջեւ: Ոսկեկուռ է վահանը, և ընթացքը մեծափառ: Կը  
յառաջէ դէպ ի Սելմա, և մարտիկներն՝ իր ետեւէն:

ՕՍՍԻԱՆԻ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ  
(Թրգ. Հ. ԱՐՄԵՆ ԴԱԶԻԿՆԱՆ)

---

Մարտիկ – կառուղ, զինուոր: Հերոս – դիցազն: Հոլա-  
թեւել – բեւերը բանալ: Սաւառնիլ – բեւերը բանալով  
բայիդ: Բօթ – գեշ, սեւ րուր: Գուժել – կանչուրստել, լալ,  
ողբալ: Աներկեւան – անվախ, անկասկած: Ընդհուալ – շու-  
տով, հուեւեն: Չուել – տեղէ տեղ երրալ բազմուրեւամբ:  
Նորափթիթ – նոր բացուիդ սկսած: Տարփածու – սիրով  
կապուած: Կոհակ – մեծ ալիք: Տորմիդ – նաւերու խորմը,  
հանդէս: Ճահուկ – խումբ: Ոսկեկուռ – ոսկիով կած,  
ոսկիով շինած:

---

Բ.

Առաջին լծորդութեան վերադրեալ բայերու  
պարզ ժամանակները

**151.** Խնչպէս կանխաւ ըսինք (140) կան բայեր՝  
որոնք մէկ հատ միայն արմատ ունին, կան ուրիշ-  
ներ ալ որոնց սահմանական կատարեալին արմատը  
բաղադրուած է պարզ արմատէն և ց, աց, եց, ուց,  
մասնիկներէն մէկովը: — Արդ այս տարրերութիւնը  
պատճառ է պարզ-ժամանակներու օրինակներուն զա-  
նազանութեան երեք լծորդութիւններուն մէջ:

Առաջին լծորդութեան օրինակներ  
և, աև, եև վերադիրներով

1. Իջ-ն-ալ

2. Բարկ-ան-ալ

3. Ուն-ին-ալ

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ.	իջ-այ	բարկ-աց-այ	ուն-եց-այ
»	իջ-ար	բարկ-աց-ար	ուն-եց-ար
»	իջ-աւ	բարկ-աց-աւ	ուն-եց-աւ
Յոք.	իջ-անք	բարկ-աց-անք	ուն-եց-անք
»	իջ-աք	բարկ-աց-աք	ուն-եց-աք
»	իջ-ան	բարկ-աց-ան	ուն-եց-ան

## ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

Ե. բ. դկմք	իջ-իր	բարկ-աց-իր	ուն-եց-իր
Ե. բ. »	իջ-էք	բարկ-աց-էք	ուն-եց-էք

## ԴԵՐԲԱՑՆԵՐ

Ներկայ իջ-ող	բարկ-աց-ող	ուն-եց-ող
Անցեալ իջ-եր, -ած	բարկ-աց-եր, -ած	ուն-եց-եր, -ած

Գիտելիք

**152.** Առաջին օրինակին (*իշ-ն-ալ*) պէս լծոր-  
դուող վերադրեալ բայերն են:

ինկ-ն-ալ ինկ-այ, -ար, - և ինկ-իր, .. ինկ-եր, -ած,  
կե-ն-ալ կեց-այ, -ար, - և կեց-իր, .. կեց-եր, -ած,  
մտ-ն-ալ մտ-այ, -ար, - և մտ-իր, .. մտ-եր, -ած,  
գտ-ն-ալ գտ-այ, -ար, - և գտ-իր, .. գտ-եր, -ած,  
հեծ-ն-ալ հեծ-այ, -ար, - և հեծ-իր, .. հեծ-եր, -ած,  
դառ-ն-ալ դարձ-այ, -ար, - և դարձ-իր .. դարձ-եր, -ած,  
ստա-ն-ալ ստաց-այ, -ար, - և ստաց-իր .. ստաց-եր, -ած,

Ծանօթ. — Ինկ-ն-ալ (*հին ձեւը անկ-ան-ել*) կը զբուի նաեւ  
ընկ-ն-ալ, ուստի կը լծորդուի ընկ-այ, ընկ-ար, և այլն:  
Վերադիրով կազմուած ժամանակական ձեւը *իյ-ն-ալ*, ուսկից կ'իյ-  
ն-ամ, կ'իյ-ն-աս, կ'իյ-ն-այ, և այլն: Կե-ն-ալ բային  
արմատն է կեաց, սեղմուած ձեւը կեց, ուսկից կեց-այ,  
կեց-ար, և այլն: — Դառ-ն-ալ բային արմատն է դարձ,  
որուն ճ զիրը կ'անհետանայ և յաւելումին նախընթաց,  
և հետեւաբար դ զիրն ալ ո-ի կը փոխուի (76): — Կմա-  
նապէս ստա-ն-ալ բայն ալ ստաց արմատն ունի, որուն  
ց զիրը կը զեղչուի և յաւելումին հանդիպելով:

**153.** Աչ միայն բոլոր ան-ալ, նն-ալ վերադի-  
րով վերջացող բայերը՝ փոխաղարձաբար կը լծոր-  
դուին երկրորդ (*բարկ-ան-ալ*) և երրորդ (*ուն-են-ալ*)  
օրինակներուն պէս, այլ նաեւ այն ամէն բայերը՝  
որոնց մէջ և վերադիրը կայ՝ իրը սեղմում մը ան,  
և վերադիրներուն, այս տարբերութեամբ սակայն  
որ և վերադիրներով բայերը պարզ-ժամանակներուն  
մէջ ց զիրը կ'ընդունին փոխանակ աց, եց մասնիկ-  
ներուն:

բայեր

կատ.

նըրամ.

դերբայներ

Երիշուը-ն-նալ, -ց-այ, -ց-իր, -ց-եր, -ց-ած, -ց-ող  
ամըչ-ն-ալ, -ց-այ, -ց-իր, -ց-եր, -ց-ած, -ց-ող  
արթըն-ն-ալ, -ց-այ, -ց-իր, -ց-եր, -ց-ած, -ց-ող  
բարսկ-ն-ալ, -ց-այ, -ց-իր, -ց-եր, -ց-ած, -ց-ող  
երեւ-ն-ալ, -ց-այ, -ց-իր, -ց-եր, -ց-ած, -ց-ող  
հին-ն-ալ, -ց-այ, -ց-իր, -ց-եր, -ց-ած, -ց-ող  
ճանչ-ն-ալ, -ց-այ, -ց-իր, -ց-եր, -ց-ած, -ց-ող  
մեծ-ն-ալ, -ց-այ, -ց-իր, -ց-եր, -ց-ած, -ց-ող  
կը-ն-ալ, -ց-այ, -ց-իր, -ց-եր, -ց-ած, -ց-ող  
մոռ-ն-ալ, -ց-այ, -ց-իր, -ց-եր, -ց-ած, -ց-ող  
սեւ-ն-ալ, -ց-այ, -ց-իր, -ց-եր, -ց-ած, -ց-ող  
վախ-ն-ալ, -ց-այ, -ց-իր, -ց-եր, -ց-ած, -ց-ող

**ԾԱՀՈԹ. Ա.** — Վերադիրով օժտուած բայերու այս խումբին  
վերաբերող բա-ն-ալ (արմատ բաց. 76) բայը՝ միակ բայն  
է որ պարզ-բայերու (143 լ-ալ) առաջին օրինակին պէս  
կը լծորդուի այսպէս. բաց-ի, բաց-իր, բաց-աւ. բաց-  
ինք բաց-իք, բաց-ին. — բաց, բաց-էք, բաց-եր, բաց-  
ած, բաց-ող:

**ԾԱՀՈԹ. Բ.** — Սպասե-ալ վերադիրէ զուրկ բայը՝ որ պէտք էր  
ըստ օրինի ալ վերջացող (143, կարդ-ալ) պարզ բայերուն  
երկրորդ օրինակին պէս լծորդուիլ, ընդհակառակն կը  
լծորդուի ալ վերջաւորուած և վերադիր ունեցող (151,  
բարկ-ան-ալ) երկրորդ օրինակին պէս. սպասե-աց-այ,  
սպասե- աց-ար, և այլն:

## 19. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումի ոտաթաւոր հատուածը և զայն  
արձակի վերածել:

2. Ուղղագրել նետեւեալ յօդուածը թելաղութեամբ:

Դէպ ի վեր, դէպ ի վեր՝ Վազենք լեռներուն լերկ  
կողերուն վրայ. մագլելով ելլենք դուրս ցցուած ժայռե-  
րուն վրայ. շնչենք լիաթոք այս մաքուր և թթուածինով

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի ուղեր, չուզե՞ս  
չուզե՞նք  
մի ուղե՞ք, չուզե՞ք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

Ամորոշ չուզել  
Ներկայ չուզող  
Ամցիալ չուզած  
Ապառմի չուզելու

ՆԱՄԻԼ

ԱԱՀՄ. ՆԵՐԿԱԾ

Եղ. չեմ նստիր  
» չես նստիր  
» չի նստիր  
Յոդ. չենք նստիր  
» չէք նստիր  
» չեն նստիր

ԱՆԿԱՏԱՐ

Եղ. չէի նստեր  
» չէիր նստեր  
» չէր նստեր  
Յոդ. չէինք նստեր  
» չէիք նստեր  
» չէին նստեր

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. չնստայ  
» չնստար  
» չնստաւ

Յոդ. չնստանք  
» չնստաք  
» չնստան

ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ. չեմ նստած  
» չես նստած  
» չէ նստած  
Յոդ. չենք նստած  
» չէք նստած  
» չեն նստած

ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ. չէի նստած  
» չէիր նստած  
» չէր նստած  
Յոդ. չէինք նստած  
» չէիք նստած  
» չէին նստած

ԱՊԱՌՆԻ

Եղ. պիտի չնստիմ  
» պիտի չնստիս  
» պիտի չնստի  
Յոդ. պիտի չնստինք  
» պիտի չնստիք  
» պիտի չնստին

ԳԵՐԱՊԱՌՆԻ

Եղ. պիտի չնստէի  
» պիտի չնստէիր  
» պիտի չնստէր  
Յոդ. պիտի չնստէինք  
» պիտի չնստէիք  
» պիտի չնստէին

## ԱՏՈՐԴ. ՆԵՐԿԱՅ

Եղ. որ չնստիմ  
 » որ չնստիս  
 » որ չնստի  
 Յոդ. որ չնստինք  
 » որ չնստիք  
 » որ չնստին

## ԱՆԿԱՏԱՐ

Եղ. որ չնստէի  
 » որ չնստէիր  
 » որ չնստէր  
 Յոդ. որ չնստէինք  
 » որ չնստէիք  
 » որ չնստէին

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. որ չեմ նստած  
 » որ չես նստած  
 » որ չէ նստած  
 Յոդ. որ չենք նստած  
 » որ չէք նստած  
 » որ չեն նստած

Եղ. որ չէի նստած  
 » որ չէիր նստած  
 » որ չէր նստած  
 Յոդ. որ չէինք նստած  
 » որ չէիք նստած  
 » որ չէին նստած

## ԱՐԳԵԼԱԿԱՆ

Ճի նստիր, չնստիս  
 չնստինք  
 Ճի նստիք, չնստիք,

## ԴԵՐԲԱՑՆԵՐ

Անորոշ չնստիլ  
 Ներկայ չնստող  
 Անցեալ չնստած  
 Ապառմի չնստելու

## ԹԻՌՈՂԻԼ

## ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

Եղ. չեմ թողուր  
 » չես թողուր  
 » չի թողուր  
 Յոդ. չենք թողուր  
 » չէք թողուր  
 » չեն թողուր

Եղ. չէի թողուր  
 » չէիր թողուր  
 » չէր թողուր  
 Յոդ. չէինք թողուր  
 » չէիք թողուր  
 » չէին թողուր

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. չթողուցի  
 » չթողուցիր  
 » չթողուց

Յոդ. չթողուցինք  
 » չթողուցիք  
 » չթողուցին

## ԸՆԹԵՐՑՈՒՄ

### Ման եւ Մկրտութիւն Կըրքինդայի

Անկէց քիչ մ' ճեռում՝ լերան ծոցէն մեղմիկ խոխոչով  
Փոքր առուակ մ'իր նոսամբքերը դէպի գուրս կը ցպյտէր.  
Իսկոյն նոմ զիմեց ասպետ, և սաղաւարաը լեցուց,  
Եւ զարձաւ տրխրազզած՝ սրբազան վեն պաշտօմին.  
Ըզգաց որ կը զողար բազուկն՝ երբ զեռ ամծանօթ  
Ճակատը զիմակալ պահպանակն՝ լուծելով  
Մերկացուց և բացաւ զայն և տեսաւ ու ճամչցաւ . . .  
Ո՞վ տեսիլ, ո՞վ ճանոթութիւն . . . լուռ անշարժ քար կը տրեցաւ.

Զիմիկաւ, չը մեռաւ, զի ամբողջ ոյժն այն պահուն  
Ամփոփից և պահպան զրաւ իր սըրտին արութեան,  
Եւ ցաւին բուռք սաստկութիւնն ընկնելով՝ կեամք ուզեց չըով  
Պարզեւել ամոր՝ տուկից համեր էր կեամքն երկաթով.  
Մինչդեռ նա կ'արտասանէր խորհըքական սուրբ խօսքերն,  
Ուրախութեամբ Նէրա երեսն այլափոխուած՝ ժըպտեցաւ,  
Եւ զուարթազին և չերմեռանդ մեռմողի զիրք մ'առնելով՝  
Կ'ըսէր կարծես թէ՛ կը բացուի՛ երկիմք, խաղաղ կը մեկնիմ.

Գալկաշող զեղեցիկ զոյն մ'ըսպիտակ դէմքը պատեց,  
Ինչպէս երբ մանիշակներ յակիթթերու նետ զօղուիմ.  
Ազքերն երկիմք կը սեւեռէ, և արեգակն և երկիմք  
Դէպի ի Կոյսը կարեկից զըթով կարծես կը յառիմ.  
Եւ մերկ աջը ցըրտազին՝ բարձրացնելով դէպի ի վեր՝  
Կ'ուզգէ տոպեամբ՝ իրբեւ խօսքի փոխարէ՛  
Գրաւական նաշտառութեան. և այս կերպով նամդարտիկ  
Կու տայ շումը՝ զեղեցիկ Կոյսն, և կարծես կը քթանայ.

Երբ ասպետը զերազթիւ նոզոյն մեկնիլը տեսաւ,  
Թույացո՛ւց սեղմ և ամփոփ զըսպած մախկին զօրութիւնն  
Եւ ինքինքը բովածղակ՝ կոյր և ամսամծ ըզգացմամբ՝  
Սաստկարուսն և խօլական կըսկիծին ծեռքը թողուց,  
Որ ճրմլե՛ց սիրտն և ամծուկ և շըրջափակ սահմանով  
Պաշտե՛ց կեամքն, և պատեց մահուամբ իր դէմքն ու ամդամներն.  
Եւ արդէն իսկ կեմդամին՝ մեռմողէն ոչ իթէ ըմդհատ՝  
Տըժզոյն է և ամխօս, արիւաքամ, զզայազիրկ.

ՏՈՐԿՈՒԱՏՈՅ ՏԱՍՏՈՅ. ԵՐԳ. ԺԲ. Թ. 67-70.

(Թրգ. Հ. ԱԹԱՆԱՏ ՏԻՐՈՅԵԱՆ)

Խոխոջ- չուրի ձայն։ Տիրազգած- տիսուր, տրտում։ Դիմակալ - դեմքը պաշտպանող։ Լուծել - բակել, բանալ, հանել։ Խորհրդական - սրբազն, եկեղեցւոյ խորհրդադիեռուն յատուկ։ Զուարթագին - զուարր։ Դաշկաշող - դեղնափայլ։ Յակինթ - (տ. նունուֆար) ժաղիկը։ Զօդուել - միանալ, կցուիլ։ Կարեկից - գրու։ Յառել - երկնեալ, դիտել, կախուիլ ու նայիլ։ Գրաւական - գրաց դրած բան, երաշխաւորուրիւն։ Զապել - ժողվրտել, ամփոփել։ Բովանդակ - բոլոր, ամբողջ, ամենի։ Սաստկաբուռն - սաստիկ բանուրեամբ։ Խօլտկան - խենդումնենդ։ Կսկիծ - սրտի երուք, խշիչուք։ Անձուկ - նեղուրիւն, տագնասպ, կարօտ, փափար։ Շրջափակ - չորս դիմ պատող, պատած։ — շրջապատ։ Ընդհատ - պակաս, տարբեր։ Արթւնաքամ - արիւնը բամուած։ Զգայազերկ - անզգայ։

## Ք.

Երկրորդ Ծորդութեան վերադրեալ բայերու  
Պարզ Ժամանակները

**154.** Երկրորդ լծորդութեան մէջ կը զտնուին միայն և ան վերազիրները. զոր օրինակ. առ-նել, սե-ուց-ան-ել։ — կը զնենք հոս երեց օրինակ, որոնց համաձայն կը փոփոխուին այս լծորդութեան տակ զնացող վերազրեալ-բայերուն բոլոր վերազրեալ ժամանակները։

**Բ.** Լծորդութեան օրինակներ և ան վերազիրներով.

1. Առ-ն-ել      2. Յեց-ն-ել      3. Չոր-ց-ն-ել

## ԿԱՏԱՐԵԱԼ

Ե. առ-ի	յեց-ուց-ի	չոր-ց-ուց-ի
» առ-իր	յեց-ուց-իր	չոր-ց-ուց-իր
» առ-աւ	յեց-ուց	չոր-ց-ուց
Յ. առ-ինք	յեց-ուց-ինք	չոր-ց-ուց-ինք
» առ-իք	յեց-ուց-իք	չոր-ց-ուց-իք
» առ-ին	յեց-ուց-ին	չոր-ց-ուց-ին

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

<i>լ . բ . զ եմբ ան .</i>	<i>յեց-ուր</i>	<i>չոր-ցուր</i>
<i>Յ . բ . &gt; առ-էր</i>	<i>յեց-ուց-էր</i>	<i>չոր-ցուց-էր</i>

ԴԵՐԲԱՑՆԵՐ

<i>Ներկայ առ-ող</i>	<i>յեց-ուց-ող</i>	<i>չոր-ց-ուց-ող</i>
<i>Աթցիալ առ-եր , -ած</i>	<i>յեց-ուց-եր , -ած</i>	<i>չոր-ց-ուց-եր , -ած</i>

ԳԼՈՒԽԵՐ

155. Ա . — Առաջին օրինակին պէս լծորդուող վերադիրով բայերը հետեւեալներն են . դ-ն-ել (արմ . դիր) . զր-ի , զր-իր , զր-աւ , զր-ինք , զր-իք , զր-ին . — զի՞ր , զր-է՞ր . — զր-եր , զր-ած . — զր-ող (163) :

տա-ն-ել (արմ . տար) . տար-ի , տար-իր , տար-աւ . — տար-ինք , տար-իք , տար-ին . — տա՞ր , տա-րէ՞ր . — տար-եր , տար-ած . — տար-ող կամ տան-ող (163) :

ը-ն-ել (արմ . արար . 145 . ծանօթ .) . ըը-ի , ըը-իր , ըը-աւ . — ըը-ինք , ըը-իք , ըը-ին . — ըը-է , ըը-է՞ր . — ըը-եր , ըը-ած . — ըը-ող կամ ը-ն-ող (163) :

թը-ն-ել (արմ . բարք) . թը-ի , թը-իր , թը-աւ . — թը-ինք , թը-իք , թը-ին . — թուր , թը-է՞ր . թը-եր , թը-ած . — թը-ող կամ թը-ն-ող (163) :

թ . — վերադրեալ բայերը փրց-ն-ել , պրծ-ն-ել , կորց-ն-ել , անց-ն-ել , դարձ-ն-ել , և այլն , կը լծորդուին երկրորդ օրինակին պէս , որուն համաձայն կը լծորդուին այն բոլոր վերադրեալ բայերը՝ որոնց

պարզ-արմատը կը վերջանայ ծ, ծ, ց ատամնահա-  
գագային (11) տառերէն մէկով կամ միւսով: —  
Նոյն կերպով կը լծորդուի նաեւ ցուց-ն-ել վերադի-  
րով բայց, միայն թէ ներդաշնակութեան օրէնքով  
պարզ-ժամանակներուն մէջ ցուց արմատը կը փոխէ  
ցըց -ի: Ուստի փոխանակ ըսելու ցուց-ուցի, ցուց-  
ուր, և այլն, կ'ըսուի ցըց-ուց-ի, ցըց-ուց-իր ...  
ցըց-ուր, ցըց-ուց-էր ... ցըց-ուց-եր, ցըց-ուց-ած,  
ցըց-ուց-ող կամ ցըց-ն-ող (163):

Գ. Թէ երկրորդ և թէ երրորդ օրինակին պէս  
կը լծորդուին այն վերադրեալ բայերը որ կը վեր-  
ջանան ուց-ան-ել կամ սեղմուած ց-լն-ել մասնիկով.  
զոր օրինակ.

**Ան-ուց-ան-ել**

**Ան-ց-ըն-ել**

### ԿԱՏԱՐԵԱԼ

- Ազ. ան-ուց-ի  
» ան-ուց-իր  
» ան-ուց  
Յթ. ան-ուց-ինք  
» ան-ուց-իք  
» ան-ուց-ին

- ան-ց-ուց-ի  
ան-ց-ուց-իր  
ան-ց-ուց  
ան-ց-ուց-ինք  
ան-ց-ուց-իք  
ան-ց-ուց-ին

### ՀՐԱՄԱՑԱԿԱՆ Բ.ԴԵՄՔ

**Ան-ուր  
ան-ուց-էք**

**ան-ց-ուր  
ան-ց-ուց-էք**

### ԴԵՐԲԱՑՆԵՐ

Ներկայ ան-ուց-ող ան-ց-ուց-ող  
Ամցեալ ան-ուց-եր, — ած ան-ց-ուց-եր, -ց-ուց-ած

Այսպէս կը լծորդուին ուս-ուց-ան-ել կամ ուս-  
ց-լն-ել, ծն-ուց-ան-ել կամ ծն-ց-լն-ել, բուս-ուց-  
ան-ել կամ բոս-ց-լն-ել, և այլն:

Համբերողն է իմաստուն,  
 Կը ծաղկին իր արտն ու տուն,  
 Եւ խութք, արգելք, իր ետին  
 Կը դիւրանան, կ'անհետին:  
     Համբերողին անխափան  
 Եւ հեշտ դայ կեանքին ճամբան.  
 Որուն ծայրն ալ, անվըրէպ,  
     Բախաը ժպտի բարեգէպ:  
 Համբերողը, իմաստուն,  
 Քաշէ անխոռվ ու խոր քուն,  
 Եւ ժիր կայտառ ու ժպտուն  
 Կը զարթնու ալ ան առտուն:  
     Համբերողն հեզ ու խոնարհ,  
 Յուզմունք ու կիրք չունենար.  
     Համբերել դիացող մարգուն  
 Վրայ Աստումծ հսկէ արթուն:

Ա.ՓԱՍԼԱՆ (Գամձարան)

---

Կորով - ոյժ: Զիրք - յատկուրին: Հարթել - շտկել,  
 Դիւրացնել: Անխափան - ասանց արգելքի: Անվըրէպ - ան-  
 պատճառ: Ասպարէզ - զործ, արձեստ: Խոռթ - արգելք:  
 Հեշտ - դիւրին: Բարեգէպ - աղէկ: Զարթնուլ - արթնինալ:

---

ԽԵ. ԴԱ.Ա. — Կըաւորական բայերու  
 լըորդութիւնը (Հարո)

**254.** Ներգործական և կամ չէզոք՝ այն վերա-  
 պըրեալ բայերը՝ որոնց կատարեալը զուրկ է մաս-  
 նիկէ (203), իրենց կըաւորականները կը շինեն՝ ոչի

---

**254.** Ներգործական և չէզոք բայեր՝ որոնք զուրկ են մասնիկէ,  
 ինչպէս կ'ըլլայ անոնց կըաւորական ձեւը:

վերջաւորութիւնը դնելով պարզ արմատին հետ միաւ-  
ցած վերադիրէն յիտոյ. զոր օրինակ.

Ներդ.	բայ	առ-ն-ել	(առ)	կրկն.	առ-ն-ուիլ
»	»	հազ-ն-իլ	(հազ)	»	հազ-ն-ուիլ
»	»	ուս-ան-իլ	(ուս)	»	ուս-ան-ուիլ, ևն:
Զեղոք.	բայ	հեծ-ն-ել	(հեծ)	»	հեծ-ն-ուիլ
»	»	հաս-ն-իլ	(հաս)	»	հաս-ն-ուիլ
»	»	մեռ-ն-ել	(մեռ)	»	մեռ-ն-ուիլ, ևն:

255. Ներգործական և չէզոք անցողական բայե-  
րուն կրաւորականները կը շինուին կանոնաւորապէս.  
զոր օրինակ. տես-ց-նել՝ կ'ըլլայ տես-ց-ուիլ. —  
ան-ց-նել՝ կ'ըլլայ անց-ուիլ. — մեռ-ց-նել՝ կ'ըլ-  
լայ մեռ-ց-ուիլ, եւայլն: Աակայն պէտք չէ շփոթիլ  
ներգործական և չէզոք բայերու կրաւորական ձե-  
ւերը՝ իրենց համապատասխանող անցողական բայե-  
րու կրաւորականներուն հետ, զոր օրինակ. Անցող,  
մտ-ց-նել՝ կ'ըլլայ կրաւ, մտ-ց-ուիլ, մինչդեռ չէ-  
զոք բայը մտ-ն-ալ՝ կ'ըլլայ կրաւ, մտ-ն-ուիլ, Անց.  
հեծ-ց-ն-ել՝ կ'ըլլայ հեծ-ց-ուիլ, մինչ չէզոք՝ հեծ-  
ն-ալ բայը կ'ըլլայ կրաւ, հեծ-ն-ուիլ, եւ այլն:

256. Ըլ-լ-աւ, կլ-լ-ել, ել-լ-ել, պլլ-ել, թալլ-  
ել բայերը և վերադիրին տեղ՝ ունին և վերադիրը,  
և այդ և վերադիրը կը պահեն նաեւ իրենց կրաւորա-  
կան լծորդութեան մէջ, այսպէս՝ ըլ-լ-ուիլ, կլ-լ-  
ուիլ, եւայլն:

255. Ներգործական և չէզոք անցողական բայերուն կրաւորականը  
բնչպէս կը շինուի,

256. Ըլ-լ-աւ, կլ-լ-ել, և այլն, բայերու և վերադիրը ինչ գիրի կը  
փոխուի կրաւորականներուն մէջ,

## ՏՕ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ լմթեցումիմ ոտամաւոր հատուածն և  
արձակ զրել անոր իմաստը:

2. Թելաղրութեամբ ուղղագրել հետեւալ մամակը:

Յիրելի Արմենակ.

Երեկ գէշ եղայ ես ալ երր պ. Ուսուցիչը կարդաց այս  
երկամսեայի մէջ մեր ստացած նիշերուն միջինը: Ի՞նչ-  
պէս կարելի է, սիրելի բարեկամ, քեզի պէս արքանիտ  
և ընդունակ տղայ մը բողոք որ բոլոր ընկերները իրմէ  
առաջ անցնին: Դասարանին վերցինք մնացեր ես.

Ի՞նչ ամօր քեզի և որքան վիշտ ժնողիդ և բոլոր  
անոնց համար որոնք զբեզ կը սիրեն: Դու շացիր և մեկ-  
նեցար տրաում և ամօրանար, այնպէս որ ես սիրու ջրի  
բառ մ'անգամ քեզի ըսեղու: Բարեկենդանի արձակուրդէն  
վիրջը պիտի կարենամ տեսնել զբեզ, ուստի իրեւ ձըշ-  
մարիտ բարեկամդ կը զրևմ քեզի այս նամակը:

Ուրվէ, Արմենակ, սորվէ այս արձակուրդին միջոց,  
կը յանձնարարեմ քեզի: Երկ սորվելու ըլլաս, քանի որ  
կամք և կարողուրիւն չի պակսիր քեզի, պիտի կարենաս  
շուտով դասարանին շաւագոյն սորվողներէն մէկը ըլլալ,  
պիտի կարենաս վերատանալ Ուսուցչին համարումը, և  
միսիրարել ժնողիդ որ շատ հոգ կը տանին քեզի համար:

Լսէ, կ'աղաջիւմ, բու բարիբդ ուզող և զբեզ յարգող  
բարեկամիդ խորհուրդը:

բու անձնուչերդ

Վաղինակ

3. Հետեւալ խօսքերում մէջ յարմար կերպով դրէք  
բայցերում ժամանակմերը:

Մեխակենին (գտնուիլ) Ովկիանիոյ Մոլուքեան կղզի-  
ներուն մէջ. — Առանց (ճանչնալ) պէտք չէ սունկը  
ուտել, վասն զի ան ունի իր թունաւոր տեսակները.  
— (Զգունանալ) նաեւ այն բոյսերէն՝ որոնք կաթի նման  
չիւթ ունին, ճերմակ կամ դեղնագոյն. — Առատ գետ-  
նախնձոր (ունենալ) համար՝ պէտք է անոնց խոշորները  
քանի մը կտոր ընել և հողի տակ ծածկել. — Ծառի

մը պտուկները (ձեւանալ) ամառ ժամանակ, անոնցմէ սմանք կ'ըլլան ճիւղ կամ տերեւ, ուրիշներ ծաղիկ և պտուղ. — Ծխախոտի տերեւները (չորցնել) յետոյ կ'ու լորեն և գլաններ (շինել), կամ ջարդելով ծխախոտ կը պատրաստեն. — Երամորթը (անանիլ) թթենիի տերեւներով. — Թոռչունները օդոյ մէջ (թռչիլ) և զայն կը շնչեն, ինչպէս ձուկերը ջուրի մէջ կը լողան. — 0դը չենք (տեսնել), վասն զի թափանցիկ է, կը թողուոր լոյսը մէջէն (անցնիլ). — Լիթէ օդը (տաքցնել) կ'ընդարձակի և (թեթեւնալ). — 0դի գոյութիւնը (իմանալ) եթէ հովահարենք զմեզ, թէպէտ զայն չենք (կրնալ) բռներ

4. Նծորդեցէք ամրողջապէս նետեւեալ վերադրեալ բայերը զրաւոր:

Աեւնալ, պնդանալ, տկարանալ, չորցնել, օծանել, փրցնել, բուսնիլ, հագնիլ, ուսանիլ, մեռնիլ, տիրանալ, կորցնել:

5. Հետեւեալ վերադրեալ բայերով նախադասութիւմներ կազմեցէք:

Արթննաւ հեռանալ, ամշնաւ լուանալ, հասնիլ, մօտենալ, պարծենալ, եռացնել, հանդիլ, բեռցնել:

Օրինակ. Մանուկները քունէ երը կ'արթննան կու լան:

6. Բացատրեցէք նետեւեալ խօսքին իմաստը օրինակաւ:

Լաւ է աշխարհի մէջ մինակ մնալ, քան թէ գէշ ընկերներ ունենալ:

7. Շարադրեցէք նետեազայ նիւթը՝ նետեւելով տրուած ծրագրին:

«Ողորմութիւն ընել». — Անափառութեան համար ողորմութիւն ընելը ... չընելուն հաւասար է, որովհետեւ տրուած գրամը կամ իրը, յետոյ հարիւրապատշուած կը փոխարինուի տուողին գովեստներով և շնորհակալութիւններով, ինչ որ վաշխառուի փոխատուութիւն մըն է, և ոչ առատաձեռնութիւն: Ողորմութիւնը ըստ կարելոյն աւելի համեստութեամբ և ծածուկ ընելու ենք, ինչպէս կ'ըսէ Աւետարանը. «Պէտք չէ գիտնայ ձախ ձեռքդ թէ ինչ կը գործէ աջ»:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ

Քրիստովի մարդեղութեան խորհուրդը

Ինչո՞ւ այդչափ իմ գէմքիս սիրապարփ՝  
Չես դառնար գիտեր պարտէզը չըքնաղ,  
Որ Քրիստոսի շողերուն տակ կը ծաղկի,  
Հոն է վարդը<sup>1</sup> որուն մէջ Բանն Աստուած  
Արմնացաւ, հոն են շուշաններն՝ որ անոյշ  
Բուրումներով բացին ճամբան ուղղութեան։  
Այսպէս ըստ Երանիկ, ես ալ պատրաստ  
Իր խրատին հետեւելու՝ իմ խեղճուկ  
Բիբերուս հետ մաքառիլ ըսկըսայ։  
Ինչպէս ամպի մը ծերպէն դուրս ճաճանչող  
Արեւուն շողին տակ՝ մարդ մը ծաղկած  
Ատուերասքող աչքերս<sup>2</sup> երբեմըն տեսան։  
Այսպէս տեսայ լուսեղէն շատ մը բոյեր  
Կայծակնացած վերէն հրավառ շողերով,  
Կայծակներուն ըսկիղըն առանց տեսնելու։  
Ո՛վ զօրութիւն բարի, որ այսպէս զանոնք  
Կը զրոշմես, վեր վեր բարձրացար՝ որ անզօ՞ր  
Կայուածքիս թոյլ տաս մինչեւ հոն թափանցել։  
Գեղաշուք ծաղկին անունն<sup>3</sup> որուն ես  
Առաւօտ և երեկոյ կ'աղերսեմ<sup>4</sup>  
Յափշտակեց հոգիս մեծ լոյսը տեսնել։  
Հաղիւթէ զոյդ աչքերուս մէջ նկարուեցան  
Կենդանի Աստղին<sup>5</sup> տեսակն ու քանակն,  
Որ ինչպէս հոս յաղթեց՝ յաղթող է հոն ալ,  
Խորագոյն երկընքէն ջահ մ'իշաւ վար<sup>6</sup>,  
Եւ չորս դիէն բոլորաձեւ պատեց զինքն՝  
Հեռ գալով՝ իրեւ պըսակ մը շըրջուն։

Որքան ուզեն թող ներդաշնակ հոգեզմայլ  
 Հընչեն երկրիս վրայ մեղեդիք քաղցրանոյլ,  
 Իրը ամպերու շառաչաձայն ճայթիւններ  
 Պիտի թուին՝ քնարի ձայնին բաղդատմամբ  
 Որ հրաշագեղ այն Շափիւղայն կը պսակէր,  
 Ուսկից երկինքն լըրթագոյն կը պըճնի:

ԴԱՆՏԵ ԱԼԻԳԻԼՐԻ - ԱՐՁԱՑՈՒԹԻՒՆ  
 ՆՐԴ. ԻԴ. 70-100  
 (Թրգ. չ. ԱԹԱՆԱՍ Վ. ՏԻՐՈՅԵԱՆ)

1. Հոմ է վարդը — Ա. Կոյս Աստուածամայրը կը կոչուի Եկեղիցին վարդ-խորթրդակամ.

2. Ստուերասրող աչքերս, որոնք ստուերի մէջ՝ արեւուն ճառագլխներէն (որ ամնի մը ծերպէն չողալով ծաղկած մարզը կը լուսաւորէին) գուրս մասով՝ տեսան ծաղիկներով զարդարուած դաշտը:

3. Գեղաշուք ծաղկին ամումն — Լոկրով Երանիկէն վարդին անունը՝ Դանաէ կ'ուղղէ աչքերը միս լոյսերուն մէջէն գէպ անոր մեծագոյն լոյսը:

4. Առաւօտ և երեկոյ կ'աղերսիմ. «Հրեշտակ տեսան» աղօթքով երբ կը ննչէ ասաւօտեան և երեկոյեան Ա. Լուսին ողջոյնասուքի զանգակը:

5. Կենդամի Աստղ, Ա. Կուսին տրուած անուններն են Աստղ առաւօտեամ, Աստղ ծովային, և այլն:

6. Երկնքէն ջամ մ'իջաւ վար — Ջամն է Հրեշտակապեան Գաբրիէլ:

**Սիրատարփ** - սիրով լի, վառուած: **Մաքառել** - կռուիլ:  
**Ծերպ** - ձեղքը, ծակի: **Ճամանչել** - փայլիլ, ցարիլ, ձառագայրել, Ստուերապող - շուքով ծածկուած, քող ծգուած: **Բոյլ** - խումբ: **Հրավառ** - կրակ վասող, կրակի պէս այրող, վառած: **Գեղաշուք** - փառաւոր տեսքով: **Ազերսել** - ադաչել, պադատիլ: **Քանակ** - չափը, որչափ լուալը: **Հեռ** գալ - ժուռ գալ, պտրտիլ: **Շրջուն** - շրջող, պտրտողը, շուրջ եկող: **Հոգեզմայլ** - հոգին զիայլեցնող: **Մեղեդի** - անոյշ երգ, տաղ: **Ճայթիւն** - ձայն, աղաղակ: **Շափիւղայ** - կապոյտ դեղին յակինը, զոհարտ: **Լըրթագոյն** - աւելի կապոյտ, մըրնաղոյն: **Շառաչաձայն** - սաստիկ ձայն: **ՊՃնել** - զարդարել:

Դ.

Երբորդ լծորդութեան վերադրեալ բայերու  
Պարզ ժամանակները

**156.** Ինչպէս կանխաւ ըսինք (142) երրորդ լծորդութեան մէջ եղած վերադրներն են և, աճ, չ, զոր օրինակ. հաս-ն-իլ, շիչ-ան-իլ, փախ-չ-իլ: Աակայն ծանուցինք նաեւ (149) որ այս լծորդութեան տես վերադրով օժտուած բայերը՝ իրենց պարզ-ժամանակներուն մէջ կը հետեւին իրենց համապատասխան պարզ-բայերուն (Ա. օրինակ, սկս-իլ) լծորդութեան: Որով մենք հոս միայն երկու օրինակ պիտի ներկայացնենք այս երրորդ լծորդութեան վերադրեալ բայերուն պարզ-ժամանակներուն:

Գ. Երրորդ լծորդութեան օրինակներն ն եւ չ վերադրներով, են

1. Հաս-ն-իլ

2. Փախ-չ-իլ

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ.	Հաս-այ	Փախ-այ
»	Հաս-ար	Փախ-ար
»	Հաս-աւ	Փախ-աւ
Ցոր.	Հաս-անք	Փախ-անք
»	Հաս-աք	Փախ-աք
»	Հաս-ան	Փախ-ան

## ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Ե.	Ի.	Դիմք	Հաս-իր	Փախ-իր
Ց.	Ի.	»	Հաս-էք	Փախ-էք

## ԴԵՐԲԱՑՆԵՐ

Ներկայ Հաս-ող, Հաս-ն-ող	Փախ-ող, Փախ-չ-ող
Ամցեալ Հաս-եր, Հաս-ած	Փախ-եր, Փախ-ած

## Գիտելիք

**157.** Ա. Այս երրորդ լծորդութեան տակ գնացող վերադրեալ-բայերը՝ որոնք Ա. օրինակին պէս կը լծորդուին՝ ասոնք են. անց-ն-իլ, բուս-ն-իլ, հազ-ն-իլ, հաս-ն-իլ, մեռ-ն-իլ, պլծ-ն-իլ, զբու-ն-իլ:

Բ. Երկրորդ օրինակին պէս լծորդուողներն հետեւեալներն են. թռ-չ-իլ, փակ-չ-իլ, կպ-չ-իլ, փախ-չ-իլ, փլ-չ-իլ: — Արդէն կանխաւ ալ (147) զիտել տուփնը որ այս վերադրեալ բայերն ունին իրենց համապատասխան պարզ ձեւերն ալ՝ թռ-իլ, փակ-իլ, կպ-իլ, փախ-իլ, փլ-իլ որոնք հիմայ գրեթէ անգործածելի են:

Գ. Երրորդ օրինակին պէս կը լծորդուի նաև երդու-իլ բայը (արմ. երդումն, ուսկից կը ծագին պեղմուած ձեւերը երդմ-իլ և երդու-իլ) այս կերպով. երդու-այ, -ար, -աւ. — անը, -աք, -ան. — երդու-իր, երդու-էր. — երդու-եր, երդու-ած, երդու-ող: Մինչդեռ երդու-իլ ձեւը (երդմ-ց-այ, -ց-ար, և այլն. երդմ-ց-ի՛ր, -ց-է՛ր. - երդմ-ց-եր, երդմ-ց-ած, -ց-ող) կը հետեւի իր համապատասխան ալ վերջացող (երդուըն-ն-ալ 153) բային լծորդութեան: Այս երդուըն-ն-ալ ձեւը ներդաշնակութեան հետեւանըով եղած փոփոխութիւն մ'է երդումն-ն-ալ ձեւին: Իսկ այս բային անցողական (126, դ. 159) ձեւը երդուըն-ց-ն-ել (որ ծագեր է զրաբարի երդու-եց-ուց-ան-ել ձեւէն) կանոնաւորապէս կը հետեւի երկրորդ լծորդութեան վերադրեալ-բայերու կերպին երդուըն-ց-ուց-ի, երդուըն-ց-ուց-իր, և այլն, ըստ օրինակին սն-ց-ուց-ի, սն-ց-ուց-իր, և այլն, բային (155. Գ.):

## Տ1. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումին հատուածը և պատմել անոր սպառութակութիւնը:

2. Ռւղղազբել թելազրութեամբ հետեւեալլ:

Ծովուն գիմաց, այն անհօւն ջրոյ տարածութեան առջեւ, որ երբեմն խաղաղիկ կը հանգչի, երբեմն ուժ զին կը մանչէ, երբեմն կը խոռվի, վեր ի վայր կ'ըլլայ, բարձրագէզ ալիքներ կը ձեւանան սպիտակաթոյր փըրփուրներով, ի՞նչպէս տկար և փոքր կը զգայ մարդ ինքնինք անոր առջեւ:

Ո՞րքան քաջարի նաւարկողներ, ուսումնասիրելու փափաքէն և նորանոր գիւտեր ընելու եռանդէն մղուած, յանդզնեցան իրենք զիրենք յանձնել ծովու ջուրերուն: Ո՞րքան արխութիւն, որ՝ քան հաւատք պէտք է ունեցած ըլլայ Փրիստափոր Գողոմարոս, այն աներկիւղ ձենովացին, ճամրայ ելլելու երեք փոքր նաւերով Փալոսի նաւահանգիստէն, երթալ թափառելու համար անծանօթ ծովու մը մէջ, նոր աշխարհ մը փնտոելու յուսով, որ մէկի մը մաքէն չէր անցած, այլ իր հանձարը միայն թելազրած էր զայն իրեն: Պատուենք այն մեծ մարդուն յիշատակը, որ անբաւ փառքի զանձեր բերաւ իր ապերախտ և սիրելի Հայրենիքին:

3. Հետիւեալ խօսքերում մէջ բայերում անորոշ ժաւմանակները յարմար ժամանակներում վերածեցէք:

Եթէ գու շատ հարստութիւն (ստանալ) ամէնքը քեզ պիտի շողոքորթեն. — Խաղաղութիւնը (զօրացնել) ազգերը և (ազնուացնել) մարդոց բարքերը. — Ահծն Աղեքսանդր անհաւատալի գործեր (ընել). — Լաւագոյն է օգնել աղքատի մը քան շատ զրամ (վատնել) անօգուտ զուարճութիւններու. — Միքէլ Անձէլոյ (ապշեցընել) մարդիկ՝ իր անմոռանալի գործերով. — Այն գողերը ամէն բան (գողնալ), բայց ոչ զոք (սպաննել). — Երբ ցաւի փորձէն (անցնիլ) աւելի կը խելօքանաս. — Կը յուսամ որ չարէն (փախչիլ). — Այնքան տգէտներ (ուսուցանել) ետքը, ուրիշներէ (մոռցուիլ), բարձի թողի եղած կը տեսնեմ զիս. — Ով որ կը քնանայ, ձուկեր

չի բռներ, կ'ըսէ առակը. — Երէկ աշակերտ մը (Մրանալ) Ուսուցչին դէմ, որ սակայն իր արժանաւոր պատիմը (գտնել) յետոյ. — Կ'ուզէիր որ ես զգամ այն սէրը քեզ հանդէպ, դոր դու չես (անուցանել) ինձի համար:

7. Հետեւեալ վերադրեալ բայերով խմաստմեր կազմեցէք:

Խորնալ, բանալ, մեծնալ, գիրնալ, հմտանալ, նեղանալ, դարձնել, հարցնել, վերցնել, հասնիլ, փլւել, կենալ:

Օրիմակի. Ծովափէն որչափ դէպ ի ներս երթաս, այնչափ աւելի կը խորնայ ծովը:

5. Զատ սիւմերու մէջ զրելով որոշեցէք հետեւեալ բայերէմ որո՞նք պարզ եմ և որո՞նք վերադրեալ:

Գէշնալ, հաւնիլ, անցնիլ, կրկնել, տանիլ, գիտնալ, հասնիլ, պճնել, տեսնել, յանդգնիլ, գողնալ, յաւակնիլ, իջնել, մթնել, զարնել, զննել, հարցնել, սաւառնիլ, լուսնալ, քննել, իյնալ, կանգնիլ:

6. Լուծեցէք բերակամօրէմ հետեւեալ խօսրը:

Մարդուս համար սխալիը արգահատելի է, բայց սխալին վրայ յամառիլը, մեղադրելի և ամօթալի գործ է:

7. Ընդլայնեցէք հետեւեալ շարալլութեամ ծրագիրը:

Աստեղազարդ գիշեր մը. — Զեր տան պատուհանէն կը գիտէք ընդարձակ հորիզոն մը հեռաւոր լեռներով շրջապատուած: Մթագոյն և պարզ երկինք ... անհամար աստղեր զանազան մեծութեամբ ... ցրուած երկընքի երեսը ... կը կազմեն խումբեր ... կը փայլիքին ... Ծիրկաթինը գլուխնուդ վերեւ կը դանուի ... գեղեցիկ է կապոյտ երկնակամարը շողչողուն աստղերով ... խորհրդաւոր է տիրող լուսութիւնը ձեր շուրջը:

Բայց ահա գիմացի լեռան ետեւէն թեթեւ լոյսի մը երեւումը կը նշմարուի, որ քիչ քիչ աւելի կը պայծառանայ ... լուսինը ... իր միօրինակ ու պայծառ լուսով նոր երեւոյթ մը կու տայ ամէն իրերու՝ որոնց վրայ կը ցոլացնէ իր արծաթեայ լոյսին շողը . . . :

## ԸՆԹԵՐՑՈՒՄ

Ազգերուն թագաւորները

Որո՞ւ է այն պատկերը — կը հարցնէ Յիսուս՝ երբ  
կը ցուցնեն իրեն Հռոմի դրամը։

Ան կը ճանչնայ այն դէմքը։ Գիտէ՝ ինչպէս ամէն-  
քը թէ Հոկտաւիանոս՝ անլուր բախտաւորութիւններէվերջ,  
աշխարհի կայսր եղաւ Օդոստոս շողոմական մականու-  
նին տակի։ Կը ճանչնայ կեղծ երիտասարդի այն կիսա-  
դէմքը, կոչակաւէտ գանգուրներով թաւ գլուխը, խոշոր  
քիթը որ գէպ առաջ կը նետուի՝ գրեթէ ծածկելու հա-  
մար անզթութիւնը փոքրիկ, նուրո, և խստիւ փակ  
բերանին։ Գլուխ մըն է՝ ինչպէս բոլոր թագաւորներունը՝  
կոճզէն փրցուած, մարմնէն անջատուած, վզին տակէն  
կտրուած, դնդակ պատկեր կամաւոր.և յաւիտենական  
դիմատման։

Յայց Յիսուս չուզեր անուանել իր բերնով կայսրը,  
վասն զի չի ճանչնար անոր զօրութիւնը։ Կեսարու մէջ  
ան կ'ուրանայ ամէն մարդ որ կը յաւակնի իշխանու-  
թիւն ունենալ մարդոց վրայ։ Կեսարը աշխարհի թագա-  
ւորն է։ Յիսուս թագաւորն է նոր թագաւորութեան  
մը՝ հակադիր աշխարհին և ուր այլ եւս թագաւորներ  
պիտի չըլլան։ Կեսար թագաւորն է անցեալին, զինուոր-  
ներու պետը, Ռակիի և արծաթի կոխողը. անբաւական  
արդարութեան վրիսական վերակացուն։ Յիսուս ապա-  
գային թագաւորն է, ծառաներուն ազատիչը, հարսաու-  
թեան հրաժարեցուցիչը, Սիրոյ վարդապետը։ Անոնց  
մէջ հասարակաց ոչինչ կայ։ Յիսուս եկած է կեսարու  
իշխանութիւնը կործանելու, քանդելու Հռոմի կայսրու-  
թիւնը և ամէն երկրաւոր պետութիւն, բայց ոչ թէ  
կեսարու տեղն անցնելու համար։ Եթէ մարդիկ մտիկ  
ընեն իրեն, այլ եւս կեսար պիտի չըլլայ. Յիսուս պա-  
յազատ չէ որ դաւէ թագաւորին դէմ՝ նստելու համար  
անոր տեղը, այլ խաղաղ քանդիչը բոլոր թագաւորող-  
ներուն։ Կեսարն ամենէն հզօրն ու հոչակաւորն է իր  
մրցակիցներուն մէջ, բայց նաեւ ամենէն օտարը։ Վասն

զի իր ոյժը կը կայտնայ մարդոց քունին մէջ, ժողովուրգներու ակարութեան մէջ։ Բայց հասած է աւասիկ ան որ կ'արթնցնէ քեացողները, որ կոյրերուն աշքերը կը բանայ, որ զօրութիւն կու տայ ակարներուն։ Երբ ամէն ինչ կատարուի և թագաւորութիւնը հաստատուի – թագաւորութիւն մը որ պէտք չունի զինուորներու, զատաւորներու, գերիներու և զրամի, այլ միայն նոր և սիրող հոգիներու — Կեսարու պետութիւնը պիտի անհետանայ ինչպէս մոխիրի կոյտ մը հովին յաղթական շունչին տակ։

Յորչափ տեւէ իր երեւումը կրնանք տալ ինչ որ իրն է։ Դրամը՝ նոր մարդոց համար՝ ոչինչ է։ Տանք կեսարին՝ խոստացուած յաւիտենական ոչինչին՝ արծաթի այն ոչինչը որ մեզի չի պատկանիր։

ՅՈՎԱՆՆԻԿՈ ՊԱՊԻՆԻ (Պատմութիւն Քրիստոսի)  
(Խրզ. Հ. ԱՐՄԵՆ ԴԱԶԻԿԵԱՆ)

1. Հոկտուիանոս Յուրիս կեսարի թոռը մասն չումի մէջ ն. թ. 63, և վախճանած 14. Յ. Վ. Ի. քաղաքին մէջ։ Ակտիոնի պատերազմնեալ եաբը Անտոնիոսի դէմ, ինքը եղաւ միահեծան տէր Հոռմէական պետութեան և կոչուեցաւ Շառուան։

Անլուր – յոսուած։ Շողոմական – կեղծաւոր, շողորորդական։ Կոհակաւէտ – շատ ալիքներ ունեցող։ Գանգուր – զսուզ մազեր։ Անջատութել – բաժնուչիլ, զատուչիլ։ Դժնդակ – անձանյ, չարասիս, ապերախտ։ Յաւակնիլ – յաելլինիլ, մեծ բանի աչք տենիլ։ Հակագիր – ներձակ, հակասակ կողմ։ Վրիպական – սիսարական, ծուռ, անձաստատ, անյաջող։ Պայազատ – ազատ մարդու կոմ իշխանի և բազաւորի զաւակ, յաջորդ։ Դաւել – իսարել։ Կոյտ – դէղ բազմուրիւն։ Յորչափ – բանի որ։ Պատկանիլ – յարմար զալ, վերաբերիլ։

Գիտելիք ընդհանուր Ծորդութեանց վրայ

**158.** Ի՞նչպէս կրնայ տեսնուիլ մինչեւ հիմայ ներկայացուցած երեք լծորդութիւններուն ձեւերէն, բայերու ընդհանուր լծորդութիւնն ուրիշ . բան չէ՝ բայց եթէ բայի մը արմատին վրայ անմիջապէս և կամ միջանկեալ վանկէ մը վերջը փակցուցած ևմ էական բային լծորդութիւնը, որուն և զիրը առաջին լծորդութեան մէջ տ-ի կը փոխուի, իսկ երրորդին մէջ ի-ի . Ուստի ամէն բայերու լծորդութեան հիմը կամ կաղապարն է էական կամ օմանդակ բայը (137):

**159.** Կանխաւ բացատրեցինք (126, գ.) Բնչ ըսել է անցողական բայը, հոս կ'ուզենք զիտել տալ որ անցողական բայերը (որոնք միշտ ներգործական են, 126, Ա.) կը շինուին ներգործականներուն արմատին վրայ աւելցնելով ցընել վերջաւորութիւնը (որ զբարարի ուց-ան-ել վերջաւորութեան սեղմումն է). զոր օրինակ. մոս-ե-ալ՝ կ'ըլլայ մոս-ցնել, զող-ե-ալ՝ զող-ցընել, ձանձ-ե-ալ՝ ձանձ-ցընել, կարդ-ալ՝ կարդա-ցընել, ծու-ել՝ ծու-ցընել, երգ-ել՝ երգե-ցընել, ծամ-ել՝ ծամե-ցընել, և այլն: Բայց ոչ ամէն ներգործական բայ ցընել մասնիկով անցողական կ'ըլլայ, այլ շատ անգամ տալ բային օգնութեամբ սովոր ենք ներգործականներուն անցողականները կազմել, զոր օրինակ. օրինակել տալ, զաղափարել տալ, զամել տալ, հանել տալ, կարկատել տալ, դնել տալ, բանալ տալ, մաքրել տալ, վահարել տալ, և այլն (160. ծանօթ.):

**160.** Ոյս ցընել վերջաւորութիւնը որ ներգործականը անցողական բայի կը վերածէ, չէզոք բայերուն արմատներուն վրայ դրուելով՝ զանոնք ներգործական կ'ընէ (զորոնք պէտք չէ անցողականներուն

հետ շփոթել). զոր օրինակ. քարել, կ'ըլլայ քար-  
ցընել, մեսե-իլ՝ մես-ցընել, քե ել՝ քե-ցընել, բու-է-  
իլ՝ բու-ցընել, փախ-չ-իլ՝ փախ-ցընել, երեւ-ե-ալ՝  
երեւ-ցընել, հաս-ե-իլ՝ հաս-ցընել ամրչ-ե-ալ՝ ամրչ-  
ցընել, կայե-իլ՝ կայե-ցընել, ա-ձիլ՝ աձե-ցընել, և  
այլն:

ԾԱԽՈԹ. — թէ՛ այս յիշուած բայերուն և թէ՛ ուրիշ որեւէ  
բայի անցողական ձեւը կրնայ կազմուիլ նաև տալ բա-  
ռով, որ լծորդութեան ժամանակ կը փոխուի՛ անփոփոխ  
թողլով այն բայը՝ որուն քով զրուած է: Զոր օրինակ.  
ըսել տուի Պետրոսին. մոսցնել տուաւ ըրած չարիքները.  
չորցնել տուին փայտերը. գրել տուր քարտուղարին.  
անոնց լոել պիտի տանք. թող լսածնին ըսել տան, և այլն:

**161.** Միեւնոյն բայը վերազրեալ ժամանակնե-  
րուն մէջ (149-150) կրնայ լծորդուիլ իրեն -ել  
կամ -իլ վերջաւորութեան համաձայն՝ թէ՛ երկրորդ  
և թէ՛ երրորդ լծորդութեան պէս. զոր օրինակ.  
զատ-ել՝ կը լծորդուի կը զատ-եմ, կը զատ-ես, և այլն.  
զատ-իլ՝ « « կը զատ-իմ, կը զատ-իս, և այլն:

Այսպէս կը լծորդուին նաև խորհ-ել կամ խորհ-  
իլ, կար-ել կամ կար-իլ, հեծ-ե-ել կամ հեծ-ե-իլ,  
փայլ-ել կամ փայլ-իլ, ցրտ-ել կամ ցրտ-իլ, և  
այլն, բայերը:

Նմանապէս միեւնոյն բայը իրեն -ալ և կամ-ել  
վերջաւորութեան համաձայն կրնայ լծորդուիլ թէ՛  
առաջին և թէ՛ երկրորդ լծորդութեան պէս. զոր  
օրինակ.

տես-ն-ալ՝ կը լծորդուի կը տես-ես-մ, կը տես-ե-աս,  
տես-ն-ել՝ « « կը տես-ե-եմ, կը տես-ե-ես:

Այսպէս կը լծորդուին նաև զտ-ե-ալ կամ զտ-  
ե-ել, մտ-ե-ալ կամ մտ-ե-ել, իչ-ե-ալ կամ իչ-ե-  
ել, հեծ-ե-ալ կամ հեծ-ե-ել, և այլն, բայերը:

162. Ակս-իլ և նստ-իլ պարզ-բայերը՝ բաց ՚ի զործածական իրենց պարզ-ժամանակներու ձեւերէն (զոր յիշեցինք 147 թուահամարին մէջ) ունին նաեւ կտտարեալի արմատէն ՚եց մասնիկով կազմուած ձեւեր, և կը լծորդուին այսպէս. սկս-եց-այ, նստ-եց-այ ... սկս-եց-ե՛ք, նստ-եց-ե՛ք, և այլն, հետեւելով երրորդ լծորդութեան պարզ-բայերուն երկրորդ օրինակին (147, եայ-իլ). սակայն հիմայ այս ձեւերը ուամկական կը համարուին և հետեւարար զործածութենէ զուրս ձգուած են:

163. Վերադիրով օժտուած բայերուն լծորդութեան մէջ՝ երբ ներկային և կտտարեալին արմատները իրարմէ տարրել չեն, ներկայ դերբայը թէ վերադիրով կրնայ ըլլաւ և թէ առանց վերադիրի. զոր օրինակ.

### Ներկայ դերբայներ

Բայեր	Վերադիրով	Առանց վերադիրի
իջ-ն-ալ	իջ-ն-ող	իջ-ող (151)
մտ-ն-ալ	մտ-ն-ող	մտ-ող
ինկ-ն-ալ	ինկ-ն-ող	ինկ-ող (152 ժ.)
զտ-ն-ալ	զտ-ն-ող	զտ-ող
հեծ-ն-ալ	հեծ-ն-ող	հեծ-ող
առ-ն-ել	առ-ն-ող	առ-ող
յեց-ն-ել	յեց-ն-ող	յեց-ող
դ-ն-ել	դ-ն-ող	դ-ող (155 Ա.)
տա-ն-ել	տա-ն-ող	տար-ող (145 ժ.)
ը-ն-ել	ը-ն-ող	ըր-ող (155 Ա.)
թը-ն-ել	թը-ն-ող	թը-ող
հաս-ն-իլ	հաս-ն-ող	հաս-ող
անց-ն-իլ	անց-ն-ող	անց-ող

## Ներկայ դերբայթեր

բայիր	Վերադիրով	Առանց վերադիրի
հազ-ն-իլ	հազ-ն-ող	հազ-ող
մեռ-ն-իլ	մեռ-ն-ող	մեռ-ող
բուս-ն-իլ	բուս-ն-ող	բուս-ող
սն-ան-իլ	սն-ան-ող	սն-ող
ծն-ան-իլ	ծն-ան-ող	ծն-ող
թռ-չ-իլ	թռ-չ-ող	թռ-ող
կպ-չ-իլ	կպ-չ-ող	կպ-ող
փախ-չ-իլ	փախ-չ-ող	փախ-ող
փլ-չ-իլ	փլ-չ-ող	փլ-ող
փակ-չ-իլ	փակ-չ-ող	փակ-ող

**164.** Բնդհակառակն վերադիրով օժտուած բայրու լծորդութեան մէջ (ըլլայ ներգործական, ըլլայ չէզո՞ր բայ) երբ կատարեալին արմատը մասնիկ մը ունի (ց, աց, եց, ուց) ներկայ դերբայը մէկ ձեւով միայն կրնայ ըլլալ։ Զոր օրինակ, բարկ-աց-ող, մօտ-եց-ող, չոր-ց-ող, կարմր-ց-ող, մօրչ-ց-ող, փախ-ց-ող, երեւ-ց-ող, մեծ-ց-ող, և այլն։

**ԾԱՅՈՒ.** — Բայց պէտք չէ շփոթել վերոյիշեալ և նման բայրու ներկայ դերբայի ձեւերը՝ համապատասխան անցողական (126 դ.) բայերու ներկայ-դերբային ձեւերուն հետ ինչպէս բարկ-աց-ն-ող և բարկ-աց-ուց-ող, մօտ-եց-ն-ող և մօտ-եց-ուց-ող, չոր-ց-ն-ող և չոր-ց-ուց-ող, և այլն. որովհետեւ առաջին ձեւը ներգործական բային և երկրորդը անցողական բային ներկայ դերբայն է (155. դ. — 159, 160)։

## ԶՅ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ լ լիթերցումի ոտանաւորը և արծակ զրել ամոր նիւթը:

2. Ուղղագրել թելարքութեամբ նետեւեալ հատուածը: Երբոր մրրիկը սաստկանայ, փայլակները՝ կը չողան և որոտումները օդը կը թնդացնեն, խոհեմութիւն չէ կենալ բացօթեայ տեղ մը, կամ բաց պատուհանի առջեւ, և ոչ ալ մետաղէ առարկաներու մօտ:

Աւելի մեծ անխոչեմութիւն է, որ յաճախ մահով պատիքը կը դանէ, չնչեցնել անընդհատ եկեղեցւոյ զանգակները, կամ ծառերու տակ պատսպարուիլ: Շանթարգելլ որ ჩենիամին Ֆրանդին գտաւ իրեն կը քաշէ կայծակիը, կը չեղոքացնէ և կը ստիպէ զայն գետնի տակ կորսուելու:

Փէտք է ամէն չէնքի վրայ շանթարգել հաստատել, որպէս զի երր օդին մէջ ելեքտրութեամբ զօրաւոր հոսանքներու պայմաններ առաջ զան, մարդկային զոհերու արկածներ շպատահին:

3. Նետեւեալ խօսքերում մէջ՝ չեզոք բայով եղած իմաստները մերգործական բայով բացատրեցէք, մերգործականները ալ ամցողակամով և փոխադարձաբար:

Ծառին վրայ եղած պատուղներուն հասունները քաղցի. — Վաղը կէսօրին ուղած գիրքդ՝ ձեռքդ պիտի հասնի. — Նաւուն առագաստները իջեցնել տուի. — Սաստիկ ցուրտէն ձմեռ ատեն քարերը կը ճաթին. — Դրկած գեղագիրդ բժիշկին ցուցուցի. — Օրը երկու ժամ առ նուազն քալեցէք. — Զաւակիս կարդալ տուի գրած նամակդ. — Տպագրելիք թերթերը աչքէ անցուցի. — Եղած դէպքը ամբողջապէս պատմել տուի՝ ամէնուն առջեւ. — Տղան բոլոր օրը լացաւ զրպարտութեան մը համար. — Դեռ նոր պատժել տուի այդ ստահակ աշակերտը:

4. Նետազայ բայերով մախաղասութիւններ կազմեցէք: Թոռոռմիլ, բորբոքիլ, սառիլ, յարգուիլ, թաւալիլ, թօթափիլ, սփոփիլ, կարգուիլ, հետեւիլ, վարժուիլ, մոռցնել:

5. Հետեւեալ չէզոք բայերը ներգործական բայի վեածածեցէք:

Օտարանալ, քնամնալ, քծնել, շրջել, լռել, ծառայել, փափաքիլ, դարթիլ, կոռւիլ, կոկծել, հասնիլ, խմել, չնչել, սպասել, տասապիլ, սպասել, սփալիլ, ծիծաղիլ, փայլիլ, թմրիլ, նմանիլ, խաղալ, ցամքիլ, կարօտիլ, սոսկալ, յօժարիլ:

6. Հետեւեալ ներգործական բայերը անցողականի դարձուցէք:

Տեսնալ, գրել, ըսել, խմել, խուզել, խոստովանիլ, փնտուել, հաւատալ, խօսիլ, ժառանգել, շինել, հազցնել, հերքել, ճանչնալ, վիժել, կարկանդակ, խոսվել, վեսանել, վաստկիլ:

7. Բացատրեցէք նետեւեալ խօսքերը զրաւոր:

Քու երեսիդ քրտինքովը պիտի ուտես քու հացդ. — Պարկեշախն սիրտը, արրեցողին՝ լեզուն. — Ամէնուն չետ քաղաքավար եղիր, բայց քիչերու չետ ընտանի. — Երանի՛ այն մարդուն՝ որ իր կարօտութեանը մէջ կրնայ գտնել բարեկամ մը, բայց շատ աւելի երանի՛ անոր որ կարօտ չըլլար:

8. Եարազրեցէք նետեւեալ նիւթը, ստորեւ դրուած ծամօթութիւններուն նետեւողութեամբ:

Գալիլէոս Գալիլէի աստեղաբաշխին ըրամ՝ գիւտերը

Աստեղաբաշխներուն երկար զննողութիւններուն արգեամբ՝ կարելի եղաւ հեռադիտակով մօտէն տեսնել երկնային մարմինները և ուսումնասիրել անոնց ձեւն ու զանազան յատկութիւնները: — Այս աստեղաբաշխներուն պեսն եղաւ Գալիլէոս Գալիլէի իտալացիներէուն չափագէտ, բնաբանն և աստեղաբաշխը (1564—1642), ծնած Բիզայի մէջ, և հիմնադիր փորձառական գիտութիւններու իտալիոյ մէջ: Աս հնարեց ճօճանակը, ջերմաշափը և ծանրութեան օրէնքը. նոյնպէս արդի շարժաբանութեան սկզբունքները. ինքը շինեց աստեղաբաշխական առաջին դիտակը (1609ին Վենետիկի մէջ, որուն միջոցաւ գտաւ նաեւ լուսնոյ կանոնաւոր

ճօճումը: — Իր ըրած գիտողութիւնները հաստատեցին կոպեռնիկոսի կարծիքը մոլորակներուն դրութեան վրայ և հրատարակեց որ Արեւն է և ոչ Երկիրո կեզրոն մոլորակային մարմիններուն և թէ Երկիրը կը շրջի ինքնիր վրայ: Այս ստոյգ գիտութիւնները ժամանակ մը մոլորութիւն համարուեցան, բայց յետոյ փառք եղան իր անունին և անմահացուցին զինքը:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

#### Կարոլոսի աղօթքը

Կայորը կ'իջնէ երիվարէն: Կը պառկի  
 Կանանչ խոտին վըրայ երեսը գետնին:  
 Կը շրջէ դէմքը դէպ արփին նորածագ.  
 Բոլոր սրտով կը պազատի Աստուծոյ.  
 «Այսօր, ով հայր ճշմարիտ, զիս պաշտպանէ,  
 Դուն որ Յովնան ազատեցիր՝ հանեցիր  
 Կէտին փորէն, խնայեցիր Նինուէի  
 Թագաւորին, և փրկեցիր Դանիէլն  
 Առիւծներու գուրին աչեղ տանջանքէն,  
 Եւ պահեցիր երեք մանկունքն հնոցին մէջ:  
 Այսօր թող քու սէրդ ինձ օգնէ՝ մօտս ըլլայ:  
 Քու շնորհիւդ՝ եթէ հաճոյ է քեզի,  
 Ըրէ որ ես Ռուան թուանս վրէմն առնեմ»:  
 Երբ աւարտեց աղօթքն՝ ուղղորդ կանգնեցաւ,  
 Եւ կնքեց իր գըլուխն հզօր նըշանով:  
 Թամրին վըրայ ելաւ ժըրոտն իր ձիուն,  
 Բռնեցին Նեմս և Ժողըրան ասպանդակն:  
 Առաւ վահանը և իր սըւինը հատու:  
 Մարմինն ազնիւ է, առոյգ՝ մեծ վայելուշ.  
 Դէմքը վըճիտ՝ աներկեւան: Կը քըշէ

Եր երիվարն՝ ասպանդակին վրբայ անշարժ։  
Ենփորաները կը գոռան տոջեւէն  
Եւ ետեւէն. միւսներէն դեր ի վերոյ  
Փըզոսկրէ փողը կ'որոտայ. Ոռլանի  
Գութէն բոլոր Ֆըրանսացիք կ'արտաստուեն։

ԱՌԱՆԻ ԵՐԿՐ. (Թրգմ. չ. Ա. Պաղիկիան)։

Երիվար - ձի; Արփե - արեւ; Նորածագ - նոր ժաղոդ;  
Կէտ - վիշտապ ձուիլը; Գուբ - ձոր, փոս; Աւարտել -  
լմնցնել; Ուզուրգ - շիտակ, կանգուն; Ասպանդակ - (ա. իւ-  
զենկի); Հասու - կարող, սուր; Առեխն - տեղ, ձանկաւոր  
երկար; Աներկեւան - անվախ, անկասկած, ձանցիստ՝ ու-  
րախ սրտավ; Ենփորայ - փող։

ԵՇՈՐԻԿՈՎԵԼԻԱՆԻ -ուլ վերջացող բայիրու

**165.** Ինչպէս սկիզբը՝ բայերու լծորդութեան  
տեսակներուն վրայօք խօսած ժամանակնիս (135.  
ծանօթ.) զուրցեցինք, բայերու փոքրիկ խմբակ մը  
—ուլ վերջաւորութեամբ կ'աւարտին. վերջաւորութիւն  
մը՝ զոր աշխարհաբարը ջնջեր է և բոլորովին ջնջել  
կ'ուզէ, քանի որ ամէն այս տեսակ բայերը ունին  
իրենց համապատասխանն ալ, ել, իլ վերջաւորու-  
թեամբ: — Այս բայերն հետեւեալներն են:

թող-ուլ,	հմատախն.	է թող-ն-ել կամ թող-ել
առ-ն-ուլ,	«	« առ-ն-ել
երդն-ուլ,	«	« երդուը-ն-նալ « երդու-իլ
զրօս-ն-ուլ,	«	« զրօս-ն-իլ
յաւել-ուլ,	«	« աւել-ց-ն-ել
զեղ-ուլ	«	« զեղ-ան-իլ
յե-ն-ուլ	«	« յե-ն-իլ

**166.** Այս բայերուն այն ժամանակները և ձեւերը  
միայն հոս կը ներկայացնենք որոնք այսօր ալ դեռ  
զործածութեան մէջ են :

### Թող-ուլ

#### ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

- |      |             |
|------|-------------|
| Եղ.  | կը թող-ում  |
| »    | կը թող-ուս  |
| »    | կը թող-ու   |
| Յոր. | կը թող-ունք |
| »    | կը թող-ուք  |
| »    | կը թող-ուն  |

#### ԱՆԿԱՏԱՐ

- |      |              |
|------|--------------|
| Եղ.  | կը թող-ուի   |
| »    | կը թող-ուիր  |
| »    | կը թող-ուր   |
| Յոր. | կը թող-ուինք |
| »    | կը թող-ուիք  |
| »    | կը թող-ուին  |

### ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

թող, թող-ունք. — թող-էք կամ թող-ուց-էք

ԴԵՐԲԱՑԵՆԵՐ Ամորոշ թող-ուլ  
Ներկայ թող-ող, թող-ուց-ող, թող-ն-ող  
Ամցեալ թող-եր, թող-ած  
Ապառի թող-ու, թողլ-իք

### ՈՒՆ-Ն-ՈՒԼ

#### ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

- |      |             |
|------|-------------|
| Եղ.  | կ'առ-ն-ում  |
| »    | կ'առ-ն-ուս  |
| »    | կ'առ-ն-ու   |
| Յոր. | կ'առ-ն-ունք |
| »    | կ'առ-ն-ուք  |
| »    | կ'առ-ն-ուն  |

#### ԿԱՏԱՐԵԱԼ

- |      |        |
|------|--------|
| Եղ.  | առ-ի   |
| »    | առ-իր  |
| »    | առ-աւ  |
| Յոր. | առ-ինք |
| »    | առ-իք  |
| »    | առ-ին  |

(առ-ն-ել բային պէս, 154)

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ առ, առ-ն-ունք. — առ-էք

ԴԵՐԲԱՑՆԵՐ	Ամորոշ	առ-ն-ուլ
	Ներկայ	առ-ող, առ-ն-ող
	Անցեալ	առ-եր, առ-ած
	Ապառմի	առ-ն-լ-ու, առ-ն-լ-իք

## Երդն-ուլ

## ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Եղ.	կ'երդն-ում	Յոր.	կ'երդն-ունք
»	կ'երդն-ուս	»	կ'երդն-ուք
»	կ'երդն-ու	»	կ'երդն-ուն

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ ԵՐԴՈՒ-ՔՐ, ԵՐԴՆ-ՈՒՆՔ, ԵՐԴՈՒ-ԵՔ

Մնացած ձեւերը նոյն են երդու-իլ կամ երդուբն-թ-ալ (157. գ.)  
բայերուն թորդութեան հետ:

## ԶԲՈՒ-Ն-ՈՒԼ

## ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ.	կը զրօս-ն-ում	Եղ.	զրօս-այ
»	կը զրօս-ն-ուս	»	զրօս-ար
»	կը զրօս-ն-ու	»	զրօս-աւ
Յոր.	կը զրօս-ն-ունք	(ինչպէս զրօսիլ բայինք)	
»	կը զրօս-ն-ուք		
»	կը զրօս-ն-ուն		

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ ՊՐՕՍ-ՔՐ, ՊՐԾՆ Ն-ՈՒՆՔ, ՊՐՕՍ-ԵՔ

ԴԵՐԲԱՑՆԵՐ	Ամորոշ	պրօս-ն-ուլ
	Ներկայ	պրօս-ող, պրօս-ն-ող
	Անցեալ	պրօս-եր, պրօս-ած
	Ապառմի	պրօս-ն-լ-ու, պրօս-ն-լ-իք

## ՅԱԼԵԼ-ՈՎԼ

## ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Եղ.	կը յաւել-ում	Յոր.	կը յաւել-ունք
»	կը յաւել-ուս	»	կը յաւել-ուք
»	կը յաւել-ու	»	կը յաւել-ուն

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ յաւել-ունկը (երկրորդ դէմքերը նոյն են  
յաւել-ց-ն-իլ ձեւի լծորդութեան հետ):

ԴԵՐԲԱՑՆԵՐ	Ամորոշ	յաւել-ուլ
	Ամցեալ	յաւել-ած
	Ապառմի	յաւել-լ-ու, յաւել-լ-իք

### ԶԵՂ-ՈՒԼ

#### ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱԾ

Եղ.	կը զեղ-ում	Յոր.	կը զեղ-ունք
»	կը զեղ-ուս	»	կը զեղ-ուք
»	կը զեղ-ու	»	կը զեղ-ուն

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ զեղ-ունք, (երկրորդ դէմքերը նոյն են  
զեղ-ան-իլ ձեւին լծորդութեան հետ):

ԴԵՐԲԱՑՆԵՐ	Ամորոշ	զեղ-ուլ
	Ամցեալ	զեղ-եր, զեղ-ած
	Ապառմի	զեղ-լ-ու

### ՅԵՒ-Ն-ՈՒԼ

#### ՍԱՀՄԱՆ ՆԵՐԿԱԾ

Եղ.	յե-ն-ում	Եղ.	յե-ն-ուի
»	յե-ն-ուս	»	յե-ն-ուիր
»	յե-ն-ու	»	յե-ն-ուր
Յոր.	յե-ն-ունք	Յոր.	յե-ն-ուինք
»	յե-ն-ուք	»	յե-ն-ուիք
»	յե-ն-ուն	»	յե-ն-ուին

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ յեց-իր, յե-ն-ունք, յեց-էք

ԴԵՐԲԱՑՆԵՐ	Անորոշ	յե-ն-ուլ
	Ներկայ	յեց-ող, յե-ն-ող
	Ամցեալ	յեց-եր, յեց-ած
	Ապառմի	յե-ն-լու, յե-ն-լ-իք

Բայերու Ժխտողական լծորդութիւնը

**167.** Ամէն բայ կրնայ ժխտողական կերպով առ լծորդուիլ՝ միեւնոյն հասարակաց կանոններուն համաձայն այսինքն է:

1. Անորոշ զերբայի վերջին և գերը կը փոխուի ր զրին (զոր օրինակ, կարդալ՝ կ'ըլլայ կարդար, ուզել՝ ուզեր, նստիլ՝ նստիր, բոդու՝ բոդուր,) և այս փոխուած ձեւէն առաջ կը զրուին ել (օժանդակ) բային ժամանակներն ու զէմբերը միացած ժխտողական չ մակրային հետ, այս կերպով կը կազմուին ժխտողական լծորդութեան սահմանական ներկան և անկատարը, զոր օրինակ, չեմ կարդար, չեմ ուզեր, չի նստիր, և այլն:

2. Թէ՛ սահմանական և թէ՛ ստորագասական զերակատարն ու վաղակատարը կազմելու համար կը զործածուին ժխտողական էական բային սահմանական ներկայի զէմբերը՝ միացած այն բային ած վերջացող անցեալ զերբային հետ՝ զոր կ'ուզենք ժխտողական կերպով լծորդել. զոր օրինակ, չեմ կարդացած, չես ուզած, չէ նստած, չենք թողած, չէի տեսած, չէիր լսած, չէր մոցած, չէիր հանգչած, և այլն:

3. Կը կազմուին ժխտողական կատարեալը, ապասեին, զերագասենին, հրամայականին յոքնակի առաջին դեմքը, ստորադասական ներկան և անկատարը, դերբայներն, անոնց հաստատական ձեւերուն առաջեւը դնելով ժխտողական չ տառը: Զոր օրինակ. չկարդացի, պիտի չուզես, պիտի չուզէին, չնստինք, որ չթողունք, որ չընանայիք, և այլն: — Եզակի և յոքնակի հրամայական երկրորդ դեմքի ռեւերը կը կազմուին սահմանական ներկային համապատասխանող

զէմբերով, փոխելով ժխտողական և մակրայը մի՛ մակրային, զոր օրինակ, մի՛ կարդար, մի՛ կարդաք, մ'ուզեր, մի՛ ուզէր, մի՛ նստիր, մի՛ նստիք, մի՛ թողուր, մի՛ թողուք, և այլն:

4. Բայերու ժխտողական լծորդութեան մէջ առանձինն եր վերջացող անցեալ գերրայ չկայ:

Բայերու ժխտողական լծորդութեան օրինակներ

Կարդար, Ուզեր, Նստիր, Թողուր

Կարդար

**ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ**

Եղ.	շեմ	կարդար
»	շես	կարդար
»	շի*	կարդար
Յոր.	շենք	կարդար
»	շէք	կարդար
»	շեն	կարդար

**ԱՆԿԱՏԱՐ**

Եղ.	շէի	կարդար
»	շէիր	կարդար
»	շէր	կարդար
Յոր.	շէինք	կարդար
»	շէիք	կարդար
»	շէին	կարդար

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ.	շկարդացի	Յոր.	շկարդացինք
»	շկարդացիր	»	շկարդացիք
»	շկարդաց	»	շկարդացին

\* Հին ժամանակ կը զործածուէին ժխտողական ձեւերը չեմ'ի, չես'ի, չէ'ի, չեմք'ի, չէք'ի, չեմ'ի (զոր օրինակ, չեմ'ի գալ չես'ի տառ, չէ'ի տեսնել, չենք'ի խմել, չէք'ի ծիծաղել, չեն'ի կանչել). յետոյ այս ձեւերը հիմակուաններուն փոխուեցան սեղմնումով, իրենց եղակի երրորդ դէմքի ձեւերը (չէ' ՚ի) սակայն չի սեղմնումը կրեց (փոխանակ չէ՝ ՚ի). ընականաբար չի մասնիկին ի տառը կը զեղուի մակակէսով ձայնաւոր զբի առջեւ (շուզեր, շառներ և այլն), փոխա-դրելով սակայն իրեն շեշտը չ՝ ՚ի յաջորդող վանկին վրայ.

## ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ. չեմ կարդացած  
 » չես կարդացած  
 » չէ կարդացած  
 Յոր. չենք կարդացած  
 » չէք կարդացած  
 » չեն կարդացած

Եղ. չէի կարդացած  
 » չէիր կարդացած  
 » չէր կարդացած  
 Յոր. չէինք կարդացած  
 » չէիք կարդացած  
 » չէին կարդացած

## ԱՊԱՌՆԻ

Եղ. պիտի չկարդամ  
 » պիտի չկարդաս  
 » պիտի չկարդայ  
 Յոր. պիտի չկարդանք  
 » պիտի չկարդաք  
 » պիտի չկարդան

Եղ. պիտի չկարդայի  
 » պիտի չկարդայիր  
 » պիտի չկարդար  
 Յոր. պիտի չկարդայինք  
 » պիտի չկարդայիք  
 » պիտի չկարդային

## ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

## ՆԵՐԿԱՑ

Եղ. որ չկարդամ  
 » որ չկարդաս  
 » որ չկարդայ  
 Յոր. որ չկարդանք  
 » որ չկարդաք  
 » որ չկարդան

## ԱՆԿԱՏԱՐ

Եղ. որ չկարդայի  
 » որ չկարդայիր  
 » որ չկարդար  
 Յոր. որ չկարդայինք  
 » որ չկարդայիք  
 » որ չկարդային

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. որ չեմ կարդացած  
 » որ չես կարդացած  
 » որ չէ կարդացած  
 Յոր. որ չենք կարդացած  
 » որ չէք կարդացած  
 » որ չեն կարդացած

## ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ. որ չէի կարդացած  
 » որ չէիր կարդացած  
 » որ չէր կարդացած  
 Յոր. որ չէինք կարդացած  
 » որ չէիք կարդացած  
 » որ չէին կարդացած

## ԱՐԳԵԼԱԿԱՆ

## ԴԵՐԲԱՑՆԵՐ

մի կարդար, չկարդան	Ամորոշ չկարդալ
չ կարդանք	Ներկայ չկարդացող
մի կարդաք, չկարդաք	Ամցեալ չկարդացած
	Ապառմի չկարդալու

## Ուզել.

## ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

## ՆԵՐԿԱԾ

## ԱՆԿԱՏԱՐ

Եղ. չեմ ուզեր	Եղ. չէի ուզեր
» չես ուզեր	» չէիր ուզեր
» չ' ուզեր	» չէր ուզեր
Թոր. չենք ուզեր	Թոր. չէինք ուզեր
» չէք ուզեր	» չէիք ուզեր
» չեն ուզեր	» չէին ուզեր

## ԿԱՏԱՐԵԱԼ

## Եղ. չուզեցի

## Թոր. չուզեցինք

## ԴԵՐԱԿԱՏԱՐ

Եղ. չեմ ուզած
» չես ուզած
» չ' ուզած
Թոր. չենք ուզած
» չէք ուզած
» չեն ուզած

## ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ. չէի ուզած
» չէիր ուզած
» չէր ուզած
Թոր. չէինք ուզած
» չէիք ուզած
» չէին ուզած

## ԱՊԱՌՆԻ

Եղ. պիտի չուզեմ  
 » պիտի չուզես  
 » պիտի չուզէ<sup>1</sup>  
 Յոր. պիտի չուզենք  
 » պիտի չուզէք  
 » պիտի չուզեն

Եղ. պիտի չուզէի  
 » պիտի չուզէիր  
 » պիտի չուզէր  
 Յոր. պիտի չուզէինք  
 » պիտի չուզէիք  
 » պիտի չուզէին

## ԱՏՈՐԴ. ՆԵՐԿԱՅ

Եղ. որ չուզեմ  
 » որ չուզես  
 » որ չուզէ<sup>1</sup>  
 Յոր. որ չուզենք  
 » որ չուզէք  
 » որ չուզեն

Եղ. որ չուզէի  
 » որ չուզէիր  
 » որ չուզէր  
 Յոր. որ չուզէինք  
 » որ չուզէիք  
 » որ չուզէին

## ԿԱՏԱՐԵԱԼ.

Եղ. որ չեմ ուզած  
 » որ չես ուզած  
 » որ չէ ուզած  
 Յոր. որ չենք ուզած  
 » որ չէք ուզած  
 » որ չեն ուզած

Եղ. որ չէի ուզած  
 » որ չէիր ուզած  
 » որ չէր ուզած  
 Յոր. որ չէինք ուզած  
 » որ չէիք ուզած  
 » որ չէին ուզած

## ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի ուզեր, չուզես  
 չուզենք  
 մի ուզէք, չուզէն

## ԴԵՐԲԱՑՆԵՐ

Ամորոշ չուզել  
 Ներկայ չուզող  
 Ամցեալ չուզած  
 Ալշառթի չուզելու

## ՆԱՍԻԼ

ՄԱՀՄ. ԴԵՐԿԱՑ

Եղ. չեմ նստիր  
 » չես նստիր  
 » չի նստիր  
 Յոր. չենք նստիր  
 » չեք նստիր  
 » չեն նստիր

Եղ. չէի նստեր<sup>#</sup>  
 » չէիր նստեր  
 » չէր նստեր  
 Յոր. չէնք նստեր  
 » չէք նստեր  
 » չէն նստեր

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. չնստայ  
 » չնստար  
 » չնստաւ

Յոր. չնստանք  
 » չնստաք  
 » չնստան

ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ. չեմ նստած  
 » չես նստած  
 » չի նստած  
 Յոր. չենք նստած  
 » չեք նստած  
 » չեն նստած

Եղ. չէի նստած  
 » չէիր նստած  
 » չէր նստած  
 Յոր. չէնք նստած  
 » չէք նստած  
 » չէն նստած

## ԱՊԱՌՆԻ

Եղ. պիտի չնստիմ  
 » պիտի չնստիս  
 » պիտի չնստի  
 Յոր. պիտի չնստինք  
 » պիտի չնստիք  
 » պիտի չնստին

Եղ. պիտի չնստէի  
 » պիտի չնստէիր  
 » պիտի չնստէր  
 Յոր. պիտի չնստէինք  
 » պիտի չնստէիք  
 » պիտի չնստէին

\* Իլ վերջացող բայերու անցեալ գերբայները -եր կը վերջանան (147, 156) որով ժխտական սահմանական անկատարնին կ'ըլլայ չէի նստեր, չէիր խօսեր, չէր ճասեր, չէինք սովորեր, չէիք սկսեր, չէին ըմակեր, և այլն:

## ՍՏՈՐԴ. ՆԵՐԿԱՅ

Եղ. որ չնատիմ  
 » որ չնատիս  
 » որ չնատի  
 Յոր. որ չնատինք  
 » որ չնատիք  
 » որ չնատին

Եղ. որ չնատէի  
 » որ չնատէիր  
 » որ չնատէր  
 Յոր. որ չնատէինք  
 » որ չնատէիք  
 » որ չնատէին

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. որ չեմ նստած  
 » որ չես նստած  
 » որ չէ նստած  
 Յոր. որ չենք նստած  
 » որ չէք նստած  
 » որ չեն նստած

Եղ. որ չէի նստած  
 » որ չէիր նստած  
 » որ չէր նստած  
 Յոր. որ չէինք նստած  
 » որ չէիք նստած  
 » որ չէին նստած

## ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի նստիր, չնատիս  
 չնատինք  
 մի նստիք, չնատիք,

Ամորոշ չնատիլ  
 Ներկայ չնատող  
 Ամցեալ չնստած  
 Ապառիլ չնատելու

## ԹՈՂՈՎԸ

## ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

Եղ. չեմ թողուր  
 » չես թողուր  
 » չի թողուր  
 Յոր. չենք թողուր  
 » չէք թողուր  
 » չեն թողուր

Եղ. չէի թողուր  
 » չէիր թողուր  
 » չէր թողուր  
 Յոր. չէինք թողուր  
 » չէիք թողուր  
 » չէին թողուր

## ԱՆԿԱՏԱՐ

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. չթողուցի  
» չթողուցիր  
» չթողուց

Յոր. չթողուցինք  
» չթողուցիք  
» չթողուցին

## ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ. չեմ թողած  
» չես թողած  
» չէ թողած  
Յոր. չենք թողած  
» չէք թողած  
» չեն թողած

## ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ. չէի թողած  
» չէիր թողած  
» չէր թողած  
Յոր. չէինք թողած  
» չէիք թողած  
» չէին թողած

## ԱՊԱՌԵՆԻ

Եղ. պիտի չթողում  
» պիտի չթողուս  
» պիտի չթողու  
Յոր. պիտի չթողունք  
» պիտի չթողուք  
» պիտի չթողուն

Եղ. պիտի չթողուի  
» պիտի չթողուիր  
» պիտի չթողուր  
Յոր. պիտի չթողուինք  
» պիտի չթողուիք  
» պիտի չթողուին

## ՍՏՈՐԴ. ՆԵՐԿԱՅ

Եղ. որ չթողում  
» որ չթողուս  
» որ չթողու  
Յոր. որ չթողունք  
» որ չթողուք  
» որ չթողուն

## ԱՆԿԱՏԱՐ

Եղ. որ չթողուի  
» որ չթողուիր  
» որ չթողուր  
Յոր. որ չթողուինք  
» որ չթողուիք  
» որ չթողուին

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. որ չեմ թողած  
» որ չես թողած  
» որ չէ թողած  
Յոր. որ չենք թողած  
» որ չէք թողած  
» որ չեն թողած

Եղ. որ չէի թողած  
» որ չէիր թողած  
» որ չէր թողած  
Յոր. որ չէինք թողած  
» որ չէիք թողած  
» որ չէին թողած

## ԱՐԳԵԼԱԿԱՆ

Ճի թողուր, չթողնւս  
չթողնւնք

## ԴԵՐԲԱՑՆԵՐ

Ամորոշ չթողու  
Ներկայ չթողող  
Անցեալ չթողած  
Ապառմի չթողու

**ԴԱԽՈԹ.** — Բազագրեալ ժամանակներուն մէջ օժանդակ բայր կրնայ նաեւ լծորդուած բային անցեալ գերբայէն վերջը դրուիլ. որոր օրինակ. կրնայ հաւասարապէս ըսուիլ չեմ ուզած կամ ուզած չեմ, չի նստած կամ նստած չի, որ չեր բողած կամ որ բողած չեր: — Ոմանք ապառնիին և գերապասնիին մէջ չ ժխտողականը պիտի բայէն առաջ կը փոխագրեն և կ'ըսեն չպիտի ուտեմ, չպիտի ուտեի, և այլն, բայց ընտրելազոյն է այս ժամանակներուն փոխոխորիշն կրող մասը ժխտողական մասնիկով օժտել և ոչ անփոփոխ մասը:

## 24. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումիմ ոտանաւորը և զրի առնել ամոր պատմակամը:

2. Ուղղագրել թելաղրութեամբ հետեւեալ հատուածը:

**Տումը.** — Տունը ստուգիւ առողջարար բնակութիւն մը ըլլալու համար, պէտք է ունենայ մեծ սենեակներ, ըլլայ սրաարաց, այպէս որ օդը և լոյսը ամէն տեղ կարենան թափանցել դիւրութեամբ: Յետոյ ամէն բանէ աւելի այն ջուրին վրայ հոգ տանիլ որ տանը կից հուրին մէջ է, և ջրանցքով մը կը հաղորդուի անոր հետ, որովհետեւ ջուր մը որ վեասակար սերմեր պարունակէ և խմուի, շատ մը հիւանդութիւններու պատճառ: կ'ըլլայ: Երբ ապահով չէք ջուրին մաքրութեան և առողջարար ըլլալուն վրայ, պէտք է եռացնել տաք զայն գոնէ քառորդ ժամու չափ և մզել յատուկ անօթներու միջոցաւ:

3. Հետեւեալ խօսքերում ժխտուկամթերը հաստատակամի դարձուցէք և փոխադարձարար:

**Աբդար պիտի ըլլար եթէ ճշգրիտ տեղեկութիւններ տուած ըլլայիք.** — Եթէ ետ չկենաս զանակով խաղաւէ՝ նորէն ձեռքդ պիտի կտրես. — Անոնք չուզեցին

սովորականէն աւելի երկար մեր քով . — Կանուխէն ելիր անկողինէն և առաւօտեան զով օդը շնչէ . — Եթէ Առորէն ինքզինքը չփացնէր , իր ընտանիքն ալ պիտի չկործանուէր . — Տեսա՞ր , հաւասարիմ գտնուեցաւ իր երգումին . — Այս գործին ետեւէն ըլլալս դեռ տարի մը եղաւ . — Դառնապէս պիտի զլային , եթէ զիտնային ըրածնին . — Եթէ կ'աղտոտէիր զքեզ պէտք էիր ետ կենալ այն ծառայութիւնն ընելէ . — Եթէ անձեւ չգայ կրնանք ճամբայ ելլել . — Եթէ զդուշանաս չար ընկերներէ , պիտի չմոլորիս ուղիղ ճամբէն . — Եթէ աւելի խոհական ըլլայիր , դու քեզմէ պիտի լաւնայիր .

Օրինակ . Արդար պիտի չըլլար , եթէ դուք ճշգրիտ տեղեկութիւններ տուած ըլլայիք :

4 . Հետեւեալ բայերը լծորդեցէ՞ք ժխտական ձեւով :

Տարածել , երեւնալ , պաշտել , արտօնել , կասկածել , մուրալ , յորդորել , խնդրել , խաղալ , ամշնալ , վախնալ :

5 . Հետեւեալ ժխտական բայերով խօսքեր կազմեցէ՞ք :

Չարհամարհել , չգիտնալ , չգիզել , չծածկել , չվշտանալ , չպարսաւել , չդատել , չխմանալ , չխօսիլ , չերգել :

6 . Բացատրեցէ՞ք հետեւեալ ժխտական խօսքերուն իմաստը :

Չընենք ուրիշին այն բանը ինչ որ չենք ուզեր որ ուրիշ մը մեզի ընէ . — Մ' ճգէք ձեր մարդարիտները խողերուն առջեւ , որպէս զի շկսկծեցնեն ձեր սիրտը . — Լաւ չէ առնել մանուկներուն հացը և շուներուն նետել :

7 . Շարադրեցէ՞ք թէ «Ո՛քան պարտական ենք յարգել ծերերը .» խորհրդածելով հետեւեալ թելադրիչ խօսքերուն վրայ :

Ով որ շատ ապրեր է շատ բան ճանչցած և սորված կ'ըլլայ , ծերերուն խօսքերը փորձառութեամբ ըսուած են և իրենց խորհուրդները մեծ արժէք ունին : Մտքերնիդ պահեցէք ձեր պապերուն և մամերուն տուած բարի խորհուրդները և գործադրեցէք զանոնք : Օր մը շատ գոհ պիտի ըլլաք անոնցմէ , և մեծ երախտագիտութեամբ վառուած , և յուզուած սրտով պիտի օրհնէք զանոնք , որոնց միջոցաւ կրցաք զձեզ չարէն հեռու ըընել և բարի ճամբուն մէջ առաջնորդուիլ :

## ԸՆԹԵՐՑՈՒՄ

**Տանկըեղիքի ողբը Կլորինդայի դիակին առջեւ**

Բայց երբ նասաւ նո՞մ, և դիտեց այն գեղանի ծոցին մէջ  
իր ծեռքով բացած անզութ վէրքթ, և տեսաւ դալկանար  
նւ տժզոյթ երեսը զուրկ փայլէ, բայց դե՛ռ անազօտ,  
Նըման զիշերայիթ անամու երկնից մըթութեան,  
Այնպէս սաստիկ զոզումն ըզզաց՝ որ գլորէր վար պիտ իյնար՝  
թէ քովն եղող նաւատարին բազուկ մը զինք չըրբութէր.  
Ո՞վ շնորհալի գէմք, որ կրրմաս քաղցրացնել մանն ալ, զոչեց,  
Բայց անկարող ես վիճակիս թըշուառութիւնն անուշել.

Ո՞վ մազելի աջ, որ տուիր ինձ անուշիկ զրաւական  
Խաղաղութեան և բարեկամ սիրոյ, աւա՛զ, ինչպիսի՛  
զիմակի մէջ կը զրտեմ ըզքիզ, և ի՞նչ կը տեսնիս.  
Դուք ո՞վ զողարիկ անդամներ, զո՞ւր բաէր, միթէ ատոմք չե՞ն,  
Չե՞ն անոմք աղիողորմ և չարադր թըշամներն  
Ոնրազործ զազամամիտ իմ մոլեզին բարկութեանս.  
Ո՞վ ծեռքիս նաւասար անզորմ լոյս աչքերուս,  
Որ անոր բացած վէրքերթ անայլայլակ կը դիտես.

Ե՞ն, ցամքա՞ծ բիբերով կը զիտես . . . չա՛պ ՚օն վազէ՝  
Թող արիւնո՞ւր արցունքներըս կը ժըխտեն նոսենու,  
Կ'ըթզմատէ յանկարծ խօսքերն, և մըզուած բուռզն բերմամը  
Յուսամատ փափաքիթ՝ վերջ տալու կեամքի օրերուն,  
Կը ըըզքտէ կը պատրուտէ վէրքի կապերն ու կեզեր,  
Նւ հեղեղ մը կ'անձրեւէ իր զայրացած խոցերէն,  
Վըրան նուազումըն բերելով՝ կը պահէ կեամքը մանէ.

Անկողնի վրայ նամզուցած՝ փախըստական իր նոզին  
Կեամքի դքֆարհի զրազումներուն զարձուցին,  
Բայց շազակրատ նամբաւան արգէն լուրք սրվուեր էր չորս զին,  
Ասպիտին դա՛ռը ցաւերուն, և չարարախտ արկածին,  
Բարեպաշտ Զօրագրիխին նետ նաեւ նո՞մ կը զիմեն  
Սերտազին մտերիններու բազմաթիւ խումբ մ'ազնուական.  
Բայց ոչ ծա՛թը կըշտամբամք, և ոչ ալ քաղցր յորդորներ  
Ցամառկոտ ոգւոյն ցաւերը չըկըրցամ ամոքել.

**ՏՈՐԿՈՒՏԱՌԵ ՏԱՍՍՈՅ. (Երգ. ԺԲ. թ. 81-84)**  
(Երգ. չ. ԱԹԱՆԱԾ ՏԻՐՈՅՆԱՆ)

Դաւկահար – դեղնացաւէ բանուած : Անազօտ – լուսաւոր,  
Վառած, յայտնի : Բազուկ – բեւ : Քաղցրացնել – անուշնել:  
Անուշել – անուշնել, ախորմեցնել : Գրաւական – գրաւ  
դրուած բան, երաշխաւորութիւն : Աւա՛զ – ափսոս, վա՛ն :  
Գողարիկ – կակուղիկ, անուշիկ : Աղիողորմ – խղձալի,

սղորմուկի։ Զարագէտ – չարաշար վիշտ տուող։ Ոճրագործ – չարագործ։ Գազանամիտ – անգուք Մոլեգին – կատաղի։ Անողորմ – անգուք, անխնայ։ Անայլայլակ – անփոփոխ։ Ընդհատել – դադրեցնել, կու բողոք։ Բերում – բերուիլը, յօժարուրիւն, հակամիտուրիւն։ Բզըքտել – պատասել։ Նուազում – տկարանալը, մարմիռութ գալը։ Դժաշէ – անհանջ, ձանր, խիստ։ Շաղակրատ – փառախօս, շատախօս։ Զարաբախտ – խեղձ, բշուստ, դժբախտ։ Արկած – պատահար, փորձանիք, վիշտ։ Աերտագցն – աւելի ձաստատ։ Կշտամքանք – յանդիմանուրիւն։ Յամառկոտ – կամապաշտ, պրեդագոյիս, խստասիրու։ Ամոքէլ – անուցնել, կակղցնել, բարեխասնել, մեղմացնել։

---

### Բայերու լծորդութեան կրաւորական ձեւը

168. Բոլոր կրաւորական բայերուն անորոշ դեր բայները ու-իլ մասնիկով կը վերջանան. այս մասնիկը բայերու կրաւորական ձեւին յատկորոշիչ նշաննէ, և ամէն դէմքի և ամէն ժամանակի մէջ անփոփոխ կը մնայ ընդ մէջ բային արմատին (պարզ կամ բաղադրեալ ըլլայ) և վերջաւորութեան։

169. Ամէն բայ կրնայ կրաւորական ձեւով լծորդուփլ\*, սակայն այս տարբերութեամբ՝ որ մինչդեռ ու-իլ մասնիկը ներգործական բայերուն սահմանական ներկային արմատին վրայ կ'աւելցուի՝ բայը կրաւորականի գարձնելու համար, ընդհակառակն չէզոք բայերուն կատարեալին արմատին վրայ կ'աւելցուի ու-իլ մասնիկը՝ չէզոք բայը կրաւորական ընելու համար։ Օրինակներ.

\*Ուել վերջացող բայերը (որը օրինակ պատու-ել, հաշու-ել, թռու-ել, և այլն), կանոնաւորագէս կրաւորական կ'ըլլան պատուուիլ, մաշուուիլ, թուուիլ, ցրուուիլ, և կը դրուին ումանցմէ այսպէս.

Ներգործ · բայեր · Արմատ ներկայի · Կրաւորական ձեւ ·

խար-ել	խար	խար-ուիլ
խօս-իլ	խօս	խօս-ուիլ
արգիլ-ել	արգիլ	արգիլ-ուիլ
թող-ուլ	թող	թող-ուիլ
սիր-ել	սիր	սիր-ուիլ
համր-ել	համր	համր-ուիլ
ծռ-ել	ծռ	ծռ-ուիլ
սկս-իլ	սկս	սկս-ուիլ
տ-ալ	տուր-որ	տր-ուիլ
ըս-ել	ըս	ըս-ուիլ
ծեծ-ել	ծեծ	ծեծ-ուիլ
այր-ել	այր	այր-ուիլ
տա-ն-իլ	տար	տար-ուիլ
բա-ն-ալ	բաց	բաց-ուիլ
լուա-ն-ալ	լուաց	լուաց-ուիլ
ցուց-ն-ել	ցուց	ցուց-ուիլ

պատրւիլ, նաշւրւիլ, թըւսիլ, ցրւիլ, բայց երկու ձեւն ալ ան-ներգանակ ըլլանոն պատճառաւ՝ լաւագոյն է դարձուածով ըսել պատիւ կ'ընդումէր, նաշուի կ'առնուէր կամ կ'ենթարկուէր, կը թուազրուէիթ, ցիրուցամ կ'ըլլար կամ կ'ըլլուէր կ'ըլլա-յիթ, և այն. — Բայց ոչ ինչպէս ոմանք կ'ընեն՝ անոնց չըղոք ձեւե-րը զորժածել կրաւորականի տեղ որ քերականական չէ և սխալ իմաստ կու տայ. զոր օրինակ. Այս մարդը կը պատուի ընկերներէն. — Ելումուտքը կը նաշուէր (փոխանակ նաշուի կ'առնուէր) ըստ առ-մարին. — Տարուէ տարի կը թուէիթ (փոխանակ կը թուազրուէիթ) գեղին ամուրիները. — Ո՞րքան դրամ զուր տեղ կը ցրուէր (փոխանակ կը վատմուէր) այսպիսի ասիթներով, և այն.

ուտ-ել	ոյտ-ուտ	ուտ-ուիլ
դատ-ել	դատ	դատ-ուիլ
ուզ-ել	ուզ	ուզ-ուիլ
խմ-ել	խում-խմ	խմ-ուիլ
մանր-ել	մանր	մանր-ուիլ

ԶԵզոք բացիք Արմատ կատարեալի Կըաւորական ձեւ

զիր-ն-ալ	զիր-ց(աւ)	զիր-ց-ուիլ
ամր-ան-ալ	ամր-աց-(աւ)	ամր-աց-ուիլ
երեւ-ն-ալ	երեւ-ց-(աւ)	երեւ-ց-ուիլ
բարկ-ան-ալ	բարկ-աց(աւ)	բարկ-աց-ուիլ
ուն-են-ալ	ուն-եց(աւ)	ուն-եց-ուիլ
հանգ-չ-իլ	հանգ-չ-եց-(աւ)	հանգ-չ-եց-ուիլ
ծն-ան-իլ	ծն(աւ)	ծն-ուիլ
դառ-ն-ալ	դարձ(աւ)	դարձ-ուիլ
ամըչ-ն-ալ	ամըչ-ց-(աւ)	ամըչ-ց-ուիլ
արթն-ն-ալ	արթն-ց-(աւ)	արթն-ց-ուիլ
հին-ն-ալ	հին-ց(աւ)	հին-ց-ուիլ
մեծ-ն-ալ	մեծ-ց(աւ)	մեծ-ց-ուիլ
մոռ-ն-ալ	մոռ-ց-(աւ)	մոռ-ց-ուիլ
սեւ-ն-ալ	սեւ-ց(աւ)	սեւ-ց-ուիլ
վախ-ն-ալ	վախ-ց(աւ)	վախ-ց-ուիլ
չոր-ն-ալ	չոր-ց(աւ)	չոր-ց-ուիլ
պառկ-իլ	պառկ-եց(աւ)	պառկ-եց-ուիլ
աճ-իլ	աճ-եց(աւ)	աճ-եց-ուիլ
հասուն-ն-ալ	հասուն-ց(աւ)	հասուն-ց-ուիլ
լռ-ել	լռ-եց	լռ-եց-ուիլ
փայլ-իլ	փայլ-եց(աւ)	փայլ-եց-ուիլ

ԾԱՆՈԹ. — Այս կանոնիս զարտուղութիւնը շատ ցանցառ է.  
գնենք քանի մ'օրինակ.

Կերդ . բայեր կար-գալ կրկն .	կարդ-աց-ուիլ և ոչ կարդ-ուիլ
»      »      աղ-ալ	»      աղ-աց-ուիլ      »      աղ-ուիլ
»      »      ճանչ-ն-ալ	»      ճանչ-ց-ուիլ      »      ճանչ-ուիլ
Չեզոք բայեր ծո-իլ	ծո-ուիլ      »      ծո-եց-ուիլ
»      »      հաս-ն-իլ	հաս-ն-ուիլ      »      հաս-ուիլ
»      »      մտ-ն-ել	մտ-ն-ուիլ      »      մտ-ուիլ
»      »      մեռ-ն-իլ	մեռ-ն-ուիլ      »      մեռ-ուիլ

Ասոնց նման կան սակաւաթիւ ուրիշ բայեր ալ, որոնց  
վրայօք տե՛ս թուահամար 171:

170. Անցողական բայերու կրաւորական ձեւերը  
քերականօրէն երկու հատ մասնիկ ունեցող բաղադրեալ  
արմատէ մը կը ծագին, զոր օրինակ. սեւ-ց-ուց (ուիլ),  
տժ-եց-ուց (ուիլ), ամր-աց-ուց (ուիլ), բարկ-աց-ուց  
(ուիլ), և այլն. Որոնք խժածայն և զժուարահնչիւն  
ըլլալնուն համար զործածութենէ մերժուեր են, ուս-  
տի փոխանակ այդ անախորժելի ձեւերուն՝ հարկը  
տեսնուած ատեն՝ խօսքին ուրիշ զարձուածք մը կը  
տրուի: Զոր օրինակ. փոխանակ ըսկլու՝ «արդիւնք-  
ներս մոռ-ց-ուց-ունեցան թշնամիներէս» կ'ըսենք՝ թշ-  
նամիներս մոցցնել տուին արդիւնքներս (160, ձանօթ):

ԾԱՆՈԹ. — Վերը յիշուած կրկին մասնիկով արմատի կազ-  
մութիւնն անկէ կը ծագի որ նախ չէզոք բային (զոր օրի-  
նակ. մօտ-են-ալ) կատարեալին: արմատէն (մօտ-եց-աւ)  
կը կազմուի ներգործական (160) բայը (մօտ-եց-ն-ել) որուն  
կրաւորական ձեն է (մօտ-եց-ուիլ) և յետոյ ներգործական  
բային կատարեալին արմատէն (մօտ-եց-ուց) կը կազմուին  
անցողական բային ներգործական և կրաւորական ձեւերը  
(մօտ-եց-ուց-ն-ել, մօտ-եց-ուց-ուիլ):

**171.** Այս ներգործական և կամ չէզոք վերապրեալ բայերը, որոնց կատարեալը զուրկ է մասնիկէ (140), իրենց կրաւորականները կը շինեն՝ ուիլ վերջաւորութիւնը դնելով պարզ արմատին հետ միացած վերադիրէն յետոյ. զոր օրինակ։

Ներգ. բայ. առ-ն-ել	Արմ.	առ	Կրաւ. առ-ն-ուիլ
» » գտ-ն-ել	»	զիւտ-պիտ-գտ	» գտ-ն-ուիլ
» » տես-ն-ել	»	տես	» տես-ն-ուիլ
» » հազ-ն-իլ	»	հազ	» հազ-ն-ուիլ
» » ուս-ան-իլ	»	ուս	» ուս-ան-ուիլ
Զեղոք բայ. իջ-ն-ալ	»	էջ=իջ (74)	» իջ-ն-ուիլ
» » հեծ-ն-ալ	»	հեծ	» հեծ-ն-ուիլ
» » մտ-ն-ալ	»	մուտ=մտ (74)	» մտ-ն-ուիլ
» » թք-ն-ել	»	թուք=թք	» թք-ն-ուիլ
» » զեղծ-ան-իլ	»	զեղծ	» զեղծ-ան-ուիլ
» » շիջ-ան-իլ	»	շիջ=շիջ	» շիջ-ան-ուիլ
» » սն-ան-իլ	»	սուն=սն	» սն-ան-ուիլ
» » անց-ն-իլ	»	անց	» անց-ն-ուիլ
» » բուս-ն-իլ	»	բոյս=բուս	» բուս-ն-ուիլ
» » զբօս-ն-իլ	»	զբօս	» զբօս-ն-ուիլ
» » հաս-ն-իլ	»	հաս	» հաս-ն-ուիլ
» » մեռ-ն-իլ	»	մեռ	» մեռ-ն-ուիլ

**ՄԱՆՈԹ.** Ա. — Այս և նման բայերու անցողականներն իրենց կրաւորականները կը շինեն կանոնաւորապէս. տես-ց-ն-ել՝ տես-ց-ուիլ, գտ-ց-ն-ել՝ գտ-ց-ուիլ, ծն-ց-ն-ել՝ ծն-ց-ուիլ, անց-ն-ել՝ անց-ուիլ՝ մեռ-ց-նել՝ մեռ-ց-ուիլ, և այլն։

**ՄԱՆՈԹ.** Բ. — Սակայն պէտք չէ շփոթել վերը ցուցակին մէջ զետեղուած և նման բայերու կրաւորական ձեւերը՝ անոնց համապատասխանող անցողական բայերուն կրաւորականներուն հետ (զոր օրինակ. իջ-եց-ն-ել՝ իջ-եց-ուիլ,

հեծ-ց-ն-ել՝ հեծ-ց-ուիլ, մտ-ց-ն-ել՝ մտ-ց-ուիլ, անց-ն-ել՝ անց-ուիլ, հաս-ց-նել՝ հաս-ց-ուիլ, մեռ-ց-ն-ել՝ մեռ-ց-ուիլ, և այլն): — Պէտք չէ նմանապէս շփոթել րը-ուիլ, գեղծ-ուիլ, ծն-ուիլ, սն-ուիլ, բուս-ուիլ, հաղ-ուիլ վերը ցուցակին մէջ դրուածէն տարբեր կրաւորական ձեւերը, որոնք կը ծագին ներգործական և չէզոք ձեւերէն րը-ել, գեղծ-իլ, ծն-իլ, սն-իլ, բուս-իլ, հաղ-իլ, և այլն:

**172.** Ըլ-լ-ալ, կլ-լ-ել, ել-լ-ել, պլ-ել, բալ-ել բայերը և վերադիրին տեղ և վերադիրն ունին, և այդ և վերադիրը կը պահեն նաեւ իրենց կրաւորական լծորդութեան մէջ՝ ըլ-լ-ուիլ, կլ-լ-ուիլ, ել-լ-ուիլ, պլ-ուիլ, բալ-ուիլ: — Այս բայերուն և վերադիրը պարզապէս ներդաշնակութեան համար զոյացեր է՝ հին ձեւերուն և վերադիրը լի փոխելով:

Մասօթ. — Այս բայերուն հին ձեւերը՝ իրենց հետզհետէ ստացած սեղմումներով՝ հետեւեալներն են:

Ա-ն-ել=ըլ-ն-ել=ըլ-լ-ել=ըլ-լ-ալ (161)  
 կլ-ան-ել=կլ-ն-ել=կլ-լ-ել  
 ել-ան-ել=ել-ն-ել=ել-լ-ել  
 բալուլ-ել=բալլ-ել=բալ-ել=պալ-ել  
 թալան-ել=թալն-ել=թալլ-ել (արմ. բալան. Պալսկ.)

**173.** Երբորդ լծորդութեան մէջ չ վերադիրով օժտուած բայերը (զոր օրինակ. թո-չ-իլ, կպ-չ-իլ, փախ-չ-իլ, փակ-չ-իլ, փլ-չ-իլ, 157. β.) կը կորսընցնեն իրենց չ վերադիրը կրաւորական ձեւերուն մէջ, միեւնոյն մնալով իրենց համապատասխան պարզ-բայերու ձեւերուն հետ բս-իլ (կրաւ. թո-ուիլ), փախ-իլ (կրաւ. փախ-ուիլ), կպ-իլ (կրաւ. կպ-ուիլ), փակ-իլ (կրաւ. փակ-ուիլ), փլ-իլ (կրաւ. փլ-ուիլ):

— Այս բայերուն անցողականները իրենց կրաւո-  
րականները կը կազմեն կանոնաւորապէս . թռ-ց-ն-ել,  
կ'ըլլայ թռ-ց-ուիլ, փախ-ց-ն-ել՝ փախ-ց-ուիլ, կպ-  
ց-ն-ել՝ կպ-ց-ուիլ, փակ-ց-ն-ել՝ փակ-ց-ուիլ,  
փլ-ց-ն-ել՝ փլ-ց-ուիլ, համաձայն իրենց բաղադրեալ  
և սեղմում կրած արմատներուն թռ-ուց=թռ-ց,  
փախ-ուց=փախ-ց, կպ-ուց=կպ-ց, փակ-ուց=  
փակ-ց, փլ-ուց=փլ-ց (147):

ՄԱՆՈՒ. — Ժիտողական բայերու կրաւորականներուն (զոր  
օրինակ. չկարդաց-ուիլ, չուզ-ուիլ, չնստ-ուիլ, չթող-  
ուիլ) լծորդութիւնը մինչև մինչև կատարուի՝  
ինչպէս միւս բայերունը, ընկերացած սակայն ժիտողա-  
կան չ և մի մասնիկներուն հետ:

Կրաւորական բայերու լծորդութեան օրինակներ

174. Կրաւորական լծորդութիւնը մէկ ձեւ միայն  
ունի բոլոր բայերուն համար, որովհետեւ բայի ամէն  
վերջաւորութիւնները անփոփոխ կը մնան. այնպէս  
որ 136, 140-142 թուահամարներուն մէջ աւան-  
դուած կանոններուն համաձայն բայի մը արմատը  
գտնելէ վերջը՝ շատ դիւրին է վերջաւորութիւններն  
աւելցընելը, ինչպէս հետեւեալ օրինակներուն մէջ:

Վախ-ն-ալ, արմատ վախ-ց Օրհն-ել, արմատ օրհն  
Տես-ն-ել                  »        տես                  Տա-ն-իլ                  »        տար

### ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Եղ.	կը վախ-ց-ուիմ	Յոր.	կը վախ-ց-ուինք
»	կը վախ-ց-ուիս	»	կը վախ-ց-ուիք
»	կը վախ-ց-ուի	»	կը վախ-ց-ուին
»	կ'օրհն-ուիմ	»	կ'օրհն-ուինք
»	կ'օրհն-ուիս	»	կ'օրհն-ուիք
»	կ'օրհն-ուի	»	կ'օրհն-ուին

## ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Եղ.	կը տես-ն-ուիմ	Յոր.	կը տես-ն-ուինք
»	կը տես-ն-ուիս	»	կը տես-ն-ուիք
»	կը տես-ն-ուի	»	կը տես-ն-ուին
»	կը տար-ուիմ	»	կը տար-ուինք
»	կը տար-ուիս	»	կը տար-ուիք
»	կը տար-ուի	»	կը տար-ուին

## ԱՆԿԱՏԱՐ

Եղ.	կը վախ-ց-ուէի	Յոր.	կը վախ-ց-ուէինք
»	կը վախ-ց-ուէիր	»	կը վախ-ց-ուէիք
»	կը վախ-ց-ուէր	»	կը վախ-ց-ուէին
»	կ'օրչն-ուէի	»	կ'օրչն-ուէինք
»	կ'օրչն-ուէիր	»	կ'օրչն-ուէիք
»	կ'օրչն-ուէր	»	կ'օրչն-ուէին
»	կը տես-ն-ուէի	»	կը տես-ն-ուէինք
»	կը տես-ն-ուէիր	»	կը տես-ն-ուէիք
»	կը տես-ն-ուէր	»	կը տես-ն-ուէին
»	կը տար-ուէի	»	կը տար-ուէինք
»	կը տար-ուէիր	»	կը տար-ուէիք
»	կը տար-ուէր	»	կը տար-ուէին

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ.	վախ-ց-ուեցայ	Յոր.	վախ-ց-ուեցանք
»	վախ-ց-ուեցար	»	վախ-ց-ուեցաք
»	վախ-ց-ուեցաւ	»	վախ-ց-ուեցան
»	օրչն-ուեցայ	»	օրչն-ուեցանք
»	օրչն-ուեցար	»	օրչն-ուեցաք
»	օրչն-ուեցաւ	»	օրչն-ուեցան
»	տես-ն-ուեցայ	»	տես-ն-ուեցանք
»	տես-ն-ուեցար	»	տես-ն-ուեցաք
»	տես-ն-ուեցաւ	»	տես-ն-ուեցան
»	տար-ուեցայ	»	տար-ուեցանք
»	տար-ուեցար	»	տար-ուեցաք
»	տար-ուեցաւ	»	տար-ուեցան

### ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

լզ , վախ-ց-ուի՛	թթ . վախ-ց-ուիինք	վախ-ց-ուեցէ՛ք
» օրհն-ուի՛	» օրհն-ուիինք	օրհն-ուեցէ՛ք
» տես-ն-ուի՛	» տես-ն-ուիինք	տես-ն-ուեցէ՛ք
» տար-ուի՛	» տար-ուիինք	տար-ուեցէ՛ք

### ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի վախ-ց-ուիր	կամ	չվախ-ց-ուիս . - չվախ-ց-ուինք
մի օրհն-ուիր	»	չօրհն-ուիս .
մի օրհն-ուիք	»	չօրհն-ուիք
մի տես-ն-ուիր	կամ	չտես-ն-ուիս . - չտես-ն-ուինք
մի տես-ն-ուիք	»	չտես-ն-ուիք
մի տար-ուիր	կամ	չտար-ուիս . - չտար-ուինք
մի տար-ուիք	»	չտար-ուիք

### ԴԵՐԲԱՑՆԵՐ

վախ-ց-ուիլ	տես-ն-ուիլ
վախ-ց-ուող	տես-ն-ուող
վախ-ց-ուած	տես-ն-ուած
վախ-ց-ուեր	տես-ն-ուեր
վախ-ց-ուելու	տես-ն-ուելու
օրհն-ուիլ	տար-ուիլ
օրհն-ուող	տար-ուող
օրհն-ուած	տար-ուած
օրհն-ուեր	տար-ուեր
օրհն-ուելու	տար-ուելու

## 25. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըթթեցումը և պատմել անոր պարունակութիւնը:

2. Հաւաքել Թոյթիմ մէջ եղած բայերը և զրել խրաժանչիւրիմ առջեւ անոր Թերկայիմ և կատարեալիմ արմատները, Թշանակել թէ ի՞նչ տեսակ բայ է և ո՞ր լծորդութեան կը վերաբերի:

3. Ուղղագրել Թելադրութեամբ հետեւեալը:

Իր կեանքը վտանգի մէջ գնելը մերձաւորին համար ստուգիւ դիւցաղնական գործ է, և այնչափ արժանի է զարմանքի, երբ տղայի մը կողմանէ կը կատարուի ան: Տղայ մը որ ազատած է մարդու մը կեանքը, չի կրնար անպատիւ մեծնալ, այն վեհ գործին յիշատակը կը լուսաւորէ իր միտքը, կը բորբոքէ իր սիրաը և կ'ընկերանայ անոր՝ բոլոր կեանքին մէջ իրբեւ լաւութեան բեղնաւոր լոյս մը:

4. Հետեւեալ խօսքերում ներգործակամները կրաւուակամ ծեւի և կրաւորակամները ներգործակամ ծեւի վերածեցէք:

Որդերը կ'ուտեն պտուղներուն սերմերը. — Մշուշը կը փարասուի արեգական ջերմութենէն. — Աստուած պատմեց մեր նախածնողքն Ագամն և Եւան. — Ա. Ստեփանոս քարկոծուեցաւ Հրեաներէն. — Նարուգու դոնոսոր Բարելացիներուն թագաւորը գերի տարաւ իսրայէլի ժողովուրդը. — Սողոմոն իմաստուն շինեց Երուսաղեմի տաճարը. — Պեղինոս կարճահասակ թագաւոր պսակուեցաւ Ստեփանոս Բ. պապէն. — Հովը կը վարէ առագաստաւոր նաւերը. — Երկիրը կը պարարտանայ աղբով. — Ժամանակը կը մեղմացնէ հոգեկան ցաւերը. — Զքաւորութիւնը կ'ընկճէ զմարդ. — Մեր աշքերը կը վնասուին ծուխէն և փոշիէն. — Ուսուցիչը կը կրթէ աշակերտները ուսման և առաքենութեան ճամբուն մէջ. — Քաջ աշակերտները կը վարձատրուին և կը գովուին ամէնէն:

Օրինակ. Պտուղներուն սերմերը կ'ուտառին որդերէն. — Արեւուն ջերմութիւնը կը փարատէ մշուշը:

5. Նախաղասութիւններ շիմեցէք նետեւեալ կրատրակամ բայերով։

Խարուիլ, չինուիլ, վարձատրուիլ, ազատուիլ, գովուիլ, կերակրուիլ, զրկուիլ, նուաճուիլ, յաղթուիլ, շահուիլ, աքսորուիլ։

Օրինակ. Եւայ օձէն խարուեցաւ։

7. Հետեւեալ նախաղասութիւններուն մէջէն որոշեցէք բայերում տեսակները։

Չէի կրնար երեւակայել որ դուն այսքան վտանգաւոր ճամբորդութիւն մը պիտի ընէիր. — Ամերիկադեռ չմեկնած կ'ուզէին անոնք ողջունել զձեղ. — Մենք ալ որ հրաւիրուէինք ձեզմէ, անշուշտ պիտի մասնակցէինք բարեկամական գործին. — Յիսուս՝ կաղերը կը քաւցընէր, համրերը կը խօսեցնէր, կոյրերուն տեսնել կու տար և մեռելները կը յարուցանէր. — Մեծ մարդի համեստ կ'ըլլան, կը յուսամ որ դուն ալ նոյնպէս պիտի ըլլաս. — Ինծի կ'երեւի որ ստուգիւ անոնք կը ստեն. — Ուսուցիչը հրամայեց ինծի որ երթամ իրեն հետ խօսելու. — Ուղիղ է որ նախապատիւ են պատուաւոր աղքատները քան անպատիւ հարուստները։

8. Լուծեցէք նետեւեալ Ս. Գրոց խօսքերը՝ զբաւոր։

Լաւ է պատառիկ մը համով՝ խաղաղութեամբ, քան խորտիկներով և բարիքներով լեցուն տուները՝ թշնամութեամբ. — Մահն ու կեանքը լեզուին ձեռքն է, և ով որ զայն կը յաղթէ, անոր պտուզը պիտի վայելէ. — Լաւագոյն է փոքր բաժին մը Աստուծոյ վախովը՝ քան մեծամեծ դանձեր առանց Աստուծոյ երկիւղին։

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

#### Փինգալի առ Արեւակն

Ո՛վ դու, որ թաւալիս մեր գլխուն վերեւ, լուսափող-փող ու բոլորակ նման հայրերուս վահանին, ով արեւակ, ուրկէ են քու ճաճանչներդ։ Ո՞ր աղբերակէն կ'առնես լոյսդ մշտնչենաւոր։ Դուրս կ'ելլես մեծավայելուչ զեղովդ, և աստղերը կը փախչին երկինքէն. երբ կ'երեւաս,

լուսինը՝ տժգոյն և ցուրտ, կը միարձի արեւմուտքի կոհակներուն մէջ։ Ամայի երկինքին մէջ դուն միայն կը շարժիս, ով արեւակ, և ով կրնայ ընթացքիդ, չետեւիլ։

Կ'իյնան կը կործանին լեռներու կաղնիները. լեռներն իսկ կը ծիւրին կը մաշին ժամանակաւ. Ովկիանը կը բարձրանայ ու կը ցածնայ փոփոխակի, և պազաւջուն լուսինը կը կորսուի երկինքին խորշը. դուն միայն, ով արեւակ, միայն դուն միշտ միեւնոյնն ես, և լուսապայծառ արշաւանքիդ վրան կը պահնծաս կը սիդաս։ Երբ երկիրս մթնցած է մրրիկներէն, երբ որոտումը կը թաւալի և փայլակը կը թռչի, կը ծլաս դուն ամպի մէջէն, ճաճանչագեղ, և կը ծիծաղիս մրրիկին վրաց։

Բայց աւանդ, ի զուր է փայլակդ Յսիանի համար։ Ծերունի բարդը ալ չի տեսներ ճաճանչներդ, ըլլայ որ ոսկեգիսակ ծամերդ ծածանին արեւելեան ամպերուն վրայ, ըլլայ որ տկարացած լոյսդ գողդողայ արեւմուտքի դռներուն վրայ։

Դուն ալ, ով գիտէ, եղանակ մը միայն ունիս՝ ինծի պէս, և տարիներդ վերջ մը ունին. պիտի գայ գուցէ օր մը ուր նուազիս ընթացքիդ կիսուն, և չլես արշալոյսին ձայնը՝ օր քեզ կը կանչէ։

Ուրախացիր ուրեմն, ով արեւակ, երիտասարդական զօրութեանդ մէջ։ Ծերութիւնը դժնդակ ու դասն է. կը նմանի լուսնի ազօտ նշոյլներուն, երբ կը ճաճանչէ տարտամօրէն պատառոտուն ամպերուն մէջէն. տամուկ մառախուղը բլուրը կ'ընդգրկէ. Հիւսիսային ցուրտ հովը կը փչէ մարգին վրայ, և շմբորած ուղեւորը կը զոփայ իր ճամրուն մէջտեղը։

ՕՍՍԻԱՆԻ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ  
(Թրգ. չ. ԱՐՄԼԻ ՂԱԶԻԿԵԱՆ)

---

Լուսափողփող - լուսով փայլող։ Ճաճանչ - ձառագայր։ Աղբերակ - յուրի ակ, բիսած տեղը։ Միւրճիլ - բարխուիլ, խորուիլ, բնիդրմէլ մէջը։ Կոհակ - ալիր։ Ամայի - անրենակ, աւերակ, երեսի փրայ բողոքած։ Ծիւրիլ - ձալիլ, մաշիլ։ Պազպաջուն - փայլուն, փայլփուն։ Սիդալ - պարծանիք

ցուցնել, բան ժախել: ԾԼԹԱԼ - երեւնալ, դուրս ցատրել: Ասկեղիսակ - ոսկի մազով: Ծամ - զարդարած մազ, կեղծ շինճու մազ: Ծածանիլ - շարժիլ, ժիալ: Նուազիլ - պակսիլ (րոյս, ոյժ), մարմրիլ: Գմբնդակ - գեղ, չար, սաստիկ, անտանելիի: Ազօտ - մշուշ, մրեցադ: Նշոյլ - ցարած րոյս: Տարտամօրէն - ծանր շարժելով: Պատառոտուն - սրատատած: Տամուկ - բաց: Ընդդրկել - զիրկը առնել: Նւմորել - շուարիլ, շփորիլ: Զոտիալ - դողալ, դոդոդալ:

---

### Անկանոն կամ Պակասաւոր բայեր

175. Հայերէնի մէջ իսկապէս անկանոն բայ չկայ, անկանոն կը կոչուին զալ: Երրալ ուսել, որսնը պակասաւոր բայց կանոնաւոր բայեր են և ամէն մէկն իրենց պակասը կը լրացնէ ուրիշ պակասաւոր բայց կանոնաւոր բայով մը:

176. Բաածս լաւագոյն բացատրեմ. վերը յիշուած երեք բայերուն անկանոնութիւնը չի կայանար լծորդութեան ձեւերուն կամ վերջաւորութեանց մէջ, (ինչպէս են ուրիշ ազգերու իսկապէս անկանոն բայերը), այլ կը կայանայ անոնց ներկայի և կատարեալի արմատներուն տարբերութեան մէջ, որով այս երեք բայերէն իւրաքանչիւրին լծորդութիւնը կազմուած է երկու զանազան արմատներ ունեցող պակասաւոր բայերու միաւորութենէն, որոնցմէ առաջինը կը կառավարէ վերադրեալ ժամանակները, իսկ երկրորդը՝ պարզ-ժամանակները: Գալ բային լծորդութիւնը վերադրեալ ժամանակներուն մէջ կը կատարուի գ արմատով, մինչդեռ պարզ ժամանակները. կը կազմուին ևկ արմատով: — Այսպէս նաեւ երրալ բայը իր վերադրեալ ժամանակներուն մէջ

կը լծորդուի երբ արմատով, իսկ պարզ-ժամանակ-ներուն մէջ զնաց\* արմատով (որ նոյն է զնալ բային արմատին հետ, որ կը լծորդուի ամբողջապէս պարզ-բայերու երկրորդ օրինակին) (կարդ-ալ) պէս (143): — Միեւնոյն կերպով ուտել բայը վերադրեալ ժամանակներուն մէջ կը լծորդուի ոյտ=ուտ (74) արմատով, իսկ պարզ ժամանակներուն մէջ կեր արմատով:

**177.** Իբր հետեւանք մինչեւ հիմայ ըրած զիտողութիւններուս կրնանք ուրեմն եզրակացնել որ վերը յիշուած երեք բայերէն իւրաքանչիւրը կազմուած է երկու տարրեր պակասաւոր բայերէ, որ կանոնաւորապէս կը լծորդուին և իրարու պակասը կը լեցնեն հետեւեալ կերպով:

Ա. — Գալ

Արմատ ներկայի դ Արմատ կատարեալի ևկ

### ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

#### ՆԵՐԿԱՑ

Եզ.	կու գամ
»	կու գաս
»	կու գայ
Յոք.	կու գանք
»	կու գաք
»	կու գան

#### ԱՆԿԱՏԱՐ

Եզ.	կու գայի
»	կու գայիր
»	կու գար
Յոք.	կու գայինք
»	կու գայիք
»	կու գային

\*զնաց արմատը կը գանուի գաւառաբարբառի մը մէջ. զաց-ի, զաց-իր, զաց-աւ, զաց-ինք, զաց-իք, զաց-ին. Աերկայ վերբայ զաց-ոց:

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. եկայ  
» եկար  
» եկաւ  
Յոր. եկանք  
» եկաք  
» եկան

## ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ. եկած կամ եկեր եմ  
» եկած կամ եկեր ես  
» եկած կամ եկեր է  
Յոր. եկած կամ եկեր ենք  
» եկած կամ եկեր էք  
» եկած կամ եկեր են

## ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ. եկած կամ եկեր էի  
» եկած կամ եկեր էիր  
» եկած կամ եկեր էր  
Յոր. եկած կամ եկեր էինք  
» եկած կամ եկեր էիք  
» եկած կամ եկեր էին

## ԱՊԱՌՆԻ

Եղ. պիտի դամ  
» պիտի դաս  
» պիտի դայ  
Յոր. պիտի դանք  
» պիտի դաք  
» պիտի դան

## ԳԵՐԱՊԱՌՆԻ

Եղ. պիտի դայի  
» պիտի դայիր  
» պիտի դար  
Յոր. պիտի դայինք  
» պիտի դայիք  
» պիտի դային

## ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

## ՆԵՐԿԱՅ

Եղ. որ դամ  
» որ դաս  
» որ դայ  
Յոր. որ դանք  
» որ դաք  
» որ դան

## ԱՆԿԱՏԱՐ

Եղ. որ դայի  
» որ դայիր  
» որ դար  
Յոր. որ դայինք  
» որ դայիք  
» որ դային

ԿԱՏԱՐԵԱԼ

- |             |                      |
|-------------|----------------------|
| <b>Եղ.</b>  | որ եկած կամ եկեր եմ  |
| »           | որ եկած կամ եկեր ես  |
| »           | որ եկած կամ եկեր է   |
| <b>Յոր.</b> | որ եկած կամ եկեր ենք |
| »           | որ եկած կամ եկեր էք  |
| »           | որ եկած կամ եկեր են  |

ՎԱՂԱԿԱՏԱՐ

- |             |                       |
|-------------|-----------------------|
| <b>Եղ.</b>  | որ եկած կամ եկեր էի   |
| »           | որ եկած կամ եկեր էիր  |
| »           | որ եկած կամ եկեր էր   |
| <b>Յոր.</b> | որ եկած կամ եկեր էինք |
| »           | որ եկած կամ եկեր էիք  |
| »           | որ եկած կամ եկեր էին  |

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Եկ կամ եկուր  
գանք  
եկէք

մի գար կամ չգան  
չգանք  
մի գար կամ չգանք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

Ամորոշ Ներկայ Ամցեալ Ապառի	գալ
	եկող
	եկած կամ եկեր
	գալու, գալիք

Բ. — ԵՐԹԱԼ

Արմատ ներկայի երբ      Արմատ կատարեալի զնաց

ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՑ

Եղ. կ'երթամ  
» կ'երթաս  
» կ'երթայ  
**Յոր.** կ'երթանք  
» կ'երթաք  
» կ'երթան

Եղ. կ'երթայի  
» կ'երթայիր  
» կ'երթար  
**Յոր.** կ'երթայինք  
» կ'երթայիք  
» կ'երթային

ԱՆՇԱՏԱՐ

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ.	գնացի	Յոր.	գնացինք
»	գնացիր	»	գնացիր
»	գնաց	»	գնացին

ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ.	գնացած կամ գնացեր եմ
»	գնացած կամ գնացեր ես
»	գնացած կամ գնացեր է
Յոր.	գնացած կամ գնացեր ենք
»	գնացած կամ գնացեր եք
»	գնացած կամ գնացեր են

ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ.	գնացած կամ գնացեր էի
»	գնացած կամ գնացեր էիր
»	գնացած կամ գնացեր էր
Յոր.	գնացած կամ գնացեր էինք
»	գնացած կամ գնացեր էիք
»	գնացած կամ գնացեր էին

ԱՊԱՌՆԻ

Եղ.	պիտի երթամ	Եղ.	պիտի երթայի
»	պիտի երթաս	»	պիտի երթայիր
»	պիտի երթայ	»	պիտի երթար
Յոր.	պիտի երթանք	Յոր.	պիտի երթայինք
»	պիտի երթաք	»	պիտի երթայիք
»	պիտի երթան	»	պիտի երթային

ՍՏՈՐԴ. ՆԵՐԿԱՑ

Եղ.	որ երթամ	Եղ.	որ երթայի
»	որ երթաս	»	որ երթայիր
»	որ երթայ	»	որ երթար
Յոր.	որ երթանք	Յոր.	որ երթայինք
»	որ երթաք	»	որ երթայիք
»	որ երթան	»	որ երթային

ԿԱՏԱՐԵԱԼ

- |             |                          |
|-------------|--------------------------|
| <b>Եղ.</b>  | որ գնացած կամ գնացեր եմ  |
| »           | որ գնացած կամ գնացեր ես  |
| »           | որ գնացած կամ գնացեր է   |
| <b>Յոր.</b> | որ գնացած կամ գնացեր ենք |
| »           | որ գնացած կամ գնացեր էք  |
| »           | որ գնացած կամ գնացեր են  |

ՎԱՂԱԿԱՏԱՐ

- |             |                           |
|-------------|---------------------------|
| <b>Եղ.</b>  | որ գնացած կամ գնացեր էի   |
| »           | որ գնացած կամ գնացեր էիր  |
| »           | որ գնացած կամ գնացեր էր   |
| <b>Յոր.</b> | որ գնացած կամ գնացեր էինք |
| »           | որ գնացած կամ գնացեր էիք  |
| »           | որ գնացած կամ գնացեր էին  |

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

ԱՐԳԵԼԱԿԱՆ

գնացած	մի երթար կամ չերթան
երթանք	չերթանք
գնացէք	մի երթաք կամ չերթաք
<b>ԴԵՐԲԱՑՆԵՐ</b>	Անորոշ երթալ
	Ներկայ գնացող, երթցող
	Անցեալ գնացեր, գնացած
	Ազառթի գնալու, -լիք, երթալու, -լիք

Գ. — Ուտել

Արմատ ներկայի ուսու Արմատ կատարեալի կեր

ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՑ

- |             |          |
|-------------|----------|
| <b>Եղ.</b>  | կ'ուտեմ  |
| »           | կ'ուտես  |
| »           | կ'ուտէ   |
| <b>Յոր.</b> | կ'ուտենք |
| »           | կ'ուտէք  |
| »           | կ'ուտեն  |

ԱՆԿԱՏԱՐ

- |             |           |
|-------------|-----------|
| <b>Եղ.</b>  | կ'ուտէի   |
| »           | կ'ուտէիր  |
| »           | կ'ուտէր   |
| <b>Յոր.</b> | կ'ուտէինք |
| »           | կ'ուտէիք  |
| »           | կ'ուտէին  |

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. կերայ  
» կերար  
» կերաւ  
Յոր. կերանք  
» կերաք  
» կերան

## ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ. կերած կամ կերեր եմ  
» կերած կամ կերեր ես  
» կերած կամ կերեր է  
Յոր. կերած կամ կերեր ենք  
» կերած կամ կերեր էք  
» կերած կամ կերեր են

## ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ. կերած կամ կերեր էի  
» կերած կամ կերեր էիր  
» կերած կամ կերեր էր  
Յոր. կերած կամ կերեր էինք  
» կերած կամ կերեր էիք  
» կերած կամ կերեր էին

## ԱՊԱՌՆԻ

Եղ. պիտի ուտեմ  
» պիտի ուտես  
» պիտի ուտէ  
Յոր. պիտի ուտենք  
» պիտի ուտէք  
» պիտի ուտեն

ԳԵՐԱՊԱՌՆԻ

Եղ. պիտի ուտէի  
» պիտի ուտէիր  
» պիտի ուտէր  
Յոր. պիտի ուտէինք  
» պիտի ուտէիք  
» պիտի ուտէին

## ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

## ՆԵՐԿԱՑ

Եղ. որ ուտեմ  
» որ ուտես  
» որ ուտէ  
Յոր. որ ուտենք  
» որ ուտէք  
» որ ուտեն

## ԱՆԿԱՏԱՐ

Եղ. որ ուտէի  
» որ ուտէիր  
» որ ուտէր  
Յոր. որ ուտէինք  
» որ ուտէիք  
» որ ուտէին

## ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. որ կերած կամ կերեր եմ  
 » որ կերած կամ կերեր ես  
 » որ կերած կամ կերեր է  
 Յոր. որ կերած կամ կերեր ենք  
 » որ կերած կամ կերեր էք  
 » որ կերած կամ կերեր են

## ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ. որ կերած կամ կերեր էի  
 » որ կերած կամ կերեր էիր  
 » որ կերած կամ կերեր էր  
 Յոր. որ կերած կամ կերեր էինք  
 » որ կերած կամ կերեր էիք  
 » որ կերած կամ կերեր էին

## ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

## ԱՐԳԵԼԱԿԱՆ

կեր	մի ուտեր կամ չուտես
ուտենք	չուտենք
կերէք	մի ուտէք կամ չուտէք

ԴԵՐԲԱՑՆԵՐ	Ամորոշ	ուտել
	Ներկայ	ուտող, կերող
	Ամցեալ	կերած, կերեր
	Ապառնի	ուտելու, ուտելիք

**178.** Պակասաւոր բայերու խմբին վրայ բաց 'ի  
արդէն ծանօթ ևմ բայէն (133) կրնանք աւելցնել  
նաեւ կ-ալ (զրաբար ձեւով) բայը, որ կը նշանակէ  
ըդու, զանուիլ տեղ մը, որ միայն հետեւեալ ժամա-  
նակներն ունի:

## Լալ

ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

կամ, կաս, կայ,  
կանք, կաք, կան:

կայի, կայիր, կար,  
կայինք, կայիք, կային:

ԱՆԿԱՏԱՐ

Անորոշ դերբայ. Կալ (զրաբարի մէջ)

**ԾԱԽԹ.** Ա. — Պէաք չէ այս պակասաւոր բային ձեւերուն  
հետ շփոթիլ կե-ն-ալ բային ձեւերը, ինչպէս կ'ընեն  
ումանք, կարծելով թէ այս երկու բայերը փոխագարձա-  
բար մէկզմէկ կը լրացնեն, մինչդեռ իրարմէ բոլորովին  
տարբեր նշանակութիւն ունին:

**ԾԱԽԹ.** Բ. — Ընտանեկան լեզուի մէջ միայն կը գործածուին  
հրամայական արի, արին ձեւերը, որոնք առաջ կու-  
գան զրաբարի յասնել անկանոն բայէն:

**179.** Աշխարհաբարի մէջ կան շատ գործածական  
ուրիշ երկու պակասաւոր բայ ալ, որ միայն սահ-  
մանական ներկայ և անկատար ժամանակներն ու-  
նին. այս բայերն են՝ նախ զրաբարի ունել բայը (որ  
ըսել է բանել, ձերբակալել), որ աշխարհաբարի մէջ  
ունենալ իմաստով միայն կը գործածուի և այսպէս  
կը լծորդուի.

## ՈՒՆԵՆԱԼ

ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

ունիմ, ունիս, ունի,  
ունինք, ունիք, ունին:

ԱՆԿԱՏԱՐ

ունէի, ունէիր, ունէր,  
ունէինք, ունէիք, ունէին:

չայ. քերկ. 8

16

Այս բայց զբարարի մէջ ալ պակասաւոր է և կայնուդ բայով կը լրացուի, որ աշխարհաբար լեզուն ջնջեր է: Իսկ երկրորդ բայն է՝ զիտ-ել (զրաբ. ձեւ), որ կը լծորդուի այսպէս.

### Գիտել

#### ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

#### ԱՆԿԱՏԱՐ

գիտեմ, գիտես, գիտէ, գիտէի, գիտէիր, գիտէր,  
գիտենք, գիտէք, գիտեն: գիտէինք, գիտէիք, գիտէին:  
Կամ առաջ. — Աահմանական ներկային և անկատարին կը կամ  
կոչ մասնիկին չգտնուելուն վրայօք տես ծանօթ. 139:

### 26. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումին ոտանաւոր հատուածը և  
արձակ զրել անոր պարումակութիւնը:

2. Ուղղագրել թելազրութեամբ հետեւեալ յօդուածը:  
Ժամանակը թանկագին է, յատկապէս տղաներուն  
համար և անհրաժեշտ կարեւոր է շահագործել անիկա:  
Եթէ ունիք փոքր անհանգստութիւն մը որ թոյլ չի տար  
ձեզի գործով զրադելու, եթէ որ և է պատճառաւ մը  
չէք կրնար դպրոց յաճախել, ետեւէ եղէք դարձեալ  
սորվելու, չկորսնցնելով՝ օր մը և ոչ իսկ ժամ մը,  
որովհետեւ կրնաք ապագային մէջ դառնապէս դղլալ  
անոր կորուստին վրայ: Ժամանակը պատուաւոր է,  
ուղիղ կը քալէ իր ճամբուն մէջ չի խոտորիր յաջ կամ  
յահեակ, և ալ ետեւ չի դառնար:

3. Հետազայ պակասաւոր բայերով խօսքեր կազմեցէ՛ք:  
Եմ, եղայ, ըլլամ, կամ, ունիմ, գիտեմ:

4. Հետեւեալ խօսքերը լրացուցէ՛ք կէտերում տեղ ամ-  
կանոն բայեր դմելով:

Թաղ մեռեներուն, ըսաւ Յիսուս, որ թաղեն իրենց  
մեռելները, դու իմ ետեւէս ... — Մենք որ քու ետե-  
ւէդ ..., ըսաւ Պիտրոս առաքեալը Յիսուսի, ի՞նչ պիտի  
ըլլայ մեզի. — Երբոր որդին մարդոյ միւս անգամ

աշխարհ ..., արդեօք հաւատք պիտի գտնէ երկրիս վրայ. — Յիսուս ... Յորդանանու գետը, մկրտուելու համար Յովհաննէսէն. — Պետրոս առաքեալ ըստ իր ընկերուն ... ձուկ որաալու Յիսուս ըստ փարիսեցիներուն ... ըսէք այն ազուէսին, ահաւասիկ գեւերը կը հանեմ և բժշկութիւններ կը կատարեմ այսօր և վաղը, և երրորդ օրուան մէջ պիտի կատարուիմ. — Յիսուս դրկեց Պետրոսն և Յովհաննէսը ու կ'ըսէ ... պատրաստեցէք մեզի պասեքը որպէս զի ուտենք. — Եւ Պետրոս անոր հետ . . . հեռուէն. — Աստուած հարցուց Ագամին ... արդեօք արդիւուած ծառին պառւզէն. — Յիսուս օրհնեց հացը, տուաւ առաքեալներուն և ըստ, առէք ..., այս իմ մարմինս է. — ... և յագեցան և ելան Զիթենիներու լեռը. — Եւ որոնք ... հինգ հազարի չափ այր մարդիկ էին:

5. Բացատրեցէք նետեւեալ խօսքելում բարոյական իմաստը:

Մորոսը ծիծաղելու ժամանակ իր ձայնը կը բարձըրացնէ, իսկ խորագէտը՝ հաղիւ կը ժպտի հանդարտօրէն. — Խրատը իրը ոսկեղէն զարդ է մտքին, և իրեւ ապարանջան անոր աջ թեւին. — Յիմարներուն բերնին մէջ է իրենց սիրուը. իսկ իմաստուններուն սրտին մէջ է իրենց բերանը:

6. Լուծեցէք բերականօրէմ նետեւեալ նախադասութիւնները:

Մեծ փառք է մարդուս ձախորդութիւններու յաղթելը. — Անիրաւ վիշտերու համբերելը ճշմարիտ առաքինութիւն է. — Աշխարհիս վրայ ամէն բան փոփոխութեան ենթակայ է:

7. Շաբաղըցէք նետեւեալ նամակը՝ տրուած ծրագրին նամեմատ :

Պիտի գրուի պատասխանը նամակի մը զոր ստացեր էք ձեզի մտերիմ մէկ ընկերէն, որ գրքերու մասին խորհուրդ կը հարցնէ ձեզմէ: — Բոչք, պէտք էիր դիմել բարի և ուսեալ անձի մը լաւ խորհուրդ առնելու համար, ես ալ ուրիշի խորհուրդին կարօտ եմ: ... անաղնիւ չգտնուելու համար ... որ միշտ բարի և աղնիւ

եղած ես, կը ներփակեմ գրքերու ցանկ մը, զորոնք ես  
շատ յօժարութեամբ և մեծ հաճոյքով կարգացեր եմ;  
Այդ բոլոր նշանակած գիրքերս ստացեր եմ ծնողքէս և  
ուսուցչիս խորհուրդով, ուստի կրնաս վստահաբար կար-  
դալ ...

Ենորհակալութիւն յայտնեցէք ընկերոջ՝ ձեր վրայ  
ունեցած համարումին համար: Ողջոյն, և այլն:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

#### Բալեգան ամիրային ըանակը

Համարոլոր բանակին մէջ կը հնչեն  
Ամէն փողեր, թմրուկ, շեփոր վլճիտ՝ բարձր:  
Հեթանոսներն իջան դետին որ զինուին:  
Ամիրան ինք չուզեր դանդաղ երեւալ:  
Ան կը հագնի իր լանջապանն ոսկեհուռ.  
Կը պնդէ իր ականակուռ՝ ոսկեզարդ  
Պերճ սաղաւարտն, և յետոյ ձախ իր կուշտին  
կը կապէ սուրի, հըպարտութեամբը՝ անոր  
Անուն մըն է զրտեր. լրսեր է անի  
կարլի սուրին մասի, և այդ պատճառաւ.  
Զայն Պրեսիէօզ կը յորջորջէ. «Պրեսիէօզ»  
Է իր խրախոյսը կռիւներու՝ մարտի մէջ:  
Այրուծին աղաղակել կու տայ զայն,  
Յետոյ վրզէն կը կախէ լայն՝ մեծ վահանն.  
Ոսկի է զուզն անոր, եզերքը՝ բիւրեղ.  
Փոկը կերպաս մ'ընտիր, ծիրերն՝ ասղնագործ.  
Կ'առնէ որւինը՝ զոր Մալտէ կը կոչէ.  
Խոշոր է բունն անոր լախտի մը նըման.  
Երկաթը լաւ բեռ մը կ'ըլլար ջորիի:  
Բալիգանն իր երիվարին վրայ հեծաւ.  
Անդրծովեայ Մարկուլ բոնեց ասպանդակն:  
Քաջն ունի շատ մեծ աքոմէջ, նեղ կուշտեր,  
Եւ լայն կողեր, կուրծք ընդարձակ՝ շափածոյ,  
Կարշնեղ ուսեր, մոյն ջինջ՝ վրճիտ, խըրոխտ դէմք.

Գլուխ գանգրագեղ՝ սպիտակ՝ զարնան զերդ ծաղիկ,  
Եւ քաջութիւնը՝ զայն ցուցած է յաճախ.  
Աստուած իմ, ի՞նչ պարոն, թէլայ քրիստոնեաց  
Կը խըթէ ձին. Խըթանին տակ կը ցայտէ  
Արիւնը՝ ջինջ. փոս մը կ'ոստնու քառարոփ.  
Կրնար հոն մարդ շատ լաւ չափել յիսուն ոտք:  
Կ'աղաղակեն չեթանոսներն, «Ան պիտի  
Պաշտպան կենայ մեր չուերուն. Ֆրանկ չըկայ  
Որ յանդգնի հետը կռուիլ, և կամայ  
Թէ ակամայ չըկորսնցնէ իր կետնքն հոն:  
Կարուս խենդ է որ չելաւ չըզբնաց»:

ԱՌԱՆԻ ԵՐԳԸ. (Թրգմ. չ. Ա. Ղազիկիան).

Համաբույր – բորոր բովանդակ: Շեփոր – փող: Ամիրայ իշխան, պէյ: Լանջապան – կուրժքի զրած: Ոսկեհուռ – ոսկիի կռած, ոսկիով շինած: Ականակուռ – զոհարով խրակած: Պերճ – անուանի, մնժ, բարձր, փառացի, պանծալի: Այրուձի – ծիաւոր զօրի. Բեւրեղ – զոհարի տեսակ մը: Փոկ – երկայն կաշի, սուրին կախելիքը: Ծեր – բոլորափիք, շրջան: Ասղնեղործ – ասեղով բանուածք: Լախտ – գունչու, բիր, խարազան: Երիվար – ծի: Աքոմեղ – երկու սրունիքներուն միջոցը, զաւակ: Զափածոյ – չափած: Կարչնեղ – ջղուտ, պինդ, ուժեղ: Մոյն – ունեցած ծերը՝ վայելլուրինը. Դանգբագեղ – գեղեցիկ զաւզ, (մազով): Խթել – խորել զրայիլ, ձրել, մշտել, կանչ: Ոստնուլ – ցատքել: Քառարոփ: Հորս ոտքով վազուածք ծիու: Անդրծովեայ – ծովին անդին եղող:

Միադիմի բացեր

**180.** Միադիմի (*այսինքն՝ մէկ գէմը միայն ունեցող*) կը կոչուին երրորդ գէմըով միայն զործածուած բայերը, որոնք արտաքսապէս զուրկ կ'երեւին խնդիրէ (127-8), որ կամ բայէն վերջը զրուած կ'ըլլայ և կամ կը զուշակուի բային իմաստէն: Զոր օրինակ այս խօսքին մէջ «կ'ըսեն թէ Մեծն Աղեքսանդր վեհանձն էր», կ'ըսեն բային տերը (127) կը զուշակուի, այսինքն՝ պատմազիրեները կ'ըսեն: Այսպէս երբ ըսենք «Հարկ է զուրցել քեզի՝ որ ...» կը հասկցուի. Քեզի զուրցելը կամ զուրցերու զործողուրիներ հարկ է: — Այսպէս նաեւ երբ կ'ըսենք իլ ճիւնե, կ'անձրեւե, կ'որոտայ, և այլն, զիւրաւ կրնանք զուշակել բային մէջ ծածկուած խնդիրը և տէր բային՝ որ է երկինքը, իսկ խնդիրն է «կը ձիւնէ ճիւնը, կ'անձրեւէ անձրեւը, կ'որոտայ որոտումը» և այլն:

**181.** Ամենէն աւելի զործածուած միադիմի բայերն հետեւեալներն են.

պէտք ըլլայ, որ բաղադրեալ – ժամանակներու մէջ կը լծորդուի նաեւ առաջին և երկրորդ գէմըերով. պէտք եմ ուտել, պէտք ես հազուիլ, պէտք է սպասէ, պէտք են համրերել, պէտք էք հաշուել, պէտք են վճարել: — Այսպէս նաեւ անկատարը՝ պէտք էի, պէտք էիր, պէտք էր, պէտք էինք զալ, պէտք էիր մնալ, պէտք էին երթալ. և այլն:

հարկ ըլլայ, կը լծորդուի երրորդ գէմըերով. հարկ է, հարկ էր, հարկ պիտի ըլլայ, հարկ պիտ ըլլար, հարկ որ ըլլայ կամ ըլլար, և այլն:

կ'ըսուի, կ'ըսեն, ըսուած էր, պիտի ըսուի, պիտի ըսուէր, և այլն:

կը բառի, կը լսուէր, պիտի լսուէր, որ լսուէր,  
և այլն:

կը կարծուի, կը կարծուէր, պիտի կարծուէր, պիտի  
կարծուի, որ կարծուէր, և այլն:

կը խօսուի, կը խօսուէր, պիտի խօսուի, պիտի  
խօսուէր, և այլն:

կ'երեւի, կ'երեւէր, պիտի երեւի, որ երեւի, և  
այլն:

կը բառի, կը թուէր, պիտի թուէր, որ թուէր,  
և այլն:

կարելի է, հնար է, անկարելի է, անհնար է, և  
այլն:

կը հանդիպի որ, կը պատահի որ, կը պատահէր  
որ, և այլն:

## Զ7. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըմթերցումի հատուածը և պատմել ամոր  
պարումակութիւննը:

2. Թելաղըութեամբ ուղղագրել հետեւեալ պարբերու-  
թիւննը:

Ճշմարիտ բարեկամ մը կը փափաքի և միայն իր  
բարեկամին բարիքը կ'ուզէ: Եթէ բարեկամը թերանայ  
իր պարտքերուն մէջ, եթէ անփոյթ ըլլայ ընելու այն  
բաները որ իր անձին օգտակար են կամ կընան ըլլաւ,  
կը խրատէ զայն քաղցրութեամբ, խորհուրդ կու տայ  
ուղղելու ինքզինքը կիրթ և սիրալիր խօսքերով, և ու-  
րախ կ'ըլլայ ամենէն սիրուած և յարգուած տեսնելով  
զայն: Եթէ գտնէք ճշմարիտ բարեկամ մը յարգեցէք  
զայն, հաւատարիմ եղէք իրեն, ջանացէք երբէք տհա-  
ճութեան առիթ շտալ, որովհետեւ ճշմարիտ բարեկամ  
մը անգին գանձ մըն է, և գանձերը մեծ զգուշութեան  
տակ կը պահուին և կը յարգուին:

3. Հետեւեալ խօսքերը լրացուցէք, կետերում տեղ միադիմ բայեր դնելով:

Ամէն մարդ, առանց բացառութեան ... հպատակի օրէնքին. — Բոլոր քաղաքին մէջ ... օրուանս տխուր արկածին վրայ. — Յանցանքին համեմատ կ'ըլլայ պատիժը ... գուշակել հետեւեանքը. — չինդ օրէ ի վեր ... կ'երեւի անձրեւային աշուն մը պիտի ունենանք. — Թագաժառանգին համար ... թէ շատ ժողովրդակը մէկն է. — Շատ մարդիկ կը սոսկան երր գէշ օդին ... երկինք. — Իմ գալուս ... կայ՝ այդ գործը վերջացնելուն համար. — Դու ... նախ պահանջես իրմէ ըրած գործին հաշիւը. — Այս ամառ ... ձեզի այցելութեան դամ, եթէ արդեւք մը չունենամ. — Պարօն ... դիտնաք որ զիս կը ստիպէք օրինական միջոցներու զիմել. — Տղաները ... հետեւիլ իրենց ծնողքին և դաստիարակին բարի թելազրութիւններուն. — Պատրաստ եմ ձեզ օգնելու ... որ ըլլայ կանչէ զիս. —

Շարթուս մէջ հօրեզրօս դալստեան կը սպասէինք ... միաքը փոխած է:

Օրիմակ. Ամէն մարդ՝ առանց բացառութեան պէտք է հպատակի օրէնքին:

4. Հետեւեալ միադիմ բայերով մԱկ մԱկ խօսքեր շինեցէք:

Պէտք է, կարելի է, կը լսուի, գուցէ թէ, կը պատահի որ, կը ձիւնէ, կը թուի, հարկ էր, կը խօսուի, կը կարծուի, կ'ըսուի:

Օրիմակ. Պէտք է որ ինքն աճի և ես մեղմանամ:

5. Բացատրեցէք զիելով՝ նետեւեալ խօսքերում իմաստը:

Ինչպէս ցեցը հագուստին և որդը փայտին, նոյնպէս վեստակար է արտմութիւնը մարդուս սրտին. — Ով որ ուրիշին խորունկ փոս փորէ, ինքն անոր մէջ պիտի իյնայ. և ով ցանկ քակէ օձը պիտի հարուածէ զայն. — Վայ քեզ քաղաք, որ մանուկ թագաւոր ունիս:

6. Լուծեցէք նետեւեալ նախաղասուլթիւնները զրաւոր:

Գիշերը քնանալու համար եղած է. քնոյ մէջ հանգիստ դժնելու և հանգստեամբ նոր ոյժ և նոր կորով

աշխատելու համար։ Օրն եղած է աշխատելու, ուսանելու միտքը և մարմինը կրթելու համար։ Երանի՝ անոր որ գիտէ օգտուիլ անոնցմէ։

7. Շարադրեցիք նետեւեալ պատութիւնը խօսեցնելով մայրը և իր երկու զաւակները՝ Գեղամն ու Նուարդը։ Վերջններս մօրերնէն ծածուկ շաքարոտ պառուզներ կը վերցնեն մառանէն։ Երբ մայրը կը հարցնէ, իսկըզբան երկուքն ալ կ'ուրանան։ բայց նուարդ թաշկինակը զրպանէն հանած տտեն՝ դեղձի կեղեւ մը գետին կ'իյնայ։ մօրը զիտողութեան վրայ Նուարթ ինքինքը արգարացնելու մտքով՝ կ'ըսէ-իմս չէ այդ, ես թուզ մը և տանձ մը միայն կերայ, գեղձը Գեղամը կերաւ։ — Գեղամ կը զայրանայ քրոջ ապշութեան վրայ։ Մայրը կը յանդիմանէ զիրենք և կը խրատէ ըսելով-սուտերը կարճուն են — շուտ թէ ուշ երեւան կ'ելլեն։ Միշտ ուղիղը ըսելու էք եթէ կ'ուզէք հաւատալի ըլլան ձեր խօսքերը և պատուաւոր մարդու տեղ բռնուիք, վասն զի եթէ մէկը ստախօս ձանչցուի, երբ ստոյդ ալ ըսէ ոչ ոք կը հաւատայ։

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

#### Մարդկային ալիքը

Բայց, Աիրելի Հենրիկոս, ... Այս պատուհանէս միայն ծովը չէ որ կը տեսնուի, վար առնելով աչքերնիս՝ հրապարակին վրայ կը տեսնենք ուրիշ մէկ ալիք մը, որ է վեր ելլող և վար իջնող մարդկանց ալիքը և այս ալիքն ալ նոյնպէս առաւօտէն մինչեւ երեկոյ բնաւ չի դադրիր։

Դարձեալ վար նայելով և աչքովնիս հետեւելով այս մարդկային ալիքին, ես երկար ժամեր մտածութեան մէջ կը խորասուզուիմ։ Այս ճամբան՝ մարդկային աշխարհի պատկերն է, ուր կան մարդիկ որ կ'ելլեն և մարդիկ որ կ'իջնեն, բիւրաւոր և միլիոնաւոր, և սակայն ամէնքն ալ իրարմէ շատ տարբեր են։ Հոս,

այս պատուհանին բարձրութենէն կը տեսնեմ բոլոր  
այն ճաղատ և գիտաւոր, բաց ու դոց, և բարձր ու  
ցած գլուխները։ Կը տեսնեմ անոնց զանազան շար-  
ժումներն և կը լսեմ ուրախ կամ տիսուր ձայները, կը  
լսեմ ծիծաղները և հայՀոյանքները որոնք զիրար կը  
զրկեն օդին մէջ, խառնուելով մարդկային քրթմնջիւն-  
ներուն հետ, և ինչպէս անտառի սոսափիւնը՝ ուր իւրա-  
քանչիւր ճիւղ, իւրաքանչիւր տերեւ իր լեզուն կը խօ-  
սի։ Կ'անցնին ու զարձեալ կ'անցնին ալէզարդ գլուխներ  
և ճաղատ գլուխներ՝ կից նորածին գանգրահեր գլխիկ-  
ներու՝ որոնք յենած են իրենց մօրը հերարձակ մազե-  
րուն. և կ'անցնին աղջիկներու սիրահար և գեղեցիկ  
սահարուած գլուխները, կատաղի պառաւներու գիտա-  
խրոխ գլուխներուն մօտ, իւրաքանչիւրն իր հետ տա-  
նելով մտածութիւններու և բաղձանքի, յոյսերու և  
ոխակալութիւններու, զղջումի և զուարճութիւններու  
ամրող աշխարհ մը։ Եւ արագ արագ կ'անցնին մարդ-  
կութեան մեծ գետին մէջ, ինչպէս ալիքներն աշխա-  
հիս ովկիանին մէջ։ Եւ ինչպէս իւրաքանչիւր ալիք  
իրեն անթիւ զուարճութիւններուն մէջ կը մրմնջեն մեր-  
ձաւոր ալիքին տակ, իրենց ծագումներուն և իրենց  
կեանքի գաղտնիքներուն երկար պատմութիւնը, այս-  
պէս ալ այն մարդկային գլուխներն իրենց աչքերու  
փայլէն և ձայնի ելեւէջներէն զուրս կը ցոլան կեան-  
քի պայքարներուն երկար փոփոխութներն, անցելոյն  
յիշատակները և ապազային մտահոգութիւնները։ Ոչ  
մի բան այնչափ չի նմանիր ծովուն անհունութեան  
որչափ մարդկային ալիքի մը այս միւս անհունութիւ-  
նը որ կ'ելլէ ու կ'իջնէ քաղաքի մը կամ գիւղի մը  
փողոցներուն միջեւ։

ՄԱՆՏԻԳԱՑՑԱ «ԳԼՈՒԽ»

---

Խորասուզութել - ընկղութիլ։ Ճաղատ - զիխուն առջեւի  
մազերը բափած։ Գիտաւոր - երկայն մազերով։ Քրթմնջիւն  
- տրտումէ։ Սօսափիւն - տերեւի՛ օդի ձայն, բեւերու ձայն,

**Հմկոց:** ԱՆՔԱՐԳ - ձերմիած մազերով, մօրուբռով: Կից - բովլ, մօարտ: Գանգրահեր - զուզգ մազով - Հերարձակ - մազերը պատ ձգուած, արձակուած: Գիսախոռիւ - փաշտած մազերով: ՄըմնջԵԼ - փափսալ, հառաջել, մրմսալ: Յուլաւ - շողալ, դուրս ցարել, (յոյս բոց, և այլն): Պայքար - վեճ, կոհի: Մտահոգութիւն - մտածութիւն: ԵշեւԵջ - ելնալը ու իջնալը: Մերձաւոր - մօտիկ գտնենող: Անհունութիւն - վերչ շունեցող, անչափ, անձատենում:

---

### Բայերու խնտիրները

**182.** Բացատրեցինք կանխաւ (177) թէ ի՞նչ ըսել է բայի մը խնդիրը, կ'աւելցնենք հիմայ որ երկու տեսակ խնդիր կայ, այսինքն՝ ուղղակի խնդիր՝ որ բերականօրէն կը կոչուի խնդիր սեսի, և անուղղակի խնդիր՝ որ կը կոչուի խնդիր բնուրեան:

**183.** Խնդիրը որեւէ հոլովի մը ձեւին տակ կը ներկայանայ: Երբ խնդիր մը միեւնոյն հոլովով կը պատշաճի բայերու ամբողջ տեսակի մը՝ կ'ըսուի խնդիր-սեսի: Զոր օրինակ. բոլոր ներգործական և անցողական բայերը իրենց խնդիրը հայցական հոլովով կը պահանջեն. ուստի այս հայցական հոլովով զրուած խնդիրը կ'ըսուի խնդիր-սեսի ներգործական և անցողական բայերուն: — Կրաւորական բայերը իրենց խնդիրը բացառական հոլովով կը պահանջեն, իսկ էական բայերը՝ ուղղականով:

**184.** Հայցական հոլովով զրուած խնդիր-սեսին՝ կը նայ որոշեալ հայցական և կամ անորոշ հայցական ըլլալ. երբ ըսենք հաց ուտել, չուր խմել, հայր մը սիրել, ծաղիկներ խնամել, այս խօսքերուն մէջ չենք յայտներ թէ ինչ հաց ուտելու է, ո՞ր ջուրը խմելու է,

որ հայրը սիրելու է և կամ ի՞նչ ծաղիկներ խնամելու է. այդ բառերը հայցական հոլովով դրուած խնդիրներ են, բայց չեն որոշեր այս ինչ հացը, այն ինչ չուրը, այդ հայրը, այն ծաղիկները, ուստի կ'ըսուին անորոշ հայցական կամ անորոշ խնդիր սեսի: Բնդհակառակները նոյն խօսքերն ըսենք որոշելով թէ այն հացը կեր, այդ չուրը խմէ՛, այս հայրը սիրէ՛, արդ ծաղիկները խնամէ՛, այն ժամանակ խնդիրը որոշուած իր մը կը ցուցնէ և հետեւարար կ'ըսուի որոշեալ հայցական կամ որոշ խնդիր սեսի:

Ինչ որ ըստնք հայցական հոլովով խնդիր-սեսիներուն համար՝ նոյնն հասկնալու է բացառական հոլովով՝ կրաւորական բայերուն խնդիրին համար, զոր օրինակ, անորոշ են՝ երբ ըսենք կայծակէ զարնուիլ, աւագակէ կողոպտուիլ, աշտարակէ մը ձգուիլ, և այլն. որոշ կ'ըլլան երբ ըսենք, այսօրուան կայծակէն զարնուեցաւ, Ամեր աւագակէն կողոպտուեցան, տաճարին աշտարակէն վար ձգուեցան, և այլն: — Նմանապէս ուղղական հոլով խնդիրներն անորոշ են՝ երբ ըսենք, մարդ հարկաւոր է. — Հոս շուն մը պահուըտած պիտի ըլլայ, և այլն. որոշ կ'ըլլայ երբ ըսենք, քեզի ծանօթ մարդն հարկաւոր է. — Հոս մեր շունը կամ սեւ շունը պահուըտած պիտի ըլլայ:

**185.** Խնդիրը կրնայ բայէն թէ՛ առաջ և թէ՛ վերջը զբուիլ: — Ինչպէս տեսանք՝ ներգործական և անցողական բոլոր բայերը հայցական հոլովով խնդիր կ'ուզեն. կրաւորական բոլոր բայերը՝ բացառական հոլովով, իսկ էական բայերը՝ ուղղական հոլովով: Իսկ չեղոք բայերը որոշեալ հոլովով մը խնդիր չունին, այլ զանազան հոլովներով և կամ

նախազաս ու յետադաս բառերու միջամտութեամբ, ինչպէս որ բային բնութիւնը կամ նշանակութիւնը կը պահանջէ. ահա այս տեսակ խնդիրները քերականութեան լեզուով կը կոչուին խնդիր բնուրեան. զոր օրինակ. մեկու մը նմանիլ, արսոի վրայ նատիւ, բատրունեն դուրս կենալ, մէկու մը բերին կոթնիլ, և այլն:

ԵՐԱԿՈԹ. — Զէզոք բայի մը ի՞նչ հոլովով խնդիր առնելը կրնայ զիացուիլ վարժութեամբ և կամ ընտիր բառգրքի մը մէջը նայելով այն բայը՝ որուն խնդիրին հոլովը կ'ուղենք զանել:

## 28. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումին ուսանաւորը և արծակ զրել ամոր իմաստը:

2. Կատարել նետեւեալ ուղղագրութիւմը թելաղըութեամբ:

Վի մոռնաք ձեր մանկութեան ընկերները, ձեր առաջին բարեկամները, ու տղաներ: Հեռաւորութիւնը պէտք չէ չնջէ սէրը: Եթէ գեղեցիկ քաղաքի մը մէջ կը զըտնուիք, շրջապատուած կրթուած և ազնիւ անձերէ, պէտք չէ ասոր համար մոռնաք ձեր ծննդեան աւանը, այն հեռաւոր երկրին անկիւնը ուր ծնած ու մեծցած էք. պէտք չէ մոռնաք այն անձերն՝ որոնք ուրախացան ձեր առաջին ժպիտը տեսնելով, որոնք ձեր թափած առաջին արցունքը սրբեցին, որոնք ձեզի ընկեր եղան ձեր մանկական խաղերուն մէջ:

3. Հետեւեալ բառերը սեռի խնդիր գործածելով նախաղասութիւմներ կազմեցէք:

Պատուհան, խնճոյք, պսակ, հրաւէր, գազան, երէ, վիշապ, նոճի, մեխակ, բուրաստան, որոգայթ, մահիճ:

Օրիթակ. Եւ բացաւ նոյ տապանին պատուհանը զոր շինեց, և արձակեց ագռաւը:

4. Միեւմոյն բառերը իբրև բնութեամ խնդիր գործածելով՝ նախաղասութեւմներ կազմեցէք:

Օրիմակ. Երիտասարդ մը Եւտիքէս անուն, կը նըստէր պատուհանին վրայ ... կը ննջէր խոր քնոյ մէջ ընկղմած:

5. Հետեւեալ խօսքերում մէջ՝ կէտերում տեղ սեղի խնդիրներ դրէք իմաստին համեմատ:

Թռչունները գարնան եղանակին մէջ կը շինեն իրենց ... — Աշխարհի բոլոր ժողովուրդներն՝ ունեցած են մեռեներու համար առանձին ... մը. — Մեծամեծ քաղաքներն ունին սովորաբար իրենց ... — Պտղոմէոսի. Սոտեր՝ Աղեքսանդրիոյ մէջ հիմնեց նշանաւոր ... մը, որ յետոյ Արարացիք կործանեցին. — Եղիշէ վարդապետը գրեց Վարդանանց պատերազմին ... — Զուրը իր մէջ կը ցուրացնէ իր եղերքը գտնուած ...՝ զիսիփայր: Մարմնական աշխատութիւնը կը զօրացնէ մարդուս ... — Շատ մը պատուզներ իրենց մէջ ... կը պարունակեն. — Ազը կերակուրներուն ... կու տայ և կը դիւրացնէ ... — Հովիւն իր հետ ընկեր կ'ունենայ պահապան ... մը և անոր հետ կը հսկէ իր հօտին վրայ. — Գինին ուրախ կ'ընէ, իւզը զուարթ, և հացը կը հաստատէ մարդուն ... — Իմաստուն որդին կ'ուրախացնէ իր ... , անմիտ որդին՝ տրամութիւն է մօրը:

6. Հետեւեալ խօսքերում մէջ դրէք յարմար բնութեամ խնդիրներ:

Լուգովիկոս ԺԴ. գեռ մանուկ էր երբ թագաւորական ... բարձրացաւ. — Յովսէփ նահասկետին եղայրները նախանձեցան ... վրայ. — Փոքրիկ աղաներուն սոկըրները սկզբան գործարանաւոր ... կը բաղկանան. — Գիրքերն են մտերմադոյն ... դրասէր մարդուն. — Երկիրս կը թաւալի իր ... վրայ 24 ժամուան մէջ. — Արջառները ... կը սնանին. — Մեղուն և առհասարակ թեւաւոր միջատները ... կը թռչուին. — Զիղերն երբեմն ... սաստիկ կը ցաւին, որ գելում կ'ըսուի. — Երկրագունտը շրջապատուած է ... — Բոյսերէն մեծագոյն մաս մը կը գործածուի ... — Խեցգետինը կը ընակի ... մէջ. — Անուշ ջուրի ձուկերը կ'աճին ... մէջ:

7. Գրեցէք մետեւեալ շարադրութիւնը խորհրդածներվ  
տրուած ծրագիրին վրայ:

«Թշնամանքները աւազի վրայ գրեցէք, բարեքները  
մարմարինի վրայ փորագրեցէք»: Այս վաղեմի առածը  
կ'ուզէ ըսել թէ մարդս պէտք է ներէ և մոռնայ իր  
կրած թշնամութիւնները, բայց միշտ և հանտապազ յիշէ  
իր ստացած բարերարութիւնները: Գրել անյիշաչարու-  
թիւն կոչուած առաքինութեան վրայ, որ ազնուական  
և վեհանձն ոգւոյ յատկանիշ է . . . :

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

#### Անշարժ երկնքին նկարագրութիւնը

Ինչպէս շանթ մ' յանկարծացու կը լւատէ-  
Տնսողական ոյժն՝ աչքերու չըթողլով  
Նկատելու նոյն իսկ խոշոր մարմիններն,  
Այսպէս զիս սաստկապիայլ լոյս մը պատեց,  
Եւ փայլին քօղով ծրարեց այն կերպով՝  
Որ աչքերը բընաւ բան չըտեսան:  
«Այս երկինքս անդորրացնող Սէրը՝ միշտ  
իր մէջ այսպէս ողջունով կ'ընդունի,  
Որպէս զի ճրագն իրեն բոցին յարմարցնէ»:  
Համառօտ խօսքերս հազիւ լըսեցի՝  
Խսկոյն ըմբռոնեցի թէ առի  
Կարողութիւն մ'ունեցածէս գերազանց:  
Եւ նոր տեսողական զօրութեամբ  
Վառուեց՝ այնպէս որ բնաւ լոյս մ'անապակ  
Այլ եւը չէր կըրնար յաղթել նայուածքիս:  
Կայծակնափայլ գետաձեւ լոյս մը տեսայ  
Զոյգ ափունքներով, հրաշալի՝  
Գարունէ մը գունագեղ զարդարուած:

1. «Այս իրկիմքս ամեղորացնող Սէրը՝ ... իրեմ բոցին յար-  
մարցնէ», Երանիկն է այս խօսքերը զուրցողը, զոր քիչ վերը (ոստա-  
նաւորին վերջին տողին մէջ) աչքերուս արեգակը կը կոչէ:

Կենսաբեր կայծեր գետէն կ'ելլէին,  
 Վաղիկներուն մէջ փրառւելով ամէն կողմ'  
 Իրր սոկեհուս կարկեհաններ հրաշողող:  
 Յետոյ կարծես բուրմունքներէն ըզգըլիսած՝  
 Կը սուզուէին զարձեալ չըքնազ գետին մէջ,  
 Մէկուն մըտած պահուն՝ ուրիշ մ'ելլելով:  
 Ըգեեզ վառող ու ճընշող այն վեհ փափաքն՝  
 Որով տեսածդ արդ ըմբըանել կը բազձաս,  
 Որչափ սաստիկ՝ այնչափ հաճոյ է ինծի:  
 Սակայն պէտք է որ խրմես դուն այս ջրէս՝  
 Այնքան ծարաւդ անցընելէ կանխադոյն:  
 Այսպէս ըստ ինձ՝ արեգակն աշքերուս:

ԴԱՆՏԵ ԱԼԻԳԻԷՐԻ - ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ  
 ԵՐԳ. I. 46-78  
 (Խրզ. Հ. ԱԹԱՆԱՍ Վ. ՏԻՐՈՅԵԱՆ)

---

Յանկարծացու - յանկարծ ցորացող: ԶԼատել - չիղերը  
 բուշցնել, ուժարափ՝ սրտարափ լնել: Նկատել - նայիլ, դի-  
 տել, աղեկ տեսնել, որոշել: Անապակ - զուտ, պարզ, տես-  
 րատ, մաքուր: Ասստկափայլ - սաստիկ փայլ ունեցող:  
 Կայծակնափայլ - կայծակի փայրով: Անդորրացնող - հան-  
 դարտեցնող: Գունագեղ - գեղեցիկ գոյնով, գոյնզգոյն:  
 Կենսաբեր - կեանք բերող, տուող, ունող: Կարկեհան -  
 կրակի նման քար: Հրաշողող - կրակի պէս փայրիրող:  
 Զգլմանել - զինովնալ, զլուիր զարմել: Սուզուել - լնիղուիլ,

---

Դերբայ

**186.** Խնչպէս մինչեւ հիմայ տեսանք բայերու լծորդութենէն՝ դերբայ կոչուած բառերը բայի մը մասը կը կազմեն, բայց որովհետեւ միանգամայն բայզոյականներ և բայածականներ են, ուստի գոյականներու և ածականներու նման կը հոլովուին:

**187.** Բայզոյական կամ բայանուն կը կոչուին անորիշ և ապառեի զերբայները, խակ բայածական են ներկայ և անցեալ զերբայները: Ասոնց իւրաքանչիւրին նշանակութեան վրայօք արդէն խօսեր ենք (133,5), ուստի կը մնայ քանի մը խօսք ըսելու անոնց հոլովումներուն վրայօք:

**188.** Անորիշ զերբայը կը հոլովուի միայն եզակի թիւով Գ. հոլովման պէս. զոր օրինակ.

Խաղալ,	Խաղալու,	Խաղալէ,	Խաղալով
սիրել,	սիրելու,	սիրելէ,	սիրելով
նստիլ,	նստելու,	նստելէ,	նստելով
թողուլ,	թողլու,	թողլէ,	թողլով

**189.** Ներկայ զերբայները կը հոլովուին թէ եզակի և թէ յոքնակի առաջին հոլովման պէս. զոր օրինակ.

Եղ. Խաղացող, Խաղացողի, Խաղացողէ, Խաղացողով  
 սիրող, սիրողի, սիրողէ, սիրողով  
 նստող, նստողի, նստողէ, նստողով  
 թողուցող, թողուցողի, թողուցողէ, թողուցողով  
 Յոր. Խաղացողներ, -րու, -րէ, -րով (այսպէս՝ սիրողներ, նստողներ, թողուցողներ):

**190.** Անցեալ գերբայներուն -եր վերջացած ձեւերն անհոլով են. իսկ -ած վերջաւորածները կը հոլովուին թէ՛ եզակի և թէ՛ յոքնակի առաջին հոլովման պէս. զոր օրինակ.

Եղ. խաղացած, խաղացածի, խաղացածէ, խաղացածով. (այսպէս նաեւ՝ սիրած, սիրածի, նստած, նստածի, բողած կամ բողուցած, բողուցածի, և այլն:)

Յոր. խաղացածներ, խաղացածներու, խաղացածներէ, խաղացածներով. (այսպէս նաեւ սիրածներ, նստածներ, բողածներ, կամ բողուցածներ, և այլն):

ՄԱՆՈՒԹ. — Փոխանակ -ած վերջացող անցեալ գերբային՝ երեմն կը զործածուի աշխարհաբարի մէջ ալ՝ զրաբարէն փոխ առնուած -եալ գերբայը. զոր օրինակ. անցեալ աշունքը, անցեալ օրերը, անցեալները, մնացեալը, մորեցնեալը, հնանեալ արտ մը, լրեալ կին մը, սիրեցեալ բարեկամ մը, դատապարտեալ ազգ մը, աւելեալ բաղաբ մը, և այլն:

**191.** Ապառնի -րու վերջաւորուած գերբայներն անհոլով են, իսկ -լիք վերջաւորածները կը հոլովուին առաջին հոլովման պէս՝ եզակի և յոքնակի.

Եղ. խօսելիքը կարճ է, խօսելիքը կը զուշակեմ, խօսելիքին կերպէն կախումն ունի յաջողութիւնը, խօսելիքին դու պատասխանը տո՛ւր, խօսելիքէն պիտի հասկցուի գործելիքը, խօսելիքովդ զլուխս մի՛ ցաւցըներ:

Յոր. խօսելիքներ, խօսելիքներու, խօսելիքներէ, խօսելիքներով:

ՄԱՆՈՒԹ. — Պէտք չէ -րու վերջաւորած ապառնի գերբայ մը շփոթել՝ անորոշ գերբային սեռական հոլովին հետ. այս վերջինը հետը գոյական մը կ'ուզէ իբր յատկացեալ (97) զոր օրինակ. խաղալու բուղը, պարելու սրան, զրելու

արուեստ, լայռու բան, սգալու ժամանակ. իսկ ապառնի դերայը բաղադրեալ ժամանակներ կը ձեւացնէ. զոր օրինակ. խաղալու եմ, խաղալու էի (այսինքն պէտք է կամ պիտի խաղամ, և այլն). ասկէ զատ իբրև ածական ալ կը զործածուի. զոր օրինակ. վախճանալու երազներ, (այսինքն՝ վախ ազդող, ահոելի, երկիւզալի), փորձելու զործեր (այսինքն՝ փորձի տակ ձգուելի, փորձելի), տեսնելու բան էր (այսինքն՝ տեսութեան արժանաւոր, և այլն:

## 29. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըմթերցումը և պատմել ամոր պարունակութիւնը:

2. Ուղղագրել հետեւեալ հատուածը թելաղութեամբ:

Սիրենք ով որ մեզի բարեզարդել և աղնուացնել զայն, ով որ սիրով կը խրատէ զմեզ ետ կենալ մեր թերութիւններէն, ով որ կը սորվեցնէ մեզի ճանչնալ և որոշել ճշմարիտը՝ սուտէն, ով որ կու տայ մեզի առատօրէն ամէնէն աւելի մեծ զանձը, որ մարդ կրնայ ունենալ, գանձը որ ոչ ոք կրնայ յափշտակել, կրուրիւնը։ Սիրենք մեր ուսուցիչները։

3. Հետեւեալ խօսրերում մէջ եղած ածական դերայ-ները՝ գոյական դերայի վերածեցէք, իրեմ ընկերացող գոյականը զեղչելով և կամ սեռականի փոխելով։

Օրէնքները գիտցող մարդիկ չեն որ կը փրկուին, այլ զանոնք պահողները. — Ճաթած ամանը երկար կը դիմանայ. — Վաստկած դրամէդ մաս մը պահեստի դիր. — Կերած հացիդ համար շնորհակալ եղիր տուողին. — Թթուած գինիէն լաւ քացախ կը շինուի. — Աչքին հաւած բանը սիրտն ալ կը բաղձայ. —

Աչքէ ընկած մարդը՝ սրտէ ալ հեռացած կ'ըլլայ. — Ըսած խօսքին և ըրած գործին տէրը չէ. — Գրած նամակդ շատ հաճոյ անցաւ բոլորիս. — Ունեցած բախտիդ յարդը ճանչնալու ես:

Օրինակ. Օրէնքները գիտցողները չեն որ կը փրկուին,

այլ զանոնք պահողները. — Ամանին ճաթածը երկար կը դիմանայ:

4. Հետեւեալ խօսքերում մէջ եղած անցեալ դերբայթերը՝ ասլառնի դերբայի վերածեցէք:

Կը յօւսամ որ կրած նեղութիւնդ արդիւնաւոր ըլլայ. —

— Ամէն գետին ինկած սերմ չի ծիր. — Տեսած մարդիկդ մեր բարեկամներն են. — Չուրի մէջ ընկղմած առարկաներն իրենց կշխոքէն մաս մը կը կորսնցնեն.

— Հնձուած դաշտին մէջ կ'արածեն ոչխարները. —

Մարդս իր սիրած գործին հետամուտ կ'ըլլայ. — Ենոներուն վրայ եկած անձրեւը դաշտերուն խոտը չի թըրչեր. —

— Ամէն երգուած եղանակ ախորժելի չէ. —

Գրածներէդ զատ գեռ ուրիշ ալ կայ. — Պառկած տեղէն, կարծեմ գոհ պիտի չըլլայ. — Առաջուց դիտնալու է մարդ զնացած ճամրան. — Խնդրածս տնսու վոր բան մը չէ:

Օրինակ. Կը յօւսամ որ կրելիք նեղութիւնդ արդիւնաւոր պիտի ըլլայ:

5. Հետեւեալ դերբայթերով և բայանութերով այլեւայլ խօսքեր կազմեցէք:

Զերբակալուած, հրաւիրելու, վաճառող, որոշելիք, — տեսածներէս, ճանչցողներուն, տուածովը, ծաղկեմիքները, ընտրուածներէն, գտնելիքներով, մեռածներուն:

Օրինակ. Զերբակալուածները բանտ տարուեցան ոստիկաններէն:

6. Հետեւեալ խօսքերում մէջ եղած բայանում բառերը անորիշ դերբայի վերածեցէք:

Ամառուան մէջ գորտերուն կռկռոցը տաղտկալի է ականջի. — Երգը ախորժելի է առհասարակ ամէն մարդու. — Ճաշի հրաւէրը շատ հին սովորոյթ մըն է ազգերու մէջ. — Ծիծաղը մարդուն միայն յատուկ է. — Լողը վարժութեամբ կը սորվի մարդ. — Անհարկի բարկութիւնը ատելի է ամէնուն. — Ասստիկ վախը վտանգաւոր է մանաւանդ տղաներու համար. — Ագաւորին արտասուզքը իր ցաւած սրտին սպեղանին է:

Օրինակ. Ամառուան մէջ գորտերուն կռկռալը տաղտկալի է ականջի:

7. Հետեւեալ անորիշ զերբայթերը իրը ածական առաջելով խօսքեր շիմեցէք հետազայ օրիմակիմ նման:

Օրիմակ. Փորձուած բանը վկաներու պէտք չունի.

— Այդ գնով վաճառուելիք ապրանք չունիմ:

Փորձել, վաճառել, ապահովել, եռալ, վշտանալ, կարօսիլ, ողբալ, քաշուիլ, պարծիլ, բերել, տանիլ, ճանչնալ:

8. Հետեւեալ խօսքերուն մէջ եղած զոյական (անցեալ և ապառնի) զերբայթերը՝ ածական զերբայթ վերածեցէք, տալով խրաբանչւրին իրեմ յարմար զոյական մը:

Մրցումի մէջ առաջ հասնողը կ'ընդունի յաղթանակի պարզեւը. — Փնտրածնիս կրցանք վերջապէս փերեզաւի մը քով գտնել. — Երբոր կարուելիքները պատրաստ ըլլան, իմացուցէք ինծի. — Արուեստաւորին և քու շինածիդ մէջ խիստ տարբերութիւն կայ. — Տան համար ծախսելիքէդ զատ՝ բան մ'ալ մէկ կողմ դնելու ես ապազայիդ համար. — Ո՛չ. պահածներէդ կ'ուզեմ որ տաս ինծի, լաւագոյն տարանքի պէտք ունիմ. — Հարսին բերածովը՝ վեսուն ընտանիքը լորտի պէս կրնայ տարիլ. — Խոզին ուտելիքը՝ տիրոջ սեղանին աւելցուքնէ. — Պատուղներուն ընկածները որդնակեր կ'ըլլան. — Լսուածներուն և ըսուածներուն մեծ մասը սիսալ կամ սուտ է. — Դէպքէն վիրաւորուածները հիւանդանոց տարուեցան:

Օրիմակ. Մրցումի մէջ առաջ հասնող մարդը կ'ընդունի յաղթանակի պարզեւը: Ընկած պտուղները որդնակեր կ'ըլլան:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

Նկարագրութիւն Երուսաղեմի

Եւ անոնք (Առաքեալները) մեկնած էին դժխեմ Երուսաղեմէն՝ ... և բռնած էին ճամբան քաղցրիկ ջինջ երկրին՝ ուրկէ զիրենք առած էր բանի՝ հոգիներու խանդակաթ գողը: Գեղեցիկ էին սակայն խոնաւութենէ կեղեւնին թափած չին տուները, ծակերուն վրայ ճերմակ

դրօշներով, և նոր խոտը որ կը կանաչացնէր որմերուն .  
ոտքը, և սեղանները մաքրուած ծերերուն խոնարհ ձեռ-  
քերով, և փուռը որ ամէն ութ օր կայծեր կը ժայթքէր  
ծխոտ բերանէն : Եւ գեղեցիկ էր դրեթէ ծովային ան-  
դորրաւէտ աւանը՝ սեւ ու մերկ մանուկներու խմբիկ-  
ներովը, արեւը ուղղահայեաց շուկային հրապարակին  
վրայ, պատկերն ու կողովները սայլատուներուն մէջ . և  
ձուկի հոտը որ կը լեցնէր զայն՝ սիւքին հետ՝ ամէն  
արշալոյսի: Բայց լիճը՝ ամէն բանէ վեր՝ գեղեցիկ էր.  
Հեղուկ պերողակ՝ բիւրեղով խայտարդէտ ականակիտ  
առաւտոններուն . կապոյտ տախտակ լայնատարած՝ ամ-  
պոտ միջօրէններուն . կաթնաթոյր աւազան արեւակի՝  
վէտ վէտ խորշերով ճոխձեմ յակինթի՝ սրտային արեւ-  
մուտներուն . ստուեր ցնցուն՝ ճերմակ ծոպերով՝ աստղա-  
գարդ գիշերներուն . ստուեր արծաթի և անձկոտ՝ լուս-  
նակ գիշերներուն: Այն լճին վրայ՝ որ կը թուէր խորշ  
երանիկ և կորսուած երկրի մը, առաջին անգամ իրենց  
աչքերը տեսած էին գեղեցկութիւնը լոյսին և ջուրին,  
աւելի ազնիւ քան ծանրադանդաղ երկերը և աւելի  
եղբայրական քան կրակը: Նաւակը առագաստներուն  
տրապիզներովը, իր մաշած նստարաններովը, իր ծի-  
րանեգոյն զեկովը՝ եղած էր իրենց համար՝ առաջին  
տարիններէն սկսեալ՝ աւելի սիրուն քան միւս տունը որ  
իրենց կը սպասէր, խուփ՝ ճերմակ և անշարժ՝ ափին  
վրայ: Զանձրոյթի և յոյսի այն անհուն ժամերը, ջու-  
րերուն ցոլացումներուն ի գէտ, ցանցերուն ցնցումները,  
երկնքի թխապանալը, լեցուցած էին երկարագոյն մասն  
իրենց պարդ ու խեղճ կեանքին:

Մինչեւ այն օրը, ուր Տէր մը աւելի աղքատ և  
աւելի հզօր կանչեր էր զանոնք իրեն, իրր գործաւորներ  
գերբնական և վտանգաւոր աշխատանքի մը: Խեղճ  
հոգինները՝ խլուած իրենց սովորական կեանքէն՝ ամէն  
ջանք թափեր էին այրելու այն բոցով, բայց նոր կեան-  
քը զիրենք ոտնակոխեց ինչպէս ողկոյզները հնձանին  
մէջ . ինչպէս ձիթապտուղը մամուլին տակ, որպէս զի  
դուրս բղխէին բիրտ սրտերէն՝ արցունքներ սիրոյ և  
զթութեան: Բայց կարեւոր եղաւ որ խաչը տնկուէր

Կառավիին վրայ՝ որպէս զի արտասուէին ճշմարիտ արտօնրով, և Խաչեալը դառնար ուտելու իրենց հացը, որպէս զի տաքնային յուսով։

ՅՈՎՃԱՆՆԵՍ ՊԱՊԻՒՆԻ (Պատմութիւն Քրիստոսի)  
(Թրգ. Հ. ԱՐՄԷՆ ՂԱԶԻԿԻԱՆ)

Դժիւմ – անզգամ, ժանաւ : Ջինջ – յստակ, մարուր, փայլուն, պայծառ : Խանդակաթ – սիրտը վասուսած կարօտով գրով սիրով : Ժայթքել – դուրս տալ, փսխել : Աեւք – բարակ ու անուշ ձնվ : Պերոզակ – լաւակ, զօտի, վզի շար : Խայտաբղէտ – բիծեր ունեցող . Ականակիտ – զուտ, փայլուն : Կամնաթօյր – կարի գումավ : Վէտ վէտ – շարժուն ջուր, պայմանող : Ճոխճեմ – աղուոր բալուսած ունեցող : Ցակինթ – ազնիշ կապոյտ բար : Ցնցուն – շարժուն, ցնցուող : Ծոպերից : Անձկոտ – կարօտ բաշող : Տրապեզ – սեղան և տախտակ : Խոռփ – զոց, խոչի : Թիստանալ – բուխ ըլլալ, մրենալ : Ոտնակոխել – ոտքով կոխել, կոխեատել : Հնձան – հնձան, գինի կոխելու և կամ եփելու տակառ : Մամուլ – ձգմող զործիք : Կառափ – մարդու զրոխ, գանկը : Արտօնութեան պահպանը :

### ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ.

Նախդիր եւ Յետադիր

192. Բառերուն հոլովման վրայօք խօսած ժամանակնիս ըսինք (72.77) որ խօսքի մէջ անոնց կըած զանազան փոփոխութիւններն հողով կ'ըսուին, և բացատրեցինք մեզի ծանօթ վեց տեսակ հոլովներէն իւրաքանչիւրին նշանակութիւնը (78). բայց կան այնպիսի բառեր՝ որոնք այդ հոլովներէն առաջ

և կամ վերջը դրուելով՝ անոնց ունեցած նշանաւ կութիւնը կը փոփոխեն. արդ այս տեսակ փոփոխութիւն պատճառող բառերը կը կոչուին նախդիր (եթէ հոլովուած բառէն առաջ դրուին) և կամ յետաղիր (եթէ հոլովուած բառէն վերջը դրուին), և կամ ընդհանուր անունով հորովառոց բառեր։

**ԾԱՆՈԹ.** — Հորովաներու վերջաւորուրիններն (78, 80, 81) և հորովառու բառերը մինոյն պաշտօնը կը կատարեն անուններու և գերանուններու խօսքի մէջ կրած փոփոխութիւններուն նկատմամբ. որ է ըսել՝ նախդիր և յետաղիր բառերն ուրիշ բան չեն ըներ՝ բայց եթէ անուններու և գերանուններու նորանոր հոլովներ կը կազմեն անոնց այլեւայլ պարագաները ցոյց տալով, թէ և յատուկ կոչութիւններ ու ձեւեր չունին, ինչպէս են Ռոդոպականն, Հայցականը, Սկոսականը, և այլն։

**193.** Հորովառու՝ այսինքն՝ հորով առնող, հորով պահածող կը կոչուին այս բառերը նման ներզործական, կրաւորական և չէզոք բայերու յատուկ հոլովով մը իրենց խնդիրը պահանջելուն (182—185). վասն զի այս նախդիր և յետաղիր բառերն աւ հետերնին անպատճառ հոլովուած բառ մը կը պահանջեն, և այս հոլովուած բառը կը կոչուի իրենց խնդիրը։

**194.** Աշխարհաբարի մէջ մի միակ նախդիր տառ մը կայ՝ զրաբարէ փոխ առնուած, որ է, զ տառը, որ կը շինէ բառերու հայցական հոլովը և կը գործածուի այն պարագային՝ երբ հաւանականութիւն կայ շփոթելու լ վերջացող հայցականը (որոշեալ հայցական)՝ լ վերջացող ուղղականին հետ (որոշեալ ուղղական): Զոր օրինակ, երբ ըսենք եղբայրը սիրեց քոյրը, կրնայ շփոթուիլ թէ ո՞վ է սիրողը և ո՞վ սիրուողը (բանի որ հայերէնի մէջ տէր-

բային կրնայ բայէն թէ առաջ և թէ վերջը զրուիլ). ուստի շփոթ իմաստ չթողլու համար կ'ըսենք, եղայրը սիրեց զբոյրը և կամ հակառակը՝ զեղբայրը սիրեց բոյրը: — Այսպէս կ'ըսենք մանաւանդ գերանուններուն մէջ «զու զիս կը խնամիս. տեսայ զբեզ ծառին տակը. զինքը լաւ կը ճանչնամ. կ'ընդունիմ թէ զնիզ և թէ զանոնք», և այլն:

195. Հոլովառու բառերը կրնանք երեք դասակարգի վերածել, այսինքն՝

Ա. Հոլովառուներ՝ որ միշտ իրենց խնդիրէն (193) առաջ կը զրուին.

Բ. Հոլովառուներ՝ որ միշտ իրենց խնդիրէն ետեւ կը զրուին.

Գ. Հոլովառուներ՝ որ անխտիր իրենց խնդիրէն առաջ և ետեւ ալ կը զրուին:

196. Իրենց խնդիրէն առաջ զրուող հոլովառու բառերէն ստէպ զործածուողներն՝ հետեւեալներն են.

առանց. — Օր. առանց լաւ տեղեկանարու կը խօսիս. — Զեմ ուզեր առանց քեզի հոն երթալ. — (տրական հորով կ'առնէ).

բաց, բաց 'ի. — Օր. բաց 'ի քեզմէ՝ ամէնքը զիտեն. — բաց 'ի ցասկոտուրենեն՝ իր բնաւորութիւնը զոհացուցիչ է. — (բացասական):

դեպ, դեպ 'ի. — Օր. զնաց դեպ 'ի կամուրջը. — գետերը դեպ 'ի ծով կը հոսին. — դեպ անտառը դարձաւ. — (հայցական):

բստ. — Օր. բստ իմ զիտուրեանս. — բստ ցու բստիդիդ. — բստ անոր մտածուրեան. — բստ քեզի՝ ամէն ինչ 'ի կարգի է. — (տրական):

իբր, իբրեւ, ինչպէս. — Օր. իբրեւ միամիտ մը կը մտածես. — սէրը իբրեւ կրակ կ'այրէ մար-

դուս սիրտը. — հեղարարոյ ինչպէս գասենուկ մը. — (անորիշ հայցական):

մինչեւ, ինչուսն. — Օր. մինչեւ պարտէզին ծայրը. — առաւօտէ մինչ իրիկուն. — պարեցէր ինչուսն առաւօտ. — լուրը մինչեւ մեզի հասաւ. — (տրական):

նախ քան, առաջ քան. — Օր. նախ քան խօսիլի՝ պէտք է լաւ մը մտածել. — առաջ քան պատերազմ սկսիլի՝ պէտք է լաւ պատրաստուիլ. — (հայցական):

քան, քան րէ. — Օր. աւելի քեզի կարեւոր է՝ քան ինձի. — լաւ է աչքով քան մտրով կոյրը. — քան զքեզ քաջազունի դէմ կռուեցար. — լաւ է մուրալը քան րէ զողնալը. — (իմաստին համեմատ ամեն հորով խնդիր կ'առնէ):

ի հեճուկս. — Օր. ի հեճուկս իր նախանձին. — ի հեճուկս ոչածիդ պիտի գործեմ. — ի հեճուկս օրենքին կը մեղանչէր. — (տրական):

197. Աւելի գործածական հոլովառու բառերը՝ որոնք իրենց խնդիրէն վերջը կը դրուին՝ հետեւեալներն են.

անդին, անդին. — Օր. զետեն անդին դաշտ մը կայ. — պարտիզէն անդին անցաւ. — չայաստանը Պարսկաստանէն անդին է՝ դէպ արեւմուտը. — կամբուչէն անդին կը բնակի. — (բացասական):

անդին, անդին. — Օր. զերան անդին անցիր. — անտառին անդին զնա. — ձամբուն անդին կառքերը կ'անցնին. — (սեռական):

վրայ, վրան, տակ, տակը, ներքեւ. — Օր. ծասին վրայ թռչուն մը կայ. — իմ վրաս կ'առնեմ այդ հոգը. — քու վրադ խնդան և ոչ թէ իմ վրաս. — զիրքը սեղանին վրան զրեր եմ. — վրաններու

տակ կը բնակին. — ծառին տակը թաղած էր գանձը. — արոսին ներքիւ կատու մը կայ. — (սեռական):

վրայէն, տակէն. — Օր. վերցուր այն գաւաթը սեղանին վրայէն. — հազորստին վրայէն անձրեւոց մը կը կրէր. — զգեստին տակէն սուրի պատեանը կ'երեւէր. — գետին տակէն ձայն մը լսուեցաւ. — (սեռական):

ծայրէն միւս ծայր, կողմէն միւս կողմ. — Օր. զաշոյնը սրտին մեկ կողմէն միւսն անցուց. — դաշտին մեկ ծայրէն միւսը վազեց. — (սեռական):

կողմանէ ՚ի դիմաց. — Օր. իշխանին կողմանէ կամ կողմէն կը խօսիմ քեզի. — իմ կողմանէս ըսէք իրեն. — նամակն անոր կողմէն է. — ՚ի դիմաց ժողովրդեան պատգամաւոր մ'եկաւ. — (սեռական):

առաջ, կանչիս. — Օր. ինձմէ առաջ ո՞վ եկաւ. — ժողովրդէն առաջ մեկնեցաւ. — քեզմէ կանչիս գործի սկսայ. — (բացառական):

առջև, դիմաց. — Օր, այլքին առջև սպաննեցին որդին. — թատրոնն եկեղեցոյ դիմացն է. — բոչ դիմացդ կեցեր է. — (սեռական):

աջ, աջակողմը, ձախը, ձախակողմը. — Օր. դաշտին աջակողմը լիճ մը կայ. — սեղանին աջ կը գետեղուի աւետարանը, իսկ ձախը՝ պատարագամատոյցը. — գետին ձախակողմը թուփերով զարդարուած էր. — (սեռական):

աւելի, զերազանց. — Օր. այդ մարդը խօսելի աւելի կը գործէ. — ըսածդ մարդկային մտքէ զերազանց է. — (բացառական):

ատեն, ժամանակ. — Օր. աղի ատեն հարկ է քիչով գոհ ըլլանք. — թիսոսի ժամանակ շատ

այսահար կար Հրէաստանի մէջ. — (սեռական):  
դեմ, հակառակ. — Օր. ըրածդ կամքիս դեմ և.  
— հովին հակառակ կը թիավարէր. — երթանք  
բնամիին դեմ. — ինձի հակառակ խօսեցաւ. —  
ձեզի դեմ քարոզեց. — (տրական):

դեմք, դիմացը. — Օր. մեր դեմք սրճարան մը կայ.  
բատրոնին դիմացը կոթող մը կանգնեցին. — ձեր  
դեմն ելաւ ամբոխը. — կը համարձակիս դեռ իմ  
դիմացս խօսելու. — (սեռական):

դուրս, դուրսը. — Օր. տեսն դուրս ելաւ. —  
համբերելք դուրս՝ ուրիշ միջոց չկայ. — ժամանակէ  
դուրս և գալուստը. — բաղարէն դուրս կը բնակի. —  
սիրելի էր թէ՛ տէրութեան մէջ և թէ՛ տէրութենէն  
դուրս. — (բացառական):

դուրս, զատ. — Օր. ասկէ զատ հարկ է ըսհմ  
նաեւ. — քեզմէ զատ ուրիշ ապաւէն չունիմ. —  
բասմէդ դուրս ուրիշ բան ալ կ'ուզե՞ս. — (բացառական):

զատ, բաժան. — անոնցմէ զատ նստեր էր. —  
այս զիրքը միւսերէն զատ զի՞ր. — (բացառական):

ետեր, ետքը, յետոյ, վերչ, վերջը. — Օր. տասը  
ամսէ վերչ հիւանդացաւ. — ցորենը բաղելէն վերջը  
պատերազմ սկսան. — ասկէ ետեր ի՞նչ օգուտ  
ողբուլացը. — պատերազմէն ետքը սովո՞ւ աւելի սաստ  
կացաւ. — (բացառական):

ետեր, ետերը, կոնակը: — Օր. դրան ետեր ծածա  
կուած էր. — յետան կոնակը ջրվէժ մը կը հոսի. —  
իմ ետերս անցէք. յուշ ետերդ նայէ'. — (սեռական):

ետերէն, առջեւէն, դիմացէն, քովէն. — Օր. զինուու  
րին ետերէն գնացին. — անցի՛ր եկեղեցիին առջեւէն  
կամ դիմացէն. — առոին քովէն շարունակեց ճառ-  
բան. — (սեռական):

կից, կիս. — Օր. տուներնիդ մերինին կից է. — անունիդ կից զրէ՛ իմ անունս ալ. — բատրունին կիս և սրճարանը. — (սեռական):

ծածուկ, զաղտնի, զաղտուկ, — Օր. քեզմէ ծածուկ բան չունիմ. — ծնողես զաղտնի կամ զաղտուկ եկեր եմ հոս. — (բացառական):

յայտնի, ծանօթ. — Օր. անոր մոռածութիւնները մեզի յայտնի չեն. — ամենուն յայտնի խօսեցայ. — ինձի ծանօթ չէր ըսածդ. — (տրական):

համար. — Օր. ի՞նչ ընելու է փրկերու համար. — ես ինձի համար կը խօսիմ, քեզի համար չէ. — ամենուն համար է ըսածս. — (տրական):

հետ, հետք. — Օր. այս օտարականը մեզի հետ ճամբորդեց. — աղջիկը մօրք մետ եկեղեցի գնաց. — կրակին հետ պէտք չէ խաղալ. — (տրական):

ձեռքով, միջոցաւ. — Օր. քու ձեռքովդ ստացայ այս պատիւը. — անոր ձեռքով մի՛ գործեր. — որո՞ւն միջոցաւ ընելու է. — (սեռական):

մէջ, մէջը. — Օր. հաշին մէջ շատ ճամբորդ կար. — արդէն այդ բանը համակին մէջ ալ զրած էր. — մատանին այն տուփին մէջ զրի. — (սեռական):

մէջ, միջեւ. — Օր. մեր զինուրիներուն մէջ վատ չկայ. — ո՞վ պիտի յանդզնի ձեր մէջ մտնել. — երկու լիսեներուն միջեւ գետ մը կը հոսի. — (սեռական):

մէջեն, միջեն. — Օր. անցաւ րշնամիներուն միջեն. — ծառերուն մէջեն քալէ՛. — մատնիչը մեր մէջեն էր. — (սեռական):

մէջտեղը, միջավայրը, կեղրունը. — Օր. գետին մէջտեղը կղզի մը կայ. — բոլորակի մը կեղրունը

գտիր. — Երկու քաղաքին միջավայրն արօտատեղի մ'է. — (սեռական):

մօտ, մօտը, բով, բովը. — Օր. քաղաքին մուտքին մօտ էր տունը. — արեւը մտնելու մօտ էր՝ հասաւ. — պիտի գտնես զինքը զանգակատան քով. — իմ քովս եկուր, քու քովդ ինչ կայ. — (սեռական):

ներս, ներսը, մէջը. — Օր. զիւղիս ներսը բնակարանները խիտ են. — ինչ կը զգաս սրտիդ ներսը. — տանը մէջը զարդարուն է. — քու ներսդ աւերէ. — (սեռական):

ներսէն, դրսէն, դուրսէն. — Օր. քաղաքին դրսէն ճամբայ մը դէպ 'ի լիճը կը տանի. — բերդին ներսէն ձայն մը կու զար. — իմ ներսէն սարսուռ մ'անցաւ. — (սեռական):

պէս. — Օր. կայծակի պէս սլացաւ. — ժայռի մը պէս անշարժ մնաց. — բեզի պէս շատերը տեսեր եմ. — ինձի պէս ըրէ. — (տրական):

շուրջ, շուրջը, շորս դին (կողմը, բոլորը). — Օր. անտափին շուրջը ման եկայ. — բերդին չորս դին կամ չորս կողմը խրամներ բացին. — ինչո՞ւ միշտ քու շուրջդ կը պտըտի: — իմ շուրջս ազնիւ սրտեր միայն կը տեսնեմ. — (սեռական):

չափի, չափով. — Օր. ատեց զինքը նախկինունեցած սիրոյն չափով. — ինձի չափի սրտոտ չես. — մեսնելու չափի պատերազմեցաւ. — տասը մարդու չափի ոյժ ունէր. — ոչ ոք մէջերնէս բեզի չափի ճարպիկ է. — (տրական):

պատձառաւ, պատձառով. — Օր. քու պատձառաւդ է որ կը տանջուիմ. — անձրեւին պատձառով տնէն դուրս չելաւ և ոչ թէ իմ պատձառովս. — (սեռական):

ստորոտը, ստքը. — Օր. ծառին ստորոտը օձ մը տեսայ. — լեռան ստորոտը անդունդ մը կար. — սիւնին ստքը կանգնէր է փնտռած մարդդ. — (սեռական):

ստոր. վար, ցած. — Օր. սանդուղէն վար զլորեցաւ. — ձիկն վար ցատքէ. — աստիճանեղ ցած կամ ստորին գործ մ'ըներ. — (բացառական):

վեր, բարձր. — Օր. երկրերկն բարձր ի՞նչ կայ. ամէն բանեկ վեր՝ ճշմարտութիւնը սիրէ. — օդանաւը ամպերէն աւելի բարձր երաւ. — (բացառական):

վերեւ, վարը. — Օր. դրանը վերեւ զրուած է անունը. — եցին վարը ծանօթութիւն մը կայ. — սանդուղին վարը կը սպասէ. — (սեռական):

վեր՝ ի վեր. — Օր. ծնանելյն՝ ի վեր այս մարդը կաղ է. — բսան տարիներէ վեր խաղաղութիւն կը վայելէր. անկեց՝ ի վեր ինծի հետ թշնամացաւ. — (բացառական):

վրայ, վրայօք. — Օր. այս դեպքիս վրայ գեռ կը խօսին. — որդւոյն հիւսանդուրեւան վրայօք գեռ լուր մը չառի՞ր. — իմ վրայօքս ի՞նչ կ'ըսեն. — բու վրայօքդ բան չեմ լսած. — (սեռական):

տեղ. — Օր. անոր տեղ զիս ընդունէ. — ներութիւն խնդրելու տեղ՝ կը զայրանաս. — դրամի տեղ ընդունէ՝ այս ապրանքը. — բու տեղդ՝ ես պիտի խօսիմ, իմ տեղս ալ դուն գործէ. — (սեռական):

198. Անտարբերաբար իրենց խնդիրներէն առաջ կամ վերջը զրուող հոլովառու բառերն են հետեւեալները:

նման. — Օր. Քրիստոսի նման խաչի մը վրայ մեռաւ. — դուն ալ մարդ մ'ես՝ նման մեզի. — կայ քեզի նման վեհանձ մը. — (տրական):

**հանդերձ.** — Օր. հանդերձ իր պակասուրիսներով՝ ինծի սիրելի է. — այսու հանդերձ զիս չե՞ս ամըշնար. — (գործիական):

**հակառակ.** — Օր. քաածիս հակառակ կը գործես. — հակառակ խոստմունքիդ՝ կը մերժես. — զու քեզի հակառակ կը խօսիս. — (տրական):

**փոխանակ, փոխարեն.** — Օր. սիրոյս փոխարեն ատելութիւն գտայ. — փոխանակ յիմարաբար խօսերչ՝ լուէ. — փոխարեն դրամի ապրանք կու տամ. — իշուց փոխանակ ձիս կ'ուզե՞ս. — երրարու փոխանակ Ե՞տ կը դառնաս (տրական):

**հեռու, հեռի, բացակայ.** — Օր. հեռոն ինձմեն այզպիսի վատութիւն մը. — ինչո՞ւ մեզմե հեռու կեցեր ես. — տուներնիդ զիւղեն շատ հեռի չէ. — բաղաքեն բացակայ եղած ատեն հիւանդացաւ. — (բացառական):

**հրամանաւ, հրամանով.** — Օր. մեծաւորին հրամանաւ հոս եկանք. — հրամանով ոստիկանին զըեզ կը ձերբակալեմ. — Բմ հրամանովս պիտի աշխատին ծառաները թէ քնչ հրամանովդ. — (սեռական):

**ԾԱՀՈԹ.** — Ուսանողին՝ գիւրութեան համար նշանակեցինք իւրաքանչիւր հոլովառու բառի խնդիրին պահանջած հուլովը, ինչ որ կարելի է գտնել նաեւ ընտիր բառզրկի մը մէջ:

## ՅՈ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Թերամացի սորվիլ ոտանաւոր ըթթերցումը:
2. Ուղղագրել հետեւեալ հատուածը թելադրութեամբ:
3. Ծերերն յարգելը սրբազան պարտականութիւն մընէ, աղայք: Մտածեցէք որ այն կոր անդամներն աշխատած և տանջուած են. մտածեցէք որ այն սպիտակ գլուխները ծուած են զրքերու կամ աշխատանքի վրայ՝ ձեր բարւոյն համար. մտածեցէք որ այն յոզնած աչքերը ձեզի կը նային խանդաղակաթ սիրով և կը ժպտին և կու լան ձեզի հետ. մտածեցէք զիմուն վրայ խնդրելու համար Աստուծոյ օրհնութիւնը ձեզի համար:

**Սիրեցէք, յարգեցէք ծերերը, ո պատանիներ:**

3. Հետեւեալ խօսքերուն մէջ որոշեցէք բուն Յախղիր մերը՝ մոկրայաբար զրծածուածներէմ:

Առջեւդ նոյէ որ վար չիյնաս. — Արեւուն գիմաց մի կենար. — Խաշին վրայ զրուած էր Յիսուս Նազումբեցի թագաւոր Հրէից. — Առաւոտ կանուխ ելլելը և դիշերը շուտ պատկիլը առողջապահական է. — Զկայ ընկերութիւն մը առանց օրէնքի. — Աւազակ մը բըռանելու նման՝ իմ վրաս ելաք, ըսաւ Յիսուս, Յուզայի խումբին. — Կախի մէջ բառնցքը՝ հաշուի չի առնուիր, կ'ըսէ առածը. — Թուրքերը դէպ ՚ի հարաւ գարձած կ'աղօթեն. — Մովսէս Աստուծոյ կողմանէ կը խօսէր իսրայելի ժողովրդեան. — Յարութենէ ետքը, Յիսուս, քառասուն օր կեցաւ աշխարհիս վրայ. — Այս գեղն առնելէս ի վեր հիւանդացած չեմ. — Մահուան դէմ դեղ մը զանելը հնարաւոր չէ:

4. Հետեւեալ մոլովառու բառերով խօսքեր կազմեցէք թաց ի, ինչպէս, ժամանակը, զատ, միջոցաւ, քովը, փոխանակ, այսու հանդերձ, յոչ կամս, նախ քան, անկէ զատ, ըստ ինքեան, ի միասին, ընդ փոյթ:

5. Հետեւեալ խօսքերը լրացուցէք, կէտերուն տեղ դմելով իմաստին պահանջած նախղիրները:

Զատիկ չի գար ... Ծնունդի. — Այս մարգը ամէն լաւութիւն ունի ... կորովէ. — Անձրեւին ... չկրցանք մեկնիլ. — Ժամանակէ ... առողջութիւնս կորսնցուցեր

եմ. — Քեզի ... փորձառու չենք. — Նաւահանգստին՝ ... ընկղմեցաւ ովկիանոսներ շափող նաւը. — Քաղաքին ... կը տեսնուին դեռ հին պարսպին մնացորդները. — Պառաւի ... գիտէ շատախօսութիւն միայն ընել. — Մեր տունին ... անցաւ երեկուան թափօրը. — Գործին բոլոր պատասխանատուութիւնը քու ... է. — Գրպանիս ... գրամ չէ մնացեր. — Առտուծմէ ... ո՞վ կայ:

6. Հետեւեալ խօսքերում մէջ զրէք նախղիրմերում պակսած խնդիրները:

Զկայ պահանջ առանց ... — Այդ ճամբան դէպի ... կը տանի. — Խնդրածդ ըստ ... դժուար բան չէ, ժամանակի կը կարօտի. — Թուղթս բերող անձը, կը խնդրեմ իրեւ ... հիւրընկալեցէք. — Յիսուս ինչպէս ... մեռաւ և թաղուեցաւ, և ինչպէս ... յարեաւ և երկինք համբարձաւ. — Դիմացի ... վրայ անձրեւ կու գայ. — .... առջեւ ամէն մարդ հաւասար է. — Խելքէ դուրս ... կ'ըսես. — Մեր տան ... կից է եկեղեցին. — ... վրայօք շատ գովեստներ լած եմ:

7. Շարաղբեցէք նետազայ նամակը ծրագրին հետեւողութեամբ:

Գրիգոր (գպրոցական մը) նամակ կը գրէ իր բարեկամ մէկ ընկերոջ ըսելով, որ չէ մոսցեր ընաւ իր անկեղծ բարեկամները իր հեռաւորութեան մէջ. որուն փորձը ցոյց կու տայ ներկայ նամակովը, օդտուելով Ծննդեան արձակուրդէն: — Կ'ըսէ թէ հոն ունի բարի ընկերներ որոնք մեծ սիրով և աղնուօրէն կը վարուին իր հետը, բայց անոնցմէ ոչ մէկուն այնքան կը համակրի և հաճոյքով կ'անցնէ ժամանակը, որչափ իրեն հետ երբեմն: — Իր ընկերը կը նկատէ առաջին բարեկամը, նոյն իսկ չար բախտը զիրենք իրարմէ հեռու կենալու պարտաւորէ: — Տեղեկութիւններ կը հարցընէ իր ընկերոջ վրայօք. — Իր ծնողքին կողմանէ կը խնդրէ որ բարեւներ հաղորդէ անոր ծնողքին, հանգերձ նոր տարւոյ շնորհաւորութիւններով:

Ծնկերոջ մաղթելով՝ կը գրէ զինքը

անձնուէր բարեկամ

## ԸՆԹԵՐՑՈՒՄ

Առ լուսին

Ո՞վ շնորհագեղ լուսընկայ, ես կը յիշեմ  
 Որ քեզ՝ տարի մէ արդ՝ զիտել կու դայի  
 Տագնապալից՝ այս բըլըան վրայ, և զուն այն  
 Անտառին վրայ կը կախուէիր այն տաեն՝  
 ինչպէս որ արդ՝ զոր քու լուսովդ կ'ողողես:  
 Բայց ամպամած ու դողդոջուն կ'երեւար  
 Դէմքդ աչքերուս՝ թարթիչներուս արցունքէն,  
 Վասըն զի կեանքս էր զըմքընդակ, և է զեռ,  
 Եւ ոճը շի փոխեր, սիրունդ իմ լուսնակ:  
 Եւ սակացն քաղցր է ինձ յիշել և հաշուել  
 Վըշտիս տարիքն: Ո՞հ, ո՞քանն չեշտ է ծաղիկ  
 Հասակին մէջ երբ դեռ երկայն է ընթացքն  
 Յոյսին ու կարճ՝ յիշողութեանը՝ յիշել  
 Անցած իրերը թէպէտեւ ըլլան իսկ  
 Անոնք տըխուր, ու դեռ տագնապը տեւէ:

ՃԱԴ. ԼՅՈՒԱՐՏԻ

(Թթզ. Հ. ԱՐՍԵՆ ՂԱԶԻԿԵԱՆ)

1. Յակոբ Լէոբարտի Խոտալացի նշանաւոր բանաստեղծ մըն է, ծնած ապնուական դարմէ 1798 յունիսի 29 Ուժքանագիքազբին մէջ Առբա-  
 ականի բարձունքին վրայ. Անդոնայէն երկու ժամաւ նեռու. Գրաֆ  
 է զանագան նիւթերու վրայ հիանալի բանաստեղծութեամբ Երգեր.  
 մելամազմէիկ քնարերգութեամբ. Դեռ 39 տարեկան ծաղիկ հասակին  
 մէջ ժանատախաէ բոնուելով իր տկարակազմ մարմինը 1837ին կնքեց  
 իր մահկանացուն:

Շնորհագեղ – շնորհներով գեղեցկացած, զարդարուն:  
 Լուսնկայ – լուսին: Ողողել – չուրը կոյսել, բրչիլ: Թար-  
 թիչ – աչքի կոպը մագերով, յօնք: Դժնդակ – գէլ,  
 չարաչար, սաստիկ, անտանելի:

## ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ

Մակրայ

**199.** Ալրդէն ծանօթ է ուսանողին ի՞նչ ըսել է մակրայ (62). ուստի հոս աւելցնենք միայն թէ մակրայը ընդհանրապէս բայերու քով կը դրուի, բայց երբեմն նաև ածականի քով ալ կը զետեղուի՝ ածականէն բացատրուած իմաստին ոյժը սաստկացնելու համար, զոր օրինակ, շատ անուշ տանձ մը, խիստ դժնդակ մըրիկ մը, սաստիկ բարկացոտ մարդ մը, և այլն:

**200.** Մակրայը (որ է ըսել բայերուն վրայ կամ կից դրուած բառ) միեւնոյն պաշտօնը կը կատարէ բայերուն նկատմամբ՝ ի՞նչ որ ածականը կը կատարէ զոյականներու նկատմամբ. այսինքն՝ կը յայտնէ բայէն ցոյց արուած գործողութեան ի՞նչ կերպ ըլլալը, ուր կատարուիլը, ի՞նչ ժամանակի վերաբերիլը, որչափ անգամ կրկնուիլը և ասոնց նման ուրիշ զանազան պարագաները. — Այս վերոյիշեալ պարագաներուն համեմատ մակրայները կը բաժնուին զլխաւորապէս հինգ պեսակի, այսինքն՝ 1. կերպ ցուցնող մակրայներ, (որոնք ի՞նչպէս, ի՞նչ կերպով հարցմունքին կը պատասխանեն), 2. տեղ ցուցնող մակրայներ, (որոնք ոչը, ուսկից հարցերուն կը պատասխանեն), 3. ժամանակ ցուցնող մակրայներ, (որոնք երբ հարցումին կը պատասխանեն), 4. քանակութիւն ցուցնող մակրայներ, (որոնք որչափ, քանի՛, քանի՛ անգամ հարցերուն կը պատասխանեն). 5. հարցումնե, հաստատութիւն և կամ ժխտումն (այս՝ և կամ ո՛չ) ցուցնող մակրայներ:

**201.** Քերականութիւն զբողներէն ոմանք մակրայներն ուրիշ դաստկարգերու կը բաժնեն, ուշ դնե-

լով անոնց իւրաքանչիւրին քերականական կազմութեան. որով կը կոչեն 1. բուն մակրայներ, 2. դոյսկանն առնուած մակրայներ, 3. հորովուած մակրայներ, 4. տծականն առնուած մակրայներ, 5. դերանուածական մակրայներ, 6. կրկնաւոր մակրայներ:

### 1. Կերպ ցուցնող մակրայներ

(Կը պատասխանեն ի՞նչպէս, ի՞նչ կերպով հարցի)

Այսպէս, այդպէս, այնպէս. — լաւ, աղէկ, գէշ, չարաչար, յոռի, — սաստիկ, ուժգին, խստիւ, մեղմ, մեղմիւ, յամր, կամաց. — յիրաւի, իրաւամբ, յանիրաւի, անիրաւարար. — 'ի զուր, տարապարտուց. — յայտնի, յայտնապէս, յայտնարար, հրապարակաւ, գաղտնի, ծածուկ, անձայն, լռելեայն. — զիւրաւ, զժուարաւ, հազիւ, հազիւհազ. — զիտմամբ, կամաւ, կամօք, զիտակցապէս, կամովին, ինքնայօժար, սիրով. — ակամայ, անզիտօրէն, բռնադատ, ի հարկէ, չուզելով. — զատ, առանձին, միակ, միայնակ. — բոլոր, ամբողջ, բովանդակ, բոլորովին, լիովին, միասին, միատեղ, մէկտեղ. — ընդհանրապէս, սովորարար, հասարակօրէն, առհասարակ. — յատկապէս, մասնաւորապէս. — իսկոյն, իսկ և իսկ, անմիջապէս, հետզհետէ. — ձրի, ձրիարար, վայրապար, ի զուր, զուր տեղ, պարապ տեղ, ընդունայն տեղ. — համառօտ, համառօտիւ, կարճ, կարճօրէն, կարճառօտ, երկայն, երկարօրէն, երկայնօրէն. — ուղղակի, անուղղակի, միջնորդարար, կողմնակի. — բախտով, ըստ բախտի, զիպուածով,

պատահաբար. — հարեւանցի, վերիվերոյ, անհու-  
գաբար, երեսանց, դրսէն, առ երեսս. — այլապէս,  
ուրիշ կերպով, տարբեր կերպով. — զոր օրինակ,  
օրինակի համար, իրը օրինակ. — բացառաբար,  
զարտուղութեամբ. — փոխարէն, փոխադարձաբար,  
փոխն ի փոխ, փոխանակ, աեղ. — զարձեալ, ասկէ  
զատ, ասկից դուրս, բաց ասկէ. — նոյնպէս, նմա-  
նապէս, հաւասարապէս, ոչինչ ընդհատ. — սաստ-  
կապէս, մեծապէս. — չափազանց, կարգէ դուրս.  
— վերջապէս, հո՛ւսկ ուրեմն, հուսկ ապա. —  
կուրօրէն, խարխափելով. — տարադէպ, յանդէպս.  
— ընտանեբար, պարզօրէն. — վերիվար, տակնու-  
վրայ, խառնափնդոր. — ըստ ինքեան, ի բնէ,  
բնականաբար. — հիմնովին, սպառսպուռ. — ինչպէս  
որ. — ի դէպ, ի ճահ, լաւ ըսիր, արժանապէս,  
ըստ արժանւոյն. — խոտոր, առ ի շեղ. — հըմ-  
տաբար. — ի հեճուկս. — շատ շատ, առ առա-  
ւելն. — իրը, իրեւ. — զրեթէ. — յանպատրաս-  
տից, յանկարծ, յանկարծակի, անակնկալ. — միայն,  
միայն թէ:

## 2. Ցեղ ցուցենող մակրայներ

(Կը պատասխանեն հէր, ուսկի՞ց հարցի)

Հոս, հոտ, հոն. — ուր, ուրտեղ որ, դէպ ուր. —  
ասդիս, անդին, այստեղ, այնտեղ. — շուրջ, չորս դին,  
— չորս դիէն, — չորս կողմը. — ամէն կողմ,  
ընդհանուր, ամէն տեղ, տեղ տեղ, հոս հոն, ասդիս  
անդին. — հոն՝ ուր, ուր որ ալ, ուր որ, ուր,  
ուրտեղ. — այդ դին, այդ կողմը. — անդին, այն

կողմը, ամէն զիէն, ամէն կողմէ, չորս կողմէն. —  
 մօտ, մօտիկ, բովլ, հեռու. — վերը, վերով, վերէն,  
 բարձրէն. — վրան, տակը, ստորեւ. — առաջը,  
 առջեւը, դիմացը, ետեւը, կռնակը, կռնակէն, թի-  
 կունքը. — դէմը, դէմ առ դէմ, դէմ դիմի, ճակատ  
 առ ճակատ. — դուրսը, ներսը, մէջ, մէջը, լայնքին,  
 երկայնքին. — ասկից, ատկից, անկից, ասկէ,  
 ատկէ, անկէ. — ուսկից, ուրկէ, ուրկից. — աս-  
 դիէնէ ատդիէն, անդիէն. — հոսկէ, հոնկէ. — մէկ-  
 դիէն միւսը, մէկ կողմէն միւս կողմը, մէկ ծայրէն  
 միւսը. — մէկզի, մէկ կողմ, ուրիշ կողմէ. —  
 վրայէն, տակէն, առջեւէն, դիմացէն, ետեւէն. —  
 զրսէն, զրսուանց, արտաքուստ, ներքուստ. — մէջէն,  
 միջէն. — վերէն, վարէն, մօտէն, հեռու, հեռուանց.  
 — յայսկոյս, յայնկոյս. — ցածը, ցածէն, վարը,  
 վարէն. — դէպ ի հոս, մինչեւ հոս. — մինչեւ  
 հոտ. — մինչեւ հոն. — մօտէ մօտ, բովէ բով. —  
 ընդառաջ, դէմը. — դէպ 'ի ներս, դէպ 'ի դուրս,  
 դէպ ո՞ր, դէպ 'ի ո՞ր զին:

### Յ. Ժամանակ ցուցենդ մակրայներ

(կը պատասխանեն երբ հարցի)

Հիմայ, ներկայիս, ներկայաբար, այս վայրկենիս.  
 այն ատեն, այն ժամանակ, այն վայրկենին. — .  
 արդէն, արդէն իսկ. — դեռ, մինչեւ հիմայ, ցարդ.  
 — երբ, երբոր, այն ատեն որ. — ե՞րբ, ո՞ր ատեն,  
 ո՞ր կամ ի՞նչ ժամանակ. — նախ բան, դեռ չ...,  
 բանի որ չ... — առաջ, յառաջագոյն, առաջուց,  
 առաջուընէ, նախ, կանխաւ, նախ և առաջ, ամէնէն

առաջ. — կանուխ, կանխագոյն, շուտ, ուշ, տարած.  
 ժամ. — շուտ շուտ, շուտով, քիչ ատենէն, երա-  
 զարար. — հապճեալ, հապճեպով, փութով, երազօ-  
 բէն. — երբեմն, մերթ, մերթ ընդ մերթ, մէջ ընդ  
 մէջ, երբեմն երբեմն. — յետոյ, ետք, ետեւ, անկէ  
 վերջ. — միշտ, ամէն ատեն, անդաղար, շարունակ,  
 անընդհատ. — երբեք, ո՞չ երբեք, բնաւ, ամենեւին.  
 — նորէն, անգամ մ'ալ, կրկին. — մինչեւ, մինչեւ  
 որ, ինչուան, ինչուան որ. — միշեւ ե՞րբ, մինչեւ  
 հիմայ, մինչեւ այսօր, վաղը. — սկիզբը, սկիզբէն,  
 խակզբան, խակզբանէ, նախ, նախ և առաջ, առջի  
 բերան. — միանգամայն, միանուագ. — յաջորդա-  
 րար, ետեւէ ետեւ. — քիչ ատենէն, քիչ մը վերջը,  
 քիչ յետոյ, վերջը. — երբեմն, ատենօք, ատեն մը,  
 ժամանակով. — մօտերս, վերջերս, նորերս, արդի,  
 հիմակուան ատեն. — հազիւ թէ, գեռ նոր, քիչ  
 առաջ, հիմակուց, հիմակուընէ. — (երեկուընէ) ի վեր,  
 (կէսօրէն) ի վեր. — յետ որոյ, անգամ մ'որ, քանի  
 որ. — շատ անգամ, շատ հեղ, յաճախ, ստէպ, քիչ  
 անգամ, հազիւ երբեք. — ուրիշ անգամ, ուրիշ  
 ատեն, ո՞րչափ անգամ, քանի՞ անգամ. — քիչ մ'ալ,  
 գեռ քիչ մ'ալ. — ժամանակ մը, առ ժամանակ մը.  
 — զրեթէ զրեթէ, քիչ կը մնայ որ, (կը մնար,  
 մնաց, պիտի մնար որ). — մերձաւորապէս, մօտանց,  
 մօտ ատենէն. — երկար (ատեն, ժամանակ), կարճ  
 (ատեն, ժամանակ), քիչ մ'ատեն. — երկար ատենէ  
 ի վեր, շատ ժամանակէ ի վեր. — յափտեանս,  
 յափտենից. — առ այժմ, առ ժամս, հիմկուհիմայ.  
 — այսօրուընէ, երեկուընէ, վաղուընէ. — օր ըստ  
 օրէ, օրէ օր, ամըստ ամէ. — օրէ օր, ամսէ ամիս,  
 տարուէ տարի, վայրկեանէ վայրկեան:

4. Քանակուրիւն ցուցենդ

(Կը պատասխանեն ո՞րչափ, քանի՞, քանի անգամ հարցի)

Աւելի, մանաւանդ, զէթ, զոնէ, զոնեայ, առ  
նուազն. — զեռ, ա՛լ, զեռ աւելի, ա՛լ աւելի. —  
հետզհետէ, երթալով աւելի. — բիչ թէ շատ, շատ  
թէ բիչ, եւել պակաս. — բազում, շատ, խել մը.  
— ո՞րչափ աւելի, ո՞րչափ եւս, որքան զեռ աւելի.  
— բիչ, նուազ, շատ բիչ. — երկար, երկարօրէն,  
երկարաբար. — աւելօք, չափէն ալ աւելի. —  
շատ շատ, առ առաւելն. — բոլոր, բոլորովին,  
ամբողջ, ամէն. — այսչափ, այդչափ, այնչափ,  
այդքան, այնքան. — յոյժ, կարի, լիուլի. — զրեթէ,  
բաւական, բիչ անգամ, զուն ուրեք. — երկիցս,  
երիցս, քանիցս. — կրկնակի, ստէպ, յաճախ, միշտ,  
դարձեալ, յաւէտ:

5. Հարցումն, հաստատուրիւն և կամ ժիստումն

ցուցենդ մակրայներ

ի՞նչպէս, ի՞նչ կերպով. — ո՞րքան, ո՞րչափ,  
ի՞նչքան. — այնչափ, այնքան. — ե՞րբ, ո՞ւրիշ,  
ուստի՞, քանիցս. — ո՞չ ապաքէն. — մի՞թէ, իրա՞ւ,  
արդեօ՞ք, ինչո՞ւ, ինչո՞ւ համար-չէ՞ որ ... — հապա՞.  
— թերեւս, զուցէ, զուցէ երբեք, զուցէ թէ, մի՞  
զուցէ. — ահա՛, ահա՛ւասիկ. — այո՛, ստոյգ, ստու  
զիւ, անտարակոյս, աներկրայ, ապահովաբար, ան-  
հրաժեշտ, անպատճառ, արդարեւ, ապաքէն. —  
հարկաւ, 'ի հարկէ, առ հարկի. — ամէն, եղիցի.

— մանաւանդ թէ, ընդհակառակն. — ո՛չ, չ', մի', չէ. — բնաւ, բնաւին, բացարձակապէս, երբեք. — ո՛չ երբեք, ամենեւին. — բաւ լիցի, չ'ըւսայ թէ. — ալ, այլ եւս:

### Մակրայներու կազմութիւնը

**202.** Մակրայները կազմուած են, բաց ի պարզ բառերէ, ինչպէս տեսանք, մեծ մասամբ նաեւ բաղադրեալ, ածանցեալ և կրկնեալ բառերէ:

Բաղադրեալ մակրայներ են հետեւեալ բառերը. ակն-երեւ, չափ-ա-զանց, մի-ա-նուազ, տար-ա-ժամ, յայս-կոյս, յայն-կոյս, լնդ-համուր, լնդ-հատ, ի զոր, նոյն-չափ, և այլն:

Ածանցեալ մակրայները կը շինուին գլխաւոր չորս յետաղաս մասնիկներէն արար, օրեն, ապէս, ակի, որոնք գոյական և ածական բառերու ծայրը զբուհ-լով կերպ, պէս ցուցնող մակրայները կը ծեւացնեն: Օրինակի համար, տէր, տիրաբար, հայր, հայրաբար, եղբայր, եղբայրաբար, յաջորդ, յաջորդաբար, ազնիւ, ազնուորէն, գեղեցիկ, գեղեցկօրէն, կոյր, կուրօրէն, մեծ, մեծապէս, սաստիկ, սաստկապէս, յայտնի, յայտ-նապէս:

Ան ժխտական՝ նախաղաս մասնիկով ալ կը շինուին շատ մը մակրայներ: Օրինակի համար, ան-ձայն, ան-ուղղակի, ան-վրեպ, ան-հոգ, ան-հարց, ան-հնարին, ան-որիշ, ան-սիսալ, ան-մոլոր, ան-յայտ, ան-յագ, ան-խոց, ան-կեզ, և այլն:

Կրկնեալ կամ կրկնաւոր մակրայներ են. մերը լնդ մերը, փոխն ի փոխ, դաս դաս, տեղ տեղ, հետ-զ-հետէ, բացէ ի բաց, և այլն:

Պարզ ածական մը մակրայ կ'ըլլայ, երբ բայի  
հետ գործածուի, զոր օրինակ. խոժոս նայիլ, ծանր  
շարժիլ, զեղեցիկ երգել, համեստ խօսիլ, լաւ տեսնել,  
խոր մտածել, և այլն:

Վերացեալ զոյականներուն գործիականն աւ  
մակրայ կ'ըլլայ երբ բայի մը քով գտնուի, այսպէս,  
խերօք (խելացի կերպով), ձշմարտիւ (ստոյգ, իրաւ),  
ձշիւ կամ ձշով (ճիշտ քննելով, զգուշութեամբ),  
խմաստուրեամբ (զիտնական, խոհեմ, վարպետ կերպով),  
վատուրեամբ, նենգուրեամբ, փորով ... և այլն:

### 31. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ լնթերցումիմ հատուածը և պատմել անոր  
պարութակութիւնը:

2. Ուղղագրել հետեւեալը թելսողութեամբ:

Ծաղրածութեան նիւթ առնել զուրիշները, անախորժ  
կատակներ հնարել, ծաղրելի ընել ընկերը և ետեւէն  
վրան խնդալ, այնպիսի գործեր են որ կը ցուցնեն կամ  
պակասամտութիւն կամ չարասրտութիւն, որ յաճախ  
անգթութիւն է: Ամէնուն հետ մարդասէր և ազնիւ  
եղէք, և յիշեցէք որ չափազանց դիւրահաւան, միամիտ  
և ծիծաղելի մարդիկ՝ դժբախտներ են, որոնց վրայ պէտք  
չէ ծիծաղիլ, այլ կարեկցութիւն ունենալու է մանաւանդ:  
Մտքերնիդ պահեցէք Աւետարանին սա սկզբունքը և  
պատուէրը «Զընել ուրիշներուն այն բանը ինչ որ պիտի  
չուզէիր որ ուրիշները քեզի ընեն:»

3. Հետեւեալ խօսքերում մէջ եղած մակրայթերում ինչ  
տեսակ ըլլալը որոշեցէք:

Կարքեդոն հիմնովին կործանեցաւ Հռոմայեցիներէն.  
— Ըստ բախտի գործելը՝ աչքկապուկ խաղալու կը  
նմանի. — Դամէք անգիտօրէն սպաննեց զկայէն. —  
Այս ծառան լիովին զոհ է իր վիճակէն. — Ի զուր կը  
խօսիս, բարեկամ, չեմ կրնար խնդիրդ կատարել. —

Հաղիւ կրցայ ետ կեցնել զինքը այն վտանգաւոր ձամբ  
բորդութենէն . — Ա՞ւր կ'ուզես որ պատրաստենք պա-  
սեքը . — Այօտ եկուր որպէս զի խօսքդ լսեմ . — Փըն-  
տըռուած մարզը քիչ առաջ ասկից անցաւ . — Եթէ  
պարտքս միանուագ վճարեմ , հարիւրին որքան զեղչ  
պիտի ունենամ . — Վայրկեանէ վայրկեան լուրի կը  
սպասուի . — Կրնաս լիուլի վստահիւ այդ անձին վրայ .  
— Ինչո՞ւ համար ժամանակին չըսիր այդ բանը . —  
Մաքէդ չանցուցիր բնաւ որ կրնամ ազատուած ըլլալ  
կոտորածէն . — Պէտք չէ կուրօրէն բախտին վստահիւ .  
— Այդ անձին հետ յաւիտեանս գործ պիտի չընեմ :

4. Հետեւեալ բարդ մակրայթերով նախաղասութիւններ  
կազմեցէր :

Առ ժամս, որ ըստ օրէ, դէմ առ դէմ, կարգէ  
դուրս, առ առաւելն, միայն թէ, հետզէետէ, քովէ քով,  
ընդ առաջ, մերթ ընդ մերթ :

5. Հետեւեալ խօսքերը լրացուցէր իմաստին յարմար  
մակրայթերով :

Որթի մշակութիւնը կը յաջողի ... ամէն հողի մէջ  
ալ, միայն թէ խոնաւ չըլլայ . — Ծառ մը ազատ կամ  
հողմակոծ կ'ըսուի ... իր ճիւզերը ազատաբար կ'աճին .  
— Նախարարները ... ուրացան հաւատքնին Յաղ-  
կերտին առջեւ . — Իր խօսքերը ... քեզ ուղղուած են .  
— Սով, սրածութիւն և մեծամեծ շարժեր պիտի ըլլան  
... — Յիսուս պատուիրեց իր աշակերտներուն ըսելով՝  
ձրի առէք և ... տուէք . — Պարտէզներուն ծառերը  
... կը յօտեն . — Աէրը ... պէտք է ըլլայ . — Ամէն  
մարմին կը գլորի երբ ... զրուած ըլլայ . — Փութա-  
... զրի առ կարեւոր ըսելիքներոդ . — Կապիկները կը  
սնանին արմատներով և ... պտուղներով . — Մութի  
մէջ աշք ունեցողն ալ կոյրի նման ... կը քալէ . —  
Մտերիմ անձեր իրարու հետ ... կը վարուին :

6. Հետեւեալ խօսքերում մէջ որոշեցէր պարզ մակ-  
րայթերը՝ բարդերէն :

Կեանքի մէջ քիչ անդամ բարիք կը գտնենք ուրիշէ,  
բայց չարիք ստէպ . — Օզիի գործածութիւնը խորապէս  
կը խանգարէ մեր գործարանները . — Զիղերն ուղեղէն

կը մեկնին և ճիւղաւորուելով՝ հետզհետէ կը նրբանան և կը տարածուին մարմնոյն մէջ. — Քրտինքի միջոցաւ կ'ազատինք մեր մարմնոյն մէջ յաճախ գոյացած վեասակար նիւթերէն. — Խռչափողին մէջ՝ կողմնակի կան երկու լեզուաձեւ ծալքեր, որոնք ձայնական լարեր կ'ըստին. — Յօդացաւութիւնը շատ անդամ առաջ կու գոյ խոնաւութենէն. — Կրանիտ քարը յարմար է գեղեցկապէս յղկուելու. — Զուրը վարէն դէպ ի վեր կը մզէ մարմին մը որ իր մէջ մոցնենք. — Եթէ սաստ կապէս ջերմացնենք մետաղները՝ կը հեղուկանան. — Աչաւասիկ մենք թողուցինք ամէն րան և քու ետեւէդ եկանք:

7. Թացաւորեցէր (զրաւոր) նետեւեալ խօսրերը:

Մօրը կաթին հետ մտածը՝ հոգիին հետ կ'ելէ. — Մարդո ցորչափ այս աշխարհիս վրայ է, հիւանդ մըն է, որ կը գանուի քիչ կամ շատ անհանդիստ անկողնի մը վրայ. — Յաճախ կը բաւէ իղձ մը զմարդ տագնապեցնելու համար:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

Լուժիայի նրաժեշտութ

Մնաք բարով, լեռներ, որ ջուրերէն կը բղխիք ու երկինք կը բարձրանաք. գագաթներ անհաւասար, ծանօթ անոր՝ որ ձեր մէջ է մեծացած, ու տպաւորուած էք. իր մտքին մէջ ոչինչ պակաս քան դէմքերն իր սիրելիներուն. հեղեղներ որոնց շառաչիւնը կը զանազանէ՝ ինչպէս Հնչիւնն ընտանեկան ձայներուն. դիւղեր զառիվայրին վրայ փռուած սպետափառ, ինչպէս հօտեր արածող ոչխարներու, մնաք բարով: Որքան տխուր է քայլն անոր, որ յօժարակամ կը մեկնի ձենէ՝ տարուած ուրիշ տեղ բախտ շինելու յոյսէն, կը տղեղնան՝ այն վայրկեանին՝ հարստութեան երազները. այն կը զարմանայ որ կրցեր է այդ որոշումը տալ, ու պիտի դառնար այն ատեն՝ ետ, եթէ չմտածէր, որ օր մը, պիտի վերադառնայ ընչաւէտ: Ո՞րքան կը յառաջանայ հարթ դաշտին

մէջ, իր աշքը կը կծկամակ ու խոնջ՝ այն միօրին  
նակ տարածութենէն. օդն իրեն կը թուի ծանր և մեռ  
ռած. առաջ կը մղուի տիտուր և անուշադիր բազմաժխոր  
քաղաքներու մէջ. տուն տունի կցուած, փողոցներ՝ որ  
փողոցներու մէջ կը բացուին՝ կարծես շունչդ պիտի  
խլեն, և շէնքերուն առջեւ՝ որոնց վրայ կը հիանայ  
օտարականը, կը մտածէ՝ անհանգիստ փափաքով մը իր  
երկրին դաշտիկը, անակը՝ որուն վրայ շատոնց տնկած  
է աշքը, և պիտի գնէ՝ երբ հարսացած իր լեռներուն  
դառնայ:

Բայց ով որ երբեք չէր մղած այն լեռներէն անդին  
և ոչ իսկ փախստեայ իղձ մը, ով որ անոնց մէջ էր  
հաստատած ապագայի բոլոր ծրագիրները, և անոնցմէ  
հեռու է առարուած՝ զմնզակ զօրութենէ մը, ով որ քան-  
ցուած փրցուած ամենէն աւելի սիրելի սովորութիւննե-  
րէն, և վերիվայր եղած ամենասիրուն յոյսերուն մէջ,  
կը թողու այն լեռները, երթալու համար հետքին վրա-  
յէն անծանօթներու, զորս երբեք փափաքած չէ ձանչ-  
նալ, և չի կրնար երեւակայութեամբ հասնիլ որոշուած  
վայրկեանի մը վերագարձի համար: Մնաս բարով,  
տուն հայրենի, ուր նստելով ծածուկ մտածումով մը  
սորվեցաւ զանզանել հասարակաց քայլերու գրնդիւնէն՝  
դրնդիւնն սպասուած քայլի մը խորհրդաւոր երկիւլով:  
Մնաս բարով, տուն գեռ եւս օտար, տուն՝ որուն վրայ  
կը նայէր շատ անգամներ գաղտագովի՝ անցնելու ատեն՝  
և ոչ առանց կարմրելու, որուն մէջ միաբը կ'երեւակա-  
յէր անփոյթ և տեւական օթեւան մը հարսնութեան:  
Մնաս բարով, եկեղեցի, ուր հոգին այնչափ ստէպ  
անդորրացաւ, Տիրոջ գովասանքներն երգելով: ուր խոս-  
տացուած և պատրաստուած էր արարողութիւն մը: ուր  
սրտին գաղտնի հառաչը պիտի օրհնուէր հանդիսաւո-  
րապէս, և սէրը պիտի պատուիրուէր և սուրբ կոչուէր.  
մնաս բարով: Ով որ ձեզի այնքան զուարթութիւն կու  
տար՝ ամէն տեղ է, և չի խռովեր երբեք ուրախութիւնն  
իր որդիներուն, եթէ ոչ պատրաստելու համար անոնց  
աւելի ստոյգ մը և աւելի մեծ մը:

Այսպիսի էին, եթէ ոչ ճիշտ այսպէս, Լուչիայի

մտածումները, և քիչ տարրեր մտածումները միւս երկու պահպատճաներուն, մինչդեռ նաւակը զիրենք կը մօտեցնէր Ատտայի աջակողմեան ափին:

ԱԴԵՔ. ՄԱՆԾՈՒԽ. (Թրգ. չ. Ա. Դ. Ա. Զ. Հ.)

**Ապեսավառ - փառաւոր, պայծառ:** Բնչաւէտ - ձարուստ: **Հարթ - դուր, շխտակ:** Գժկամակ - անձանոյ, շարասիրտ: **Խոնջ - յոզնած:** Բազմաժխոր - խառնաշփոր, տակնուվրայ: **Խղձ - փափար:** Քանցուիլ - բաշուիլ, փրցուիլ: **Հետք - ոտքի եշան,** ձամրայ: Դրնդիւն - խառնակ, շփոր ձայն: **Գաղտագողի - զողի պիս ծածուիի, զաղուիի:** Ոթեւան - իշեան, պանդոկի: **Հառաչել - մեծել,** սիւ ընել: **Պատրուակել - ծածկուիլ,** զրուն չերեւեալ: **Պանդուխտ - օտարական:** **Աք - զետի կամ ծովի եզր:**

## ԳԼՈՒԽ ԵՕԹՆԵՐՈՐԴԻ

### Շաղկապ

**203.** Կանխաւ բացատրած ենք որ խօսքի մը մէջ, երկու բառեր կամ իմաստներ իրարու հետ կապող բառերը շաղկապ կ'ըսուին (63). Հիմայ կը մնայ յիշել հոս՝ անոնց զլխաւորներն, աւելցնելով ցանի մը զիտելիքներ:

**Գլխաւոր շաղկապներն են.**

և, ու, — ալ, նաեւ, միանգամայն, — այլ, այլեւ, այլ նաեւ, — և այլն. — կամ, կամ թէ, և կամ. — արդ, իսկ արդ, ուրեմն. — թէ, եթէ, թէ որ, այլ եթէ. — իսկ, նոյն իսկ, և եթէ, իսկ եթէ. — իր թէ, իրեւ թէ, որպէս թէ, կարծես թէ. — թէ եւ, թէպէտ, թէպէտեւ. — ուստի, ուրեմն, ապա ուրեմն,

այսպէս ուրեմն. — այնպէս որ, որ թէ. — եթէ ոչ; ապա թէ, ապա թէ ոչ, այլապէս, առանց (ասոր, ասոր, անոր). — եթէ ոչ, բայց եթէ, բայց միայն թէ. — ինչու, ինչու համար, ինչ պատճառաւ. — ասոր համար, այս պատճառաւ. — զի, որպէս զի, վասն զի, որովհետեւ, անոր համար որ. — այնպէս որ, այնքան որ, այնչափ որ. — (ասկէ) զատ, (անկէ) դուրս, բաց ի (ասկից, ատկից, անկից). — ոչ... ոչ, ոչ, ոչ ալ, ոչ թէ, ոչ միայն, չէ որ, և ոչ, և ոչ իսկ. — այսինքն, այն է. — քան թէ, զոր օրինակ. — զրեթէ, ինչպէս, ինչպէս նաև, հաւասարապէս, նմանապէս, ոչինչ ընդհատ. — բայց, բայց սակայն, և սակայն, այսու հանգերձ, այսու ամենայնիւ, բայց և այնպէս, և սակայն, սակայն և այնպէս. — մինչ, մինչդեռ, քանի որ, մէյ մ'որ, անգամ մ'որ. — եթէ ոչ նախ. — մինչեւ, մինչեւ որ, ինչուան որ. — երբ, երբոր. — զոնէ, գէթ, բաւէ որ, բաւական է որ, եթէ ... ոչ. — զուցէ, կարելի է թէ, կարելի է որ. — մանաւանդ թէ, ընդհակառակն:

**204.** Եւ շաղկապը երբեմն մակրայաբար կը զործածուի երբ ալ, նաև, բառերուն իմաստն ունենայ խօսքին մէջ. Օր. Եւ դու կը մոլիս, Պաւլէ. — Եւ դու կ'ըսես այդ բանը. — Եւ դու անոնցմէ էիր, և այլն:

Ապա բառն երբ ուրեմն նշանակէ շաղկապ է, բայց երբոր ևտքը նշանակէ մակրայ է: Օր. Բոյսը նախ կը ծաղկի ապա պտուղ կու տայ. — Նախ հանգերը, յետոյ բոյսերն, ապա կենդանիներն ստեղծուեր են. — Գնա՞ նախ հաշտուէ ընկերիդ հետ, ապա գալով մատո՛ պատարագդ:

Որ բառը դերանուն է, երբ խօսքին մէջ գոյական բառի մը յաջորդէ։ Օր. Լաւ զինին որ թթուի ընտիր բացախ կ'ըլլայ. — Անիկայ որմէ զնեցի այս տունը, մեկնեցաւ բաղարէս։ — Շաղկապ է, երբ բայի մը յաջորդէ, որով երկու բայեր և կմմ նախաղասութիւններ իրարու հետ կը կապէ։ Օր. Ահա եկայ որ խօսիմ. — Կը հաւատամ որ (Ղազարոս) վերջին օրուան մէջ յարութիւն պիտի առնէ։

### ՅԵ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարպալ ընթերցումի յօդուածը և պատմել ամոր պարութակութիւնը։

2. Ռողղազրել հետեւեալ հասուածը թելաղըութեամբ։

Սորվեցէք քանի որ դեռ փոքր էք, հայրիկն ու մայրիկը քաջողջ են և կրնան զձեզ դպրոց զրկել, և մտածեցէք որ ժամանակը կ'անցնի կարծուածէն աւելի շուտ, և թէ տարիները իրարու ետեւ կը սահին, գրեթէ տուանց նշմարուելու մեզմէ, մտածեցէք որ կրնանք ըլլալ աղքատ, որը և անտէր աշխարհիս վրայ, ու սորվեցէք ցորքան չնորհուած է ձեզի օգտուիլ դիտութեան բարիքէն։

3. Հետեւեալ շաղկապմերը զործածելով՝ խօսքեր կազմեցէք։

Եսյն իսկ, բայց եթէ, զոր օրինակ, այսու հանգերձ, ինչու համար, մանաւանդ թէ, որպէս զի, եթէ ոչ, քան թէ, վասն զի։

Օրիմակ. Պահակ զինուոր մը պէտք է անշարժ մնայ իր տեղը նոյն իսկ կեանքին յայտնի վտանգովը։

4. Որոշել հետեւեալ խօսքերում մէջ և-իմ դերը, ըսելով թէ ուր շաղկապ է, և ուր մակրայ։

Ատոր արիւնը թող ըլլայ մեր վրայ և մեր որդիներուն վրայ. — Եզն և արջը միասին պիտի ճարակեն. — Վասն զի և Հերովդէս Երուսաղէմի մէջ էր այն

օրերը. — Պետրոս և Յովհաննէս տաճարը գնացին աղօթքի իններորդ ժամուն. — Որոնցմէ և թռւղթեր առնելով (Առղոս) Դամասկոս կ'երթար եղբայրներուն մօտ, և անկէ կապուածներ բերելու Երուսաղէմ, որպէս զի պատժուին. — Յովսէփ և Բենիամին երկու հարազատ եղբայրներ էին. — Վասն զի ով որ զԱսուած կը սիրէ, անիկա կը սիրէ և իր եղբայրը. — Դուն և ես միասին պիտի ճամբորդենք. — Բաւ Յիսուս, ով որ ինձի հաւատայ թէպէտ և մեռնի՝ պիտի ապրի. — Ամենասուրբ երրորդութեան անձերն են Հայր և Որդի և Սուրբ Հոգին. — Եկաւ և սիմոն, որ ետեւէն կու գար, և մտաւ գերեզմանը, և տեսաւ կտաւներն, որ չոն կային. — Վաղենախանոս կայսրին օրով (257) նահատակուեցան Հոռմի մէջ Ա. Ստեփանոս հայրապետին հետ և քահանաներ, և սարկաւագներ և ժողովուրդէն շատեր. — Պօղոս առաքեալը ըստաւ. վասն զի ես ոչ միայն կապուելու այլ և մեռնելու պատրաստ եմ Երուսաղէմի մէջ:

5. Հետեւեալ խօսքերում մէջ ապա բառիմ շաղկապ կամ մակրայ ըլլալը որոշեցէք:

Աւետարանը պիտի քարոզուի ամէն տեղ և ապա պիտի գայ աշխարհիս վերջը. — Ապա թէ ըսելու ըւլայ չար ծառան իր սրտին մէջ, տէրս կ'ուշանայ գալու. — Եւ ապա պիտի երեւայ երկնքին վրայ Քրիստոսի Ա. Խաչը, և այն ատեն պիտի կոծեն երկրիս վրայ եղող բոլոր ազգերը. — Ապա թէ ըսելու ըլլան ձեզի, ահաւասիկ անապատին մէջ է, մի ելլէք. և թէ ահա շտեմարանին մէջ է, մի հաւատաք. — Յուդայ առաւ Սուրբ պատառն և ապա մտաւ անոր մէջ ստանան. — Դուք էք երկրի աղը, ըստ Յիսուս, ապա թէ աղն անհամեսայ, ինչով պիտի համեմուի. — Տէր մը իր ծառային կ'ըսէ, նախ իմ ճաշս պատրաստէ որ ուտեմ, և ապա կը ճաշես դու. — Ապա եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամու զաւակներ էք և ըստ աւետեաց ժառանգ. — Ապա թէ չուզենայ կինը (Ոերեկայ) դաւ ձեզի հետ այս երկիրը, դու ազատ պիտի ըլլաս քու երդումէդ. — Երկիրն ինքնին կը բերէ պառողը, նախ

խոտը, և ապա հասկը, և ապա ցորենը հատերով լեցուն. — Եթէ շնորհ պիտի ընէք իմ տիրոջս, խօսեցէք, ապա թէ ոչ, ցուցուցէք ինձի, որպէս զի յաջ կամ յահեակ գառնամ. — Վասն զի առաջ Աղամ ստեղծուեցաւ և ապա կւա:

6. Որոշեցէք մետեւեալ խօսքերում մէջ որ բարիմ սլաշտօմը, ուր շաղկապ և ուր զերամում է:

Մանուկն ինչ որ կը տեսնէ բարի կամ չար, ինքն ալ նոյնը կ'ընէ. — Ներողամիտ եղիր որ պիտի չկարենամ այսօր տեսութեան գալ. — Ով որ բաժակ մը պաղ ջուր խմցնէ, աշակերտի անունով, պիտի չկորսնցընէ իր վարձքը. — Կը լսեմ որ ուսուցիչներդ քեզմէ գժգոհ են. — Ով որ խնդրէ՝ կ'առնէ, և ով որ ուզէ՝ կը գտնէ, և ով որ զուռը զարնէ՝ պիտի բացուի իրեն. — Երկու հոգի իրարու հետ կոռւեցան, քիչ մեաց որ զիրար սպաննէին. — Զգոյշ եղէք սոււա մարդարէններէն որ ձեր մօտ կու գան ոչխարներու հագուստով, և ներքուստ յափշտակաղ գայլեր են. — Դատարանը քննեց խնդիրը և տեսաւ որ մեր պահանջը օրինաւոր է. — Նարուգողոնսուոր թագաւորը հրաման ըրաւ որ ամէն մարդ երկրպագութիւն ընէ իր կանգնած արձանին. — Ոմէն ծառ՝ որ բարի պառող չի տար, կը կտրուի և կրակի մէջ կը ձգուի. — Մեր Հայրը որ երկինքն ես, Սուրբ ըլլայ քու անունդ. — Կարծեցի որ ըստծդ կատակ է:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ

#### Մարդկային գլուխներ

Որչափ գլուխներ, այնչափ աշխարհներ: Բնաւ մէկը միւսին հաւասար չէ, թէ ըլլան նոյն խոկ երկու եղբայրներու, երկուորեակներու գլուխներ: Իւրաքանչիւր գըլուխ տարբեր է միւսէն, և եթէ անոնց ամէն մէկը իր պամութիւնը պատմէ, մեզի բարւոյ և չարի դաս մը տուած կ'ըլլայ մեծ գիտութեան մէջ, որովհետեւ

այն գլուխներուն իւրաքանչիւրն ունեցած է սէր և ատելութիւն, անոնց իւրաքանչիւրը բարի և չար գործ ծեր է։ Երբոր անոնք ծնան, ամէնքն ալ հաւասար զըլիսիկնիր էին, ամէնքն ալ բոյնի աղուամազերով սրսկըւած, մայրական երկար համբոյրներու տակ ջերմացած էին. բայց որքան պատմութիւններ և որքան պատերազմներ՝ այս օրուան այն թաւամազ և տգեղ ծնօաններն ու կախարդիչ գէմքերը ձեւանալէն առաջ։ Որչափ հեռանանք որորանէն, այնչափ իրարմէ կը տարբերինք, որովհետեւ մանկական կակուղ զանգուածին մէջ՝ որ կարծես վարդի թերթերէ շինուած է, անհատին կնիքը այնչափ աւելի խոր կը թափանցէ, որչափ աւելի ապրելու ըլլանք։ Եւ ցորչափ երիտասարդ է, կրնայ այն զանգուածը նոր տպաւորութիւններ ստանալ, և յետոյ վերջնական և որոշիչ կնիքը կը հաստատուի և կը մնայ մինչեւ վերջին շունչը, որուն կը հասցնեն զմեղ յարատեւ կռուի մէջ ապրող բովանդակ կեանքի վայկեանները, ժամերը և օրերը։

Բոլոր այս ժողովուրդը որ այս պատուհանին տակ եղած ճամբէն կ'անցնին տարբեր արժէք ունին մէկմէկէ, և ես կ'ուզէի անոր քանակական լուծումը կարենալ ընել, կ'ուզէի ըսել՝ անոր ցուցակագիրը։ Կեանքի փորձառութեամբ դու աւելի կրնաս սորվիլ քան հարիւր հատոր բարոյական և իմաստասիրական գիրքեր կարդալով։ Գիրքերը որքան ալ գեղեցիկ և լաւ ըլլան, մեզի մարդերու և պարտիզի ծաղիկներուն իսկութիւնը միայն կու տան, բայց ոչ կենդանի ծաղիկը իր յատուկ ցողունին վրայ։ Գիտութիւնը իրերու ստուերն է և միայն անոնց շրջապատը կը ծրագրէ, չի կրնար տալ մեզի անոնց գոյնը և ոչ ալ նիւթը։ Կենդանի և գործօն մարդիկ, կեանքի պատերազմի դաշտին վրայ եղող

մարդիկ, կենդանի գասեր են, որոնք հարիւր դիրք կ'արժեն: Եւ եթէ խօսուն դսս մը միշտ աւելի արժեք ունի քան գրքի մը էջերը, պատճառն այս է, որ առաջինը աւելի կենդանի է և աւելի կը մօտենայ զործոն մարդուն:

(ՄԱՆՏԵԿԱՅՅԱ - ԳԼՈՒԽ)

Երկուորեակ - երկու գաւակ միասին մնած, չուխտակ: Արսկել - ցանկի, ցրցն ըել: Աղուամազ - բարակ մազ: Թաւամազ - մազոտ: Կախարդեց - դիւրող, խարող: Որորան - օրօրոց: Կնիք - կնիք, (տ. տամնա, մեռնիշը), դրսշմ: Վանակական - որչափ բյալը, որբանական, չափական: Խակութիւն - զոյացուրիւն: Սառեր - շուք: Երջապատ - չորս կողմբ պատող, շրջանակ: Ծրագրել - ծրագրել: Գործոն - զործ ընող, աշխատաւոր:

### ԳԼՈՒԽ ՈՒԹԵԲՈՐԴԻ

Չայնարկութիւն

205. Չայնարկութեան վրայ խօսած ատեն՝ ըսեր ենք արդէն (64) որ մարդկային այլեւայլ զգացումներն յայտնող վանկեր և կամ բառեր են անոնք. արդ հոս պիտի ներկայացնենք այն բառերէն աւելի գործածուածներն աշխարհարարի մէջ՝ իրենց զանազանութեամբը:

Ուրախուրեան. Ո՛հ, ա՛հ, ոհո՛հ, օ՛խ, վաշ: Օր. Ո՛հ, ուրախ եմ քիզ տեսնելուս համար բարեկամ. — Ա՛հ, սիրտս խնդութենէս կը տրոփէ. — Օ՛խ, վաղը հայրիկս տուն պիտի ժամանէ:

Տրտմուրեան. Ա՛խ, ո՛հ, վայ, վախ, աւաղ, ափսոս: Օր. Վախ, չէի կարծեր ուր անյաջող քննութափի. Ա՛յ, վայ, օ՛փս ուփի: Օր. Ա՛յ, ալ չեմ դիմանար. — Վայ, սիրտս կը զալարի. — Օ՛փ, Աստուած իմ, հոգիս առ ազատիմ:

թիւն մը անցնես. — Ափսո՞ս քեզի որ ծոյլ գտնուեցար դասերուղ մէջ. — Ախ թէ զու եւս մրցանակի արժանի ըլլայիր:

Վախի. Ո՛հ, ո՛հ, Տէր Աստուած, ողորմէ, զթա՛ Օր. Ո՛հ, լեղիս պատոեցաւ, դուն էիր բարեկամ. — Տէր Աստուած, այս ինչ փոթորիկ է. երկիրս կը կործանի. — Կեանքս բու ձեռքդ է, ողորմէ, զթա՛ թշուառիս:

Զարմանքի. Հա՛, հէ, բարէ, զարմանք, հապա, ո՛վ: Օր. Ո՛վ խորք մեծութեան ... — Զարմանք, զրեթէ պիտի չճանչնայի. — Ո՛ դուն ես ուրեմն ... — Բարէ, կատարեալ հրաշք մ'է եղածը:

Հիացումի. Ո՛հ, է, իհ, էհ, հէյհէյ, ինչ: Օր. ինչ հրաշագեղ պատկեր է արեւուն ելեւմուտքը բնութեան մէջ. — Իհ աննման գործ մ'է ասիկայ. — Հէյհէյ, ամէն հիացումի արժանի է:

Խրախոյս. Հա՛, հապա, աղէ, զէ, բաջ, օ՛ն, հապօ՞ն: Օր. Օ՛ն, ելէր երթանք ասկից. — Աղէ առաջ եկուր. — Հապա առաջինիներ, հասաւ մեր պսակման ժամը. — Բայջ եղիր ուրեմն ...:

Զզուանք. Ո՛հ, էհ, ը՛հ, պիղծ, զարշ: Օր. լ՛հ, անոր տեսքն ինձի խորշումն կ'աղղէ. — Է՛հ, խոզի պէս կը լափէ. — Ո՛հ, ինչպիսի պիղծ խօսքիր:

Բարկուրեան. Ա՛յ, հայ, հա՛, էյ, հէյ, վայ: Օր. Ա՛յ անպիտան. — Էյ չարաբախտ. — Հէյ, որո՞ւ հետ կը խօսիս:

Արնամարնուրեան. Ո՛հ, փուհ, իհ, ը՛հ հահա՛, հէհէ, վահ: Օր. Վահ, որ կը փլցնէիր տաճարը և երեք օրուան մէջ կը շինէիր զայն. — Փուհ բեզի որ այդչափ ապերախտ գտնուեցար:

Վրկծիսնորուրեան. Օ՛խ, օ՛խ օ՛խ, օ՛խ որ ...

Օր. Օ՛խ, արժանի պատիճդդ զտար. — Օ՛խ որ նպատակիդ չես կրնար հասնիլ. — Օ՛խ ըլլայ իրեն: Կարեկցուրեան. վախ վախ, վայ վայ, այ, եղուկ, մեղք, աւաղ: Օր. Եղուկ եմ ես. — Աւաղ բախտիս. — Վախ վախ ծաղիկ հասակին. — Եյ զքեզ իւաշին վրայ տեսնողիս:

Բաղնանքի. Ա՛խ, ախ թէ, երանի թէ, ո՛ւր էր թէ, Աստուած տայ. իցիւ թէ, իցէ թէ: Օր. Ո՛ւր էր թէ անգամ մ'ալ տեսնէի զքեզ. — Ա՛խ եթէ բախտս բանէր. — իցիւ թէ զու ալ իմ որդիս ըլլայիր:

Երդումի. Օ՛ն և օ՛ն: Օր. Օ՛ն և օ՛ն խօսքիս վրայ հաւատարիմ պիտի մնամ:

Աղաջանք. Հոգիդ սիրես, Աստուած սիրես, հոգւոյդ կամ բեզի մատաղ: Օր. Հոգիդ սիրես լոէ, համբերէ. — Հոգւոյդ մատաղ եթէ զաւակս ազատես:

Մերժումի. Քաւ լիցի, Աստուած չընէ, բացէ ի բաց (կը մերժեմ, կը ժխտեմ), օ՛ն անզը: Օր. Քաւ լիցի որ օրէնքը չպահենք. — Աստուած չընէ որ դժբախտութիւն մը պատահած ըլլայ. —

Բարդրի. Ո՛վ երկինք, արդար երկինք, արդարադատ Աստուած: Օր. Ո՛վ երկինք, լոէ մեր արդար աղաչանքներուն. — Արդար երկինք դատ ըրէ իմ և ոսոխիս մէջ:

Գովասանքի. Ապրիս, կեցցես, — ցցէ, — ցցն, — ցցէք, ազնիւ: Օր. Ազնիւ, բարի և հաւատարիմ ծառայ. — Ապրիս, կեցցես զիւցազնութեանդ համար:

Ուրախակցուրեան. Երանի, երնէկ (ինձի, քեզի, անոր): Օր. Երանի անոնց որ սուրբ սիրտ ունին.

— Երնէկ այն ժողովուրդին որ խմաստուն թագաւոր ունի. — Երանի անոնց որ Աստուծոյ չնորհցին մէջ կը մեռնին:

**Հեղեական.** Հօ՛, օ՛հօ՛, հօհօ՛, հահա՛, հըհը՛, ի՛հ, օրհնած, երանի, վախ վախ: Օր. Օհօ՛, այդ որչափ բան զիտես. — Օրհնած, չըսե՞ս որ դու միայն արդար ես. — Սա օրհնած բերանդ մի՛ բանար. — ի՛հ, ո՞վ կընայ մրցիլ անոր հետ:

**Զանձրոյրի.** Օֆ, ո՛հ, ո՛փ: Օր. Օֆ, զլուխս ճաթեցաւ կարդալէն. — Մւփ, ե՞րբ պիտի հասնի շոգեկառը. — Ո՛՛, համբերութիւնս հատաւ սպասելէն:

**Տարակոյսի.** Վարանումի. Հուհո՛ւ, փէ՛հ, ո՛հ, է՛հ: Օր. Է՛հ, կը հաւատա՞ս ըսածիդ. — Փէ՛հ, միթէ պիտի յաջողէի համոզել զինքը. — Ո՛ւհ, ո՞ր ճամշրան բռնելու եմ:

**Լոերու պարտասրիչ.** Աըս, ըշ, լո՛ւռ: Օր. լո՛շ, մարդ կու գայ. — Լո՛ւռ ապա թէ ոչ կը մատնուինք. — Աըս, յարգէ լոռութեան օրէնքը:

**Կոչականի.** Ա՛, ա՛յ, է՛, է՛յ, օ՛, հէ՛յ, ո՞վ: Օր. Ո՞վ ազգ անհաւատ. — Ո՞վ կին դու մեծ է քու հաւատըդ. — Հէ՛յ, ինծի նայէ՛ ինչ կ'ըսեմ. — Է՛յ, ահաւասիկ ուզածդ:

**Հարցականի.** Ի՞նչ, հը՞, հէ՞: Օր. Ի՞նչ պէտք էր ընել քեզի որ չ'ըրի. — Ըսել կ'ուզէիր հէ՞: — Վերջապէս կարօտցար հը՞ զաւակիդ տեսութեան:

**Զդյան.** Վախ, ախ, աւաղ, մեղայ, վայ ինձ: Օր. Մեղք գեղեցիկ ձայնիդ որ չես ուզեր երգել. — Վախ զաւակս. — Ուաղ կորուսած ժամանակիս. — Ախ, ի՞նչպէս չճանչցայ:

**Անիծերու.** Վայ: Օր. Վայ զլիսուդ. — Վայ քաղաքդ մեծ. — Վայ վայ Երուսաղէմ. — Վայ քեզի եթէ ...:

## 33. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարգալ ոտանաւոր ընթերցումը և արծակ զրել անոր իմաստը:

2. Ուղղագրել հետեւեալ հատուածը թելալրութեամբ:

Պարտական ենք սիրել մեր հայրենիքը, պէտք է սիրենք զայն մեր հոգւոյն բոլոր ուժովը, ամրող եռանդովն որով կրնանք սիրել:

Պէտք է որ մեր սիրտերը բարախեն հայրենիքին անունալ, պէտք է վառ ըլլայ մեր սրտին մէջ անոր օգտակար ըլլալու փափաքը, պատերազմի ժամանակ ձեռք առնենք թուրը զայն պաշտպանելու համար, թափելու մեր արիւնը անոր համար, խաղաղութեան ժամանակ ընենք վեհանձն գործեր, աղնիւ ձեռնարկներ, որպէս զի երկիրն ուր ծնած ենք, կարենայ մեծնալ, հարստանալ և զօրաւոր ըլլալ:

3. Հետեւեալ ծայնարկութիւններով խօսքեր կազմեցէք:

Վահ, աւաղ, այ, ո՛, ո՛հ, գէ, ուհ, էյ, փուհ, օխ, վախ, ախ թէ, օն և օն, քաւ լիցի, ով, կեցցես, երնէի, օհօ, օֆ, փէհ, ըշ, չէ, բնչ, վայ ինձ, վայ, վաշ:

Օրինակ. Վահ, դուն որ տաճարը պիտի քակէիր՝ և սրեք օրուան մէջ շինէիր. ազատէ քու անձդ և իջիր խաչէդ:

4. Հետեւեալ խօսքերում մէջ եղած ծայնարկութիւններում ինչ զգացում ցոյց տալմիմ որոշեցէք:

Օ՛խ, ինչ սիրուն է այս հրաշագեղ տեսարանը. — Վախ թշուառութեանս, ծաղիկ հասակին մէջ խամրեցաւ. — Տէ՛ր Յիսուս. մազ մնաց պիտի շրջէր նաւակնիս. — Ի՞նչ հրաշալի գործ, կարծես նոր ստեղծագործութիւն մըն է. — Օ՞ն, եկէք, մենք ալ իրեն հետ մեռնինք. — Փուհ, ով կը նայէ անոր վրայ. — Երանի լացողներուն, որովհետեւ պիտի ծիծաղին. — Ոստուծոյ սիրոյն. ազատէ զիս այս վաշխառուին ձեռքէն. — Օ՞ն անդր. ես անհաշիւ մարդոց հետ գործ չունիմ. — Կեցցես տղայ, կեանքդ վտանգի մէջ դրիր, ընկերդ ազատելու համար. — Ի՞հ, ատկէ լաւագոյն ի՞նչ կրնայիր ըսել. — Ո՞ւհ, գլուխս ուռեցաւ, խօսքին վեր-

Ըլ չի բերեր. — Ե՞ս, դուցէ քու ձեռքովդ եղած խընդիրը չի մերժեր. — Ալես, ահա կու դայ, չմէ նա մեր խօսակցութիւնը. — Ի՞նչ, դու ալ անոնց թմրուկը կը կը զարնես. — Մեղք, մինչեւ հիմայ թափած ջանքերուս. — Վայ ձեզի կեղծաւոր դպիրներ և փարիսեցիներ:

5. Հետեւեալ խօսքերը լուծեցէք քերականօրէմ:

Ճշմարտին սէրն և գեղեցիկին ճաշակը կիրթ սրտերու բնազդն է:

Վեհ սիրտն և համեստ միտք կը գծեն իմաստութեան ուղին:

Երանի մարդուն որ իր աջովք յենած է կրօնին և ձախովք գիտութեան վրայ:


6. Թացատրեցէք նետեւեալ խօսքերում բարոյական իմաստը՝ զրաւոր:


Ով որ չի կրնար համբերել անիրաւութեան, միշտ յաղթուած է իր անձէն. — Պէտք է յաղթել չարին՝ բարւոյն միջոցաւ. — Բարի համբաւ ստանալու միջոցն է, աղէկ խօսիլ և աղէկ գործել, որչափ կարելին է. — Ազնուական հայեացք մը քիչ կ'աժէ, բայց շատ արդիւնաբեր է:

7. Շարադրեցէք նետազայ նամակը, նետեւելով ծրագրին:

Գիշեկն դարձը. — Տիրոջ որդին՝ ծնողքին կողմանէ կ'իմացնէ ծառային նժմակով մը, իրենց վերադարձը գիւղէն, որ պիտի ըլլայ մերձակայ կիւրակէ օրն, երեկոյեան ժամը չորսին, և կը խնդրէ որ այդ ժամուն ընտիր ճաշ մը պատրաստ գտնուի. — Աւելորդ կը համարի յիշեցնելն իրեն որ տունը մաքրէ, սրբէ, սենեակները յարդարէ և ամէն բան կարգի դնէ, որովհետեւ գիտէ որ արդէն ծառան վարժ է այդ գործերուն մէջ. — Ճերմակեղէնները, կ'իմացնէ մայրիկը, որ մեծ դարանին մէջ կը գտնուին, որուն բանալին անոր թուղուցած է. — Իսկ ինքը հետը պիտի բերէ երեք հիւրեր, սոխակ մը, սարեակ մը և կարմրաւանջ մը, և կը խնդրէ որ ձեղունին մէջ գտնուած մեծ վանդակը պատրաստէ ասոնց համար. — Ողջոյն իրմէ և ծնողքին կողմանէ:

Վահրամ





## Յ Ա. Ն Ե

---

12

<b>ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ</b>	7
Գիր կամ տառ	»
Ա անկ և բառ.	22
Կէտ և Կէտազբութիւն.	37
Գրանիչ	41
Բառերու քերականական բաժանումը	49
<b>ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ.</b> — Գոյակամ անում	56
Փոփոխական և անփոփոխ բառեր. — Զայնափոխութիւն	65
Ջեղումն ձայնաւորներու և բաղաձայներու	67
Բառերու հոլովումը	71
Կանոնաւոր Հոլովումներ	74
Գիտելիք Ընդհանուր հոլովումներու վրայ	75
Անկանոն հոլովումներ	82
Յատկացուցիչ և Բացայայտիչ	86
<b>ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ.</b> — Ածակամ անում	91
Արակական ածականներու աստիճանները	101
<b>ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ.</b> — Գերամում	107
Երկառեսակ բառեր.	118
<b>ԳԼՈՒԽ ԶՈՐԾՈՐԴ.</b> — Բայ	126
Լժորդութիւն բայերու	137
Առաջին լժորդութիւն ալ վերջացող բայեր	146
Օրինակ Ա. լժորդութեան. և Գիտելիք	147
Օրինակ Բ. լժորդութեան և Գիտելիք	155
Օրինակ Գ. լժորդութեան.	161
Լժորդութիւն վերագրեալ բայերու	169
Առաջին լժորդութեան վերագրեալ բայերու պարզ ժամանակ-	
ները և Գիտելիք .	178
Երկրորդ լժորդութեան » » » » »	184
և Գիտելիք .	

<b>ԵՐՐՈՐԴ ԾՈՐԳԱՎՐԵԿԱՆ ՎԵՐԱԴՐԵԽԱԼ ԲԱՅԵՐՈՒ պարզ ժամանակ</b>	.	.
Ները և Գիտելիք .	.	193
<b>ԳԻՄԱԿԺՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՈՐԳԱՎՐԵԿԱՆԵՐ ՎՐԱՅ</b>	.	199
ԼԺՈՐԳՈՎՄԵԽՆ ՈՒՂ ՎԵՐՃԱՑՈՎ ԲԱՅԵՐՈՒ	.	206
ԲԱՅԵՐՈՒ ԺԻՍՏՈՂԱԿԱՆ ԾՈՐԳԱՎՐԵԿԱՆԲ	.	210
ԲԱՅԵՐՈՒ ԺԻՍՏՈՂԱԿԱՆ ԾՈՐԳԱՎՐԵԿԱՆ ՕՐԲԻՆԱԿՆԵՐ	.	211
ԲԱՅԵՐՈՒ ԾՈՐԳԱՎՐԵԿԱՆ ԼՐԱՅՈՐԱԿԱՆ ՃԵՐ	.	221
ՕՐԲԻՆԱԿ ԲԱՅԵՐՈՒ ԼՐԱՅՈՐԱԿԱՆ ԾՈՐԳԱՎՐԵԿԱՆ	.	227
ԱՆԿԱՆՈՆ ԿԱՄ ՊԱԿԱՍԱԼՈՐ ԲԱՅԵՐ	.	233
<b>ՄԻԱԴԻմի ԲԱՅԵՐ</b>	.	246
ԲԱՅԵՐՈՒ ԽՆԴԻՔԻՆԵՐԸ	.	251
ԴԿՐՅԱՅ	.	257
<b>ԳԼՈՒԽ ՃԻՆԳԵՐՈՐԴ.</b> — ՆԱԽՈՂԻՐ և ՑԵՍՏԱՂԻՐ	.	263
<b>ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ.</b> — ՄԱԼՐԱՅ	.	276
ՄԱԼՐԱՅՆԵՐՈՒՆ ահասկները	.	277
ՄԱԼՐԱՅՆԵՐՈՒՆ կազմութիւնը	.	282
<b>ԳԼՈՒԽ ԵԶԹՆԵՐՈՐԴ.</b> — ՇԱղկապ	.	287
<b>ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ.</b> — ԶԱՅՄԱՐԼՈՒԹԻՒՆ	.	293

Գարունը Յունաստանի մէջ — Պարթելը	19
Մարսիլի բանակին երեւալը — Ռուանի Երզը	36
Մանուկ մը կ'ուղէ արեւը մարել — Մանակացացայ	47
Յիշաստակներ — Ճիագ. Լէորարտի	55
Լուկուլինի արշաւանքը — Օստիանի Փերթուած	62
Ռուանի և Դրանդոյի մենամարտը — Ռուանի Երզը	70
Մանական պատմութեան օգուտը — Մանակացացայ	81
Հայկակն Զատիկի — Յաւիտ. Զրոյց. Վիկտորիա Աղանուր	85
Ախուր — Պապինի պատմութիւն Քրիստոսի	89
Մենամարտ Տանկրեդիի և Լուրինդայի — Տ. Տասոսյ	98
Ծավու և ցամաքի տեսաւթեան տարրերութիւնը — Մանակացացայ	106
Աշուն — Վիկտորիա Աղանուր	116
Լուկինի և Խնիսիկի բանակներուն բախումը — Օստիանի Փերթուած	124
Ռուանի Դարբնդալ սուրբ — Ռուանի Երզը	135
Մայր մը մեսած գուտարը կը յանձնէ նոմատին — Աղեք. Մանծոնի	144
Հրանիկի երեւաւը Դանաէի — Դանուէ Ամփեւրի	154
Գորսոնոսի հրաշքը — Պապինի հաց և զինի	167
Փինգալ և իր հերոսները — Օստիանի Փերթուած	176
Ման և մկրտութիւն Լուրինդայի — Տ. Տասոսյ	183
Քրիստոսի մարդեղութեան խորհուրդը — Դանուէ Ամփեւրի	191
Աղջերու թագաւորները — Պապինի պատմութիւն Քրիստոսի	197
Լորուսի աղօթքը — Ռուանի Երզը	205
Տանկրեդիի ողբը Լուրինդայի վրայ — Տ. Տասոսյ.	220
Փիգալ առ Արեւակը — Օստիանի Փերթուած	231
Բալգասան Ամիրայի ըանակը — Ռուանի Երզը	244
Մարդկային ալիքը — Մանակացացայ	249
Անշարժ երկնքին նկարագիրը — Դանուէ Ամփեւրի.	255
Նկարագրութիւն Երուսաղեմի — Պապինի պատմութիւն Քրիստոսի	261
Առ լուսին — Ճիագ. Լէորարտի	275
Լուչիայի հրամեշաը — Աղեք. Մանծոնի	285
Մարդկային գլուխներ — Մանակացացայ	291
Սրբազան բանակը Արքայութեան մէջ — Դանուէ Ամփեւրի	299

## ՅՈՒՅՈՒԿ

ՔԵՐԱԿՈՆ ՈԿՈՆ ԲԱՌԵՐՈՒ  
ԱՅԲՈՒՅԵՆԻ ԿԱՐԳՈՎ.

---

ԹՈւանշանները կը ցուցնեն գրքին նատաճները

- Ալ վերջացող բայերը 144  
Աժական անուն 58, 99-102  
Ածանց կամ ածանցեալ բառեր 30, 38, 39  
Անդէմ բայ (133 ժանօթ.)  
Անկանոն բայ 134, 175, 176  
Անկանոն հոլովումներ 95, 96  
Անորիչ և դանակ 133/5  
Անցողական բայ 126/դ.  
Անցողական բայերու կրաւորական ձեւը 170, 171  
Անփոփոխ բառեր 71  
Ապա բառին նշանակութիւնը 204  
Ա.Ին լծորդութեան օրինակներ 143  
Արական կամ իզական անուն 69  
Արգելական և դանակ 133/4  
Բաղադրեալ արմատ բայի 140  
Բաղադրեալ բառերու կազմը 29, 37  
Բաղաձայն տառերու նոշումը 10-19  
Բայ 60, 125, 126, 129, 130  
Բայաժականներ 143, 146 բ. 186  
Բայարմատ 129 ժանօթ.  
Բայզոյականներ 143, 186-188  
Բայերու լծորդութեան կրաւորական ձեւը 168, 169  
Բայերու ինդիքները 182-185  
Բառ 27, 39

- Բացայացտեալ 98  
 Բացայայտիչ 98  
 Բ. լծորդութեան օրինակներ 145  
 Բնորոշ ձայնաւոր 79  
 Դալ բային լծորդութիւնը վերադրեալ ժամանակներուն մէջ 176, 177  
 Գիտելիք ընդհանուր լծորդութեանց վրայ 158-166  
 Գլխաղիր 22  
 Գ. լծորդութեան վերադրով սժառած բայեր 173  
 Գ. լծորդութեան օրինակներ 147  
 Գոյական անուն 57, 65-70  
 Գրանիք 46, 55  
 Գրանուն 59, 112  
 Գերբայ 138/5, 143, 186-191  
 Գէմք 105, 131  
 Գիմաւոր բայ 133 ժանօթ.  
 Գիմորոշ յօդերն 106  
 Եղակի և յողնակի 70  
 Ել վերջացող բայերը 145  
 Եղանակ բայի 133  
 Երթալ բային լծորդութիւնը վերադիր ժամանակներու մէջ 177  
 Երկատեսակ բառեր 122-124  
 Երկբարբառ և եռաբարբառ 8  
 Զատաղիթ 55  
 Զարմացական նշանը 49  
 Զեղջումն գրերու 75, 76  
 Զ տառը աշխարհաբարի մէջ 194  
 Հական կամ անձնական գերանունները 114-117  
 Հլալ, կրել, և այլն, բայերը 137, 172  
 Թանձրացեալ բառ 65  
 Թիւ, եղակի և յոցնակի 70, 181  
 Ժամանակ բայի 132  
 Ժխտողական բայի լծորդութիւն 167  
 Լ ծորդութեանց վրայ ընդհանուր զիտելիք 158-166  
 Լ ծորդութիւն բայերու 72, 130, 135-139  
 Լ ծորդութիւն ըլլալ բային 138, 139  
 Լ ծորդութիւն ժխտողական բայերու 167  
 Լ ծորդութիւն վերադրեալ բայերու 148

- Խնդիր 127, 128, 182-185  
 կանոնաւոր բայ 134  
 կանոնաւոր հոլովումներ 79  
 կէտ 40, 45  
 Կը կամ ԿՈւ նախադաս մասնիկը 139 ժանօթ.  
 ԿԱԿԻ բայը 146  
 կրաւորական բայ 126/բ.  
 կրաւորական լծորդութիւն 174  
 կրաւորական ձեւը՝ բայերու լծորդութեան 168, 169  
 կրաւորականները՝ ներգործական և չեղոք վերադրեալ բայերու 171  
 Հայ լեզուին բաժանումը 4  
 Հասարակ անուն 66  
 Հարցական նշանը 48  
 Հոլովումն 72, 77, 78, 80-94, 130  
 Հրամայական եղանակ 183/3  
 Զայնարկութիւն 64, 205  
 Զայնաւոր զբերուն հնչումը 7  
 Զայնաւոր և բաղաձայն տառերը 9  
 Զայնափոխութիւն 71-75  
 Մակակէտ 52  
 Մակրայ 62, 199-202  
 Միադիմի բայեր 180, 181  
 Յատկացուցիչ 97  
 Յատուկ անուանց հոլովումը 92  
 Յատուկ անուն 66  
 Յարաքերական գերանուն 121  
 Յետադիր 61, 192  
 Յ և Լ տառերը 20, 21  
 Նախդիր և Յետադիր 61, 192  
 Ներգործական բայ 196 ա.  
 Ներգործական և կամ չեղոք վերադրեալ բայերու կրաւորականները 171  
 Շաղկապ 68, 203, 204  
 Շեշտ 47  
 ՈՐ բառին նշանակութիւնը 204  
 Որակական ածական 103, 109  
 Որակական ածականին աստիճանաւորութիւնը 109-111

- Որոշ և անորոշ անուն և յօդ 67, 68  
 Ուսել բային լժորդութիւնը վերադրեալ ժամանակներուն մէջ 177  
 Չակերտ 54.  
 Չեղոք բայ 126/դ. 187  
 Պակասաւոր բայեր 175-179  
 Պարզ արմատ բայի 140  
 Պարզ բայեր 141  
 Պարզ և բազագրեալ ձայներ 6  
 Պարզ կամ արմատական բառեր 28  
 Անմանական եղանակ 183/1  
 Ապանել բայը 146  
 Ատացական ածական 105  
 Ատացական գերանուն 120  
 Ատորագասական եղանակ 183/2  
 Վանել 23-26  
 Վերադիրով օժոուած բայեր դ. լժորդութեան. 178  
 Վերադրեալ բայեր 141-143, 148-166  
 Վերադրեալ ժամանակ բայերու 149, 150  
 Վերացեալ բառ 65  
 Տառ և դիր 5  
 Տէր բայի 127, 128  
 Տողագարձ 50, 51  
 Յուցական ածական 104  
 Յուցական գերանուն 119  
 Փակագիծ 58  
 Փոխագարձ և անգրագարձ գերանուններ 118  
 Փոփոխական բառեր 71  
 Քերականութիւն 3  
 Օժանդակ բայ 137. 167 ծանօթ.
-

[year.]

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



906002752

## ԸՆԹԵՐՑՄԱՆ ԳԻՐՔԵՐ

ԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՎԵՐԱՍՈՑՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

	Գ.	ֆ.	հ.
Ա. - ՅՈՒՇՔ ԼՈՆՏՐԱՑԻ. - չեղ. կ. Տէ Ամիչիս. -		0	50
Բ. - ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ. վէպ. - չեղ. Պարբիլ. - էջ 487	1		-
Գ. - ԲԻՉՉԻՈՂԱ. վէպ. - չեղ. Սէթղիմ. էջ 380	1		-
Դ. - ԹԱԳԱԽՈՐ ԼԵՐԱՆՑ. վէպ. - չեղ. Էամոմա Ապու.	1		-
Ե. - ՀԱՆԳԱՆ ՆԿԵՂԵՑԻԿ. վէպ. - չեղ. Հ. Ներսեն Ամդ-			
րիկեամ. - էջ 118.			1
Զ. - ՅՈՎԾԵՔ ԳԵՂԵՑԻԿ. վէպ. - չեղ. Պիղոպէ. - էջ 259	1		-
Է. - ՊՕՂ ԵՒ ՎԻՐԴԻՒՆԵ. վէպ. - չեղ. Պեռթատէմ. - էջ 317	1		-
Ը. - ԼՈՒՇՈՎԻԿՈՍ ԺԶ. - չեղ. Հ. Գ. Տէլալիամ. - էջ 364	1	50	
Թ. - ՌՈՊԵՆՍՈՒՆ. վէպ. - չեղ. Տէփոէ. - էջ 439.	1	50	
Ժ. - ՓԱԲԻՈՂԱ. վէպ. - չեղ. Ռւայզմէմ. - էջ 691	2		-
ԺԱ. - ԱՂԲԱՐ ԹՈՄԱՍԻ ՏՆԱԿԸ. վէպ. - չեղ. Պիչըր Սղոյ.	3		-
ԺԲ. - ՔՐԵՆՂԵՂԸ. վէպ. 2 հատոր. - չեղ. Սիէթքիւլիչ. -	3		-
ԺԳ. - ՓԱՆ ՄԻՋԱՑԵԼ. ՎՈԼՈՏԻՈՎԱՐՔԻ. վէպ. 2 հատոր. -			
Սիէթքիւլիչ.			3
ԺԵ. - ՄՐՈՎ ՈՒ ՀՐՈՎ. վէպ. - 4 հատոր. չեղ. Սիէթքիւլիչ. -	4	50	
ԺԴ. - ՀԱՅ ԿԱՅՍԵՐՔ ԲԻՒԶԱՆԴԻՈՆԻ. 2 հատոր. - չեղ. Հ.			
Դ. Տէր-Սահակեամ.			4
ԺԶ. - ՆՇԱՆԱԾՆԵՐԸ. վէպ. - չեղ. Ա. Մամծոնի. - էջ 764.	5		-